

ԿՈՎԵԼԻ Ա. ԴԱՎՐԵՆԻ

3510

ԸՆԹԱՐԺ

Փ Ա Ւ Ն Զ

ՅԱԿԱՐԱՆՑ ԱՇԽԱՐՀԻ ԵՎԶՈՒ

ԱՐՁԱԿ ԵԱ ԱՇԽԱՐՀՈՐ

ՀՐԱՄԱՐԴ ՏՎԱՐՈՒԹԻՒՆ



Տ. Գ. Ա. Բ. Ա.

Տպագր. գ. ՊԵՐՍԻՉԵՎԻ

1908

491.99-8

Դ-23

431.93-8

Դ - 23

ՏՊՀ ՀՐԱՄԱԿՈՒԹԻՒՆ Ս. ԴԱՎԻԹԵԱՆԻ

ԵՐԿՐՈՐԴ

ՓՈՒՆՁՁ

ՔԱԻԱԲԱԾՈՅ ԱՇԽԱՐՅԻԿ ԼԵԶՈՒԻ

ԱՐՁԱԿ ԵԿ ՊՏԱՆԱԿԻՈՒԹ

ՀԻՆԳԵՐՈՐԴ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ



معارف نظارت جلیله سنك سنه ٣٢٠ تموز ١٧ تاریخ خلو
و ٧٧٨ نومرسولی رخصتname سیله طبع او لمنشد

Կ. ԳՈԼԻՍ

Տպագր. Ն. ՊԵՐՊԵՐԵՑՅԱՆ ԵՎ ՈՐԴԻՆ

1907

2010

ԵՐԿՐՈՒ ՓՈԽՀԱ

Այս գիրը առանց Յառաջաբանի տպեած եղաւ ասկէ առաջ՝ վասն զի Յառաջաբանը նոյն իսկ անոր մէջ խոսցած կուր եւ ազդեցիկ ողին էր Աղ ողին ու մէթոտը զնահամուած ու շատերէ ըմբռնուած ըլլալով նոր բան մը ըսել աւելորդ է, Բայց աւելորդ չէ զոնէ յիշել որ կարգ մը հետեւակ միտքեր կապկօրէն գիրքեր կը յերիւրեն առանց զոնէ՛ ըմբռնած ըլլալու մեր դասագրքերուն մէջ տիրող ողին, Բայց իրենց անծուկ միտքին արդիւնքն եղող այդ խեղճութիւնները պարտկելու համար ալ իրենց յարմար միշցոններն ունին. — սադող պատրող վերնագիրներ, ճամարտակ յառաջաբաններ եւ շողոմութիւնով ծեռք բերուած վաւերացումներ: Ասոր համար՝ ու փափագելով հանդերձ որ նրեական Բարձր Հեղինակութեան բարձր մնայ ազգեցութիւնը՝ չներ կրնար հոս չըրկնե Պարոննեանի նշանաւոր մէկ խօսքը. « Ես տղուս այն գիրքերը կարդաց կուտամորոնը Ուսումնական Խորհուրդէն վաւերացուած չնեան Յառաջդիմութեան մէջ պայման է որ նոր զօրծ մը իր նախորդը զերազանցէ. միան մեր դպրոցական մատենազորութեան մէջ է որ այս օրէնքը ի հակառակէն կ'ըմբռնուի: Այս բանին դժբաղդաբար պերճախօս ապացոյցն է զրական անկումը որով կը փառաւորուին մեր յիշած հետեւակները, Գո՞նէ հեղինակօրէն հետեւողութիւն ընել մը զիտնային...»

Կ. Պոլիս, 1905, Յունվար

Ս. ԴԱՒԹԵԱՆ



102056 - ԱՀ

281-1009

ՀՆՐԱԿ ՆԱԽԱԿՐՐԵՐԻ ԻՆ ԻՆՎԵՆ

ԵՐԿՐՈՒ ՓՈԽՀԱ

~~ԱԿԻԱՐԱԾՈՅ ԼԵՐԱՐՔԻԿ ԼԵԶՈՒ~~

Արքակ Տ. Ուսանաւոր

1. ՈՐԴԱԿԱՆ ՊԱՐՏՅԵՐ

Պառունակէք, սիրեցէք ձեր հայրը որիր հեած քը ուուած է Ճեղի. սիրեցէք ձեր մայրը որիր ցիւ և շշ սնուցած ու իր սուխնքով դիեցուց ձեզ: Մահման է ան որ կը խցէ պրայ և յա գանքի կապը զոր Սուսուած հասուառերէ և ակներու և ծնողներու մը:

Դուք հոգածուրեած առակածէք ձեր քիւ. միթէ անուագ միշու իրենց աշքիւառ ըլլուհն ձեր ամէն սեսակ կէսրէրը և ար չեւ ոդշիր զանոնք նոգալու համար: Յոր քաջի համար կաշխառէն, և գրէրը միշչէն: Կաշառելու անոնք ածու: Եղունքներու անոնք ածու:

Պարզեւներու մեծահարուս
Քաշխող մին է ան ի վերուս՝
Թաթևացին ըբորհ
Ճիշտ արժեկն անոր
Այս աշխարհի փրայ տատեր
Վախ որ չեն զիտեր :

Կ'անցնի, կ'երթայ, զի ոն ռնապը
Հեղանձ ջլութն է անհինար
Եռուկն ու ջուրէն
Աչ արագօրին
Խոչի ըոշունու Լուսագիս
Ֆարաս կի սըկէն :

Ժամանակին պէտք է փարիք,
Ան կուտայ ձեզ ամեն բարիք,
Դիրք, պատիւ, համբաւ,
Գանձեւ ալ անբաւ
Եւ իրական հետէ, բաղրազին
Վայելքը կեանին :

ԱԼՓԱՍՏԱՆ

3. ՈՐԴԻԱԿԱՆ ՍԻՐՈՅ ՕՐԻՆԱԿ

Հռովմայեցի կին մը յանցանքի մը համար կը
Ղատապարտուի խեղդամահ ըլլալու : Եռապետը կը
զաւի վրան, և կը հրամայէ որ փոխանակ իեղ-

պատեցի հայ չկայ ո՞ :

Կ'աշարելի Բայու, Սուրեն, դիեցնելու անիմի
Զէ, ինչածուրիւն, առարկայ, պարճի հնկելու
Եռակականկան մարյանիւն : Այս հայու
Եւ տէսոր Բայու անուն կամ գոյական են :

2. ԺԱՄԱՆԱԿԸ

Կ'անցնի, կ'երթայ, զի ոն ռնապը
Հեղանձ ջլութն է անհինար
Եռուկն ու ջուրէն
Աչ արագօրին
Խոչի ըոշունու Լուսագիս
Ֆարաս կի սըկէն :

Կ'անցնի, կ'երթայ, զի ոն ռնապը
Հեղանձ ջլութն է անհինար
Դի դի կ'անցնին,
Աչ արագօրին օհւեմնի.
Ենուշը սկնարկ լաւնդայ յեռին
Չի ներտր եւրն :

- Կ'անցնի, կ'երթայ անկարաքիրու
Ենուշ իսկ իր չակասագիր,
Եւ յարդիկ այլին
Երբքոր կ'անցնա
Ինդաշը կ'անցնա անոնց վրայ

դելու, թողուն որ բանտին մէջ անօթութենէ մեռ-
նի. Եւ Տարենտիա անուն աղջիկին աղասանքին զի-
ջանելով՝ հրաման կուտայ երթալ մայրը տեսնելու-
զած ատենը, բայց ա'յն պայմանով որ ամէն անգամ
վրան խուզարկեն, որպէս զի մօրը ուտելիք չտանի,

Շատ օր կ'անցնի, և կը տեսնեն որ մայրն ա-
նօթութենէ չի տկարանար: Եռապետը զարմացած՝
կը սկսի իրողութիւնն անձամբ քննել և՝ գաղտ
պահուելով՝ կը տեսնէ հիացումով որ Տարենտիա
ծիծ տալով կը կերակրէ մայրը: Խսկոյն կը փութայ
իրողութիւնը պատմել դատաւորներուն, որոնք որ-
դիական այս գեղեցիկ ու հանճարեղ սէրին վրայ
խանդաղատած՝ մօրը կը ներեն. այսչափն ալ բաւ
չհամարելով՝ հասարակաց գանձէն մօրն ու աղջի-
կին մշտնջենաւոր թոշակ կը սահմանեն, որպէս
զի կարենան իրենց մնացած օրերն հանգիստ ու
դիւրակեաց ապրիլ: Կ'ըսուի նաև թէ բանտն ալ
կործաներ և տեղը տաճար կանգներ են՝ նուիր-
եալ Որդիական Սերին:

Թագ. բառեր. — Հոռվմայեցի, խեղամահ, եռապետ,
զիանի, խուզարկել, հրացում, հանճարեղ, խանդաղատի,
մշտնջենաւոր, դիւրակեաց:

Քեր. վարժ. — Այս հատուածին մէջ զոյակաները ի՞նչ
հորով են:

4. ԱԳՈՎԱՒՆ ՈՒ ԶԱԳԵՐԸ

Իր ձագերուն սեւուկն Ագռաւ

Երկարօրէն նառ խօսեցաւ.

« Երբ տեսնէք, Զա'գերս, թէ յանկարծակի
Մարդ մը ի գետին ծրոի խոնարհի,

Նրան է բար առնելու

Եւ ոչինչ զարնելու.

Թէ առէ ի,

Հուտ փախէ՛ :

— Բայց ի՞նչ բնենք, Մա'յրիկ սիրուն,

Թէ այդ մարդն յառաջազդոյն

Փարը ձեռքը զաղս ունենայ.

Մեզ այդ խրանեկ՝ ուրեմն ի՞նչ տան » :

— Հիմա՛, Զագերս, կը հաւատամ

Թէ ձեր կեանքը դուք յարածամ

Ձերծ վրանցէ պահէ՛ պիտի

Փորձանաւոր մէջ այս երկրի,

Փանի որ այժմէն ձեր տիով մատաղ

Այլքան ունիք խելք, այդքան միտք չենաղ » :

Երնեկ տղեկին,

Որուն խելք միտք հետ հասակին

Հաւասար կ'անին :

ՎՈԶԱՆ Վ.

Թագ. բառեր. — Ճառ, թեւ առնել, զաղս, յարածամ,
թձ, տի, մատաղ, չենաղ:

Քեր. վարժ. — Որուեցէք ածականներն եւ բաէք թէ ի՞նչ
սակ են (քուակա՞ն, սացակա՞ն, որակակա՞ն, եւմ.).

5. Դ Պ Ր Ո Ց

Դպրոցները մարդկային ընկերութեան փրկա-
ռնն են: Հոն, կրթութեամբ կը մշակուին հոգին ու
ըտը, և կը զարգանան մտաւոր կարողութիւն-

Ները : Հոն կ'ուսանինք մեր պարտքերը զո՞ր ունի
Աստուծոյ և մեր անձին ու մեր նմաններու՝
Կատմամբ : Հոն կը ծնի մեր մէջ ճաշակ՝
կին, ծանօթութիւն՝ բարիին և գիտութիւն՝ ձը՝
մարդիտին : Հո՞ն կ'սկսի սէր և փափագ աշխատու-
թեան որ գլխաւոր՝ եթէ ոչ միակ՝ միջոցն է մո-
լութենէ և թշուառութենէ զերծ մնալու և կեանքն
արդիւնաւոր և օգտակար ընծայելու : Զենք կա-
րող հարստութիւն տալ ամէն մարդու, չենք կա-
րող միշտ գործ տալ ամէն գործաւորի, սակայն
ամէն ընկերութիւն կարող է դաստիարակութիւն
տալ բոլոր տղոց . կրնանք ուսուցանել անձնիւր
մարդու որ՝ կատարելապէս օգուտ քաղէ իր մտա-
ւորական կարողութիւններէն, իր մարմինէն, իր
միտքէն՝ և հոգիէն, և կրնանք՝ այսպէս՝ դնել զայն
ասպարէզին մուտքն, ըսելով . Աշխատութիւնը ժեզ
երջանիկ պիտի ընէ, աշխատանիլ իրերւ թե՛ն, իր-
երւ նեղութիւն նկատելու յէ, այլ իրերւ հաճոյք :

Բաց. բառեր. — Փրկարան, նաւակ, մոլարիւն, ար-
դիւնաւոր, ընկերութիւն, անձնիւր, ասպարէզ :

Քեր. վարձ. — Ուռեցելք բանձրացեալ եւ վերացեալ
անունները :

6. ԶՄԵՌՆ ՈՒ ԳԱՐՈՒԻՆ

Ո՞վ տղաք, Զբմեռն եկաւ վերըսին,
Զբմեռն իր ցուրտով, ձիւնովն ահարկու,
Նայեցէ՛, դրանն առջեւ հարուստին՝
Դողդողայ՝ նօրի՛ նկեն անվերակու :

Քամին կը ցնցէ նառերն անտերեւ,
Վրտակն արդ հեղեղ՝ մ 'կ յորդափրիփուր.
Սեւ ամզեր պատեն երկինն անարեւ,
Բոյներն անբոչուն են, դասարկ, բափուր :

Դաւըր՝ ամայի, պարտէզն՝ անմըսակ՝
Մերկացած իրենց բոյր զարդերէն,
Ո՛չ ձաղիկ ունին, ո՛չ բոյր անուսակ,
Կարծես անըզգայ սառեր, մեռե՛ր են....

Տրիսուր տեսք մ 'ունին ամեն տուն, տանիք,
Չըմեռն իր սուզր տարածէ չորս դին.
Աւան, գիւղ, խաղաք, մարդիկ, կենդանիք,
Վախն ունին մահուան անել անդունդին....

* *

Եւ սակայն, երբ զայ Գարունը պայծառ,
Թանձր ամպ չէֆ տեսներ ա'լ երկնի վերեւ.
Ծաղկին ու ծրին ամեն ոս ու ծառ,
Եւ ողայ տախուկ, լուսափայլ Արեւ :

Եւ համին՝ Զեփի՛ւռ կ'ըլլայ, մեղմիկ հողմ
Որ ալիմին հէս խաղայ վրտակին.
Նոր բոյներ հիւսուին, երգեն ամեն կողմ
Երգ անոււ՛ յուսոյ, սիրոյ հրեսակին :

Եւ նեկն, անօրին, որբն անպատսպար,
Ճնճղուկն ու տանիք, եւ ակոսք դաւտին,
Կենսաբեր գարեան հետութեանց ի պար,
Կայտառ, եռանդուն խայտա՛ն ու ժպին :

Տըղա՛կ, դողլոջուն՝ նուրբ իրեւ եղիկ,
Կեանք չիկայ առանց խանդի յօյգի.
Աւխատող, տեսող ու տոկուն եւէ
Զըմեռն ու Գարուն օրինակ ձեզի:

Ա. ՓԱՆՈՍԵԱՆ

Բաց. բառեր. — Վերսին. անարկու, հեզ, յորդա-
փրփուր, բափուր, ամայի, անզայ, անել, անդունի, լու-
սափայլ, զինջ, ակու, կենաքեր, նետուքին, ի պար,
կայտառ, դողլոջուն, խանդ, յոյզ, տոկուն:

Քեր. վարժ. — Ցոյց տուէր ածականները եւ բաէ՛ք թէ
ո՞ր անուններուն կը պատկանին.

7. ՀԱՅՐ ԵՒ ՈՐԴԻ

Երիտասարդ մը որ ամուսնանալու կը պատրաս-
տուէր, խորհեցաւ տունէն արտաքսել իր հայրը, և
գիւղ ճամբել, կը վախնար թէ ծերունիին ներկա-
յութիւնը մի՛ գուցէ անհաճոյ թուէր իր դեռատի
կնոջ. Հայրն էր աւելի քան հարիւր տարեկան, և
անկարող հակառակիլ անոր կամքին. Որդին դրաւ
անիկա սայլակի մը մէջ և տարաւ մինչեւ դուռը՝
խարխուլ ագարակատունի մը զոր ունէին գիւղին
մէջ: Կ'ուզէր հո՞ն թողուլ հայրը:

« Որդեա՛կ իմ, ըստ ծերունին, կը հասկնէ
թէ ի՞նչ ընել կ'ուզես: Բան մը սակայն կը խըն
բեմ քեզմէ. տա՛ր իս այն քարին մօտ որ սա պազ
տեղին մէջն է »:

Որդին տարաւ իր հայրը նոյն քարին մօտ:
Երբ հոն հասան. « Հիմա կրնաս զիս թողուլ եր-
թալ, ըստ ծերունին: Ես ալ երբեմն մինչեւ հոս

բերի և լ շեցի իմ հայրա: — Ո՞հ, հա՛յր իմ, գոչեց
երիտասառ ողը, ուրեմն՝ եթէ զաւակներ ըունենամ՝
անոնք ալ զիս մինչեւ հո՞ս պիտի բերեն:

Եւ այն ատեն, քաղաք վերադարձնելով հայրը՝
իր տանը առմէնէն գեղեցիկ սենեակն յատկացուց
անոր, և առմէնէն պատուաւոր տեղն իր հարսնի-
քի ինչպահին մէջ: Ուստի Աստուած ալ օրհնեց
զինքը և մեծարուած ապրեցաւ շատ տարիներ:

Բաց. բառեր. — Արտակել, անհաճոյ, մի՛ գուցէ, իե-
ռատի, լամեն, խնջոյք, մեծարուած:

Քեր. վարժ. — Գտէք դերանունները եւ որուեցէք անոնց
տեսակը, թիւր եւ նոյնպի:

8. ԱԳՐԱԿԻՆ ՈՒ ԱՂՈԿԻԾՈ

Ուսի մը ծայր
Պարոն Ազռաւն եր բառեր.

Բերանն աւար
Գողցած պանցի կտոր մ'ուներ.

Հոսն առնելով
Աղուկը վեր վեր կ'իյնայ.

Անուշ լեզուով
Կուգայ վարեն ծայն կուտայ.

« Բարե՛ւ, բարե՛ւ,
Պարոն ազռաւ,

Քեզ շատ արեւ:
Ո՞հ, ի՞նչ աղուոր
ի՞նչ գեղեցիկ
նս՝ իրաւ որ.

Սուս չի կարծես :

Թէ ձայնդ ալ է

Սա տեսիդ պէս ,

Դուն մէկ հատիկ

Անտառիս մէջ հիւր հաւերուն ես փիւնիկ :

Այս լըսելով՝ խնդումնեն

Կ'ելլէ ազռաւն ինքնիրմէն .

Կըտուց մը լայն կը բանայ

Որ անոււ ձայնը ձրգէ .

Ուսը բերնէն վար կ'իյնայ .

Աղրւէսն խսկոյն կը խրլէ ,

Զայս ըսելով իրեն հոն .

« Միամի՛ս պարոն ,

Գընա՛ խելք սորվէ .

Ամէն ուղուորք կ'ապրի անոնցմէն

Ուրնի կը խաբուին իր անոււ լեզուէն .

Աս դասն որ հիմա դուն ինձմէ առիր ,

Կ'արծէ . — խօսէ չըկայ , — կըտուց մը սպանիր » :

Ազռաւն ամօրով

Սրտին երուենով

Երդում կ'ընէ հոն , — թէպէս քիչ մը ոււ , —

Մէջ մ'ալ շ'աւտալու լեզուի փաղախոււ :

Բաց . բառեր . — Ոստ , բառիլ , աւար , փիւնիկ , որս ,
խզել , ուղուորք , երուե , փաղախոււ :

Քեր . վարժ . — գտէվ զործողութիւն եւ վիճակ ցուցնադ
բառեր (բայ) :

Բաց . սառ . — թրբռուն , փանդիռ , նետ , մեղմաթիռ :
Այ ել , ըր , կնդրուկ , դալար , յամեւեւր , ոյր , ուղղա-
յիզ , ու տոկ , պանայ , բուրում , նամբարձիկ . խուափուկ :

Քեր վարժ . — գտէվ բայեր :

11. ՊԱՏՈՒԷՐՆԵՐ ԱՇԱԿԵՐՏԻՆ

Ցղա՛ս , մտածէ՛ թէ ի՞նչպէս կ'անցընես դպրո-
ցական կեանքդ : Զանա՛ որ այսուհետեւ կարող ըլ-
լաս , առանց ամչնալու և կարմրելու նայիլ՝ ամսէ
ամիս . օրէ օր ըրած աստիճանական յառաջդիմու-
թեանցդ վրայ եւ այնպէս վարուիս : Բաղդատէ՛
ինքզինքդ թէ՛ դասընկերներուդ հետ՝ անոնց բարի
օրինակներէն խրատուելու համար , և թէ՛ քու ան-
ձիդ հետ՝ հասկնալու համար թէ անցեալ օրերուդ
և ներկայիդ մէջ տարրերութիւն մը , բարեշրջու-
թիւն մը կա՞յ :

Ցղա՛ս , ասկից զատ խորհէ՛ ուրիշ բան մ'ալ .
մենք աշխարհի մէջ չենք գործեր մեր անձին համար
միայն : Ուրիշներուն համար' ալ կը գործենք : Մին-
չեւ անդամ մանր տղաք , առանց զգալու , կը գոր-
ծեն ուրիշներուն համար : Վասն զի բարի աշա-
կերտները , երբ մեծնան , բարի քաղաքացի կ'ըլլան:
Եթէ իմաստութեամբ անցընես մանկական տարի-
ներդ , եթէ լրջութեամբ գործածես դաստիարակու-
թեան բոլոր միջոցները զորոնք աշխարհ , ծնողքդ
և դաստուներդ հոգածու կ'ըլլան հայթայթելու ,
կրնաս օր մը կրկին քուկիններուդ դարձնել ինչ
որ այսօր կը զոհեն քեզի համար : Աշխարհ պէտք
ունի աշխատագէր եւ բարի մարդերու . դուն կրնա-
ըլլալ անոնցմէ մէկը , եթէ հիմակուընէ սկսիս ատոր

պատրաստուիլ : Պարապ մի՛ վատներ ժամանակդ ,
վասն զի իրաւունք չունիս այդպէս ընելու :

Ծոյլ աշակերտը թէ՛ իր անձին և թէ՛ իր ծը-
նողքին բեռ է , անոնց հացը կ'ուտէ եւ օգուտ մը-
չունի անոնց :

Ասոր համար, մենք ալ, սիրելի՛ ընկերներ, եթէ զայ վայրկեան մը ուր ծուլանանք, անգործ նստիլ ուղենք, իսկոյն պէտք է յիշենք սա գեղեցիկ խօսքերը և ուղղենք մեր ընթացքը. —

— Ծուլու թիւնը ծայրն է բոլոր ամօթալի մոլութիւններուն։ (Տիկին ՏԼ ԱՆԴՎԱԼ)

— Ծուլութիւնը ա'յնքան զանգաղօրէն կը շարժի որ
առքատութիւնը շուտ կը հասնի անոր։ (ԹԱՐԱՆՔԻՒՆ)

— Ծոյլերը շատ բաներ ընելու փափաք ունին, բայց
բան մըն ալ չեն ըներ։

Բաց. բառեր. — Աստիճանական, ռադիոտել, բարեգութիւն, իմաստութիւն, լցութիւն, հոգւ և լ, հայթայթել:

Քեր. վարժ.—գտե՛ք մակրայներն եւ բաէ՛ք քէ ո՞ր բայ-
երուն վրայ դրւած են:

12. ՏԵՂԵԿԱԳԻՐԸ

Մեր գիւղին մեջ (չեմ յիշեր
Ո՞ր գիշեր)

Գեղօւկի մը տունն՝ յանկարծ
Բոզարծարծ

Հրդեհ մը սկըսաւ վառել
Ու այրել :

Ամեն կողմի , սրբաբունդ ,
Գունդ ի գունդ

Դըրացիներ՝ այր քէ կին՝
Փոյթ եկին

Ի ՏԵՍ ՓԱՋՈՒՅ, ՍԱՍԻԿԱԳԻՅ
ԿՐՎԱԿԻՅ:

Բայց մեր զիւղը ունի մի հաւաք,
Բարեպաշտ ,
Կրօնի մոլի , անյագուրդ
Ժողովուրդ .

Այնպէս որ՝ այդ բըռքնկած
Տան դիմաց

Դասեր՝ անջուր . ձեռնունայն
Մի միալն

Կը զոշէին. — « Բարեխ'օս
Սուրբ Պէտրոս .

Սուրբ Կրիստոնէա , Սուրբ Վիշէն ,
Մեր միջէն

Այս պահանջմանը բող Աստուած
Տանիքը բաց է . . . » :

— Զայս երբ լրսեց՝ յուսահաւած
Օւ վրիս։

Բացագանչեց Գիւղացին .

Մինչեւ որ այս բարեխօս
Սուրբ Պետրոս

Սուրբ Վիչեն ու Կղեմիս
Յատկապես

Այս աղօթից եւ իրաց
Առ Ասունած

ՏԵՂԵԿԱԳԻՐԸ ԽԱՂՈՐԾԵԿ Տունս արդեկն

Ահս' Դլայ հըրոյ նարակ
Աւերակ . . . :

Բաց. բառ. — Տեղեկագիր, բոցարձարձ, սրարունիք, զունդ ի զունդ, փոյք, հաւս, բարեպատէ, մոլի, անյազուրդ, ձեռնունայն, բարեխօս, պատուհաս, բաց, փիաս, բացանչել, Երկին, հաղարդել, նարակ, աւերակ:

Քեր. վարժ. — Գտէ՛ք մակրայները:

13. ԵՐԵՔ ԲԱՐԵԿԱՄԱՆԵՐ

Մարդ մը երեք բարեկամ ունէր, որոնց երկուքը խիստ սիրելի էին իրեն, իսկ երրորդը՝ թէև անկեղծ սիրով կը սիրէր զինքը՝ սակայն ինք անտարբերութեամբ կը վարուէր անոր հետ:

Օր մը դատաստանի կանչուելով՝ իր բարեկամներուն աղաչեց որ գան իրեն համար բարեխօսութիւն ընեն:

Իր բարեկամներուն առաջինն անմիջապէս մերժեց անոր խնդիրը, ըսելով թէ ուրիշ գործեր ունենալով՝ չի կրնար իրեն հետ գալ:

Երկրորդը՝ մինչեւ Ոստիկանութեան Պալատին գուռն անոր ընկերացաւ և հոնկէ ետ դարձաւ:

Իսկ երրորդը, որմէ երբեք չէր յուսար, իր հետ ներս մտաւ, իրեն համար բարեխօսութիւն ըրաւ, և իր անմեղութիւնն այնպիսի հաստատութեամբ վկայեց որ դատաւորը զինքը դատապարառութենէ ազատեց:

Երեք բարեկամ ունեցող մարդն է աշխարհէս մեկնող ու Աստուծոյ դատաստանին առջեւ ելլող մարդը:

Հարստութիւնը, որ աշխարհիս մէջ իր սիրելի բարեկամն էր, մահուան ժամուն զինք կը թողու և հետը չերթար:

Իր ծնողքն ու բարեկամները մինչեւ գերեզմանին գուռն իրեն կ'ընկերանան, եւ հոնկէ իրենց տունը կը վերադառնան :

Իսկ երրորդ բարեկամը, այսինքն իր բարի գործերը, մինչեւ Գերագոյն Դատաւորին գահին առջեւ իրեն կ'ընկերանան, իրեն համար բարեխօս կը կենան. և զինքը կ'արդարացնեն :

Բաց. բառ. — Անտարեւորիւն, դատաստան, բարեխօսութիւն, մերժել, ոստիկանութիւն, վկայել, դատապարտութիւն, զերազոյն:

Քեր. վարժ. — Գտէ՛ք շաղկապները:

14. ԽԱՂՈՂԸ

Երբ խաղողին դեղին ողկոյզ
Տերեւերուն տեսնեմ մեջին,
Թէ տիսուր եմ կամ մրայոյզ,
Պարեկ բացուի սրխս մէջ՝ շէն.

Ուկեհատիկ, օրինա՞ծ խաղող,
Տեսքն ալ կ'արծէ հազար ներբող:

Հատիկները՝ յուսով լեցուն,
Դուրսը շաղ է, մէջը տախար,
Եւ բափուած են՝ կրյոր, սահուն.
Կարծես մանրիկ բերնի համար.

Ուկեհատիկ, օրինա՞ծ խաղող,
Գեղն ալ կ'արծէ հազար ներբող:

Խաղողն օրինեալ է ամէն տեղ,
Բայց հո՞ս բուսնի մինկերն անուտ,
Եւ հո՞ս միայն հրաւագեղ

Կանի մերին թէլի յակուշ .

Ոսկեհատիկ, օրհնա՞ծ խաղող,
Գոյնն ալ կ'արժէ հազար ներբող :

Խաղողն առաս՝ ամբողջ առուն
Աղքատին նաևն է պիտանի .

Ասուածածին կ'ընէ իհասուն ,
Եկեղեցին կ'օրինէ զանի .

Ոսկեհատիկ, օրհնա՞ծ խաղող
Համն ալ կ'արժէ հազար ներբող :

Գարնան վարդեր թէ զիս դիւրեն,
Խաղողն ընէ սրբակըս զով ,
Անոր հոտեն , ասոր հիւրեն
Սիրեմ ըլլալ բակ զինով .

Ոսկեհատիկ, օրհնած խաղող.
Հոտն ալ կ'արժէ հազար ներբող :

Մ. ԱՃԷՄԵԱՆ

Քաց. բառեր.— Մասյոյգ, ըեն, ոսկեհատիկ, ներբող,
շաղ, սահուն, զեղ, հրաշգեղ, անիլ, դիւրել, նիւր :

Թեր. Վարժ.— Որուեցէք ածականներն ու մակրայները :

15. ԸՆԹԵՐՑՈՒՄԸ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՄԷՋ

Մեր վարժարաններու մէջ հասարակ ընթերցում
ի շատ կարեւորութիւն չի տրուիր ընդհանրապէս,
և՝ այդ պատճառաւ՝ հոգ չի տարուիր որ տղայ մը
իր ընթերցանութեան առաջին տարիներուն մէջ
կարենայ, անսխալ կարդալէ զատ, պէտք եղածին

պէս կարդալ, այսինքն՝ զինքը մոտիկ ընողին հաս-
կընալի ընէ իր ընթերցումը :

Վարժարաններու մէջ՝ առ հասարակ՝ կը բապա-
կանան աշակերտին անսխալ ընթերցում սորվեցնե-
լով, ա՛լ նկատողութեան չեն առներ թէ անոր կար-
դացածն հասկնալի կ'ըլլա՞լ թէ ոչ կէտադրութեան
ուշադրութիւն կ'ընէ՞ , շեշտերը պատշաճօրէն կը
գործածէ՞ : Մինչեւ իսկ, եթէ կարդացած ատե-
նը եղանակ մը դնէ, անոր ալ անփոյթ կը գտնուի
շատ անգամ ուսուցիչը : Ասկէ առաջ եկած է որ
մեր վարժարաններէն՝ ելլող շատ մը աշակերտներ , մանչ
կամ աղջիկ, յուրի ընթերցում մ'ունին : Անոնց ո՛չ
հնչումը ուղիղ է եւ ո՛չ կէտերուն և շեշտերուն
ուշադրութիւն կ'ընեն . իսկ ձայնի ելեւէջ բնաւ չի
կայ : Պաշտօնական կերպ մը . արուեստակեալ ձայն
մը կ'առնեն աշակերտաները, երբ գիրքը ձեռք առ-
նեն կարդալու համար : Եւ այս ամէնը՝ գիտէ՞ք
ինչո՞ւ . վասն զի առաջին տարիներուն մէջ, տղան
սխալ ըմբռնած է ընթերցումի կանոնները : Մէկ
խօսքով՝ կարեւորութիւն չէ տրուել վարժարանի
փոքրագոյն կարդին :

Եւրոպական ազգերու մէջ մասնաւոր գիրքեր կան
որոնք կը սորվեցնեն՝ թէ ի՞նչպէս կարդալ պէտք
է : Մեր մէջ կը պակսին այդ տեսակ գիրքեր — ե
գեռ շատ տեսակներ՝ նոյնքան կարեոր . — ուրեմն
մի միայն ուսուցիչներուն պարտքն է սորվեցնել
տղուն՝ իր առաջին քայլերն ուղիղ առնել :

Կը յիշեմ որ, ասկէ քառորդ դար առաջ, հայ
աղջիկներու վարժարանի մը մէջ, որու իննամակա-

լութիւնը թաղին տիկիններէն կը բաղկանար, Այրութենի զասը բարձրագոն կարգի աշակերտներուն Հայկարան Դասատուին յանձնուեցաւ Արդեօք ամէն դպրոցի Խնամակալութիւն իգական սեռէն պէտք է բաղկացած ըլլայ, որպէս զի հոգ տարուի ապագայ սերունդին դաստիարակութեան Տարրական Ընթացքին.

Գալով Արտասանութեան դասին՝ ինչ որ կ'աւանդուի մեր վարժարաններու մէջ՝ ուրիշ բան չէ, այլ բերանացի սորվուած շատ մը բառեր, որոնք աշակերտներուն գիխին մէջ զետեղուած են, եւ այս ալ իր արուեստակեալ կերպն ունենալէ զուրկ չէ։ Աշակերտը երբ ոտքի կ'ելլէ գոյ սորված ոտանաւորն արտասանելու համար, մտիկ ընողը՝ քերթուածին միմիայն յանգերն և տողերուն քանի վանկէ բաղկացած ըլլալը կրնայ ըմբռնել, իսկ իմաստը՝ բնաւ։

Ուտանաւոր գրուածք մը արտասանելու համար ընդհանուր կերպ մը ունին արտասանող աշակերտը իւրաքանչիւր տողէն վերջ, անպատճառ շունչ մը կ'առնէ. առաջին տողին ծայրը՝ ստորակէտի քով կենալու չափ կը կենայ, իսկ երկրորդ տողին ծայրը վերջակէտի մը քով կենալու չափ. և ա'յսպէս քերթուածն առաջին տողէն մինչեւ վերջը կը չարունակուի. իւրաքանչիւր տողի մէջտեղն ալ կէս շունչ մը կ'առնէ արտասանող։

ԵՒՓԻՄԷ Պ. ՕՏԵԱՆ

Պաց. բառեր. — Նկատողութեան առնել, կէտադրութիւն, տես, պատասխութեն, անփոյր, յոռի, եթէից, պատօնական, արուեստակեալ, բմբռնել, ուրեմն, խնամակալութիւն, հայկարան, իգական սեռ, ապագայ, սերունդ, սարական, լոկ, զետեղի, եւրուած, յանգ։

Քեր. վարժ. — Ուուեցէք դերբայները։

16. ՍԻՐԱՄԱՐԴ ԵՒ ՍՈՒԱԿ

(ԱՌԱԿ)

Կը զովեր մի Սիրամարգ
իր աշագեղ վետուցներ։
Նրփանալով եւ Սոխակ՝
« Անյօ կ'երգեմ ես », կ'րսէր։
— Թէպէս ինքզինքր զովել
խելօք անձի չէ վայել,
Բայց այդ փոքրիկ թերութիւն
Կը գտնես մօս շատերուն։ —
« Գեղեցկութիւն, ցոյց եւ փայլ։
Կ'րսէր յիխորս Սիրամարգ,
Ամեն ձրեն գերազոյն »,
Պրնդէր Սոխակն. — « Անուս լեզուն,
« Երգ եղանակ խաղցրալուր՝
« Ունին մեծ յարգ ընդհանուր : »
Մինչ անոնք վիճեին,
Հասաւ գիշեր մըրագին։
Խաւարին մէջ անտես մընաց Սիրամարգ,
Խոկ Սոխակին երգին անուս եղանակ
Դեռ շատ ատեն ներդաշնակ
Հրնչէր եւ տար արձագանգ։

Արտաքին փայլ, գեղեցկութիւն
Շուտով կ'անցնին դառնան չիք։

Մինչ տաղանդին եւ հաննարին

Մընան նոյ երկար արգասիք։

ՎԻԹԱԼԻՒ

Բագ. բառեր. — Սիրամարգ, ողխակ, աչագեղ, նոխանալ, չէ վայել, ցոյց, փայլ, յօխոր, ձիրք, գերազոյն, պնդել, քայցայուր, մրազին, անսես մնալ, ընդ երկար, ներդանակ, տրավանգ, չիմ դառնալ, տաղանդ, հաննար, արգասիլ.
Վարժ. — Արձակի վերածեցիք այս հատուածք:

17. ԱՂԹԱՄԱՐ

Վանքերը հաստատուած են ժողովուրդին բարեպաշտութիւնը վառ պահելու, եկեղեցիին հովիւ պատրաստելու, ուսման կարօտ ժողովուրդին մէջ գիրքերու հրատարակութեամբ միտքը մշակելու, աշակերտները կրթելու, վանքը կալուածներով ճոխացնելու, եկեղեցիին ինչքը պահպահպանելու, և շրջակայ գիւղերուն վրայ հսկելու նպատակով:

Վանքերու հաստատութիւնը սկսաւ Բարթուղիս մէսու Առաքեալէն, եւ հետզհետէ այնքան շատցան որ ամէն լեռի կող ունէր վանք մը. անոնք մեծ ծառայութիւններ մատուցին:

Մեսրովպ ծաղկեցուց Գողթան վանքը ուր բազմաթիւ աշակերտներ կրթուեցան և զրկուեցան այլ եւ այլ տեղեր՝ քարոզելու:

Գլակայ վանքը ճոխացուց կոմիտաս վանահայր, ապա կաթողիկոս, որ Հոփիսիմեան Վկայարանը նորոգեց, հոյակապ եկեղեցի մը կանգնեց, էջմիածնի մէջ ազգի ազգի շինութիւններ ըրաւ, եւ կեղեցիին բարեկարգութեան հոգ տարաւ:

Մեծն Ներսէսի և Ներսէս Շինող Կաթողիկոսի մեծամեծ ծառայութիւններն յիշելու պէտք չի կայ. բայց կարենոր կը համարինք յիշել կամրջաճորի վանքը, Շիրակի Հոռոմասի վանքը, Դերջանի Խըլաձորի, Հնձոց, Զախացքարի, Ապարանից, Սկիւռայ, Գետակայ վանքերը, որոնք վարդապետներ, քահանաներ, եպիսկոպոսներ ընծայած են Ազգին:

Մասնաւորապէս յիշատակելի են՝ Նարեկայ վանքը, որուն կը պարտինք Խոսրով Անձեւացի, (Նարեկացիին հայրը) Գրիգոր Նարեկացի, Անանիա և Գետրոս վարդապետները, Սանահնի և Հաղբադու վանքերը, որոնցմէ ո՞չ նուազ ուսեալ վարդապետներ ելլելով՝ պայծառացուցին Եկեղեցին:

Բայց Արեւելեան եւ արեւմտեան նահանգներու մէջ կառուցուած վանքերը հետզհետէ ապիկար վանահայրերու ձեռքով փոխանակ ծաղկելու՝ անչքացան, հնութիւններ, սպասներ և ձեռագիրներ աշխարհականներու ձեռքը անհետացան կամ վաճառուեցան, շատեր իրենց կալուածններէն, միաբաններէն մինչև իսկ վանահայրերէն զուրկ մնացին, վանքերուն դուները գոցուեցան կամ աւերակ դարձան, և եթէ տակաւին կան քանի մը վանքերը որ հաստատ են, անոնք ալ շատ քիչ բացառութեամբ իրենց նպատակին կը ծառայեն:

Գտնուած են վանահայրեր որ անարժան մարդիկը, հայերէն պարզ ընթերցանութիւն մը չգիտցող, քահանայութեան կոչած են՝ փոխարէն 10—50 ոսկի առնելով. ո՞վ ուսուցած էր իրենց՝ եկեղեցական սուրբ պաշտօն մը վաճառել գրամի տեղ, իրենք եպիսկոպոս ըլլալով չէի՞ն ուսած թէ առաքեալներու ժամանակէն պախարակուած է այդ փոխանակութիւնը (= Արմանականութիւնը):

18. ՓՈՔՐԻԿ ՄԱՐԻԱՄԻՆ

Ինչո՞ւ այդիան զիս կը սիրես, Ո՞չ շամար ամ ինզ ո՞չ ոսկի. Վաս ծաղիկներ իմ ուուց սրփուես. Դուն ալ ծաղիկ մ' ես կենդանի. Զրմեն ալ ուուցս երգե՞ս, բուրե՞ս, — Գոզես բնուրիւն վերածընի.

Ես յանկուցիչ, ա՞ն, ի՞նչ ունիմ .
Ի՞նչ որ չունիս՝ այն բաժին իմ —
Թախիծ, ալիք, դեմք ուրուատիպ,
Չուարքաւոլ, իրեսակատիպ,
Դեռափքիք, բռչտուն Մառիս,
Է՞ր յարած ես այդքան անձիս :

Քո՞ւն ես կամ թէ հեռուն ի խաղ,
Երբոր ձայնը լրսուի խաղադ,
Աչք ու քեւերդ իսկոյն բանաս,
Եւ հրենուագի՞ն զիրկը կուզաս.
Համբոյրներովդ այտես այրես,
Հարցումներովդ հոգիս խոռվես.
Գաղտնիիներուս գո՞գ զիսակ ե'ս. . . .
Մա՞նուկ ես դու, հարցո՞ւկ ես դու,
Մշրիմ՝ զընա՛, զընա՛ հեռու :

— Ո՞վ Տեր . ո՞վ Տեր, տրղաք այսօր
Մեծերուն չափ, ա՞ն, զիսեն խոր . —
Գեղանձնեայ, նոխ. զրւարքափայլ
Պարմանիներ կոչեն Մարիամն,
Այլ իմ նակատ բարձր ու մրոայլ
Ազդէ հրապոյր մատադ մանկան.
Միրգ ու շաքար, վարդ ու գոհար,
Ամեն բանե նախրնտաբար
Խընդրէ, սիրէ զիս Մարիամիկ,
Այն սրխալի՛, այն սոսկալի՛,
Խորհրդաւոր, աղուոր աղջիկ :

ԳՐԱՍԵՐ ԱՏՈՄ

Թագ. բառեր. — Շուրջ, սփռել, բռւրել, զոզցես, վերածնիլ, յանկուցիչ, բախիծ, ալիք, ուրուատիպ, զուարքասիպ, իրեսակատիպ, դեռափքիք, այս, զող, զիսակ, նարգուկ, մերք, գեղանձնեայ, նոխ, զուարքափայլ, մոայլ, նախրնտաբար, սիրալի՛, խորհրդաւոր:

Քեր. վարժ. — Գտէ՛ք բայեր. Եւ յոբնակիի վերածեցէք իրենց վերաբերեալ մտսերով.

19. ՈՒՍՈՒՑԻՉ ՑԱՀԸ

Դպրոցի սրահին մէջ տղաք կ'աշխատէին՝ իրենց աչքերը գիրքերու վրայ յառած . Ուսուցիչը կը գիտէր զանոնք եւ կ'ըսէր մտովի .

« Տղա՛ք, գուռք իմ գեռատփթիթ ընտանիքս էք, իմ որդեգիր ընտանիքս : Այսօր իմ շուրջս բոլորուած էք, այլ ընդ հուպ պիտի ցրուիք : Բայց մտէն թէ հեռուէն, սիրտս պիտի հետեւի ձեղի,

« Զէ՛ք գիտէր թէ ձեզ ո՛րչափ կը սիրէ ձեր Ուսուցիչը : Ես եթէ չսիրէր, ի՞նչպէս կրնար ըսել . կ'ուզեմ կեանքս անցընել զանոնք կրթելով, անոնց պէս պիտի պզտիկնամ որպէս զի հասկնալի ընեմ իրենց՝ ինչ որ ես ուսած եմ. անոնց ծովութեան վայրկեանները, անխոհեմութիւնները, չարութիւնները և ապերաբիտութիւնն իսկ չպիտի գհատեցնեն զիս : — Այո՛, որդեակներս, կը սիրեմ ձեզ, ձեզմով կը սիրեմ ձեր ընտանիքք, որուն ուրախութեան առարկան էք . ձեզմով կը սիրեմ ձեր աշխատասիրութիւնը եւ բարութիւնը : Համեստ կ'ապրիմ, համեստ պիտի մեռնիմ, բայց եթէ կրնամ ձեր միտքին մէջ սերմանել ազնիւ ու

վեհանձն գաղափարներ, առաքինութեան սերմեր
ատ ինծի պիտի ըլլայ քազզրագոյն վարձատրու-
թիւնը: Երբ մեծնաք և ձեր իմացականութիւնը
գործածէք արուեստի մը կիրառութեան, եբր ձեր
պարտականութիւնները կատարէք ուրիշներուն և
ձեր անձին նկատմամբ, ան՝ որ առաջին անգամ
կրթեց ձեր միտքն ու ձեր սիրտը. իր բաժինը
պիտի ունենայ ձեր ջանքերուն և արժանիքին
մէջ. Ո՛չ, բոլորովին չպիտի մեռնիմ, վասն զի
ձեզով պիտի վերկենցազիմ:

«Տղա՞ք, ձեր ուսուցիչը կը սիրէ ձեզ, միշտ պի-
տի սիրէ ձեզ. փոխարէն ի՞նչ կը խնդրէ ձենէ. —
ո՛չ այլ ինչ. եթէ ո՛չ քիչ մ'ուշագրութիւն՝ իր դա-
սերուն, քիչ մը յարգանք իր խօսքերուն, և եթէ
սիրտ կը կրէք, քիչ մը սէր իր անձին համար: »

Թագ. բառեր. — Յառած, մտովի, դեռափիք, որդեզիք,
ընդուազ, անխոնեմուրիւն, ապերախուրիւն, վիատեցնել,
համես, վեհանձն, վաճառընուրիւն, իմացականուրիւն,
կիրառուրիւն, վերկենցաղիլ.

Քեր. Վարժ. — Արուեցէք շաղկապները: Յետոյ հատուածն
եղակիի վերածեցէք այսպէս. Դպրոցի սրահին մէջ սղան
կ'աշխատէր, եւ այլն:

20. Ա Ղ Ո Ւ Է Ե Ւ Ա Գ Ո Ս Ի

Աղուեսերն՝ երբեմն՝ իբրր քէ սատկած,
Լեզու դուրս ձրգած ու բերանաբաց՝

Մեջ դաշտին
Կը պառկին,

Որպէս զի գե՛ր բերնով միայն.
Ա՛յն բոչուններն դիւրու որսան

Որք կարծելով քէ մեռած՝ սատկած են
Խսկոյն վար կ'իջնան որ կցցեն ուտեն:

Աղուեսին մէկն այսպէս յաջողեցաւ
Ուներեն օր մը բռնել մէկ Ազուաւ,
Պիտի ուտեր. երե Ազուաւին
Զայնն ողորմուկ' հեծեծագին

Իրեն շրսէր.

« Ո՛վ Աղուէս, զիս ֆեզի պարզեւ չըրւա՞ւ Skr.
Արդ՝ նախ՝ Անոր փառք տալ պարտիս, »

Ապա՝ բարով վայելես զիս: »
Աղուէս՝ խաբուած՝ բերան բացաւ.

« Փա՛նք ֆեզ, Ասուած », հազիւ բաւ,
Թոչնիքը բռնաւ: Ծառին վրայ բառած՝
Աղուեսին վըրայ խնդաց ու նրւաց .

« Քեռի՛ս, նախ եւ առաջ կ'ուտեն,
Ցեսոյ կը փառաբանե՞ն: »

ՎԱՀԱՆ Վ.

Թագ. բառեր. — Աղուէս, ազուաւ, դիւրու, կցցել, յաջո-
նիլ, ողորմուկ, հեծեծագին, բառիլ, նուալ, փառաբանել:

Քեր. Վարժ. — Արուեցէ՛ք բայերուն տեսակը, եղանակը,
Ժամանակը, բիւր եւ դէմքը: Հատուածն արձակի վերածեցէ՛ք:

21. Ա Դ Ա Մ Ա Ն Դ Ը

Ալեոր հայր մը երեք որդի ունէր: Օր մը կան-
չելով զանոնք՝ կ'ըսէ. « Բոլոր ինչքս երեք մասի
բաժնած եմ... : Մահս կրնայ յանկարծ վրայ հաս-
նիլ... ուստի կամեցայ ամէն ինչ կանխաւ կար-
գագրել այնպէս որ մահուանէս վերջ իրարու հետ
ժառանգութեան խնդիր ու վէճ չունենաք: Բայց

կը մնայ հիմա ընտանեկան գոհար մը զոր կարելի չէ բաժնել .— չքնաղ ադամանդ մ'է . եթէ երկինք ինծի դստրիկ մը չնորհած ըլլար, անոր օժիտ պիտի տայի . բայց այդ բաղդէն զուրկ մնացած եմ Աստուած չպարգեւեց ինծի այդ երջանկութիւնը . չեմ դժգոհիր ասոր համար . « Եղիշին կամք Տեառն օրհնեալ . . . » : Ալակայն որոշած եմ տալ նոյն չնաշխարհիկ գոհարը ձեզմէ անոր՝ որ մինչեւ տարի մը կատարէ առաքինական գործ մը : »

Տարի մը վերջը, որոշեալ օրին, երեք որդիները համախմբուած էին հայրենի յարկին տակ : Իրենց աչքերը կը շողային յոյսի ցոլումով :

Առաջինը կ'սկսի պատմել այսպէս . « Հարուստ օտարական մը , ուղեկորութեանս միջոցին, ինծի յանձնեց ոսկիով լի քամկ մը, առանց ընկալագրի : Մեռաւ անք, և ես կրնայի, առ ի չգոյէ ապացոյցի, պահել քամկը, բայց տարի յանձնեցի իր այրին : »

Հայրը կը պատասխանէ . « Բարիք մը գործեր ես, որդեա'կ իմ . բայց նուիրական պարտքդ էր այդպէս ընել . ուրիշներուն ինչը իւրացնել՝ անպարկեցտ գործ է : »

— « Օր մը, ըսաւ երկորդ որդին, ընդարձակ լիճի մը քովէն կ'անցնէի . տեսայ մանուկ մը որ հոն ինկած էր և խեղդուելու մօտ : Կայծակի արագութեամբ խոյացայ, ազատեցի մանկիկը և տարի յանձնեցի իր ծնողքին : »

« Թոյժ գովելի է քու արարքդ ալ, սիրելի որդիս . բայց ասով հետեւած ես Աստուծոյ պատուիրանին որ կ'ըսէ . « Օգնեցէ՛ք ձեր նմաններուն : »

— Երբորդը կ'ըսէ . « Իրիկուն մը, տեսայ թշնա-

միս որ գահավէժի մը եղըը կը քնանար առանձին, ամենափոքր շարժում մ'ընելով՝ կրնար գլորիլ վիհին մէջ . . . ես ֆրկեցի զայն, թէեւ կրնար ապա չարիք ընել ինծի : »

— Ապրիս, որդեա'կ իմ սիրելի , պատասխանեց հայրը . եկո՛ւր գրկէ՛ զիս , եւ տո՛ւր ինծի ձեռքդ , քուկդ է մատանին : Առաքինութիւններուն վսեմագոյնն է օգնել մեր թշնամիներուն : Չարիքի փոխարէն բարիք գործել՝ Աստուծոյ նըմանիլ է :

Բաց. բառեր . — Աղամանդ, ալեւոր, ինչք , կանխաւ, ծառանգութիւն, խնդիր , վէն , գնաց , չենալ , զսրիկ , ընորել , օժիք, զուրկ մնալ , դգնոնիլ, « Եղիշին կամք Տեառն օրինեալ », շնաշխարհիկ, առաքինական զործ , համախմբուիլ , հայրենի յարկ, ուղալ, յոյսի զոլում , բնկալազիր , առ ի չգոյէ, ապացոյց, այրի, նուիրական պարք, իւրացնել , անպարկետ, կայծակի արագութիւն, խոյանալ, յոյժ, արարք, պատուիրան, զահավէժ, եղբ, վիհ , փսեմագոյն :

Քեր. վարժ . — Գտէք դերանուններն եւ ոռուեցէ՛ք անոնց տեսակը, դէմքը, թիւր, հոլովը եւ պաշօնը :

22. ՓԼՈՐԵՆՏԻԱՅԻ ԱՌԻՒԾԸ

Ամեն տարի պարխապին մօս Փլուենտեան Հին սովորոյք եր խմբել տօն գեղջկական . Մօսի դաւտին մէջ գեղջուկներ ամենայն Եկած եին տօնելու դարձը գարեան :

Այլ ի՞նչ սոսկում, յանկարծ մըուոնչ մ 'ահագին Լըսուի խորեն տերեւախիք պաւրակին . Եւ դուրս կ'ելլի առիւծ մ 'աշխով հրափայլ . . .

Ամենի խոյս տան, մայր մը՝ յուզմամբ խուճապեալ՝
Գրկէ ուղին: Յանկարծ այն բեռն անոււակ
Կ'իյնայ գիրկին. կ'արձակէ հեզն աղաղակ.
Ուղին՝ յօց յօց պատող կափին մէջ ահա:
Մայրն ոգեսպառ, տրժոյն, դիտէ եւ դողայ՝
Ակրնկառոյց, բազկատարած, անսասան:
Վերսատանայ նա իր կրով՝ նոյն ժաման.
Սարսափահար՝ կարծես մեռած՝ մայրն ահին
Կ'ողեւորի. — պատրանի սէրի, ցնորք վսէմ — :
Ծունքր դրած՝ գոչէ. « Տուր, տուր իմ ուղեակ » .
Անոր ձայնին յուզուի Առիւծն այն վայրագ:
Անոր նայի, կենայ, նայի եւ նորէն.
Թուի գոււակել թէ խնդրէ մայր մը իրմէն:
Հանդարտ ու հաղցր ուղիկ անոր՝ իր հայեաց
Բերէ մանուկն, դրնէ առաջ մօր ծնգաց.
Ուշիւ դիտէ մանկան ժրափին անխրռով.
Նև անտոփին խորն երբայ յամբ ընթացեով :

ՄԻԼՎՈՒԱ

Թագ. բառեր. — Փլուենտիա, պարիսպ, սովորոյր, խմբել,
տօն, զեղչկական, սինական, դարձ, մռունչ, ահազին, տե-
րեւախիս, պուրակ, հրափայլ, խոյս տալ, յուզում, խուճ-
պեալ, անոււակ բեռ, հէֆ, աղաղակ արձակել, յօց յօց,
կլափ, ոգեսպառ, տկնկառոյց, բազկատարած, անսասան,
վերսանալ, կորով, սարսափահար, ահ, ոգեւորիլ, պա-
րանի, ցնորք, յուզուիլ, բռուիլ, գոււակել, հայեաց, ուշիւ,
մզիս, անխունի, յամբ, ընթացք.

Քեր. վարժ. — Այս հատուածը պարզ աշխարհարարի
վերածեցէն նախ համուօս, յեսոյ աւելի ընդլայնեցէն, նկա-
րագելով զեղչկական տօն, մայրական սէր, առիւծին վե-
նահնենութիւնը:

23. ՄԱՅՐԵՐ, ՍԻՐԵՑԷՌ ՈՒՍՄՈՒՆՔԸ

Տղու մը ապագան մօր գործն
է միւս:

Գիտուն բարեկիրք աղջիկ, զի-
տուն բարեկիրք մայր: Գիտուն բա-
րեկիրք մայր, զիտուն բարեկիրք
զաւակ: Ոււեմն զիտուրիւն եւ
բարեկրութիւն աղջիկներուն:

Կրեցէ՛ աղջիկները, ուսում եւ
զիտուրիւն աւանդեցէ անոնց ու
ընտանիքին հանդերձեալ մայրեւն
են: Օր մը, անոնի ալ մայր ըլլա-
յով՝ իրենց ուսումնու զիտուրիւնը
պիտի տան իրենց զաւակներուն:

Եթէ որդեսէր մայրերը գիտնային որ իրենց գե-
ռածին տղոց ապագայ բաղդն ու երջանկութիւնը
անոնց տրուելիք դաստիարակութենէն կախում
ունի, ո՞րչափ արդեօք տարրեր կերպով կը մտա-
ծէին ուսման և կրթութեան վրայ, և ո՞րչափ ա-
ւելի սէր կ'ունենային ուսում սորվելու, կրթուե-
լու: Տղաք շատ աւելի բան կը սորվին իրենց մօր-
մէն քան իրենց հօրմէն, վասն զի գիշեր ցորեկ
անոնց հետ են և վարժուած են անոնց յայտնե-
լու իրենց ուրախութիւնը, տրտութիւնը, կարիքը,
խորհուրդներն ու զգացումները: Եւ այս ամէնը
բացատրող լեզուն ալ անոնցմէ՛ կը սորվին թոթո-
վել եւ խօսիլ: Խապա ուրեմն անհրաժեշտ պարագ
մէ՛ որ մայրերը դաստիարակուին, և մայրերու
դաստիարակութիւնն ալ աղջիկներուն դաստիարա-
կութենէն կրնայ առաջ գալ: Բայց այս պարտքս
Բ. Փառջ Դասմեան

կրնանք համարիլ նաև երջանկութիւն մայրերու
համար . արդարեւ իր երկունքին ծնունդը ինա-
մելէ , դաստիարակելէ , կրթելէ աւելի ի՞նչ եր-
ջանկութիւն . ի՞նչ մեծ ուրախութիւն կրնայ ըլ-
լալ մօր մը համար , մանաւանդ երբ կը փափաքի
օր մը իր զաւակը տեսնել՝ մեծցած . գիտութեամբ
զարդարուած , մարդկային ընկերութեան մէջ
հռչակուած եւ իրեն պարծանք եղած :

Ո՞չ , եթէ մայրերը գիտնային մարդկային ընկե-
րութեան մէջ ունեցած իրենց փառաւոր պաշտօնը ,
ի՞նչ մեծ զարգացում կ'ունենային քիրենց ձեռքով :

Ժողովուրդի մը իսկական երջանկութեան պատ-
ճառը բարեկիրթ գերդաստաններն են . բարեկիրթ
գերդաստան կազմողներն այ մայրերն են . երա-
նի՞ այն ժողովուրդին որ մայրական դաստիարա-
կութիւնը ծագկեցնելու փոյթն ու խնամքը օր ըստ
օրէ աւելցնելու կ'աշխատի . աղջիկներու դպրոցնե-
րուն թիւը շատցնելով և եղածները բարեկարգելով :

Ա.արժ. — Ուժի ուժով կարդացէք այս համուածքը . յեսոյ
գրեցէք անոր մէջ գտնուած բայերը երկու անգամ , նախ ոռ-
շելով բայերուն յօրդուրիւն (ել , իլ , ալ , ուլ) , եւ երկրոր-
դուելով անոնց տեսակը (ներգործ . կրաւ . յեզոյ , եւայն) :

24. Զ' Ի ԼԻՆԻՐ

Զէ , չի լինիր , անուսում անձ կատարեալ մարդ
չի լինիր ,

Մի քանի բան ուսանելով ուսումնական չի լինիր :
Լայն ըզգեսով , բանկ տուերով դիւանագէտ չի լինիր ,
Ա'չ մօրուելով , ո'չ ակնոցով գիտուն բառիլ չի լինիր :

Անազիլ հօր որդին՝ հոգլով մարմնով ազնիւ չի՝
լինիր :

Առաքինի չապրող մարդը ազնըւական չի՝ լինիր .
Հայրե՛ր , անկիրը զուակ մ' երբէք վայելուշ մարդ չի՝
լինիր ,

Հիւանդ մարդու որդին առողջ՝ երկայնակեաց չի՝
լինիր ,

Ո'չ , անպարկեօս երիտասարդն ուրսունամեալ չի՝
լինիր ,

Անբարեխառն երես՝ կարմիր , աչեր՝ փայլուն չի՝ լինիր
Եւ հիմնապէս չուսած աղջիկ՝ ո'չ , ընտիր մայր չի՝
լինիր :

Արեւ չտեսած ծառ . բոյ , ծաղկին ինչպէս , հոս ,
գոյն չի՝ լինիր .

Դայեակի կար հարազատ մօր կարի պէս բաղցր չի՝
լինիր ,

Տրդուն համար մօր գիրկին պէս հանգիս մի տեղ չի՝
լինիր ,

Արմատացած ծուռ համոզում նորէն փոխել չի՝ լինիր ,
Ինչպէս կ'ըսեն՝ հաստացած նիւղ ուղղել , բեմել չի՝
լինիր :

Երկու ծաղկով , մեկ կանաչով երբեք զարուն չի՝
լինիր ,

Անդասանին անձեռ պէտք է , ցողով ջրուիլ չի՝
լինիր ,

Առանց անդը սերմ ցանելու , պըտուղ յուսալ չի՝
լինիր :

Վարձկան մարդը տան տիրոջ պէս անձնանքւէր չի՝
լինիր ,

Ծոյլ ու սգէսը երջանիկ՝ հաւատացէ՛ք չի՝ լինիր ,

Ուրիշին ձեռք բողուած գործ մը՝ չի' կատարեալ չի'
լինիր,
Տրգեղ ազուաւ կարմիր վարդին ջերմ սիրերգակ չի'
լինիր.

Տրխուր բուեն ախորժեի երգ բապասի չի' լինիր.
Կատած ծովուն աղաչելեն գութ եւ օգուտ չի' լինիր:
Եւ անպատի ընկերներէ բարիք յուսալ չի' լինիր,
Առանց փուր ինչ զոհուութեան, ո՛չ, մարդասէր
չի' լինիր,

Թագ. բառեր. — Թանկ, ուր, դիւնանգէտ, անազնիւ,
գիւ, ազնուական, երկանուկեաց, անբարենատն, նիխնա-
պէս, համոզաւմ, թեել, անդասան, անդ, վարձիան, անձ-
նուէր, սիրերգակ, բու, զոհուութիւն:

Քեր. վարժ. — Սա բառերը իր տեր բայի զործածեցէ
մէյմէկ խօսիք մէջ. — անձ, զգես, մօռնէ, զաւակ, երիսա-
սարդ, աղջիկ, բոյս, ճիւղ, ցող, զարւե.

25. ՀԱՅ ԳԻՐԵՐԸ ԵՒ ՍԱՀԱԿ ՄԵՍՐՈՊ

Աշխարհիս բոլոր Հայ եկեղեցիներուն մէջ երբ
կը նուիրագործուի այսօր մեր թարգմանիչներուն
Սահակին և Մեսրոպին տօնը. ոչ նոււզ փա-
ռաւոր հանդիսաւորութիւնով, կ'արժէ որ մեր բո-
լոր ուսանող մանուկները գաղափար մը ու-
նենան հայ գիրերու գիւտին եւ հետեւարար Սա-
հակին ու Մեսրոպին այն թանկագին ծառայու-
թիւններուն վրայ, որոնք նախախայրիքը եղան
հայ Մատենագրութեան, թէ ի՞նչքան արժէ քա-
ռոր եւ անհրաժեշտ ծառայութիւն մ'է այս ա-
ւելորդ է մատնանշել, քանի որ գարերէ ի վեր
հայ ժողովուրդը անոնց կը պարտի իր յաջորդա-
կան զարգացումը, իր այսօրուան վիճակին հա-
սած մատենագրութիւնը, գրականութիւնը եւ
վերջապէս բոլոր այն առաւելուրթիւնները որոնք
ստիպողական էին ժողովուրդի մը դաստիարա-
կութեան և իմացական առաջինազայումին համար:

Ա. Սահակ Հայրապետի կաթողիկոսութեան օ-
րով երեք հարիւր իննուունը ինը թուականին, Ա. Գիրքը կը մատար Հայուն համար իր տարագիր վի-
ճակին մէջ, Արպէս զի քրիստոնէութիւնը տարած-
ուած և հաստատ կուուանի մը վրայ դրուած ըլլար
ամէն Հայու համար առ հասարակ, անմիջական
պէտք էր Հայ շեղուին նշանագիրներուն գիւ-
տը, որով կորելի կ'ըլլար Ա. Գիրքը թարգմա-
նել եւ մատչելի ընել ամէնուն համար. քանի
որ մանաւանդ քարոզչութեան միջոցաւ ալ բաց-
արձակապէս անկարելի կ'ըլլար հրահանգել ժողո-
վուրդը, Սահակի օրով Վարդան նոււն երկրա-
գործի մը որդին Մեսրոպ Տարօնեցի, վարդապետ
ձեռնագրուած էր, և իր հեղահամբոյր բնաւորու-
թեանը համար սիրելի եղած էր Սահակ հայրա-
պետին, կ'ջախտածնի Մայր Տաճարին մէջ ուր կը
պաշտօնավարէր օրինակելի վարքով:

Սահակ Հայրապետ ասոր հետ համախորհուրդ
առաջին անգամ իր կաթողիկոսութենէն հինգ
տարի ետքը, Դանիէլական-Ասորական նշանագիր-
ները ձեռք բերու, ու երկուքը մէկ՝ փորձեցին
այդ գիրերը սորվեցնել ժողովուրդին: Սակայն
այդ գիրերը բաւական չէին Հայ լեզուն իր ճշդու-
թեանը մէջ կարդալու եւ գրելու, այնպէս որ ի-
րենց այս առաջին փորձը բոլորպին ապարդիւն
եղաւ: Հարկ էր ուրիշ աղբեւրի դիմել: Մեսրոպ
գնաց Սամոււստ քաղաքը ուր հելենական լեզ-
ուի քաջահմուտ Հռոփանոս անուն մէկու մը հետ,
Հելեներէն և Սոսրերէն այբուրենները առաջքը
առնելով Հայ գիրերը ձեւեց ու իր երկիրը դար-
ձաւ հայերէն այբուրեններով:

Մեսրոպի դարձը արգանդը եղաւ Հայ մատե-
նագրութեան որ ծաղկեցաւ հետզհետէ և որուն
ամէնէն առաջին գործը եղաւ Ա. Գիրքին թարգ-
մանութիւնը: Ահա թէ ի՞նչպէս նուիրական դար-

ձած են հայերուն համար Ասհակին ու Մեսրոպին
անոնները եւ անոնց յիշատակութիւնը մեր եկե-
զեցիներուն մէջ։ Հայ եկեղեցին — ժողովուրդը
ըսել կ'ուզենք — իր մատենագրութեան հեղի-
նակներուն յիշատակին փարած է սրտագին, և տա-
րին անդամ մը դպրոցական հանդէսներ կը կա-
տարուին, գովեստով կը յիշուին անոնց անոննե-
րը, այս գիւտին պատմութիւնը կ'ըլլայ խան-
դավառութեամբ և ուսանողները թարմ հասակէն
կը վարժուին երախտագէտ զգացումներ տածե-
լու յիշեալ անզուգական բարերարներուն հա-
մար։

26. ՓԱՅՏԱՀԱՏԻՆ ԵՐԱԶԸ

Ամառուան մէջ տաք օդին,
Մեծ կաղնիի բուքին տակ,
Գիւղացի մը խեղնուկ աղբաս
Անտուեն փայտ կը կրէր։

Ա՛լ ուժասպառ, յոզեած եր տաս,
Կ'իջներ ճակտեն քրինք առաս,
Եւ մերը ընդ մերը աշերեն երկինք յառած վեր՝
իր տապարին յեցած կորին,
Տրտում ըրխուր՝ կը գոչէր,
« Ինչո՞ւ այսափ հէք ու բրուտան,
« Զիս ըստեղծեր է Աստուած,
« Որ պատառ մը հացի համար
« Աւխատել եմ սփառուած.
« Մինչեռ սա պերճ դրդեակին մէջ մեծափառ
« Ոսկին առաս զուրի պէս՝
« Կը բափրփի պարեսնեռու ձեռքէն վար։
« Ո՞ն թէ հարուս ըլլայի ես »
Դեռ այս խօներն աւարտած չէր,
Լոյս մը ըողաց երք չորս դին,
Եւ ճանանչով, ծիածանով
Լիցաւ երկինքն ու զետին։

Մաղկապըսակ աղջիկ մ'անոյշ զերգ պարիկ
Նկաւ կեցաւ իրեն եով.
« Բարե՛ւ, բատ, խնդրէ՛ ինձմէ, ի՞նչ կ'ու զես։
« Կրեամ նեզ չալ բիւր բարիք »։
Նախ անենկած անեարծ մընաց
Գեղջուկն ապքած սարսուազին,
Ցեսոյ ըսաւ ձայնով մը ցած,
Ծունկի գալով ձեռնամած։
« Քեզմէ կ'ուզեմ, ո'վ տիկին,
« Նուեր մը յոկ բանկագին։
« Ինչ որ բունեմ հող կամ ատաղձ կամ բանջար,
« Ուսկի դառնայ անկատհառ »։
Աղուոր տղջիկն իր ցրայիկով մոգական
Դրպաւ տիմար այդ զեղջուկին,
« Թո՛ղ կամբդ ըլլայ, ըսաւ ան »։

Հեֆ փայտահատն հարուս եր ա՛լ,
Փրցուց ոս մը կաղնիեն,
Որ տերեւով ծրյօնեւով
Խկոյն դարձաւ ոսկեղին։
« Հազա՞ր փառք ենզ, Աստուած բարի »։
Կ'աղակակեր, կը գոչէր,
Եւ այդ հրաւեկն յուզուած կարի
Ա՛լ վիճակին դժգոհ չէր։
Գետնեն առաւ սափորը վեր,
Պիսի խօներ պուտ մը ջուր
Որ զովանայ եւ կազդրուոի
Սափորն ոսկի եր կտեր
Անօրի եր պատա՛ն մը հաց,
Ակռային տակ՝ հացն ալ ոսկի, ձեռքին տակ՝
Պրտւղները, հողն ալ ոսկի.
Ամենն ոսկի կը կտեին, եւ խեղնոււկ
Պիսի մեռներ անօրի մարզն այն զեղջուկ։
Հիմակ ձեռքբ զարկաւ զիլուն,
« Վա՛ ինձ, կ'ըսէր, չը զիսցայ
« Թէ ոսկին կեամբ չի տար մարդուն,

« Աղէս մ 'կ այն՝ ո'չ ընծայ » :
Յանկարձ քունեն սրափեցաւ
Մեծ կաղնիին ուուքին տակ,
Ու տեսաւ թէ իր վիշտն ու ցաւ
Երազ էին, Մօրփեռսին մեկ կատակ :

27. ԿՐՈՆՔ, ԽԻՂՃ, ԱՍՏՈՒԱԾ

ԱՍՏՈՒԱԾ. — Աստուած գերագոյն էակն է . Ա-
մէն էակներէ վեր էակ մը կայ որուն կը պարտի
ամէն մարդ իր գոյութիւնը . — Աստուած է այն :

Աստուածոյ գոյութիւնը մեզի յայտնուած է տիե-
զերքին կարգաւորութեամբն ու մեր խիղճովը :
Նախ, գիտութիւնը կը հաստատէ թէ ամէն բան
որ գոյութիւն ունի իր գոյութեան պատճա-
ռը . թէ՝ ամէն բան իր տեղն է, եւ թէ՝ իրերուն
ամբողջութիւնը ներդաշնակ ամբողջութիւն մը կը
կազմէ, Երկրորդ՝ խիղճը, գիտութենէն գերիվեր
դէա ի բարին կ'ուղղէ մեզ՝ բարոյական օրէնքին
լոյսովը Արդ՝ բնութիւնը տարերքը չէ կարգա-
ւորութեան, և մարդը տարերքը չէ բարիին, կար-
գաւորութիւնն ու բարին աւելի բարձր աղթիւր
մ'ունին . — Կրօնքն ունին իրը սկզբնատարր,

ՄԵՐ ՊԱՐՏՔԵՐՆ ԱՌ ԱՍՏՈՒԱԾ . — Աստուած հայր
է մարդերուն . ուրեմն մեր պարտքերն՝ առ նա
յարենման են տղաքներու պարտքին առ իրենց
ծնողքներուն . Յարգանք և սէր կը պարտինք մեր ծը-
նողքներուն . Յարգանք և սէր կը պարտինք Աս-
տուածոյ՝ Բայց որովհետև Աստուած կատարեալ է-
ակն է, անոր համար մեր ունեցած յարգանքը կը
միանայ մեր խոնարհամտութեան զգացումին հետ
և կը կոչուի պատկառանք : Պատկառանքն յար-
գանք է իր ամէնէն բարձր աստիճանին մէջ :

Մեր սկատկառանքն ու մեր սէրն Աստուածոյ հա-
մար՝ պիտի յայտնենք իր անուան կցելով ամէնէն

բարձր կարեւորութիւնը զոր մեր միտքը կրնայ
յլանալ : Իր անունն երբեք չպիտի արտասանենք
թեթեօրէն . գայն արտասանած ատեննիս, պիտի
զերծ մնանք ընտանութեան ամէն երեւոյթէ: Ժուժ-
կալ ըլլալու է Աստուածոյ անուան մասին, ինչպէս
պէտք է ժուժկալ ըլլանք պատիւի խօսքի մասին :

Երկրորդ, Աստուածմէ պատկառելու ուրիշ լաւա-
գոյն միջոց չունինք եթէ ոչ՝ ճշդիւ կատարել մեր
ամէն պարտքերը, քանի որ բարոյական օրէնքն
Աստուածոյ ալ օրէնքն է, ըստ խիղճի արտայայ-
տութեան :

ԿՐՈՆՔ . — Ամէն մարդիկ նոյն եղանակով չեն
ըմբռներ Աստուած : Իր բնութեան՝ և իրեն հետ
մարդկային յարաբերութիւններուն վրայ տար-
բեր տարբեր գաղափարներ ունին :

Բանականութիւնը մեզի կը հրամայէ թոյլտուու-
թիւն՝ զանազան կրօնքներու մասին : Պէտք չէ
ատել զանոնք որոնց հաւատքը կը տարբերի մե-
րինչն : Յարգելու է ամէն հաւատալիք եւ խո-
նարհելու է Խիղճի Ազատութեան սկզբունքին
առջեւ, որ թոյլ կուտայ մեզի՝ ամէնուս՝ իր սիր-
տին համեմատ պատկառիլ Աստուածմէ : Խաղաղու-
թիւն՝ բարի կամք ունեցող մարդերուն :

Վարժ . Սա բառերուն հականիը գտէք . — Գերազոյն, վեր,
յայտնել, կարգաւորութիւն, հաստաել, ամբողջ, ներգածնակ,
բարի, լոյս, սէր, կատարեալ, միանալ, խոնարհամտութիւն,
բարձր, կցել, թերեւորէն, բնանի, ծուծկալ, տարբեր, ներ-
մայել, ատել, խոնարիլ, ազատութիւն, խաղաղորիւն,

28. ՈՒՐՈՒԱՆԿԱՐ

Տժգոյն, կապոյց երկինքին վրայ առտրւան
Բամպակ ներմակ ամպերուն մէջ ցիրուցան.
Ճերմակ լուսինն անփայլ, երբին, շրղաւենայ,
Ինչպէս յօնք մը առանց աչքի կորանայ:

Կը հասուննայ տակաւ արեւն, ու հալին
Ամպերն ինչպէս ձիւնի կոյսեր անազին.
Եւ կապոյթը կը մնայ մերկ ու մախուր,
Ծով հրեացած, միապաղադ, անփրփուր:

Թոշուն մը, ուրւ, կ'անցնի, զծելով զի՞ս մը սեւ
Որ օդին մէջ կ'աւրուի սկզին իր ետեւ:
Եւ այդ ծաւի տեհունուրեան մէջ բափուր:
Միայն լուսնակն իր նայուածքը՝ նայի կոյր:

Քաց. բառեր. — Ուրուանկուր, ցիրուցան, անփայլ, նըր-
բին, օղարեայ, կորանալ, միապաղադ, ծաւի, անհունու-
թին, բափուր:

Քեր. վարժ. — Զնցեցէք վերադիրերը (ածական եւ
մակրա): Ապա որուցէք բայ, տե՛ բայի, սեռի եւ բնու-
րեան խնդիր:

29. ԱՐՏԸ

Յակորին խրճիթը շինուած էր ցախերով մորե-
նիներով, փուշերով և ամէն տեսակ մացառներով
Ժածկուած գետնի մը վրայ: Կարծես թէ Աստուած
դատապարտած էր այդ հողը՝ ո՛չ ընդեղէն և ո՛չ
պտուղ արտադրելու: Օր մը տարապայման ջերմու-

թիւն կը տիրէր ճիշդ հունձքի եղանակին մէջ, եւ
Յակոր այս մացառներէն մէկուն ստուերին մէջ պառ-
կած էր: Գիւղացի մ'եկաւ անցաւ որ երկու եղնե-
րէ լծուած սայլ մը կը վարէր: Այս սայլը լի էր
ցորենի շքեղ որաներով: Անիւներուն հանած ճողն-
չիւնէն՝ Յակոր գլուխը վեր վերցուց և առանց
նախանձը չկրցաւ տեսնել գեղջկական սայլն ու եղ-
ները: Դժկամակութեամբ բարեկ տուաւ գիւղացին:

Մշակն, առանց ուշադրութիւն ընելու Յակորի
նախանձու ակնարկներուն, իսկոյն սկսաւ խօսիլ.
«Թո՛ւ ձեռքդ է, ըսաւ, որ քու հողդ ալ իմ հասկե-
րուս նման գեղեցիկ հասկեր, ընտիր ընդեղէններ,
հոտաւէտ, ազնիւ խոտի գէզեր արտադրէ: — կտրէ՝
այս թուփերն ու մացառները որ կը խափանեն այս
խոպանը, այրէ՛ այդ մորենիներն ու ցախերը, այդ
բոլոր անօգուտ տունկերն՝ և անոնց մոխիրը տա-
րածելով արտիդ երեսը՝ ամէն օր սկսէ՛ մաս առ մաս
հերկել: Եթէ ամէն անգամուն քանի մը քառակուսի
կանգուն հերկես, քիչ ատենէն պիտի յաջողիս հողդ
մաքրել: Այս ատեն արմտիք, ընդեղէն և խոտե-
ղէն ցանէ: գետնախնձոր, ստեպիկն, չողգամ, լու-
րիս, բակլա և կանկառ, անկէ յետոյ նախտինա-
մութեան խնամքին ապաւինէ: Հունձքի ժամանակը
պիտի հասնի՝ ինչպէս քեզի նոյնպէս եւ մեզի հա-
մար, եւ ոչ ևս պիտի անիծես ճակատագիրդ»:

Յակոր փորձեց այս խորհուրդները: Թուփերը,
մացառներն ու վնասակար տունկերն անհետացան
չնորհիւ իր աշխատութեան, և յաջորդ տարին իր
աշխատութիւնը փոխարինելու չափ բաւական
հունձք ստացաւ:

Արար. — Համսոս կերպով պատմեցէն նոյնը , եւ բաէք
թէ ի՞նչ հասկնալու է այս հառուածէն :

30. ԱՐԾԻՒ ԵՒ ԱՐԵՒ

(ԱՌԱԿ)

Լեռան ծայրէն որ մը Արծիւն այսպէս բառ Արեւուն .
— « Ինչո՞ւ դուն լոյսրդ սրփուս ցած , բան այս
սարեր վարդագոյն .

« Ճառագայթներդ կը կեղտուն խոտերն անօան բո-
վանդակ :

« Ի՞նչ է բու գործ . լուսաւորե՞լ խոր հովիտներ ,
հեզ ծրմակ ,

« Թո՞ղ կորսուին խաւարի մեջ տամուկ մամուռն ու
ցած սէզ :

— Թրոչո՞ւն , բառ Արեւն Արծուին . եկո՞ւր
բրոխի՞ր ետեւս » :

Եւ բարձրացան մեկտեղ եւկուցն՝ ամպերէն եւրս
շատ վեր .

Մինչ այնքան որ գետին հաւաար զոյգ եղան բար-
ձր սարեր :

Երբուր Արծիւը նայեցաւ վերէն վար ,
լեռ , ձոր ենաս հաւասարած միատար .

— « Նայէ . բառ Արեւն՝ հրպարտ թրոչունին ,
« Տե՞ս , իմ դիմաց լեռն հաւասար է խոտին .

« Հըսկայատս աչքիս առաջ չիկայ ո՞չ մեծ , ո՞չ
փոքրիկ :

« Ովկիանոսն ալ ինձ համար . ինչպէս կարի մ'է
ջրիկ .

Հասարակաց լուսաբեր աստղն ամենուն կենսատու

« Ինչպէս խոտին անտառաբոյս , նոյն եւ մայրին Լի -
բանանու ,

« Ուր նառագայթիրս տաքցընեն մըրջիւն , եւ կեանք
անտարին

« Կուտան , ծաղկին բուրումն անուս կը տարածեն
ամեն դին :

Այսպէս , Աստուած որ ինքն իրեն է միայնակ չափ
սահման ,
Հասարակաց կու տարածէ վերէն խրնամք հայրա-
կան :

Թարգմ. Հ. Քեր. Վ. Քուշտերելն

ՀԱՄԱՐԴԻՆ

Բաց. բառեր .— Սար , կեղտուն , բովանդակ , հովիս , ծմակ ,
տամուկ , մամուռ , սէզ , միատար , հնկայատսն , ովկիանոս ,
հասարակաց , լուսաբեր , կենսատու , մայր , Լիբանան :

Վարժ . — Զատ զատ սիւնակներու մէջ զրեցէլ ածանցեալ
(մասնիկ ունեցող) եւ բարդ (Երկու բառէ կազմուած) բա-
ռեր :

31. ԱՂ Ք Ա Տ Ը

Անոր աչքերը փոսն իջած են , գոյնը կարմրորակ
է , մարմինը նիհար . դէմքը վտիտ : Քիչ կը քնա-
նայ , քունն ալ շտո թեթև է . Խոհուն և մտացի
ըլլալով հանդերձ ապուշ երկոյթ մ'ունի : Գիտ-
ցածն ըսելու կամ իրեն ծանօթ դէպքերուն վրայ
խօսելու կը մոռնայ , եւ եթէ երբեմն խօսի , մէջէն
չի կրնար ելլել . կը կարծէ թէ իր ունկնդիրնե-
րուն ծանրութիւն կը պատճառէ . կարճ կը խօսի ,
բայց պաղութեամբ՝ ինքզինքը մտիկ ընել չի տար :
Բնաւ չի խնդացներ . կը ժպտի ուրիշներուն ըստ-
ծին , անոնց համակարծիք է . կը վազէ , կը թոշի՝

անոնց փոքրիկ ծառայութիւններ ընելու համար .
հաճոյակատար է եւ շողոքորթ . իր գործերուն
վրայ գաղտնապահ է, երբեմն ալ ստախօս : երկ-
չառ է, կամաց ու թեթեւ կը քալէ . կարծես կը
վախնայ գետինին դպչելու . Աչքերը կախ կը քալէ
և չի՝ համարձակիր վեր առնել և անցորդներուն
նայիլ : Բնաւ չ'ընկերանար անոնց որ վիճաբանե-
լու համար շրջանակ մը կը կազմն . խօսողին ետեւը
կը կայնի, գաղտագողի կ'ունկնդրէ խօսուածը և
եթէ երեսը նային կամացուկ մը կը քաշուի կ'երթայ:
Բնաւ տեղ չի գրաւեր . թեթեւ մը կը նստի,
ուսերը սեղմելով կը քալէ՝ գլխարկը մինչեւ աշ-
քերուն վրայ քաշուած՝ որպէս զի չնշմարուի . իր
վերաբերին մէջ կը կծկտի ու կը պլորուի : Եթէ
խնդրեն որ նստի, հազիւ թէ աթոռի մը եղը կը
տեղաւորուի : Ցած կը խօսի եւ գէշ կ'արտասանէ
բառերը : Միայն պատասխան տալու համար կը
բանայ բերանը . գլխարկին տակէն կը հազայ կամ
քիթը կը սրբէ . գրէթէ ինք իր վրայ կը թքնէ և
կ'սպասէ որ մինակ մնայ՝ յօրանջելու համար կամ
շատ շատ՝ քովը գտնուողներէն ծածուկ կը յօրանջէ .
ոչ բարեւ տալու, ոչ մեծաբանք ընելու համար
ուրիշին ծանրութիւն կը պատճառէ, ... ինչու որ
աղքատ է :

32. ՄԱՆԿԻԿՆ՝ ԻՐ ԿԱՏՈՒԻՆ

Հո՞ս եկուր, փիսիկ, եկո՞ւր որ աղուոր մ 'ըգիեզ
չախեմ ես,
Եկո՞ւր, ա'նառակ,

Քեզ համար կ'ըսեն քէ՛ ո՞վ որ ըլլայ՝ ուժգին կը
նանկես,

Երեսը ներմա՞կ . . . :

Է՞ն, ըսէ՛ նայիմ, այդպէս խոժոռած ուրկէ՞ կու-
գաս արդ .

Ուռուցած բո ձար . . . :

Խեղն մուկիկներուն սրլի՞ր մահաբեր՝ սոսկալի մի
ջար . . . :

Վիրաւորուեցա՞ր . . . :

Եւ կամ կաղամա՞րս արդեօս շրջեցիր, եւ՝ արա-
գինքաց՝

Վազելով շիտակ ,

Միքէ քարիկրդ իմ քղերուս վրայ գըծագրե՞լ փու-
թաց

Մի սեւուկ գետակ . . . :

Տեսնե՞նք, պատասխա՞ն տուր, ես բբնութեամբ քաղց-
րիկ եմ եւ նեզ .

Յանցանեներդ ի՞նչ են :

Չը՝ պիտի չախեմ, փի՛սիկ, առաջուց ես կը ներեմ
ենք

Ոնիրներդ ամեն :

... Ի՞նչ, ակնարկ մ 'անգամ կամ գգուանի մ 'ան-
գամ ինձ չե՞ս ուղղեր դու,

Չարսի՞րս կենդանի . . . :

— Մե՞նք որ ամեն տեղ ա'յնքան գովեր եմ, անպի-
տա՞ն կատու,

Դեմքը գեղանի .

Ո՞հ, բայց ի՞նչ է այն, գետնին վրայ, քովգ, որ-
կը բաւալի . . .

Թոշնի՞կս . . . Աստուած իմ . . .

Դո՞ւն խողխողեցիր զայն , ակռաներովդ սուր եւ
ահուելի ,
Ընկերս մտերիմ ,
Այն որ իր անոււ դայլայիկներով իհձ նրնուանք
կուտար ,
Քեզ՝ նախանձ առա՛ս ,
Վանդակէն խըլուած ահա կը մեռնի՛ մահուամբ
չարաշար ,
— Վա՛յ ժեզ , ապիրա՛ս . . .
Այդ անգութ արարեդ յաւէս կը բառնայ բոլոր սերս
ի ժեն ,
Կ'ուզէի ներել ,
Բայց վետացած սիրտս ինձ կ'ըսէ , դաման բարեիդ
փոխարէն ,
Քեզ դատապարտել :
Փախի՛ր , հեռացի՛ր , տո՛ւս , իմ դիմացէս կորսրէ՛ ,
անդին :
— Մըրաղրեցի լաւ .
Լզին չը տեսնել , եւ այլ եւս ոչինչ ըստ երեւոյին
Չը դատե՛լ բրնաւ :

Ս. ՓԱՆՈՍԵԱՆ

Գտէ՛ք հոմանիները . — Ազուոր , չախել , անառակ , ուզգին ,
ներմակ , սոսկալի , ջարդ , արազբրաց , բաղցրիկ , հեզ , յան-
ցանի , ոնիր , ակնարկ , զգուանի , զովել , դէմֆ , զեղանի , բա-
ւալիլ , խողխողել , սուր , ահուելի , նրնուանի , խել , ապիրաս ,
անգութ , արար , յաւէս , դաման , բարք , դատապարտել , փախ-
չիլ , տու .

Համառօսակի պամեցէք թէ ի՛նչ է պատահած , եւ գտէ՛ք
բարոյականիք :

33. ՄՈՐ ՄԸ ԱԶԴԵՑՈՒԹԻՒՆԸ

Մօր մը օրինակը նորապէս կ'ազդէ զաւակնե-
րուն կեանքին վրայ : Տղուն հոգին կը պատրաս-
տուի մօր ձեռքով , և անոր խնամքին , վարմուն-
քին , կրթութեան աստիճանին վրայ կը ձեւուի :
Անկէ՛ պիտի սորվի մանուկը՝ սիրել քաղաքավա-
րութիւնը կամ կոշտութիւնը , աշխատութիւնը կամ
ծուլութիւնը : Հայելի մը , որ , քանի՛ պայծառ ըլ-
լայ , այնքան լաւ կը տեսնուին դէմքդ , շարժմունքդ
ու արդուզարդիդ մանրամասնութիւնները :

Հսել է թէ կիներն աւելի լած պատասխանա-
տուութեան տակ կը գտնուին կրթական ինդիրին
մէջ որ ա՛յն կարեւորութիւն ունի մարդկու-
թեան , ինչ որ հիմք ունի չէնքին համար :

Եւ սակայն , ցաւալի ճշմարտութիւն մ'է թէ մեր
մայրերը , քիչ բացառութեամբ , կանուխէն կը
վարժեցնեն իրենց զաւակներն այն ամէն պակա-
սութիւններուն որոնք անշուշտ մանուկի մը դեռա-
բոյս միտքին վրայ ազնիւ ապաւորութիւն մը ներ-
գործելու տեսակէն չեն :

Ամենափոքր սրտնեղութիւն մը զիրենք կը մղէ
արձակելու անլուր լուտանք և անէծք՝ իրենց զա-
ւակներուն գլխուն : Ծնդհակառակ , երբ հայր մը
մանկիկն զգուշացնելու համար՝ գործուած յան-
ցանքին անմնաս պատիժ մը կը ստհմանէ , մայրը
կը օկսի տղուն կողմնակցութիւն ընել , ամուսինին
հետ վիճաբանիլ . վարմունք՝ որ ուրիշ բանի չի

ծառայեր, բայց եթէ տղան շփացնելով՝ մոլութիւնն արմատացնել անոր սիրտին մէջ:

Մանուկը կը մեծնայ. եթէ մանչ է, փողոցն իրեն համար է. եթէ աղջիկ է. պիտի ընէ միեւնոյնը զոր իր մօրմէն տեսած է. հագուստի, կապուստի. նորաձեւութեան սիրահար՝ մազի ֆիլիի մը համար այն իրիկունը քէն պիտի պահէ, հաց չպիտի ուտէ. մէլօ կամ գլխարկ չունենալուն համար, եկեղեցի չպիտի երթայ, վասն զի ամօթ է եղեր, վրան կը խնդան եղեր.... Աւրեմն Աստուծոյ ազօթելու համար չէ՞ որ կերթան եկեղեցի:

3. ՄՐԵՆՑ

Ապրձ. — Իրեւ սերի խսիր զորածեցէ՛ ոս քառեր մէյմէկ խօսի մէջ: Օրինակ, ճողի, զարմոնը, հայելի, կինը, հիմ, ճշմարտութիւն, պակասութիւն, սրտնեղութիւն, յանցանը, ամուսին, մոլութիւն, փողոց, հաց, եկեղեցի, Աստուծուծ:

34. ԴԺԳՈՆ ՓԻԼԻԿ

Արմանի զարմանի սիրեց Փիլիկին,
Տրտուջ տուրո հանեց ի յերկին
Թէ կարգ ու կանոն մէջ արարածոց
Դաս ծուռ ու մոռ են խառնակ ու ըքիոր:

« Աս' հայեցէք. ծառին վրայ խոռո
Կան մաների ընկոյզներ կրակոր.
Խոկ բարձրիկ, ցածուկ ոսքին՝
Կան ձևուելիներ՝ մեծ ահազին:
Ես Ասուծոյ տեղ լինեի,
Հակոսուակը կը զարձէի.

Ի՞նչ եւ իցէ, եղածն եղած է,
Քեժիս նայիմ, եռես եկած է.
Հանգչիմ քիչ մը, առնեմ ես զով,
Խաղաղ հաւեմ եռես անվրդով :

Փիլիկ աղբօր յեղիկ տեղի եր,
Ի՞նչն եր պակաս, փորը կուտ եր.

Սակայն այս իր յեղիկ լաւ:

Քրքէն բերենք տուս եկաւ:

Յանկարծ ընկոյզ մը քա՛ վերեն փրբաւ,
Փիլիկին նակտին շրա՞ի մը զարկաւ.

Յատից ան տեղին եւ՝ հա՛ իր նակաս
Գրաւ խկրոտուած, արիւնով ներկուած:

Ու մեր խելն Փիլիկը բազկատարած՝
« Աւդիլ են, զոչեց, զորդէ են, Տէ՛ր Ասուծած,

Զի ձմեռուկներն երե լինեին,

Իմ ուզածիս պէս. վերեւը ծառին,
Այժմ զլուխս ու ուղեղս զախչախուած եին.

Ասուծած իմ, վա՛ռք ենզ, վա՛ռք միշ ի յերկին»:

ՎՈՅԱՆ Վ.

Ապրձ: Արմակի վերածեցէ՛ այս ոտանաւորը եւ գոյէ՛ բարոյականը

35. ԴԱՏՈՂՈՒԹԻՒՆ

Մօր մը գլխաւոր հոգը պէտք է ըլլայ մշակել իր տղաւն դատակութիւնը, Այս մասին բաւական է միայն ըսել թէ՝ մայր մը ստէպ իր զաւկին հետ խօսելով, անոր մտային ընդունակութեան համեմատ հարցումներ ու զղելով՝ կարող է ո՛չ միայն անոր բնածին հետաքրքրութիւնը կարելի եղածին

Համ գոհ ընել, այլ եւ չորսդին գտնուած ո՞ր և է
առարկայէ, պատահած դէպքէ մը, բնական երե-
սոյթէ մը դաս հանել. անոր խորհելու կարողու-
թիւնը գրգռել՝ ախորժելի, պարզ եւ բնական ո-
ճով՝ այնպէս որ ամէն դաս զբօսանք մը դառնայ
եւ ամէն զրօսանք՝ հրահանգ մը:

Բարոյական հրահանգ. — Նիւթական իրերու
վրայ խօսելու ժամանակ՝ խոհուն մայր մը, կարող է
նաև բարոյական դասեր հանել, և գլխաւորապէս
իր զաւակը ճշմարտութեան ընտելացնել: Մանկա-
կան հասակին մէջ զանազան կիրքի նշաններն ար-
դէն կ'երեան. կամասիրութիւն, ինքնասիրութիւն,
անդթոթիւն, նախանձ, և այլն; Աս եւ ասոնց
նման վատ բնազգնին ու զղեսու գործը անհրաժեշտ
է, որպէս զի արմատ չբռնեն և բնութիւն չդառ-
նան: Մայր մը իր անուշութեամբն ու սիրովը կա-
րող է անկեղծ ու արդարասէր ընել իր զաւակը.
պարտի չներել երրեք ամէնէն թեթե ստութեան
և պակասութեան. երբեք չխարել, ո՞ր և է խոս-
ուում ճշդիւ կատարել և զգուշանալ ամէն անվա-
յել ընթացքէ և անխոչեմ խօսքէ, որ իր զաւակին
թարմ ու փափուկ միտքին վրայ ապաւորուելով՝
վաս հետեւանք կրնայ ունենալ:

Մէկ խօսքով, դաստիարակ-մօր էական պաշտօնը
պիտի ըլլայ ներշնչել պարաւորութեան, բարե-
սըրտութեան և ողորմասիրութեան զգացումը իր
զաւակին, չէ թէ լոկ խօսքով՝ այլ այնպիսի օրի-
նակներով զորս կրնայ գտնել ընտանի շրջանա-
կին մէջ անգամ:

Մ. ՄԱՍՈՒՐԵԱՆ

Վարժ. Անդղաձիգ զիծերով զատեցէք նախաղասութիւն-
ները: Եթեոյ որոշեցէք յատկացուցիչն ու յատկացեալները:

36. ԶԵՓԻՒՌ

Նեզանազ հարսը բընութեան ծոցին.
Այզուն շատ կանուխ կը խաղայ տուրջ պար,
Ու ծաղիկները դիւրիչ բոյրածին,
Գրլուխնին ծռեն դարպասի համար.
Երբ կ'անցնի հարսը բնութեան ծոցին:

Դէ՞հ, արդեօ ուրկի՞, ո՞ր երկրէ բդիսած՝
Խոյ զընացեով մը շունչ կուտայ անի.
Կամ հառաջի մը արձագանգն եղած՝
Վըտս սիրտերէն պատգա՞մ կը տանի,
Ըսէ՞ ուրեմն, ո՞ր երկրէ բդիսած:

Դո՞ւն, հոգեպարագ Ձեփիւռ, շնչէ՛ միշէ,
Ո՞վ զիտէ հանի՞ դեռատի կըսեւ,
Փոխ տուին ենդի իրենց խինդն ու վիշէ,
Ու հանի՞ մոռցուած սիրտերու յոյզեր,
Քեզի հետ բըռան... զիփիւռ, շնչէ՛ միշէ:

Ձէ՛, հովիկ, ես եեզ չեմ, ո՞հ, քողելու...
Սուրա՛... ծրնունդէս մինչեւ զերեզման,
Սփոփանեներուն ե՞ն ուժովն ես դու,
Ուր յաւես ցանկամ օրուիլ յաւթեան,
— Տարտամ ու անոււ յոյսերով լեցուն —
Ձէ՛, հովիկ ես եեզ չեմ, ո՞հ, քողելու:

37. ԿԱՐՏ ԱՒԾԵՍ

Անիրաւաբար ըսուած է թէ կնոջ սիրտը փա-
փուկ է : Այո՛, դիւրազգած է կնոջ սիրտը . չուտով
կը կարեեցի, դիւրաւ կը վշտանայ . այլ կարծուա-
ծին չափ փափուկ չէ : Կեանքի ամէն պարտգա-
ներուն մէջ, երբ սիրտը գեր մ'ունի կատարելիք,
հո՞ն է կինը: Երբ թշուառութիւն մը կայ սփոփե-
լու, հո՞ն կ'երեւայ, եւ շատ անգամ հրաշքներ կը
գործէ իր քաղցը և սփոփիչ խրատներով : Եթէ
վշտակիր մը կայ միսիթարուելու, հո՞ն ալ կը տես-
նես զինքը, ուր կ'ամոքէ ցաւերը՝ իր կենաբար
սպեղանիով, սրտին բոլոր սփոփիչ գանձերը կը
թափէ, եւ կը յաջողի մեղմացնել վշտացեալ սիր-
տը: Կինն իր կրած ցաւերուն ալ կը գիմադրէ.
սրտի ամէն պայքարներուն մէջ յաղթող կը հանդի-
սանայ միշտ, և եթէ երբեմն կըի, երբեք չի կոտ-
րիր, Առակի Եղէգին պէս երբ թշուառութեան
մէջ գտնուի, սրտապինդ և անվհատ կը մարտնչի
անողոք ճակատագրին դէմ: Ինչ որ այր մաբդը պի-
տի վհատեցնէր ու կասեցնէր, կինն աննկուն կը
մնայ անոր մէջ: Եթէ վիշտ մ'ունի, այդ վիշտը
որքան ալ բուռն ըլլայ, գիտէ գիմադրել անոր,
չընկճիր բնաւ վշտի բեռին տակ: Ուր որ այր մար-
դը յուսահատ կ'ողբայ, կինն յուսալից կը ժպտի:

Ինչէ՞ն է աս ոյժը կնոջ սիրտին մէջ, երբ ինք
մարմնով տկար արարած մ'է . ի՞նչպէս կ'ըլլայ
սիրտն այնքան գորաւոր:

— Զի հաւատք ունի: Եւ այս հաւատքն է որ՝
Սանդուխտէն մինչև կատարինէ՝ այնքան վսեմ ա-
րարքներ գործել տուած է կիներուն: Ուստի մաղ-
թենք որ կինը միշտ հաւատքով մնալ:

ԵՐՊԻՄԸ Պ. ՕՏԵԱՆ

Վարժ. —Գտէք տէրբայիները, եւ ըսէք մէ ի՞նչ տեսակ բառեր են :

38. ՄՈՒԽՆ ՈՒ ԲՈՑԸ

(ԱՌԱԿԻԿ) ՆԱՄԱՆՈՂՋՔԵՐ

՚ Մուխն այսպէս կ՚ըսէր
 Շիկափայլ բոցին.
 «Մա՞յր իմ ոռդեսէր,
 «Ես՝ բոլ բբնածին
 «Դուստր եմ հարազա,
 «Եւ յաշխարհի՝ մեւ
 «Ունիմ յար ազա՞ս՝
 «Հոգի, մարմին, քեւ
 «Այլ սակայն ինչո՞ւ
 «Ես՝ զարւահոս, սեւ
 «Եմ՝ մինչ լուսատու
 «Նողողուն ես դու : »
 Բոցն բառ անոր .
 «Ալջի՞կս, այդ բան նոր
 «Զկ՝ եւերիս վրայ,
 Յորում ամէն բան
 «Պէտք է անխափան,
 Կիսկ սեփական
 «Ցոլումն ունենայ
 «Մրցէս զի լոյս տայ» :

Մանկանց — մարդկան — չե բաւական
Լինել որդի հարց պատուական ,

Մեր հարք բաց են լուսաբռնդիս . . .
Երենց որդիիք անպէ՞ս մուլխ . . .

Ա. ՓԱՆՈՍԵԱՆ

Քայ. Քառեր. — Եկկափայլ, որդեսէր, բնածին, հարազատ, թեւ, յար, գարշանոտ, լուսատու, յորում, անխափան, սեփական, ցոլում, լուսարուղին:

Որոշեցէր ստորոգելիները, ապա արծակի վերածեցէր, ի վեր հանելով բարոյականը:

39. ԴԵՂՁԵՐԸ

Տօնավաճառէ մը դարձին, գիւղացի մը կանչեց իր տղաքը. և ըստ անոնց, Նայեցէք, հօրեղբայրնիդ ի՞նչ նուէր զրկեր է ձեզի:

Տղաքը վաղեցին գացին, եւ հայրերնին պղտիկ ծրար մը բացաւ. «Ա՛հ, ի՞նչ աղուոր խնձորներ, աղաղակեց ամէնէն պղտիկը որ վեց տարու էր:

— Զեմ կարծեր որ խնձոր ըլլան, աւելցուց անդրանիկը, նայէ՛-իրենց մաշկը աղուամազով ծածկուած է:

— Ասոնք գեղզ են, ըստ, հայրիկնին, դուք բնաւ ասանկ պտուղ չեք տեսած:

Յետոյ գեղձերէն մէկն առնելով. — Ասիկա քեզի համար է, կնի՛կ, յարեց եւ այս չորսն ալ մեր տղոցն են:

Իրիկունը, գիւղացին նորէն կանչեց տղաքը:

— Ի՞նչպէս գտաք գեղձերը, հարցուց:

— Այնքան համով էին որ, պատասխանեց անդրանիկը. կուտը պահեցի թաղարի մէջ տնկելու համար, թերեւս ծառ մը բուսնի:

— Դուն լաւ պարտիզապան մը կրնաւ ըլլալ, ըստ հայրը, քանի որ հիմակուընէ կը մտածես ծառ հասցնել:

— Ես ալ, ըստ ամէնէն պղտիկը, պտուղը այնչափ աղուոր գտայ որ մօրմէս ուզեցի եւ առի իր բաժինին կէսը, բայց կուտը նետեցի:

— Դուն տակաւին շատ պղտիկ ես, յարեց հայրը բարութեամբ:

— Եղբօրս նետած կուտը առի ըստ տղոց երկրորդը եւ միջուկը կերայ, շատ լեզի էր. իսկ իմ դեղձս ծախեցի:

— Կ'երեւայ՝ դուն ալ վաճառական ըլլալու միտք ունիս: Յետոյ իր երրորդ տղուն հարցուց:

— Դուն ինչո՞ւ անկիւն մը քաշուած ձայնդ չես հաներ, ի՞նչպէս էր քու գեղձդ, համով չէ՞ր:

— Զեմ գիտեր, պատասխանեց տղան:

— Ի՞նչո՞ւ չես գիտեր. չկերա՞ր:

— Ես իմ գեղձս մեր դրացիին հիւանդ տղուն տարիչեւ ըսի թէ որշափ զոված էիր այս պտուղը, եւ թէ ո'րչափ ախորժահամ պէտք էր ըլլար. Տը-ղան աչուրները մեծ մեծ բացած՝ գեղձին կը նա-յէր, ուզեցի իրեն տալ, բայց մերժեց. ես ալ պտուղը քովը ձգեցի ու փախայ»:

Հայրը գորովով չոյեց իր զաւկին գլուխը և ըստ, «Աստուած պիտի հատուցանէ քեզի»:

40. ԱՇԽԱՆ ՀՈՎԻԿ

« Որո՞ւ վրայ կուլաս, հո՛միկ,

« ինչո՞ւ ցախս, դադրէ՛. ների՛ք »:

— Մէկուն վրայ բրնաւ չեմ լար.

« Ես ոչ մէկուն չեմ մեղքբնաւ »:

— « ինչո՞ւ համար սուզ, տրտմուրիս

« Հոգուս վրայ կը բերես դուն,

« նոյն եղբեյով եղերական »:

« Տիուր ատեն կես զիւերուան »:

« ինչո՞ւ համար. — Օր պիտի զայ,

« Գերեզմանիդ հարին վրայ,

« Գիւեր ատեն զարձեալ այսպէս,

« Լալ ողբալու պիտի զամ ես »:

Վարժ. — Յոքնակիի վերածեցէք . «Աշնան հովիկներ» Գտէք հոմանիշները . Հալ, ցաւիլ, զաղիկլ, բնաւ, մեղքընալ, տրտութիւն, ուր, երգ, եղերական, զիրեզման, քար:

41. ՅԻՇՈՂՈՒԹԻՒՆ

Իմացականութեան առաջին կարողութիւնն է յիշողութիւնը . ինչպէս երախան բնազդումով իր մօր ծոցը կը փնտէէ, նոյնպէս յիշողութեամբ իր մայրը կը ճանչէ և անոր կը ժպտի : Միայն, աղուն միտքը ստէպ կը մնան բառեր, և չէ թէ այդ բառերու նկարներն կամ գաղափարները : Աւստի մօր մը պարտաւորութիւնն է մշակել գաղափարները, և չէ թէ բառերու յիշողութիւնը, եթէ չ'ուզեր որ զաւակը թութակ մ'ըլլայ : Մինչեւ եօթներորդ տարին ուսուցման եղանակը պարտի ըլլալ բանաւոր, անգիր, իսկ միշոցներն չապէս զգայարանքը :

Անօգուտ է բեռնաւորել յիշողութիւնը բառերով . կան անխոհեմ մայրեր որ կը փափագին իրենց զաւակներն շուտով գիտուն ընել . ուստի զոց սերտել կուտան վէպիկներ, առակներ, ոտանաւորներ, թէեւ անոնց միտքը բնաւ շեն իմանար : Այս կերպով կը խանգարեն ո՛չ միայն յիշողութիւնը, այլ եւ ստէպ իմացականութիւնը կը բթացնեն : Դաստիարակութեան գաղանիքը ո՛չ այնքան միտքը տոգորել է ծանօթութիւններով . որքան անոր կարողութիւնները զարգացնել՝ գիտել, համեմատել ու դատել տալով, որպէս զի որոշ, պայծառ տալաւորութիւններ և գաղափարներ ընդունի ուղեղը, և քիչ քիչ ճշմարիտը սուտէն զանազանել վարժուի :

Մ. ՄԱՍՈՒԹԵԱՆ

Վարժ. — Ուշադրութեամբ կարդացէք եւ զրեցէք պարզ բառերը, յետոյ նոյն պարզ բառերէն կազմուող բոլոր բարդութիւններն ու ածանցումները գտէ՛ք .

42. ԵՐԿՐԻ ՃԱՄԲՈՐԴՆԵՐ

Թումաս աղբար եւ Թօռոս հաջ բարեկամ Օր մը մօսի հաղաբն երբալ ըսկրսան .

Թումաս տեսաւ մեջտեղ նամբուն Ուսկիի համար մը լիփիւցուն .

Վար ծրուեցաւ առաւ զոյն :

Արտոնօք դրաւ իր գրավան :

Թուռոսն ըսաւ ուրախ սրտով .

« Բաղդերնիս յա՛ւ յաջողեցաւ :

— Զէ՛, կրկնեց Թումաս պաղուկ նայուածեով .

« Բաղդերնիս այստեղ՝ չը յարմարեցաւ .

« Թէ կ'ուզես, զրուցկ' բաղդադ բանեցաւ » :

Տրբմեցաւ սիրտը Թուռոսին

Պաղ խօսերով բարեկամին .

Թէեւ լրսեց իր անտարբեր :

Սակայն արիւնը զարկաւ վեր :

Ցեսոյ դաշտէն անտառ, մրած ժամանակ :

Վազեցին յսնկարծ

Թումասի դիմաց

Արիւնիրզակ եւկու կրտրին աւազակ :

Խեղեր վախեն լեղապատառ :

« Կորանե, կանչեց, Թուռոս աղբար » :

Աղբար Թուռոս անտարբեր :

« Կորան, ըսաւ, մի՛ զրուցեր .

« Այդ տեղ, Կորայ կուզայ յարմար :

Խոտուելով իր համբան՝
Գրեաց մքտաւ ծառամասն :
Թումաս մինակ ի՞նչ բներ ,
Սիրը մեռնի չեր ուզեր .
Ուսիր ոււտով խակն հանեց
Աւագակներուն ձեռքն յսնձնեց :

Թէ որ յաջող ու լաւ օրիդ ,
Բարեկամրդ չը յիշես ,
Քու բարեկամրդ ալ նեղ օրիդ
Չնայիր բնաւ բու երես :

ՔՈՒՇՆԵՐԵԱՆ

Վարժ. — Արծակի վերածեցէք նոյնը համառօտելով :
Գտէք դիմաւոր բայերն եւ որոշեցէք անոնց տեսակը, Ա-
ծորդութիւնը, եղանակը. ժամանակը, թիւը, դէմքը ;
Դտէք նաև տէրբայինները .

43. ՆԵՐԿԱՅ ԵՒ ՍՊԱԳԱՅ

Կ'անցնին մարդերը ծաղիկներու պէս, որոնք կը
բացուին առաւօտուն և կը թառամին երեկոյին ու
կ'ըլլան ոտնակոխ : Արընթաց նգետափ մը ալիքին
պէս կը վազեն կ'անցնին մարդկային սերունդները .
Հկայ բան մը որ կարող ըլլայ կասեցնել ժամանա-
կին ընթացքը որ իր հետ կը քաշէ կը տանի նաև
ամէնէն հաստատուն և անշարժ երկցած բաները :
Դո՛ւն ալ, ո՛րդեակ, գո՛ւն ալ, որ գեղածիծաղ եւ
զուարձալից մանկութիւնը կը վայելես, գիտցի՛ր
որ այս զուարժագեղ հասակդ փափուկ ծաղիկ մ'է,
որ այն ինչ բացուած՝ պիտի թոշնի թարշամի : Ա-

Նըզգալի կերպով ինքզինքդ փոխուած պիտի գտնես .
գեղատեսիլ չնորչներ , քաղցր զուարձութիւններ ,
հեշատալի բերկութիւններ , ոյժ ու կորով , առող-
ջութիւն և ուրախութիւն . ասոնք ամէնքն ալ ե-
րազի նման պիտի ցնդին անհետանան , և անոնցմէ
տիսուր յիշատակ մ'եւեթ պիտի մնայ : Հիւանդու
ծերութիւնը՝ թշնամի ամէն զուարձութիւններու և
բերկրապատար վայելքներու՝ պիտի գայ երեսդ
կնճռելու թոռմեցնելու , մարմինդ կորացնելու , ան-
դամնիներդ տկարացնելու , սրտիդ մէջ խնդութեան
աղրիւրը ցածքեցնելու . և ամէն բանի անզգայ ը-
նելու , բացի ցաւերէ : Ան ժամանակը շատ հեռի
կ'երևայ : Աւա՛զ, կը խաբուիս , որդեակ : ահա կը
փութայ , կը վազէ , կը հասնի ան . և ներկան որ
կը փախչի , արդէն շատ հեռացաւ , որովհետեւ խօ-
սած վայրկետանս կ'անհետանայ , եւ ո՛չ եւս կարող
է ետ դառնալ : Ներկային վրայ մի՛ վսահիր ,
ուրեմն , որդեակի իմ՝ այլ ապագային սպասելով՝
առաքինութեան խիստ ու զժուարին ճամբուն մէջ
յարատեւէ եւ բարի վարքովդ , բարի զործովդ
ու արդարասիրութեամբդ քեզի . տեղ պատրաստէ
արքայութեան մէջ :

ՖԵՆԵԼՈՒ

Վարժ. — Այս հասուածն ամբողջ օրինակեցէք, հնտեւ-
եալ բառերուն տեղ հոմանիշներ դնելով :

Կը բացուին, կը թառամին, սընթաց, ալիք, կը վազեն .
կասեցնել, ընթացք, հաստատուն, զուարճալից, հասակ, փա-
փուկ , այս ինչ , բացուած , պիտի թոշնի , զուարծութիւն ,
ծնչուալի , բերկութիւն , ուրախութիւն , երազի նման , ան-
հետանան , եւեթ , հիւանդու , ծիրութիւն , մշնամի , երեսդ ,
կնճռելու , կորացնելու , աղրիւրցաւ , ժամանակ , կ'երեւայ ,
կը փախչի , վայրկետան , խիստ , ճամբուն , յարատեւէ :

Դո՛ւն յօրնակի վերածեցէք, այսպէս . « Դո՛ւ ալ, որդ-
եակներ , եւայլն » :

44. ԱՍՏՈՒԱԾ

(ՀԱՐՑՔ ԱՌ ԱՐՏԵՄ)

Ո՞վ լուսափալլ արեզին
Ճառագայթներ է ըրւած,
Եւ անբափանց զիւերին՝
Լուսին, ասդեր բանկազին.

— Մեր արարիչ Հայրն Աստուած :

Անհուն երկնի կապոյց գոյն,
Եւ խոփն ո՞վ է ըրւած
Այն կանանշն ուր իբր ի բոյն
Յօդերն հանգչիլ գաճ այգուն.

— Մեր արարիչ Հայրն Աստուած :

Ո՞վ հոտաւես պուրակին
Շուք, բրոշունին է ըրւած
Այն փետուրներ փափիազին
Որով սլանայ ան երկին :

— Մեր արարիչ Հայրն Աստուած :

Ո՞վ՝ աւխարհիս՝ մինչեւ ցարդ՝
Ամեն այսոյնքն է ըրւած,
Մերկ ձաւսին իսկ՝ իբրև զարդ՝
Տայով ջոււան, յասմիկ, վարդ.

— Մեր արարիչն Հայրն Աստուած :

Ո՞վ մեզ զրզուող բարի մօր՝
Այն վիճ գորովն է ըրւած

Որով վրբադ, ամեն օր
Կը գուրգուրայ սիրով նոր.
— Մեր արարիչ Հայրն Աստուած :

Ո՞վ խողցահամ, գեղունակ
Քեզ պրտուղներ է ըրւած,
Եւ այս հաւն որ շարունակ
Լընու փոերիկ բո պրնակ.

— Մեր արարիչ Հայրն Աստուած :

Երբ ըրդայ մը խողցադիմ՝
Աշերն ի վեր ամբարձած
Ըսէ աղօք մ երկնանեմ.
Ո՞վ կը լսէ զայն, Արտեմ.

— Մեր արարիչ Հայրն Աստուած :

Երբ սուրբ սիրով, ջինջ մքսեալ,
Գիւերն երբաս՝ պատրուստուած
Մահինդ հանգչիլ անխրոով,
Ո՞վ կը հսկէ զիսուդ բով.

— Մեր արարիչ Հայրն Աստուած :

Ապրժ. Ստորեւ զրուած բառերուն սահմանը տուր :
(Օքինակ, Արեգ — « Լուսաւոր գունտ որ լը ֆայլի զրեկ
ատեն, լոյս եւ ջերմութիւն կուտայ տիեզերքին »)
Ճառագայթ, անթափանց, զիշեր, լուսին, աստղ, երկինք,
խոտ, բոյն, ցող, հանգչիլ, այգ, պուրակ, շուք, թարտն,
փետուր, պանակ, աշխարհ, զաշտ, զարդ, շուշան, մայր,
օր, պտուղ, ծաշ, պնակ, տղայ, քաղցրադէմ, աչք, մահին,
զուխ :

45. ԾԱՌԱՅԻ ՀԵՏ ՎԱՐՄՈՒԽԻՔ

Տան տէրն ու տիրուհին ի հարկէ պարտին հրամայել ծառաներու, բայց պէտք չէ մոռնան որ սպասաւորներն ալ մարդ են, ունին ինքնասիրութեան և պատիւի զգացում, և հետեւապէս չափազանց խստութիւն և գոռողութիւն՝ տէրերու կողմէ՝ կրնան վիրաւորել անոնց սիրու, ատելութիւն գրգռել և տան ծառայութեան մէջ խանգարում առաջ բերել, Ուստի, հարկ է բարեսիրական ձեռվ հրամայել, և որպէս զի սպասաւորները շմառնան երբեք այն յարգն ու պատիւը զոր պարտին իրենց մեծաւորներուն, ասոնք ալ փոխադարձ մարդավարութեամբ վարուելու կը պարտաւորին, Բայց աստի, տան տիրուհին պարտի մերթ ընդ մերթ հոգ տանի սպասուհիին նիւթական վիճակին, յորդորել որ խնայած ստակներն ի զուր չվատնէ՝ համակրիլ անոր կացութեան, և ի վերջէ այնպիսի բարեսէր ընթացք մը բռնել որ սպասուհին տունէն հեռանայու փափաք չտածէ և իր պաշտօնը հաւատաբութեամբ և սիրայօժար կատարէ: Պահայն, միւս կողմէ, պէտք չէ տան տիրոջ եւ տիրուհիին բարեիրութիւնը տը կարութեան և ընտանութեան սահմաններն հասնի: Հարկ է առանց բարկութեան ուղղել ո՞ր և է սը խալմունք ու անհոգութիւն որ կրնան տեսնուիլ սպասաւորներու վրայ: Իսկ եթէ սպասուհին առուղելի մնայ, նամանաւանդ անհաւատաբութեան և անկանոնութեան նշաններ ցոյց տայ, խոհեմութիւնը կը պահանջէ իսկոյն հեռացնել զնա տունէն:

Մ. ՍԱՄՈՒՐԵԱՆ

Վարժ. Սա հարցումներուն պատասխաննեցէք գրաւոր եւ թերանացի: 1. Տան տէրն ու տիրուհին ի՞նչպէս վարուելու են ծառաներուն հետ: 2. Փոխադարձարար ի՞նչպէս վարուելու են սպասաւորներ ու սպասուհիներ: 3. Տան տիրուհին ի՞նչ ընելու է իր սպասուհիին զրամական վիճակին համար: 4. Ասոր փախարէն ի՞նչ կը սպասուի ծառաներէն: 5. Ե՞րբ հեռացնելու է զանոնք տունէն:

Վարժ. — Գտէ՛ք հոմանիշները: Վարմունք, ի հարկէ, ծառայ, ինքնասիրութիւն, չափազանց, գոռողութիւն, վիրաւորել, ատելութիւն, խանգարում, յառաջ բերել, բարեսիրական, մեւ, մեծաւոր, մարդավարութիւն, մերթ ընդ մերթ, հոգ տանիլ, նիւթական, վիճակ, յորդորել, ի զուր, վատնել, համակրիլ, կացութիւն, փափաք, տածել, սիրայօժար, ընտանութիւն, բարկութիւն, ուղղել, սփալմունք, անուղղելի, իսկոյն:

Վարժ. Գտէ՛ք հականիշները: Ծառայ, պարտիլ, հրամայել, մոռնալ, ինքնասէր, չափազանց, խստութիւն, գոռողութիւն, ատելութիւն, զրգռել, խանգարում, յարգ, մեծաւոր, խնայել, վատնել, համակրիլ, հեռանալ, սիրայօժար, բարեսիրութիւն, տկարութիւն, ուղղել, անհոգ, անկանոն, խոհեմ, պահանջել:

46. ՅԵՏ ՅԻՍՈՒԽ ԶՄՐԱՆ

Յետ յիսուն ձմբան, չունիմ բատայուած՝
Ո՛չ տոն, ո՛չ հիւղիկ յարդէ ծածկրւած,
Բայց փոփոխ բախտին պարզեւներ խարդախ
Արհամարելիով՝ կ'երգեմ ես ուրախ:

Յետ յիսուն ձմբան, դեռ ծովեր ու սար,
Արտեր, ոսկեվարս, դաշտ, հովիտ, դալար
Դիտեմ ընդ երկար՝ վայելեմ լրոիկ,
Եւ այս շատ իսկ է սրիս իմ փոքրիկ:

Բ. Փառաջ Դաստիան

Յետ յիսուն ձմրան՝ տակաւին կայտառ
Շրջիմ հետիոն ձորերն ու չսնեառ,
Եւ չեմ նախանձիր հարուսին երբեք
Որ նոփի կառին մեջ երբայ ցաւաբեկ :

Յետ յիսուն ձմրան՝ պատերն են անզարդ
Համես ու նեկիս . բայց երբ լոյս զբւարը
Ներս կը բափանցէ, ցոյց տայ ինձ պատկեր
Միրուն զաւակացս՝ իմ միակ զանձեր :

Յետ յիսուն ձմրան՝ չունիմ բաշցուած,
Ոչ մի թիգ պարտեզ՝ բայց զիտե՞ս, Ա'սուած,
Թէ որբունիներեւ չէ բըռած զանգաս,
Թող մի՛տ Երջանելի՝ բայց լինիմ աղբաս :

Յետ յիսուն ձմրան՝ ո՛վ Skr, ինձ մի՛ տար
Ո՛չ փառք մուրացիկ, ո՛չ սիրս վետահար,
Այլ տուր ինձ նարել նացիկ անխարդախ,
Եւ տուր ինձ երզել միւս զոհ եւ ուրախ :

Մ. ՍՃԵՄԱՆ

Վարժ. — Սա բառերուն ստիմանը տուէր:
Զմեռ, ստացուած, յարդ, պարզեւ, ծով, հովիտ, սիրտ,
անտառ, պատկեր, զանձ, պատ:
Աբժակի վերածեցէք պարզ լեզուով:

47. ԸՆՏԱՆԻՔ

Մարդկային բնկերական կաղմաւորութեան առաւ-
ջին օգակն է ընտանիքը : Հին ժամանակներն՝ ան-
կերպարան և անկայուն՝ ընտանեկան կեանքը քիչ

քիչ կը կաղմաւորի . և բնական անհրաժեշտ հիմ-
նարկութիւն մը կը դառնայ : Այս կանոնաւոր կազ-
մաւորութիւնը կը ստանայ ընտանիքը, չէ՛ թէ ո՛ր և
է իշխանութեան և օրէնքի չնորհիւ, այլ մարդ-
կային բազդի, ընդածին պէտքերու և պատիւի զօ-
րութեամբ, զոր գերջէն կրօնքը կը նուիրագործէ և
օրէնսդրութիւնը կը վաւերէ ու կ'ապահովէ : Ուս-
տի ներքին կանոնագիր մը, պայմանադրութիւն մը
չունի ընտանիքը . էապէս իր հիմն է փոխադարձ
համակարութիւնը.իր բարոյական կապն է սէրը՝որով
զօդուած կը մասն ընտանիքին անդամները ժամա-
նակ մը նոյն յարկին ներքեւ՝իրբեւ հոգեկից և շա-
հակից էակներ, և ապա՝ իրբեւ արենակից և ձե-
ռնուու անհատներ մարդկային մեծ ընկերութեան
մէջ, որու մէկ մանրանկար պատկերը կը ներկայցնե

Եւ իրօք՝հայր, մայր, մանուկներ բնական սուրբ
սիրով միացած ընկերակիցներ են . հայրն իրբեւ իշ-
խան, մայրն՝ իրբեւ իշխանուհի և զաւակները
իրբեւ սիրուն հպատակներ, որոնց իւրաքանչիւն
իր յատուկ պաշտօնը, պարտքերն ու իրաւոնք-
ներն ունի, և որոնց հանուր նպատակն է, սո-
կայն, տան պահպանութիւնն ու բարօրութիւնը :

Բայց տան կենսատու հոգին՝ իւնը՝ մայրն է,
որ անոր մէջ բացարձակ կը տիրէ, որ կը հսկէ. կը
տնօրինէ, կը հրամայէ և բնածին ձիրքի և մասնա-
ւոր ծանօթութիւններու կարօտ է, որպէսզի իրա-
պէս տունը շինէ, պահպանէ, չէնցնէ և իր ամուս-
ինին և զաւակներուն նախախնամութիւնն և եր-
ջանկութեան աղրիւրը դառնայ : Սոկրատ կ'ըսէ —
Մայր մեղուն է տանտիկինը. ո՛ւր որ գտնուի՛ ա'նդ

կը գտնուի և փեթակը . եթէ հեռանայ , մեղուները
կը ցրուին , բջիջները կը խանգարին . մեղրն ան-
դամ իր անուշ համն ու հոտը կը կորսնցնէ :

Թագ. բառեր. կազմաւորութիւն , օղակ , անկերպարան ,
անկայուն , անհրաժեշտ , հիմնարկութիւն , իշխանութիւն ,
օրէնք , ընդածին , նուիրազործել . վաւերել , ապահովել ,
պայմանագրութիւն , էապէս , համալրութիւն , զօդ , հոգեկից ,
շահակից , էակ , արենակից , ծեռնտու , անհատ , մանրանկար ,
իշխան , հպատակ , հանուը , նպատակ , բարօրութիւն , կեն-
ատու , տնօրինել , բնածին , ծիրք , նախախնամութիւն ,
փեթակ , բչիչ , խանգարիլ :

Աերլուծութիւն խմասափ. 1. Ի՞նչ է ընտանիքը . 2. Հին
տաենները ի՞նչպէս էք . 3. Ի՞նչ կերպով կը կազմաւորի
այն . 4. Ի՞նչ է ընտանիքին հիմք . 5. Ի՞նչ պաշտօն ունի
հայրն ընտանիքին մէջ , իսկ մա՞յրը , իսկ զաւա՞կները . 6.
Ո՞վ է ընտանիքին բացարձակ տէրը . 7. Ի՞նչ է անոր կա-
տարելիք դերը . 8. Ի՞նչ ըսած է Սոկրատ:

48. ՎԱՐԴ ԵՒ ԴԵՂԱԳՈՐԾ

Գարնան աղուոր մեկ օրով
Դեղագործին մեկն իր պարտէզն իջնելով՝
Ասկէ խոս մը կը կորզեր,
Անկէ՛ տերեւ մը կտէր,
Ու մախաղին մէջ կը շարեր կարգ ըստ կարգ ,
Իրեն համար չէր՝ չոր արմասն ալ անարգ :

Վարդին ալ մօսն երբ հասաւ ,
Աղուոր բացուեր եր՝ տեսաւ ,
Ծիլ ծիլ կարմիր տերեւներ
Յողապահոյն տարածեր՝
Օրիորդի պէս բնեու
Նազէր հոտովն իր անոււ .

Երբ խեղճ վարդը դանիին տողիւնը տեսաւ ,

Գլուխը կեց . « Ա՞հ , ըստ ,

Ի՞մ ալ վախնանըս հասաւ

Խնայէ՛ , պարո՞ն , խնայէ՛ իս ,

Գըրա՛ ծաղիկ հասակիս : » —

Ու մարգրտ արցունեներ

Տերեւներէն կը բափէր :

« Մի՛ , մի՛ տրմիր , ո՞վ գեղաւու՞մ ազնիւ վարդ ,
Պատասխանեց անո՞ւ մարդ ,

Այս է լային նակատագիր , չգիտե՞ս ,
Ամեն լայ բան էեզի պէս

Ուրիշներուն աղեկութեան է համար .

Թէ որ ուր կեամեզ չէ երկար
Բայց ուրիշն երէ բարիք դուն ընես ,

Երկարագոյն զայն կ'ընես .

Մէկուն աշերն դեղ կ'ըլլաս ,

Միւսին անոււ իւղովդ սիրս կը բանաս .

Տերեւներովդ ալ փափկիկ

Կը լինիս դեղ ու բաղցահամ ուտելիք : »

Ա.արժ. Գտէ՛ք ածականներն ու զոյականները՝
Արձակի վերածեցէ՛ք եւ զտէ՛ք բարոյականը :

49. ՄԱՆԿԱԿԱՆ ՍԻՐՏ

Թո՛ղ հայր մը կամ մայր մը լաւ խորհի իր զաւակը գուրս զրկելէ առաջ : Այն տնային կապերը որոնք աղուն սիրտին շուրջն անթիւ ու նուրբ ոստայն մը կը յօրինեն՝ կտրելէ առաջ, թող մտածեն: Ընտանեկան աշխարհի զողար ու սուրբ մժնոլորտէն զրկելէ առաջ, թո՛ղ խորհին : Իրա՛ւ, կան տղեկներ որ նրազգած, քնքուշ սիրտ չունին, որոնց համար պանդխտութիւնը կրկին զրօսանք մ'է, և ի դարձին իրենց բնիկ զգացումներն աւելի զօրութիւն առած կ'երեւին՝ նման այն բոլուերուն որոնք առանց տերև մը թափելու, կարող են բաց օդին ամիլ ուռանալ, և տնական կեանքի ջերմոցը վերադառնալ՝ քան զառաջինն ուժեղ և յուսալից: Բայց կան նաև տըղեկներ որ երբ իրենց սիրներներուն խօսակցութենէն ու տեսակցութենէն զրկուին, երբ մօր մը ներողամիտ կորովը չվայելեն և տնային աննշմարելի քայց ազդուներգործութենէն հեռու մնան այնպիսի հարուած մը կ'ընդունին որ ընդմիշտ կը տեէ. անագորոյն ձեռքով խզե՛լ է, ինչ որ խստութիւն չի կրնար տանիլ, և այն սրտայոց հառաջները որով հրամեշտի ողջոյններ կ'արտաստնեն, հառաջնե՛ր են որ ապագայ տարիներու մէջ աւելի՛ ուժգին պիտի արձագանքեն, եւ իրենց թողած աւերումները սոսկալի՛ անդարմանելի՛ պիտի ըլլան :

Աստուած գթայ այն տղեկին որ կանուխ հառաջելու կը վարժի. իբրև զգացում, դատավարտէ զայն եթէ կամիս. ո՞րչափ կամիս՝ գովէ՛ տղեկին

սիրտին անվեհերութիւնն ու ուժը : սակայն սիրոյ այնպիսի քաղցրալուր թելեր կան որ երբ զարնը-ւին, դաշն ու քաղցր երաժշտութիւն մը կը յօրիւնեն որ կեանքի ամէն ներդանակութիւններուն համար տկանջը կը սփոփեն, զգայուն կ'ընծայեն: Համար տկանջը կը սփոփեն, զգայուն կ'ընծայեն: Այս թելերը, եթէ փոքր ինչ դաժան և անբնաւայան կերպով ձըդտին, կը կոտրին և ընդ մի՛շտ կը կոտրին :

Ուրեմն, հսկէ՛ տղուգ վրայ եւ իր բնութիւնը փորձէ՛ թէ ի բնէ կրնա՞յ բռնադատութիւն կրել. փորձէ՛ թէ տոկո՞ւն է կամ փափուկ: Եւ եթէ փափուկ ու զգայուն է, յանուն Աստուծոյ, — եթէ քու և իր անդորրութիւնը տչքիդ արժէք մ'ունին — մի՛ ներշնչեր անոր՝ պատանեկան դժնեայ ոգի մը, որով իր ընտիր զգացումներուն փափկութիւնն ու ճոխութիւնը զսպել՝ մոռնալ իրեն փառք համարի:

Վարժ. Զատ զատ սիւնակներու մէջ զրեցէ՛ք այս հատուածին բառերը, որոշելով՝ բարդ եւ ածանցիալ

50. ՏԱՌԸ

(Հին ԱՌԱԿ)

Կաղնի մ 'եմ ես յաղը ու վրսեմ
Բարձր, հաստարմատ եւ հումիու,
Գրլուխս հասնի ամպերուն սեմ
Ծաղրէ կայծակն տհարկու :

« Իմ բանձր ու բաւ ոսոց մեջէն
— Անրադր մազեր Սամիստնի —
Վայրագ հովերի ի զրուր փրչեն՝
Յորոց աշխարհ սասանի :

« Արեւ, անձեւ, ձիւն ու կարկուտ,

Տարեց զայրոյթն, ոխն ու քեն,

Չեն խորտակեր ոյժս անկապուտ,

Ես չեմ վախճառ երկինքն...

« Ճիւղերուս մէջ պատըսպարին

Թռչնոց բոյներ բազմարիւ,

Թռնոց զրւար երգ ու պարին

Ականջ դրենն ցայդ ու տիւ :

« Շուշիս ներմէւ հովիւք յամեն,

Սոռնան վլիւտ, ցաւ, ամեն բան,

Մինչ փառսա երգեն սարեակ ամեն

Եւ սոխակներն օրինաբան :

« Աներուս տակ բոյսեր բոլոր.

Թրզուկ, զանան են չնչին,

Ու ուժ կամ վաղ, ոլոր մոլոր,

Կոտրին, փերին, կորընչին :

« Ես՝ անսասան եւ զեր կորոդ՝

Ապրիմ, տեւեմ՝ ծառ հսկայ.

Զիս տապարոդ կամ ինձ յադրուլ

Աշխարհիս մէջ ոչինչ կայ... : »

— Մայր բընութիւնն, արդար կիրեով
Անոնց դեմ որք յոխորտան.

Հրպարտ ծառին արմատին հով՝
Ո՞րդ մը դրաւ անպիտան ... :

ԱԼՓԱՍՏԱՆ

Վարդ. — Գրաբարամեւ հոլովները աշխարհաբարի վե.
բածեցէր. (սատոց, յորոց, տարեց, թռչնոց, հովիւք, սար-
եակը):

Բաց. բառեր. Յաղթ, զսեմ, հաստարմատ, հուժկու, ամ-
պոց ի սեմ, ծաղրել, թաւ, անյաղթ, վայրազ, յորոց, սասա-
նիլ, տարերը, զայրոյթ, ոխն, թէն. խորտակել, անկապուտ,
ցայզ, տիւ, յամել, օրհնաբան, թզուկ, գաճաճ. կորնչիլ,
անսասան, զորս, կոնոդ, հսկայ, տապալել, կիրք, յօխորտա-
կանը.

Վարժ. Պատմեցէր նոյնը եւ ի վեր հանեցէր բարոյա-
կանը.

51. ԱՆԲԻԾ ՀՈԳԻՆԵՐ

Երբեմն սաստիկ՝ պէտք մը կը զգամ խօսելու
խօսուըստելու՝ դեռ անբիծ մնացած հոգիներու,
գեղջուկ՝ պարզ մարդերու հետ։ Ապականութիւնն
այդ մարդերուն մէջ տարածուած չէ դեռ, պարզ
մարդիկ, սիրտով՝ ալ պարզ, միտքով՝ ալ պարզքօ-
լալը շապիկը դեռ վիզելնին չի շարչարեր, ո՞չ
սրածայր նեղ կօշիկը՝ ոտուընին. ո՞չ ակնոց ունին
քիթերնին. ո՞չ ձեռնոց՝ ձեռուընին։ Օրօրոցէն գե-
րեզման երկնցող ճամբուն վրայ չի՛ փ շիտակ կը
քալեն. դարձուածքներ, կեցուածքներ, աջ ու
ձախ խոսորումներ և դեղեւումներ չունին, շիփ-
շիտակ կ'երթան օրօրոցէն գերեզմաննոց երկնցող
ճամբուն վրայ, ճամբուն քարերուն՝ իրենց ոտքէն
հանած արեանը խառնելով իրենց արեւակէզ ճակ-
տին ոլոսն ոլոսն տաք քրտինքը, իրենց գրպանը
գալար գալար գարձող քսակ մ'ունին հելալ վաս-
տակի, որուն մէջ կարմրուկ կլորիկը շատ անգամ
չի գլորի՛. այլ որուն տակ տասը փարան մի՛շտ
կայ ժամուն համար, աւանդական գանձանակին
համար. իրենց կոշտ կապած կոնակը թանձր կաշի
մ'ունին որուն վրայ երկրագունտը պիտի վերցը-
նէին՝ լթէ կարենար դրուիլ հոն։ Այո՛, ուժերնին

այնքան շատ է . վասն զի դնդերը միշտ աշխատութեան մէջ է , միշտ ոտքը ձեռքը կը շարժի այդ ժողովրդային մարդերուն , որոնք ժամուն սուրբ աւագանէն մինչեւ հողվրափին հանգիստ փո'սը՝ չի' փ-շիտակ կը քալեն կեանքին ճամբան , քրտինքնին աղամանդի նման փայլուն խոշոր կունտ կաթիլներով կաթելով իրենց անրիծ ճակտէն՝ ու հաստ՝ հաստատաքայլ ոտուընին երբեմն երբեմն զարնուելով ճանապարհին սուր քարերուն քարընդուներուն . իրենց Ատլասի թիկունքին վրայ միշտ բեռ մը կայ՝ մեծ , ահազին . սակայն իրենց հոգիին համար այնքան թեթեւ է մեծագոյն բեռը կեանքին . — իրենց Խղճմուանքին վրայ բեռ չունին . Տարակոյսը դեռ չէ մտած իրենց միտքին մէջ՝ ո՛չ նենդութիւնն՝ իրենց հոգիին մէջ . Թռչունն եղանակները ծանուցանելու , հունտելն երկրէ երկիր տանելու ցանցելու պաշտօնն առած է Աստուծմէ . գառն ու ոչխարն՝ Աստուծոյ հարամանով զոր Արքահամին տուաւ՝ զօղլերն հարուստին եւ իշեկեմպին աղքատին ու մորթն ալ հովիւին նուիրելու սահմանուած են . իսկ մարդն անտրտունջ աշխատելու՝ առտուն խաչակնքելով և իրիկունը ծընրադրելով երկնաւոր Հօրը առջեւ . մարդը ոտքով ու ձեռքով աշխատելու համար ծնած է , մարդը մահկանացու՝ որուն անմահութիւնն է բաժին գերեզմանէն անդին . կեանքին ըմբռնումն , արարածի կոչումն , անվրէալ իմաստասիրութիւնն ա'յս է ժողովուրդի մարդուն համար :

Քաց. բառեր. — Անրիծ , զեղցուկ , ապականութիւն , սրածայր , խոտորում , զեղեւում , արեւակէզ , ոլոռ ոլոռ , զալար զալար , աւանդական , զնդեր , հոդվարիք , քարընդուռ , Ատլասի , տարակոյս , նենգութիւն , յուսահատութիւն , անտըռտունջ , ըմբռնում , կոչում , իմաստասիրութիւն ,

Ա.արժ. — Համարօտեցէք այս հաստուածը ,

Ա.երլ ւծուրիւն իմաստի. — 1. Ո՞վ է այս հաստուածին նիւթ եղող պարզ եւ անրիծ հոգին : 2. Ի՞նչ նկարազիր ունի այն (պարզապիրութիւն , պարկեշտութիւն , կորոնասիրութիւն , եւայլն) : 3. Ի՞նչ կը նշանակէ սա խօսքը . «Իրենց կոնկակին վրայ երկրագունտը պիտի վերցնէին , եթէ կարենար զրուիլ հոն»: 4. Ինչո՞ւ համար ծնած է մարդը :

52. Զ Օ Ն

Այսօր զեղեցիկ անունիդ է տօն ,
եւ կը փափակիմ ընել ենց մի ձօն .

Բայց ոչ մարգարիս կամ ակն ոսկելար ,
Զի սիրտի է ազնիւ բան զամեն գոհար :

Երէ ընծայեմ ենց վարդ զեղեցիկ ,
է՞ն , այն ալ , ափօնս , և տաս վաղանցիկ ,
Մինչ դուն ձիրք ունիս անմեղ հոս բուրել ,
Որ վարդին հոտեն բաղցը է առաւել :

Թէ կարենայի , փայլուն աստրղներ
Քաղել երկինքն՝ ենց տայի նըւեր .
Այլ զի չեմ կարող , կը մաղրեմ որտես
Որ փալիի նակատը միտս աստիի պէս :

թանկագին ժամանակն ապարդիւն կը կորսուի ի-
րենց ասպարէզին համար, և անոնքո՛չ միայն չեն
կատարելագործուիր. ո՛չ միայն իրենց հմտութիւնը
չաւելնար, այլ և, օր ըստ օրէ մաս մը կը կորսնցնեն
իրենց գիտութենէն, կը տղիտանան։ Երկրորդ պատ-
ճառ մ'ալ կայ որ ժողովուրդը շի ներեր այս երեք
պաշտօնին նուիրուած մարդերուն՝ արծաթսիրու-
թիւն և զեղիսութիւն։ Քահանայ, Դաստիարակ եւ
Բժիշկ ո՛չ միայն խօսքով պարտաւոր են խրատե-
լու ժողովուրդը, այլ և իրենց անձնական համեստ
ու չափաւոր կեանքով օրինակ ըլլալու են անոր—
ինչ որ աւելի համոզիչ՝ աւելի՝ զօրեղ փաստ մ'է,
քան թէ ամենաճարտար լեզուն։

Վարձ. — Գտէ՛ հոմանիշները։ Դրամ, զարշելի, ար-
ծաթասէր, նոխ, զեղիս, համարիլ, ակնելու, ապարդիւն,
համեստ, փաստ, ճարտար։

Գտէ՛ հականիշները։ Սէր, աններելի, մոլութիւն, առաջ-
նակարգ, զարշելի, ներողամիտ, նոխ, շռայլ, պերճ, օգտա-
կար, թանկազին, ապարդիւն, աւելնալ, կորսնցնել, գիտու-
թիւն, զեղիսութիւն, համեստ, չափաւոր, զօրեղ։

Աերլուծուրիւն իմաստի . — Որո՞նց համար աննե-
րելի է զրամի սէրը եւ ինչո՞ւ։ Ո՞րն է առաջին պատճառը,
Ո՞րն է երկրորդ պատճառը։ Ի՞նչ ընելու են քահանան,
դաստիարակն ու թժիշկը։

54. ՏԱՊԱՆԱԳԻՐ

(Յ. Ա. Հ.)

Աշխարհ մի ուր բիւր տարերելով
Կեանեն հետ մահուան կը զուգի,
Ընդունայն է զեղ տեսնով
Աշխարհ մի արտասուժի
Ուրախութեան կամ սուզի։

Վարձ. Արծակի վերածեցէր այս հատուածը։
Ուղղաձիզ զիծերով զատեցէր նախադասութիւնները, եւ
որոշեցէր էական մասերը, (Ենթակայ, բայ, ստորոգելի եւ
խնդիր)։

53. ԵՐԵՔ ՊԱՇՏՕՆՆԵՐ

Երեք պաշտօն կայ ուր դրամի սէրը մարդուս
համար կը դառնայ աններելի մոլութիւն ասոնք են
Քահանայի, Դաստիարակի և թժիշկի պաշտօնները։
Հսել չենք ուզեր թէ այս երեքին ստակ ու ապ-
րուստ պէտք չէ։ Բայց, եթէ ասոնց աչքին՝ դրամն
առաջնակարգ դիրք մը բռնէ, իրենք աւ դարշելի
կ'ըլլան մարդոց աչքին։ Ամէնքս ալ ներողամիտ
աչքով կը նայինք արծաթասէր վաճառականին վը-
րայ. եթէ զինուորական մը սիրէ ճոխ, զեղիս ու
շռայլ կեանք՝ ամեննեւին չենք խօսիր անոր վրայ,
չենք բամբասեր, չենք դատապարտեր. բայց՝ եթէ
Քահանայ մը, Դաստիարակ մը կամ թժիշկ մը կը
սիրեն ճոխ ուտել-խմել, շռայլ ապրիլ, պերճ հագ-
ուիլ և զարդարուիլ՝ մեր միտքին մէջ զանոնք կը
համարինք կարդազուրկ և պաշտօնանի չենք հաւ-
տար անոնց օգտակարութեան՝ իրենց պաշտօնին մէջ
չենք գնահատեր անոնց հմտութիւնն՝ իրենց ար-
ուեստին մէջ։ — Ինչո՞ւ. Պատճառն ակներեւ է, ա-
մէնքս ալ գիտենք։ Թէ՛ քահանայ, թէ՛ բժիշկ, թէ՛
դաստիարակ՝ պաշտօնի սկսած օրէն, պէտք ունի
շարունակ ուսանելու, ուսումնասիրելու և կատա-
րելագործուելու, ասոր համար՝ ժամանակ պէտք է։
Եթէ անոնք անձնատուր ըլլան արծաթ սիրելու,
դրամ դիզելու և ճոխ ապրուստ վայելելու՝ իրենց

Երկինք մ 'անհուն ուր կայ լոյս,
Մահկանացուին եւ հանգիս .
Ուր կեանքն անզոյդ եւ լոյս
Այն է աշխարհ նոմարիս
Երանութեան նաւհանզիս :

Արդ՝ ըող լրուկ Վիրզիլէ
Զիսանզարի՝ բաղց իմ բուն,
Զի մեծ բժիւկն Ասկղիպէ
Պատուիրեց ինձ լրութիւն ,
Այս է իմ բուն Յարութիւն .

(Իզմիր)

55. ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹԻՒՆ

ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹԻՒՆը իւրաքանչիւր անհատի կը
պատուիրէ ճշգել եկամուտն ու ծախքը, ջանուլ ան-
պէտ ծախքերու չենթարկուիլ, եկամուտէն աւել-
ցածը վստահելի տեղեր ի պահ դնել շահով, և աշ-
խատութեան ձեռնարկուած օրէն՝ այս ուղղութեամբ
անընդհատ շարունակելով՝ փոքր առ փոքր ինայել:
Այս կերպով խնայուած դրամը, սկիզբներն որքան
աննշան, տակաւ առ տակաւ շահարերուելով և շտո-
նալով՝ կեանքէ անբաժան եղող փորձանքներու և
վտանգներու ժամանակ, մեծապէս կը նպաստէ մար-
դուս՝ անոնց դիմագրաւելու, առանց կարօտ մնալու
հանրութեան օժանդակութեան, և այսպէս ինքնօգ-
նութեամբ աղատիլ դժուարին կացութենէ : Ասկէ
զատ՝ խոհեմութեամբ ի գործ դրուած խնայողու-

թիւնը մարդուս աշխատելու եռանդը կը գրգռէ և
անընդհատ գործունէութեան խրախոյս կուտայ ,
աղի մարդ կ'զգայ անոր օգտակարութիւնը և աս-
տիճանարար գիտակցութիւն կ'ունենայ թէ՝ իր
ճակար քրախնքին արդիւնքը, իր արդար վաստակն
իրեն համար ապահով կացութիւն, մարդկային ըն-
կերութեան մէջ համարում ու վստահութիւն յառաջ
կերութեան մէջ համարում ու վստահութիւն յառաջ
բերելու, երջանիկ կեանք, անկախ դիրք և ասոնց
յարակից առաւելութիւններ վայելելու անվրիպելի
միջոց մ'է :

Երբ մարդ կը մտնէ կեանքի պայքարին մէջ՝
բնականարար կը զգայ դրամի կարեւորութիւնը և
աշխատի հետզհետէ աւելցնել իր շահու միջոց-
ները: Եւ որովհետեւ այս եւս իրաւ է որ ունայն
փափաքներու գոհացումն և շահու նուազութիւնը
ստէպ արգելք կ'ըլլան խնայողութեան գաղափա-
ստէպ արգելք կ'ըլլան խնայողութեան , հետեւապէս ծնողք կամ
րին գործադրութեան , հետեւապէս ծնողք կամ
րին գանձակալք պէտք է որ կանուխին վարծ եցնեն ի-
րենց զաւակները, իրենց խնամակալութեան յանձ-
նուած մատաղատի էակները :

Կրնայ առարկուիլ որ, մէկ կողմէ փոքր շահեր և
միւս կողմէ անհատական և ընտանեկան անհրա-
ժեշտ ծախքեր ունեցողը չի կրնար միանգամայն
խնայողութիւն ալ ընել: Սակայն կը պնդենք որ
մարդ ամէնէն համեստ վիճակի մէջ անգամ կրնայ
աւելուրդ ծախքերու դռները հետզհետէ գոցելով՝
աւելուրդ ծախքերու դռները հետզհետէ գոցելով՝
ուոր ու վստահելի ձեռքերու մէջ շահագործուելով՝
պղոմիկ հարստութիւն մը և խնայողին աղաղայ
բարեկեցութեան հիմը կրնան կազմել :

Ապրժ. — 1. Ի՞նչ է տնտեսագիտութիւնը։ 2. Ի՞նչ բանի օգուտ ունի խնայուած դրամը։ 3. Ուրիշ ի՞նչ բանի կը նըպաստէ։ 4. Խնայողութեամբ ուրիշ ինչե՞ր կը լրնան առաջ զալ։ 5. Ի՞նչ ըսել է կենաց պայքար։ 6. Ե՞րբ կը սկսի այդ շրջանը։ 7. Այն ատեն մարդ ի՞նչ կը զգայ։ 8. Ի՞նչ ըսել է ունայն փափարներ։ 9. Ի՞նչ ընելու են ծնողըներն եւ խընամակալները։ 10. Տղար ի՞նչպէս կը նան վարժուիլ խնայողութեան։ 11. Փորդիկ խնայողութիւններն արհամարհելո՞ւ են թէ ... (շարունակեցէք)։

9 56. ԳՈՅՆԵՐԸ

Ամեն զգայարանք իր սրնունդ կ'ուզէ։
Աշխին սրնունդն ալ վրձինն է, զոյն է։
Ինչ որ կը տեսնենք, անշուշ զոյն մ'ունի.
Դոյները տիրեն հանուր աշխարհի.
Դոյնի մեջ ծրճինք եւ զոյնով ապրինք,
Դոյնը անբաժան մեզ ընկեր ունինք,
Դոյնը նրկարել վրձինի զործ է,
Դրիչն անկարող՝ չգիտէ ի՞նչ զործէ,
Դրիչ չէ կարող տալ զոյնը զոյնին,
Դոյնը նկարել յատուկ է ինն,
Ի՞նչխան եւ նարտար գրիչներ շարժին,
Իւղ ու ներկ պակսին գրչեն եւրողին,
Թէ ոչ նոյն նրման՝ այլ գեր մի լրսուեր
Տալ զանան զոյնեն մատներս ի յերե։

Ապրժ. — 1. Ի՞նչ զոյներ կը մանչնաք։ 2. Որո՞նք են զգայարանքները։ 3. Աչքի սնունդն ի՞նչ է։ 4. Ի՞նչ կը նըշանակէ այդ ասութիւնը։ 5. Ի՞նչ տարբերութիւն կայ զրիչով նկարագրելուն եւ վրձինով նկարելուն մէջ։ 6. Ի՞նչ կը կոչուի զրիչով նկարողը, իսկ վրձինով նկարո՞ղը։ 7. Որո՞նք են զեղարուեստները։

57. ԱՄԷՆ ԲԱՆ ԱՍՏՈՒՇՄԷ Է

Ի՞նչպէս կ'ըլլայ որ այն սեւ հողէն՝ վարդն իր ծիրանի գոյնը կ'տունէ, շուշանը՝ իր բեհեղը։ Ի՞նչպէս կ'ըլլայ որ պղտիկ հունար մեծ ծառ կը բուսցընէ. ինչէն գիտեն բոյսերն իրենց գալու ժամանակը, իրենց կարգն ու իրենց տեղը։

Զիւնը իջնելէն վերջը. եղնագին՝ գլուխը հողէն դուրս կը հանէ, ու զարունը հասնելուն՝ « Ահա ես ալ եկեր եմ », կ'ըսէ։

Կան ծաղիկներ որ ամառուան արեը կ'ուզեն. դափնին ձմեռուան տիրութիւնը կը զարդարէ։

Ամէն բոյս կը բերէ իրեն նման բոյսեր. ցորենին հասկը կորիղէ առաջ չիգար, խնձորին կուտը չի կընար կեւաս հասցնել։

Զիւնը՝ երկրիս երեսը ծածկած ատեն՝ Աստուած կը հոգայ որ չը չորնան։

Շառերը կը ցամքին, կը թափթփին, կարծես թէ միայն ոսկորնին կը մնայ. Աստուած՝ դարնան շունչը կը փչէ անոնց վրայ, մէկ մ'ալ տերևներ կը հագնին, կը սկսին ողջանալ։

Բոյսերուն պահուիլը՝ Աստուածոյ հրաշալի գործերուն մէկն է. երբ որ ամէն բան զկատուած կը քարոզէ, պէտք չէ՝ որ ես խօսիմ. ամէն դաշտ բացուած գիրք մէկ, ամէն ծաղիկ՝ զրած դաս մը։

Առուակը որ կը խոխոջայ, ձայն ու լեզու ունի, ամէն արարած կը պատմէ իր ստեղծողն, ու փառք կուտայ անոր։

Զենք կրնար Աստուած տեսնել, վասն զի աչ-
քի տակ չ'ընկնիր. բայց իր գործերը տեսնելով՝
զինքը կը պաշտենք:

Ո՞րչափ որ մէկուն խելքը բաց է այնչափ աւելի
պարտական է Աստուած օրհնելու. բայց ո՞վ կրնայ
Աստուածոյ գործերուն թիւն ու չափը գիտնալ:

Բաց. բառեր. — Եիրանի, բենեզ, եղնազի, դափնի, կո-
րիզ, խոխոչալ:

Վարժ. Վարդը ծաղկի է. գոտէ՛ք ուրիշ ծաղկի անուններ:

Վարժ. Դափնին ծառ է. գոտէ՛ք ուրիշ ծառերու անուններ:

Վարժ. Առուակին ծայնը կը կոչուի խոխոց կամ դղչիւն.
Ինչի՞ ծայն է շկանիւն, մողիւն, ժռնիւն, խօշիւն, սօ-
սաւիւն, խռնտիւն, բոմբիւն, հունտիւն, արծագանզ, ճար-
ճատիւն, շառաջիւն, զանզիւն կամ զողանջիւն, թնդիւն,
կամ տոփիւն, խարշափ, տրոփիւն, սոյ, ծափ, մրմունզ,
վանզիւն: (Տե՛ս Գրեան. Ըստ. Շառ-Ռու-Ռ. էջ 79, Հրահ. 46):

58. ՊԱՐԻԿԻ ՄԵ ՃԱՄԲՈՐԴՈՒԹԻՒՆԸ

Պարիկ մը տեսայ անցեալ օր պառաւ,
Որ եկեր կ'երար՝ վազելով հարաւ.

Ըսի. « — Ինչո՞ւ դուն բզմեզ կը բողուս,
Ո՞վ բարի պարիկ. պատապան ամենուս : »

« — Ո՞հ, քո՞յ որ մեկնիմ, գոչեց անհամբեր,
Հոս եկած չի դարերէ ի վեր,

Եւ այնեան փոխուած, եւ այնեան վարքար,
Այնեան մոլորած կը տեսնեմ աշխարհ.

Որ վայրկեան մ'առաջ կը փութամ տալ խոյս,

Զայն բարւուելու ա'լ չունիմ ես յոյս,
Ամեն աղջրկան կուտամ զեղ, զորով
Եւ ամեն մանչու՝ բաջութիւն կորով,
Խելք միտք ծերերուն, հիւանդին դարման,
Եւ բոլոր աշխարհ մեկ ձայն. մեկ բերան
Վրաս կը խրենցայ, ամեներ մեկեն
Հեղեղող ձայներով ինձ կ'աղաղակեն .

« Կրեա՞ս տալ մեզի ոսկի եւ արծար,

« Աւրիշ բան պէտք չէ մեզի անկի զատ : »

Ու այս պիոծ երկրէն կը մեկնիմ ես տուտ :

Որ մի գուցէ ծառն, արտեր ու բաւուն
Եւ ծաղիկները՝ մանիւակ, տուան,

Վարդի բուփերն ալ՝ կազմելով խուժան՝

Խրենդրեն ըրդարչէ նրբանիւս խոյեր,

Եւ կամ զրմերւիսէ ցոլացիկ օդեր.

Թիրեննիկներն ալ կառելեր պահանջեն

Անցնելով համար մարմանդին մեջեն : »

« — Ո՞չ, ո՞չ, գոչեցին վարդերը բույր

Որ լրսեր եին սրտունջներն անոր,

Մենք շատ ցող ունինք մեր թերերուն մեջ,

Այդ ցողը՝ լոյս մը, գոհար մ' է անչէջ : »

Թիրեննիկներն ալ՝ թերեւ ու սիրուն՝

Պատասխան տուին անոր խօսերուն,

« — Մեր թեւին վրայ ունինք ոսկի շատ,

Արծար բանուած է մեր կուրծքն ու նակաս :

Եւ պարիկն ըստա. « Ասոնք են ահա՝

Լոկ լուրջ եակներն աշխարհի վրայ : »

59. ԱՐԵԳԱԿ

Արդարեւ քանի՛ սքանչելի ես , ո՛վ արեգակ :
Քու լուսով կը զարթնուն և կը զուարթանան բոյսն
ու կանաչը , հաւքն ու զազան : Զուրն ու ցամաքը ,
քեզմով կը սթափին , քեզմով կը փայլին , կը կեն-
դանանան . քեզմով կ'աճին , քեզմով կը գունագե-
ղին , կը հսուաւէտին , կը գեղգեղեն , կը շարժին ,
կ'ընթանան , կը թռին . կը ծիծաղին , կը հսուն-
նան , կը կատարելանան ամէն արարածներ : Դո՛ւն
ես Արարշին աջը , և քու լոյսդ ու ճառագայթ : Ա-
րարչին զթութեան և նախախնամութեան ազրիւրը՝
որ կը հսուի տիեզերքին վրայ , և մարդը կ'ապրի ա-
մէն արարածներու մէջ՝ երկնային յուսով և հրով :

Այսքան տպաւորութիւններ յիս՝ անոր համար ,
վասն զի ծնած աշխարհիս արեւ կը տեսնիմ , եւ
Առաւոտն ու Արեւը խորհրդաւոր նշան են . և յոյս
կ'ընծայեն վշտակիր սիրտերու , տառապեալ անձե-
րու և ժողովուրդներու թէ պիտի անցնի խաւարը ,
փախչի ախջամուզը , ծագի կեանքի առաւոտը և
կենսատու արեգակը պիտի բերէ նորոգէ քարու-
թեան օրեր :

Ապրդ. 1. Ի՞նչ է արեգակը , 2. Ի՞նչ օգուտ ունի կեն-
դանիներուն եւ բոյսերուն , 3. Դոյներու զանազանու-
թիւնը ինչէ՞ն առաջ կուզայ , 4. Ի՞նչ է տիեզերը :

Ապրդ. 1. Միանիլի , սիրելի , նազելի ... (զոէ՛ք եղի
մասնիկով ուրիշ բառեր)

2. Հոսաւէս , խնկաւէս... (զոէ՛ք աւէս մասնիկով ուրիշ
բառեր)

3. Ի՞նչ կ'ընեն Տ , Չ , ՊԾ , Ա , ԱԲ , ԱԿ մասնիկները .
Օրինակներ տուէք :

2. Գուէք աղջամուղջ բառին հոմանիշները (զոնէ 5 հատ.)

60. ՃԵՐՄԱԿ

Ճերմակն աշխարհի առաջին զոյնն է ,
Զի սիրմին մեջն իսկ ներմակը տիւէ .
Երբ աշխարհ կուզանէ , ներմակով փարքեն
Երբ դազաղ հեծնենէ , ներմակով պատնեն .
Երախան կարօս՝ մատուր ներմակին ,
Ճերմակը ցրկէ կոյսին զիրգ մարմին .
Ամեն ոք իր վեայ կը կրէ այս զոյն ,
Թէ ոչ՝ մարմինը զազրութեան է բոյն .
Ճերմակ են բոյս մեր ներմրկեղէնէ
Երբ զոյնը փոխուի , զայն ի բաց նետենէ :
Մերմարքեան մեջ սիրոյ հրեսակ
Կամ հանդիսադիր ուխտի նշանակ
Կատարելու թեան երշան է ներմակ ,
Երբ մեր ներմրկին զլուխն ու կրզակ .
Անբիծ մաքրութիւն եւ անմեղութիւն ,
Առամինութիւն ու նիս ներմակ զոյն .
Ամառն արեւու օրքն պատապանութիւն ,
Իբրը սօրազել՝ թէ ներմակ հազեիննէ :
Ճերմակն ու նոյն իսկ տիւէ արեւին ,
Զարմանէ թէ մեր այշ ներմակին խտղին .
Ճերմակն աշխարհի զոյնն է առաջին ,
Զի ներմակ ձիւնով աշխարհի ծածկըւին .
Եւ սրբունդ նախկին , որ կեանք պարզեւէ ,
Կարն ալ ներմակ է՝ զոր մայր մեզ ջամբէ ,
Եւ աղբիւրն աշխի՝ արցունէ՝ ներմակ են ,
Օրրանին սիրիմ , որ մեր կեանք կազմեն . . .

Ապարձ. Սա բառերուն սահմանը տուրք։ Շիրիմ, տիբել,
դազաղ, հեծնել, պատնել, զբկել, կոյս, զիրզ, զազրութիւն,
կզակ, տօթ, խողիլ, չամրել, արցունք։

Բաղդատեցէք աշխարհ եւ աշխար բառերը. զիրզ, զիրկ,
զիրք եւ կիրք բառերը. միւն եւ սիւն բառերը. աչ եւ աչ
բառերը. Ի՞նչ կը կոչուին այս տեսակ բառեր։ Ի՞նչ ըսել է
նեանաձայն բառեր։

Այս նմանաձայն բառերը գործածեցէք մէյմէկ խօսքի մէջ։
Գտէ՛ք ուրիշ նմանաձայն բառեր։

61. ՓՈՔՐԻԿԵՆ ՄԵԾ

Տեսէ՛ք սա հինգուծ կաղնի ծառը, որ գեղին պար-
ծանքն է. ի՞նչ հաստ կոճղ ունի, ի՞նչ ամուր ու
շտա ճիւղեր, ի՞նչ խոր արմատ գետնին մէջ՝ որուն
վրայ ծառը իր ծանրութեամբ կեցեր է։ ✕

Թռչուններն անոր ճիւղերուն մէջ կը զնեն ի-
րենց բայնը. ոչխարներն անոր չուքին տակ կը
հանդչին. գեղացիներն անոր քով կը ժողվուին,
կը նստին. անոնց մէջէն ամէնէն ծերն ալ ծառին
մատղազութիւնը տեսած չէ. մարդիկ աշխարհ ե-
կեր անցեր են, անտառին ծառը նոյնպէս մնացեր
է երկու հարիւր ձմեռ անցնելէն ետքն ալ։

Բայց, եղած է ատեն մը որ սա ծառն ալ մէկ
խոզակ մ'էր ինչչիս որ հիմայ իր չորսդին սփուած
են. Այն խողակը՝ որուն վրայ հազիւ քանիւ մը կա-
թիւ ցող կ'իջնար, ծառը իրեն սերմովը մէջը սղմած
էք, այդ հաստ կոճղը, այդ ճիւղերը, այդ անհատ-
նում տերենները՝ ամէնքն ալ մէկ խոզակէ մ'էկեր
են. ծառը կամաց կամաց կը մեծնայ, ճիւղերու կը

բաժնուի. սնունդը կ'առնէ հողէն՝ որ անձրեւով
կը պարարտանայ ու ցօղը կը ծծէ։ Բայց հողը,
անձրեւը, ցօղը՝ չեն կլնար տռանց խոզակի բան
մը բուսցնել, կամ խոզակը բուսնելէն արգիւել որ
կաղնի մը չրլայ։

Տղան ալ խոզակի մը կը նմանի, քիչ քիչ կը
մեծնայ. ծնած ատենը մէկտեղ կը բերէ իր խելքը,
միաքը, աղէկն ու գէշը ճանչնալը, արգարը ա-
նիրաւէն որոշելը. ասոնք բոլոր իրեն հետ են։

Մտածէ՛ անգամ մը.— ամենէն իմաստուն մարդը
որ ճանչցած ըլլաս կամ լսած ըլլաս. կամ ամենէն
շատ տգէտը կամ անիկայ՝ որ մ.ծ ծառի մը պէս ի-
րեն նման մարդերու վրայ թեերը՝ օգնութիւնը կը
տարածէ, ու ըսէ՛ մտքէդ. այս մարդն ալ ինծի պէս
տղայ եղած է. ինծի պէս տգէտ ատեն մը եղեր է
որ ո՛չ չափը բարիէն, ո՛չ իրաւը սուտէն կինայ ե-
ղեր զատել։

Թէ որ այդ խոզակը տեսած չրլայիր, չէիր
կրնար հաւատալ կաղնիին մեծութեանը և ուժին։
Թէ որ իմաստունի հետ չխօսէիր՝ չէիր կրնար տը-
ղայ մը տեսնելով՝ իմաստութեան հաւատալ։

Ապարձ. Գեղ կամ զիւղ, քաղաք, աւան, եւ այլն. (Շա-
րունակեցէք զրել նոյնիմաստ բառերը)։

Ապարձ. Բոյմ Խռուններու բնակարան, վերակ՝ մեղու-
ներու, որչ՝ ... (շարունակեցէք զրել կինդանիներու բնա-
կութեան յատուկ տեղերու անունները). (Տե՛ս Դարձուածան Բն-
եցւ Շաբաթուանեան էջ 78, Հրահանգ 43.)

62. ՈՒՂՏ

(ՓԱՌԱՄՈՒՆԵՐՈՒՆ)

Մըրթ'կ ըրէ այս առակի ,
Ո՞վ եղբայր իմ սիրելին :
Ուղտն օրին մէկ՝ Արամազդին
Բողոքական, արտասուազին .
Աղես սըւաւ .
Զոհեց, ըսաւ .
Ի՞ւ Տէ՛ր իմ, Տէ՛ր, հ՞ւ իմ նակա
Եղջերափի սու չի պանձար ժաւ .
Վայ իմ մեղիս, ուլն ու գառնուկ
Այծիկ ու կով, մեծ եղջերուկ
Ունին եղջիւր, իսկ ե՞ս միայն
Այդ մեծ զարդին կը մնամ ունայն .
Պոյլս պօսըս տե՛ղը չըլլաւ .
Եղջիւր նակիս որքան յարմար :

Տէ՛ր իմ, աման ,
Քեզ եմ դուրպան :

Տայիր նակիս երկու հատիկ
Ցոյժ փառաւոր եղջիւրիկ : »
Իսկ Արամազդ խիս բարկացաւ
Պահանջումին այս անիրաւ .
Հրաման հանեց սասկազին ,
Փոխան ուզած եղջիւրին
Փոքրել զականջ եւ ազին
Աղեսարկու այն Ուղտին :
Ուղտն որքան արմօրին
Ես լարձաւ այն տեղին

Այն օրեն է որ պոչ ուղտին
Խիս պզտիկցաւ հետ ականջին .
Ինչպէս կ'ըսեն դեռ
Մեր ծեր մամիկներ :
Սա՛ կ'իմացուի այս առակին .
Ո՞վ որ զոհ է իր վիճակին ,
Եւ ուրիշն ունեցածին
Աչք չի տնկեր նախանձագին ,
Թէ՛ երջանիկ ան կ'ըլլայ ,
Եւ քէ՛ պատուվ միւս կը մնայ :

Վարժ. Արամազդ՝ չաստուածի անուն՝ դիցաբանութեան
մէջ։ Գոտէ՛ր ուրիշ չաստուածներու անուն .

Վարժ. Ուզո՞ւ անապատի նաւ . ըսէր ի՞նչ տարրերու-
թիւն կայ ուղտին եւ ձիւն մէջ . (մարմին, սնունդ, օգտա-
կարութիւն, եւայլն)։

63. ՍՈՒԱԿ

Գարնան գեղեցիկ իրիկուն մը, մանկիկ մը ու-
սուցչին հետ անտառին եղերքը կը պտըտէր : Յան-
կարծ սոխակի ձայն լսուեցաւ . «Ի՞նչ գեղեցիկ ներ-
դաշնակութիւն, ըսաւ Պօղոս՝ երկար ժամանակ
հիացումով մտիկ լնելէ ետքը . հետաքրքրութիւնս
կը շարժի այս գեղեցկաձայն երգը մօտէն լսելու .
Քիչ մը առաջ երթանք, ուսկի՞ց կուգայ ձայնը :
— Աղէ՛կ զգուշացիր, ըսաւ ուսուցիչը, սոխակն
այնպիսի վայրենի թռչուն մ'է որ մեր քիչ մը
մօտենալը բաւական է իրաշեցնել զինք, և երգը
դադրեցնել տալ :

— Բայց, ինչո՞ւ համար, ըսաւ տղան, ինչո՞ւ այս

թռչունը, որ իր երգին ճոխութեամբ ուրիշներունը
կը խափանէ, բուի պէս միայնութիւնը կը սիրէ:
Ինչո՞ւ իր քաղցր ձայնը մեր բնակութենէն հե-
ռու կը հնչեցնէ, մինչդեռ մեր պարտէզին փոքր
ծառերն անդամ լեցուն են օգտիկ թռչուններու
անհամ եւ ձանձրացուցիչ ճռուողիւններով:

— Այս՝ պատասխանեց ուսուցիչը. այն խրա-
տը՝ մեզի իմացնելու համար է որ, ստոյգ արժա-
նաւորութիւնն երկուա է, եւ կը սիրէ առանձին
կենալ. եւ զայն ունենալու հարմար, պէտք է
դիտնալ թէ ի՞նչ կերպով ստանալու է:

Ապրժ. Սոխակ՝ գեղեցկածայն թռչուն: Ուրիշ թռչունի
անուններ ալ զրեցէր:

Որոշեցէր ընտանի եւ վայրի թռչունները:

Ապրժ. Ճուռակին թռչունի մայն է, մայիս'նը, բառա-
ցի՞նը, խրխշի՞նը, մոնի՞նը, մաւակի՞նը. (Չարունակեցէ՞ր
զոնել կենդանիներու մայները): (Տե՛ս Լուսաւոր Քերպու-
թեաւ տպագր. 1903, էջ 64, Հրահ. Ա.):

64. ԴԵՂԻՆ

Զեմ կրնար նետել զգեզգ, ո՞վ դեղին,
Հիւրն են կենսատու՝ հիւանդին դեղին.
Ո՛չ լոկ նրմանիս կրյսին մազերուն
Հողմէն տարութեր, նախուռն, երերուն.
Ո՛չ լոկ նրմանիս հունձին արտերուն
Որ ժիր մըշակին փայն է այսերուն.
Այլ դու նրման ես կունտիկ նարինջին
Եւ աշխարհավար սիրուն ոսկիին.
Նարինջն ալ կըլոր, ոսկին ալ կըլոր,
Կենալ չեն զիսեր եր առնուն զրլոր...

Կըլորն հոն վազէ, ուր ծուռ է եւ զած,
Ոսկին ալ առ ա՞յս երայ ծուռ անձանց:
Զեմ կրնար նետել զգեզգ, ո՞վ դեղին,
Զի եռ զոյնդ ունի մեծազօր ոսկին,
Քովզ ոսկի ունի՞ս, ամեն զոյն ունիս,
Եւ բնաւ զոյն չունիս 'թէ անսի զրկիս,
Ի՞նչ կուռ խորհուրդներ ոսկիկն ծընին
Եւ առանց անոր օդը կը ցնդին:
Աշխարհի տերն է մեծազօր ոսկին,
Անով մեր պէտեր, ցաւեր անհետին:
Ամեն բան անով մեր ձեռնէն անցընենք,
Տիւ, զիւեր ջանանք միւս ոսկի դիզենք,
Եւ ո՞րքան սիրեմ զգեզգ, ո՞վ դեղին
Հիւրը հիւանդին դարմանին դեղին:

Ապրժ. Ի՞նչ ըսել է ցաւ, ախս, հիւանդութիւն, եւայլն:
Դու՛ք այլիւայլ հիւանդութիւններու անուններ:

Բաց. բառեր. Դարման, տարութեր, երերուն, աշխար-
հազար, զոր, առ այս, կոռ, խորհուրդ, ցնդիլ:
Քեր. Վարժ. Առանց անոր, առանց ինձի, առանց բա-
ցառութեան, եւ լու Առանց՝ նախդիր է եւ կ'առնէ սեռական
հոլով խնդիր: Ի՞նչ հոլով խնդիր կ'ուզեն սա նախդիրները.
Վրայ, դուրս, զատ, հանդերձ, եւայլն: (Օրինակնե՞ր զտէք):
(Տե՛ս Արքուն + Հ-Հ-Յ-Յ-Բ-Ե-Ն, տպ. 1894, էջ 26, Հրահ. 33):

Ի՞նչ հոլով կը կազմուի զ նախդիրով, իսկ ի ո՞վ (կամ յ
ով)՝ Ե՞րբ պէտք է ի զործածել եւ Ե՞րբ յ: Յ եւ Առ նախ-
դիրներն ի՞նչ իմաստ կուտան զոյականին:



65. ԱՌ ԱՐԵԳԱԿ

Դուն որ մեր գլխուն վրայ կը թաւալիս և վահանի նման բոլորակ ես, ո՞ւսկից կուգան քու ճառագայթներդ, ո՞վ արեւ. ո՞ւսկից է քու յաւիտենական լոյսդ : Կը յառաջես քու մեծավայելուչ գեղովդ, և ախտարները երկնի խորերուն մէջ կը ծածկեն ինքզինքնին . և լուսինը՝ դալկացեալ ու ցուրտ՝ կ'ընկղմի արեւուտքի ալիքներուն մէջ: Բայց, գո՞ւն, գո՞ւն միայն ինքնաշարժ ես: Ո՞վ կրնայ քու ընթացքիդ ետևէն հասնիլ: Լեռներու մայրիները կ'իյնան, լեռներն անգամ կը կործանին տարիներու ծանրութեան տակ, Ովկիանը կը բարձրանայ ու կը խոնարհի, լուսինը կը կորսուի երկրի ընթացքակութեան մէջ. դուն մի՛շտ նոյնն ես. միշտ փայլող նոյն պայծառութեամբ՝ քու յաւիտենական ընթացքիդ մէջ, երբոր աշխարհ՝ կը խաւարի մըրիկ-ներով, երբ կայծակները կը շառաջեն, երբ կը սլանայ փայլակը, կ'երևնաս դուն՝ քու գեղեցկութեանդ մէջ, ամպերուն մէջէն, և կը ծիծաղիս մըրը-րիկներուն վրայ . . . Աւա՛զ, ի զո՞ւր է փայլդ Ուսիանի⁽¹⁾ համար, վասն զի քու ճառագայթներդ չի տեսներ, թէպէտ և ոսկեղէն գէսերդ ծածանին տիեզերքին վրայ, թէպէտ և անխնայ կը ծաւալես քու շողերդ . . . Բայց թերեւս դուն ալ ինձի պէս մէկ եղանակ մ'ունիս, ո՞վ արեւ. թերեւս քու տարիներդ ալ ունենան իրենց վախճանը, թերեւս կը ննջես դուն ալ՝ քու ամպերուդ գիրկին մէջ ու չես լսեր առաւօտի ձայնը:

ՈՍԻԱՆ

ՈՒ-ԴԱՌ Նշանաւոր բանաստեղծ Սկովտիացի :

Քաջ. Քառեր. Թաւալիլ, վահան, յաւիտենական, մեծագայելուչ, գեղ, դալկացեալ, ընկղմիլ, ինքնաշարժ, մայբի, ովկիան, մըրիկ, շառաջել, գէս, ծածանիլ:

Ա.արժ. Գտէր հոմանիշները: Թաւալիլ, վահան, բոլորակ, ճառագայթ, դալկացեալ, կործանիլ, տարի, միշտ, փայլ, կայծակ, ծիծաղիլ, ի զուր, գէս, ծածանիլ, վախճան, ննջել:

Ա.արժ. Վահան՝ նախնի մարտիկներու սպառագինութեան յատուկ զործիր մը. Ըսէ՛ք ուրիշ նոյն կարգի բառեր. զրահ, ասպար, տէշ . . . եւլու:

Քեր. Ա.արժ. Ունի վերջաւորութիւնը գրաբարի մէջ ուրիշեւին յոքնակին է. գտէր ունի վերջաւորող տասը բառ:

66. ՀՈՂԱԳՈՐԾՎ ՈՒ ՈՐԴԻՆԵՐԸ

(ԱՐԱԿ)

Հարուս հողագործ մ'իր մահուան մահնին Մօս կանչեց իր մանչ զաւակներն արի, նւ ըսաւ անոնց. « Միակ ու վերջին Պատուերս և որ' մի՛ երեք օսարի Ի վանառ հանել, յանձնել հաւանիք Հողն այն՝ զոր բողած են մեզ մեր նախնիք քի անոր ներեւ զանձ մը կայ բախուն: Ո՛ր կողմ զրենուիլն աղեկի չեմ զիտեր, Բայց իիշ մ'աւիստանք եւ կամք աներկուն Կրնան այն զանձին ընել զձեզ տեր: Ուստի, այս տարի, երբ զայ Օգոստու, Առե՛ք ձեր զործիքն — արօր, բրիչ ու բան — Բացե՛ք, փորեցե՛ք ամեն տեղ ակու, Զըրուուած խո՛ր մ'անգամ չը մնայ . . . »:

Մեռաւ հողագործն, իր տղան ուժեղ ,
Պինդ բազուկներով գետինն հերկեցին ,
Տակն ու վրայ բրին հողերն ամեն տեղ
Եւ՝ բեղիք հետքն խսկ չըրտան գանձին՝
Սակայն ա'յինան լաւ հերկուած հողերէն
— երբ սերմանեցին — խիստ առասօրէն
Քաղեցին ցորեն , հանար ու գարի ,
Եւ լաւ հասկրցան թէ՝ իրենց բարի
Հայրն ուզած եր նախ — մեռնելի առաջ —
Իր գաւակներուն ուսուցանել բաջ
Թէ՝ Աւտասուրիւնն գանձ մ' ի յաշխարհի :

Ա. ՓԱՆՈՍԵԱՆ

Ա. Ա. Ա. Ա. 1. Ի՞նչպէս էր հողագործը . 2. Ի՞նչ ըրաւ եւ
ի՞նչ ըստ իր տղոց : 3. Անոր մահէն վերջ ի՞նչ ըրին տղաքը :
4. Ի՞նչ գուան : 5. Ի՞նչ ըսկը ուզերէ մահամերծ ծերունին :
Ա. Ա. Ա. Ա. Նոյնը արծալի վերածնեցէր աւելի ընդայսնելով :

67. ՓՈՔՐԻԿԷՆ ՄԵԾ

Գիտութիւնը խելքի կերակուրն է, ինչպէս են
հողը, անձրեւ, ցողը՝ ծառին, որ արմատը գետ-
նին տակ կ'երկնցընէ : Խելացի գիրքեր միտքը կը
սնուցանեն, ու անոր կարողութիւնները կը տա-
րածեն եւ մեծցնելով կը շատցնեն :

Ուրեմն բանեցո՛ւր միտք, անոր հարկաւոր ե-
ղած սնունդը տո՛ւր, որպէս զի մեծնայ :

Կաղնին ինչուան որ այդ հասակն հասաւ՝ ո՛ր-
շափ տարիներ անցան, քանի՛ եղանակներ փոխուե-
ցան, երբոր ան՝ դեռ մատղաշ տունկ մ'էր : Անանկ

որ տղայ մ'ալ ձեռքով կրնար քաշել հանել . շատ
ատեն անցաւ՝ մենչեւ որ ծառ ըսուեցաւ :

Ասանկ ալ տղան մարդ ըլլալու համար՝ շատ
տարիներ կ'ուզէ :

Կրնայ ըլլալ որ խոզակն հողին մէջ կորսուի ,
մատաղատունին իր ճիւղերը կորսնցնէ , ծառը կոտ-
րի . բայց մեծնալուն ետքը՝ պէտք է որ կաղնի ըլ-
լայ . չի կրնար ըլլալ որ մէկ եղանակին մէջ տերեւ
ու ծաղիկ տայ, ու միւսին մէջ չի տայ . ինչպէս
նաև կան ծառեր որ նոյն տարուան մէջ կը ծին
ու նոյն տարին կը չորնան :

Տղան ալ կրնայ որ խելացի ըլլայ, կրնայ որ ան-
խելք . բայց մեծնալուն պէս մարդ կ'ըլլայ . իր բը-
նութիւնն անասունի չի նմանիր . իր հոգին անմահ է :

Նայէ՝ որ հոգաս հոգիդ, գիտութեամբ ու ճշմար-
տութեամբ ուժովցնես . գիտնաս որ Աստուծոյ պատ-
կերն է հոգիդ, և Աստուած է տուէր քեզի զայն :
Կաղնին հարիւրաւոր տարիներ կը կենայ . մար-
դուս միտքը անմահութեան համար ստեղծուած է :

Մի՛ արհամարհեր տղան, մի՛ տւրշտրկեր անոր
Աստուածային պատկերը :

Ա. Ա. Ա. Ա. 1. Ի՞նչ ըսել է զիտութիւն, արուեստ, արհեստ :
Գրեցէր զիտութեանց, արուեստներու եւ արհեստներու ա-
նուններ :

2. Խելացի, մտացի, բերանացի . . . (Գոտէ՛ք ացի վերջաւո-
րող ուրիշ բառեր) :

3. Ծիկ՝ արմատն է ծիկ . գտէ՛ք հոմանիշները .
Չորմակ՝ արմատն է չոր . գտէ՛ք հոմանիշները .
Գտէ՛ք նաեւ արհամարհել եւ աւշշըկել բառերուն հո-
մանիշները :

69. ԿԱՐՄԻՐ

Հաս հին զոյն է աս , եւ շատ 'սի ապրի .
 Դրախտեն բախտալ ցըվերջ աժխարհի
 Կարմիրն ալ յաւէ՞ չպիտի՝ պակսի ,
 Եւ ան ալ յատուկ իր բաժինն ունի .
 Վարդը կարմիր է որ անուշ բուրէ ,
 Թէեւ իր փուտ , խոց բընակ պակաս չէ :
 Կարմիր է շուրբը խնկելի կուսին ,
 Իցիւ քէ ընդ միւս անդ մեղուք խօսին .
 Կարմիր է յակինք՝ խիս անուշ փայլի ,
 Կուսին շուրբերէ՞ն արդեօֆ շառագնի :
 Գիճին կարմիր է ու փայլի պայծառ
 Արբեիռ պատանոյն այսէ՞ն առնու վառ .
 Հուրը կարմիր է եւ ո՞ւմ նրմանի ,
 Արեւո՞ւ , վարդի՞ քէ ոչ արիւնի .
 Կարմիր է ածիւն , ժիրտն ալ է արիւն
 Փոխան հիք կեանի , մինչ դառնայ անիւն ,
 Խորունկ մի՛ խորհիր եւ զըւարք անցիր ,
 Բայց սակայն , ո՞վ մարդ , զըւարք է կարմիր :

Բաց բառեր. Դրախտ . յաւէտ , խնկելի , իցիւ . ընդմիշտ ,
 յակինն , շառազնիլ , արբշիռ , այտ , հուր , ում , հէր , ածիւն:
Վարդ. 1. Նոյն բառերը մէյմէկ խօսրի մէջ զործածեցէք:
 2. Ի՞նչ է յակիննթը : Դտէ՛ր ուրիշ թանկազին բարերու
 անուններ :



Դրամէ պաշիկ յանախ անդադար
 Առնելու ու տալէ չեին կրտսանաւ :
 Երիկուն եղան , Քուրդ իպօհին
 Տունը եղան հիւր երկոփին :
 Խպօն գալտուկ հարցուց . « Թա՛դոս ,
 Ի՞նչպէս մէկն է ընկերդ Մարկոս :
 — Մի՛ հարցներ , իշուն մէկն է » :
 Յետոյ Խպօն ծածուկ կրկին .
 Կը հարցնէ եւ Մարկոսին .
 « Թադոս ընկերդ ո՞րպիսի ո՞ .
 Ըլորդ բա՛ , կարծես արդեօֆ .
 — Մի՛ հարցներ . տանը մէկն է » :
 Յետոյ Խպօն սեղան տէկեց ,
 Այլ սակայն հոն — ո՞վ զարմանք մէծ —
 • Մէկուն առջեւ դրաւ խոտեր , .
 • Միւսին առջեւ չոր ուկորներ : .
 Հիւրերն խկոյն միաբերան
 Արձակեցին առ Խպօ ձայն
 « Ետ կամ ո՞ւն ենք որ խոս , ուկոր
 Կը հրամցընես մեզի այսօր .
 Խպօ՛ , բա՛ ,
 Աս կը վայլէ՞ .
 — Մի զարմանք , այլ զատ զատ
 Վրկայու քեանն համեմատ՝
 Զոր ես ձենէ զալտուկ առի ,
 Զեր առջեւը ընթրիք դրրի :
 Հաւատացէ՛ք , չէ ձեզ բարով ,
 Այդ ծուռ սիրտով ու այդ խելով
 Հուրպէր երթալ . դարձի՛ք
 Ի ձեր երկիր , իմ աղբրտիք »

Երբ լեզուդ է չար
Ընկերիդ համար,
Ոչ ո՛վ բարերար
Քեզ կարծէ, ե՛ղայր։
ՎԱՀԱՆ Վ.

Ապաք. Արձակի վերածեցէք այս ոտանաւորը։

71. ԱՆՔԱՏ ԱՆՁԻԿ ՄԸ

Կիւսդավ Գ. Շուէտի թագաւորը օր մէ ձիով
գիւղէ մը անցած տաենը պարկեշտ աղքատ աղջիկ
մը տեսաւ որ ճամբուն վրայ աղբիւրէն ամա-
նը կը լեցներ; Թագաւորը ձին դէպի աղբիւրը քը-
շելով աղջկան ըստ որ քիչ մը խմելու ջուր տար
իրեն։ Աղջիկն առանց դանդաղելու՝ ջուրին ամա-
նը վեր առաւ, եւ պարզութեամբ թագաւորին
բերնին մօտեցուց։

Թագաւորը խմեց եւ չնորհակալ ըլլալով՝ ըստ
անոր, « Աղջիկս, եթէ ինծի հետ քաղաքը գաս,
կը ջանամ աղքատութենէ ազատել քեզ։

— Ո՛հ, տէր իմ, պատասխանեց աղջիկը շիկ-
նելով, քու առաջարկդ չեմ կրնար ընդունիլ.
Չեմ փափաքիր մեծութեան հասնելու, Աստուած
ինչ վիճակի մէջ որ դրած է զիս, զոհ եմ անկէ։
Չեմ կրնար գալ ձեզի հետ»։

— Ինչո՞ւ պիտի չկրնաս գալ, հարցուց թա-
գաւորը զարմանօք։

— Անոր համար որ, ըստ աղջիկը շիկնելով,
մայրս յետին ծայր աղքատ եւ հիւանդ է, եւ
ինձմէ զատ չունի մէկը որ իրեն օգնէ։

— Մայրդ ո՞ւր է, հարցուց թագաւորը։

— Սա հիւզին մէջ է, պատասխանեց աղջիկը՝
մատովը հին տնակ մը ցուցնելով։

Աղջկան չնորհալի խօսքերէն թագաւորը փրդէ-
կեցաւ, եւ ուզեց հիւզը մտնել, տեսաւ որ տա-
րիքն առած կին մը պառկած էր գետնի վրայ եւ
անկողնի տեղ ներքեւը քիչ մը խոր կար միայն։
— Խաթուն, շատ կը ցաւիմ քեզ հոս մինակ եւ
խեղճ վիճակի մէջ տեսնելուս համար, ըստ թա-
գաւորք։

— Աւա՛զ, տէր իմ պատասխանեց կինը, յի-
րաւի ես աւելի եւս խեղճ կ'ըլլայի, եթէ ազնիւ
եւ ծնողասէր աղջիկս ըլլար, անիկայ է որ կ'աշ-
խատի ամէն կերպով օգնելու ինծի, եւ նեղու-
թիւնիս մէջ զիս մրիթարելու։

Թագաւորը բոլոր կեանքին մէջ այնպիսի խըղ-
ճալի բան մը տեսած չէր, ուստի սիրտն այնպէս
ելաւ որ ինչ ընելը չէր գիտեր։

Թագաւորը քսակ մը ոսկի հանեց եւ աղջկան
ձեռքը դրաւ եւ « Հոս կեցիր, ըստ, ինչպէս որ
կ'ուզէիր, մօրդ նայէ, ես քեզ չուտ մը կարող
պիտի ընեմ զայն աւելի աղջիկ նայելու. մնաս ըա-
րով, սիրելի աղջիկս, թագաւորին խօսքին վրայ
վստահ եղիր »։

Թագաւորը պայտատը հասածին պէս պառաւին
ամսական կապեց մինչև ցմահ և մեռնելէն ետքը
նոյն ամսականը աղջկանը ժառանգ մնաց։

72. Գ Ո Ր Շ

Ի՞նչպէս չը սիրեմ բգեղզ, ո՞վ իմ զոր,
Որ զոյներու մէջ պարզրիս որու,
Ճերմակ՝ գունարափ, կարմիր՝ կը դեղինի
Խսկ բու հաղ ընդ հաղ զոյնդ կ'ամփոփուի.
Փոխուիլ չը զիսես, օրէ օր խսիս,
Հոգուոյս հատորին դու զոյնը ունիս;
Ամեն զոյն փոխուի. աւելի պակաս,

Խակ դուն, մօխրագոյն, անփոփոխ մընաս։
Դուն գոյնեռուն մէջ դիբով առաջին։
Դուն պիտի ըլլաս եւ գոյնը վերջին։
Քասափ գոյնը մոխիր եր եւ կաւ։
Մոխրով ու կաւով աշխարհ ստեղծաւ։
Համօրէն աշխարհ մոխիրի կոյս մ'է։
Օր մ'ալ մեծ մոխրով իւ վերջ կը գտնէ։
Եւ ինչ կայ այս տեղ լրկ սին ու սոխն
Երազներէ վերջ։— լոկ շիրմ մըրին։
Կաւը կաւին տան, մոխիրը մոխրին։
Անդ մեր սրտին հուրեք մոխրով ծածկուին։
Առաջին գոյնը գորշն եր, մոխիրն եր,
Եւ վերջին գոյնը ծածկեն մոխիրներ։

Թաց. բառեր. Գորշ, որոշ, հաղ ընդ հաղ, խտիլ,
քառս, կաւ, ստեղծաւ, համօրէն, սին, ոսին, հուրը։

Վարժ. Գոէ՛ք հոմանիշները։— Պարզուիլ, որոշ, հաղ
ընդ հաղ, ամփոփուիլ, խտիլ, հատոր, գոյն, անփոփոխ, հա-
մօրէն, աշխարհ, կոյս, վերջ, լոկ, սին, ոսին, երազ, շի-
րմ, մթին, կաւ, հուրը։

73. ԽԱԶԵԼՈՒԹԵԱՆ ՊԱՏԿԵՐ ՄԸ

Հայ արուեստագէտ Սիմէռն էֆ. Եազըճեան
Նկարած է Խաչելութեան պատկեր մը։ Մեր եկե-
ղեցիներու մէջ գուն ուրեք տեսնուած են պատկեր-
ներ՝ ճշմարիտ արուեստով հանուած՝ որպիսի է Եա-
զըճեանինը։ Գիծերու նրբութիւն, դիրքերու բնա-
կանութիւն, զգացումի արտայայտութիւն, ամբող-
ջութեան մէջ իւրաքանչիւր մասին հարկաւոր ճըշ-
դութիւն, մէկ խօսքով՝ արուեստի կատարեալ զգա-

ցում, առաջին նայուածքով մը՝ ակներեւ իյայտ
կուգայ։

Փրկիչը գամուած է տանջանքի փայտին վրայ,
բայց կախուած՝ եւ ցաւի այնպիսի զելումներով ու
պրկումներով կախուած՝ որ մարդ զինքը փոխադ-
րուած կը զգայ Գողգոթայի վրայ, ասկէ երկու հա-
զար տարի առաջնուեմ երկինքի մը տակ. Արդարի
մը խաչին սովքը, երբ բնութիւնն ու տարրեր կար-
ծես սուգով ու գողումով կը համակուին այդ խու-
ժադուժ գործին առջեւ։

Սարսուռ կը զգայ մարդ ի տես այդ Խաչեցեա-
լին, բեւեռեալ՝ անարդ մահու այդ մթին գոր-
ծիքին վրայ, անմահութիւնն ունի ճակատին վրայ
դրոշմուած. և նայուածքին մէջ ամփոփառւ ունի
անսահմանութեան բոլոր շողերը. Բազուկներուն
դնդերներուն վրայ՝ որ կը պրկին, անրակին վրայ
որ գելմամբ խորտակելու մօտ կ'երեւի, լանջքին
վրայ՝ որ մօտ է, կարծես, ցաւէն պայթելու, կը
տեսնես Մարդը որ կը տանջուի. բայց այդ ամենուն
ետին կը զգաս Աստուած մը որ կը ճառագայթէ։

Եւ վարը, խաչին ստորոտը, երեք կիներ կը
տեսնես ծնրադիր, որոնց մէկը, նուազած է և յոր-
սայս պիտի կործանի, եթէ արտասուալից ընկերու-
հիի մը բազուկը շամբապնդէ զնա։ Այդ նուազած
կինը Զոհին Մայրն է՝ մահը հոգիին մէջ, սեւ գոր-
ծիքին բոլոր Ականքը երակներուն մէջ սուբալով,
աւելի մեռած՝ քան կենդանի. կը դիտես եւ կուրծք
կը հծէ սարսաւով, « Հէ՛ք Մարիամ »։

Եւ միւս Մարիամը. այն՝ որուն ներեց Յիսուս
իր պաշտելի քաղցրութեամբ։ Անոր արտասուա-

ները կարծես մեզրով են թաթաւուն . կսկիծին մէջէն քաղցրութիւն մը կ'արտափայլի, չես գիտեր ի՞նչ անլուծելի անուշութիւն՝ որ յուսահատներուն բաժինն է յաճախ եւ որ մահուան մէջ կը գտնէ ամէն ցաւելու սփոփանքն եւ մեծագոյն անդորրը :

Եւ այս մահարոյր խմբակին վրայ համասփիւռ մեծ սուգի խունկը կը զգաս, սեւ շղարշի մը ետեւէն ընդնշմարուող ամպ մը՝ որով քու աչերդ ալ կը պարուրին եւ արտասուելու հաճոյքը կը բաղձաս վայելել : Եւ արդարեկ ի՞նչ են յաճախ եկեղեցիներու մէջ թափուած արտասուքներ :

Ճշմարիտ է, տառապեալ հոգիներ կան որոնք Աստուծոյ տունը կը մոնեն և Ամէնուս Հօրը գոգը կը սիրեն հեղուկ ընդ երկար ամբարուած արտօսրի կայլակներ. բայց ո՞չ ապաքէն Զարչարեալ Քրիստոս մը, արտասուալից՝ կողկողագին Աստուծամայր մը, փուշէ պսակ մը, եղէգ մը կամ խարազաններու հարուածներ շատ անգամ կը մորմոքեն մեր սիրտը՝ որբազան պատկերի մը մէջ :

Ահա այսպիսի է Եազըճեանի նկարը . պիտիյուզէ շատ սիրտեր եւ թունդ պիտի հանէ շատ զգայուն հոգիներ : Բարեպաշտ հաւատացեալներու սերունդներ պիտի երթան այդ պատկերին առջեւ, պիտի աղօթեն, պիտի ծնրագրեն եւ պիտի լան :

Բաց. Բառեր. — Դուն ուրեք, նրբութիւն, արտայայտութիւն, ակներեւ, գելում, Գողոթայ, համակոլի, խուժազուլ, զներ, անրակ, յորաս, կործանիլ, Ականք, սուրալ, հծծել, Թաթաւուն, անլուծելի, անդորր, համասփիւր, պարութիլ, կայլակ, կողկողազին, մօրմոքել, Թունդ հաներ :

Գտէք այս եւ գէւ մասնիկներով բառեր. ի՞նչ իմաստ կուտան այս մասնիկները :

74. ՍՈՒԻԾՆ ՈՒ ԿԱՐԻԿՆԵՐԸ

(ԱՌԱԿ)

Ա.

Անեղասուեր մի անտառի

Ծառոց տակ

(Քաղաքէ եւ գիւղէ նեռի)՝

Խեղկատակ,

Անիոգ, անվիթ և կազմ ու նարախիկ,

Վառվրուեն,

Քրսան եւեսուն նաև կապիկ

Օրն ի բուն

Ծառէ ի ծառ, կամ ոսէ ոս՝

Ծաղկանց բով՝

Կը ցատէին որոտքնոս

Զոյգ ոտով :

Եւ մեր բնդ մեր ալ բացարձակ

Քրեւով

Կ'ոռուէին զալ՝ համարձակ,

Անխըռուով՝

Զմրխսազեղ խուերուն մէջ՝

Շուքին տակ՝

Խաղալ, ընել բիւր եւ ելեւէջ

Ու կատակ :

Իրենց խաղերն եին յաճախ

Աչկապուկ

Կամ ցատէրուուկ կամ, վախն ի վախն

Պահուըսուկ

Կամ տեսակ մը խաղ դիւրախար
Ոյր զիսակ
Եղողն՝ այլոց զարներ բիւր ծափ
Ու ապտակ:
Սակայն երբեք մեր կապիկներ՝
Փօքր ու մեծ:
Իրարու մեջ չիին հաներ
Այնքան ծեծ,
Որմէ գրլուխ , ժիր կամ բերան
Արթիներ,
Եւ կամ մընար իրենց վրան
Նըշաններ:
— Օր մ 'ալ յանկարծ —, մինչ անկասկած
Ու խաղաղ
Ի գործ վրկել եկն եկած
Ծափի խաղ ,
Վրայ հասաւ առիւծ մ 'արի ,
Ցաղը եւ սէզ:

(Շարունակելի)

Քեր. Վարձ. — Երբեւ բնութեան խնդիր գործածեցէք
սա բառերը մէյմէկ խօսքի մէջ.
Անտառ, կապիկ, ծաղկի, քուէ, շուր, կատակ, խաղ,
ծափ, ծեծ, նշան, առիւծ:
Որոշեցէք նախաղըութիւնները:

ԱՌԱԿ — Պարտէզը՝ թէ դարմանես,
Կը ծըլի ու կը ծաղկի .
Երեսի վրայ թէ թողնես՝
Փուշ ու տատասկ կը ծածկի :

75. ԱՐԴԱՐՆԵՐՈՒԽ ՀԱՅՐԵՆԻՔԸ

Վարդն անուշ հոտ մ'ունի , փուշով պատած է .
Պաշտին շուշանն ալ հոտաւոր է , ու դժնիկներուն
մէջ կը բուսնի :
Գարունը զուարձալի է , բայց շուտով կ'անցնի .
ամառն աղուոր օրեր ունի , ձմեռն ետեւէն կու-
գայ մոսցնել կուտայ :
Միրանի գօտին գոյնզգոյն կը փայլի , բայց
մէկ քանի գայրկեան :
Կեանքն ալ անուշ է բայց Մահը կը լեղիցնէ :
Կայ երկիր մը՝ որուն վարդերը փուշ չունին ,
ծաղիկները գէշ խոտերու մէջ չեն բուսնիր . անոր
գարունը անանց է , օրերը միշտ պայծառ : Հոն
կ'աճի կեանքի ծառը՝ անթառամ ծաղիկներով : Հոն
անթիւ անհամար հոգիներ Աստուծոյ աթոռին
չորս դին հոգեւոր երգեր կ'երգեն . հրեշտակներն
ուկի քնարնին կը զարնեն . քերովբէները կրակէ
թեւերով կը թռչին ,
Այն երկիրն է Արգարներուն Հայլենիքը . գէշ
բան մ'ալ չի կընար հոն մտնել :
Հոն՝ ոչ ոք հիւանդութիւն եւ ցաւ կը քաշէ . ո՛չ
ամառուտն տաք կայ հոն , ո՛չ ձմեռուտն ցուրտ .
կոխւ չըլլար հոն . ամէնքն ալ մէկզմէկ կը սիրեն ,
զիրար կը հոգան :

Երբոր մեր բարեկամներէն կամ ազգականներէն
մէկը մեռնի ու հողով ծածկուի , ա՛լ չենք տեսներ .
բայց դարձեալ պիտի գտնենք զինքը երկինքի մէջ ,
ու մէկ մ'ալ պիտի չգտնուինք . միայն սուրբեր

ու առաքինի մարդեր կը կենան հոն :

Իրաւ որ երկրիս վրայ Աստուած կ'օրէնենք ու
կը սիրենք, բայց երկինքը՝ ա'լ աւելի ու կատար-
եալ կերպով պիտի սիրենք և օրէնենք : Հոն պիտի
տեսնենք Յիսուսը, որ մեզի համար երկինքէն իջեր
էր, ու մեզի՝ անոր ճամբան բացաւ : Պիտի տես-
նենք Աստուած իր փառքին մէջ : Երկրիս վրայ
չենք կրնար զինքը տեսնել, բայց կրնանք սիրել :

Չենք կրնար երկիրս թողուլ, բայց պէտք է որ
Աստուած մտածենք : Այս աշխարհիս մէջ անցաւոր
ենք, մէկ մը որ անդին անցնինք՝ հոն պիտի բը-
նակինք յաւիտեանս յաւիտենից :

Քեր. Աարձ. Խօսի մէջ ի՞նչ պաշտօն կը վարէ ուղ-
ղական հոլով բառ մը. իսկ սեռակա՞նը, տրակա՞նը, բացա-
ռակա՞նը, գործիակա՞նը, հայցակա՞նը : Մէկ մէկ օրինակ
տուէր :

76. ԱՌԻՒԾՆ ՈՒ ԿԱՊԻԿՆԵՐԸ

(ԱՌԱԿ — Շաբ .)

Բ.

« Օ՛, ձեզ լրյս կը մաղբեմ բարի,
Ի՞նչ կ'ընէի . . . :

— Կը խաղային, Տե՛ր . . . — Խաղացի՞ն
Շարունակ

Դուք կայտառ եւ սրբնքաց եֆ,
Խօ՛լ բանակ . . . :

Գեր ծիծաղն ինձ հանոյք կ'ազդէ
Արդ եւ միւս .

Անկից ես խինդ կ'ըզգամ՝ բան քէ
Վիրք կամ վիւս :

Լեռնաբնակ, իբրեւ վայրի
Ճրգնաւոր,

Սիւս՝ ամժապիս՝ կը տոգորի
Ամեն օր .

Չունի՛ դուք յիս մի անըզգամ
Դիրացի,

Այսօր ահա յօժարակամ
Փուրացի

Հոս գալ — ձեզ ի բակա՞րդ, ձըգել —
Ո՛չ, ո՞հ, ո՞չ .

Ի մօսոյ դիտել անարգել
Թէ՛ ձեր պոչ,

Թէ՛ ձեր խաղեր ու ոստոսում,
Թէ՛ ձեր նիչ,

Որ զովանայ հոգիս տրում,
Եւ մի քիչ

Չեր խաղին ե՛ս ալ՝ անզիտակ՝
Մասնակից

Լինիմ, ուտեմ հինգ տասն ապտակ
Եւ կամ կից,

Եւ վայելեմ պահիկ մ'այդու
Ըզքոսակի .

Կը լրուե՛մ . . . — Տե՛ր, ձեր աչքն ազդու
Երբ տեսանի . . . :

— Ո՛չ, ո՞չ, պէտք չէ՝ որ ինձ համար
Հապանին

Խաղերն այդ ձեր սիրազումար
Կանառին,

Զի անտառին մեջ (ապահեն
վայր արձակ)
Ողջ կենդանիի կը ցատուեն
Համարձակ.

Զի կայ հսասակ, ոյժ, կարգ, խըսիր՝
Նո՞յն պատիւ
Նո՞յն սէր պարտին միմեանց՝ ընտիր,
Կիրք սրբիւ :

(Նարունակելի):

Քաց. բառեր. Մաղթել, կայտառ, սրբնթաց, խօլ, համոյք, խինդ, ճգնաւոր, տողորիլ, անզգամ, անարգել, անզիտակ, սպառիլ, սիրազումար, հարազատ, խտիր, կիրթ:
Քեր. վարծ. Որոշեցէր ածականները:

77. ԳԻՒՂԱՅԻՆ ՏԵՍԱՐԱՆ

Բ. գաւառի մէջ, Ս. Յովհաննու վանքէն ոչ
այնքան հեռու, Եփրատի վերին վատակներէ մէկին
ափերուն մօտ կը գտնուէր Օ. գիւղը: Նա հաս-
տատուած էր բաւական ընդարձակ հովիտի մը մէջ
ուր բնութիւնը չէր խնայած ամէն նկարներ որ
պէտք էին զայն գեղազարդելու համար: Հովիտը
կը տարածուէր. Երկու լեռնաշղթայի մէջ որոնք կո-
հականման բարձրութիւններով շուրջանակի կը սեղ-
մէին զայն իրենց գիրկին մէջ, և անոր տարածու-
թիւնը ձուածեւ շրջանակի մը մէջ կ'առնէին: Մէջ
տեղէն ոլոր մոլոր յորձանքներով կը հոսէր Եփրատի
վատակը զոր տեղացիք կը կոչէին Ազ սու, այսինքն
Սպիտակ Զուր: Նա ա՛յնքան մաքուր ու յատակ էր
որ իրօք այդ կոչման արժանի էր: Հովիտին շորս
կողմի սարերը պձնուած էին ճոխ մարմանդներով

որոնք առատ սնունդ կուտային հոն արածուող բազ-
մաթիւ անսառունի հօտերուն . իսկ դաշտին ամբողջ
հարթութիւնը կը պատէին ցորենի, գարիի, կտա-
ւատի եւ զանազան ընդեղէններու արտեր: Հոս,
Երկրագործի աշխատող ձեռքը չէր թողուր ո՛չ մի
կտոր անմշակ հօղ: Հովիտին մէջ, մէկը միւսէն հե-
ռու, կը գտնուէին քանի մը գիւղեր որոնք պահ-
ութած էին այդիներու եւ ծառաստնաներու մէջ,
եւ հեռուէն դիտող աչքին կ'երեւէին խումբ խումբ
անաշազարդ անտառիկներ, որոնք որոշակի կը
զանազանուին դաշտին ծառազուրկ մերկութենէն:

Վարժ. Գրեցէր ուրիշ վանքերու անուններ եւ ըսէք
թէ ո՛ւր, ո՛ր զաւառին մէջ կը զտնուին: 2. Գրեցէ՛ր ու-
րիշ զետերու անուններ եւ ըսէք թէ ո՛ր երկրի մէջ են,
ուրկէ կը բախին եւ որ ծով կը թափին:
Գտէ՛ր լեռներու անուններ եւ ըսէ՛ք թէ ո՛ր երկրի մէջ
կը զտնուին:

78. ԱՌԻՒՄՆ ՈՒ ԿԱՊԻԿՆԵՐԸ

(ԱՌ.ԱԿ-Շար.)

Գ.

Իրենց այս պերն բարեկամին՝
Կապիկներ
Ակնածանօֆ հովին եկան. մին
կը տիկներ,
Միւսն ալլայլէր իր կերպարան,
Եւ խոնարհ,
Ցարզանի տալու համար բերան
կը բանար,
Երբ մեր առիւծն երկրուդ հրաւեր
Մ'ալ կարդաց,

Իր հաստ բարերն ուղղեց ի վեր
Կիսաբաց
Եւ — « Օ՛՛ն, գոշեց, եկե՛մ փուրով,
Անյապաղ
Խաղա՛նի ուրախ եւ անվլրդով,
Ծափի խաղ : »
— Ճարահատեալ, յուզեալ սակաւ
Եւ տըգոյն
Պրլրնձադէմ կապիկ մ' եկաւ . . .
Բայց խսկոյն .
(Հազիւ քէ վեր առաւ իր բար՝
Որ զարներ,
Առիւծն հարուած մ' իջաւ, չա՛ր բար)
Իր մատներ
Արխնլրւայ գետինն ինկան . . . :
Այլ մ' եկաւ
« Զա՛ր . . . » միաբեւ փախաւ . . . Եկան
Այս կարգաւ
Եւ ամենն ալ, — խոռոր քէ մանր —
Առիւծին՝
Ո՛չ դիմամբ, այլ ի բլնէ՛ ծանր
Հարուածին՝
Դէմն ելելով՝ (զի բարեկամ
Երեսին)
Իրենց մարմնեն մէկ մէկ անդամ
Զոհ տրին . . . :
Առիւծն անդուլ եւ սրբազին
Կը խնդրա ,
Ուրախութի՛ն, կաց անմեկին
Անվլրա :

Ուր վայրն է խաւար՝ տիուր է հոգին,
Մարդի՝ առանց ուսման՝ անհօգի մարմին,
Անունը մարմնին մէջ որդեր կը վիսան,
Անուս հոգու մէջ շար կիրեւր կ'եռան :

Ուսումը կեանքի գանձն է անբապան՝
Ուսումն է ամեն բարիքի պահան .
Ուսումն Աստուծոյ լոյսն է երեսին,
Մօսաբուխ աղբիւր հօմարիս փառին .
Անուս հոգին միւս կ'ըլլայ անպատիւ,
Երբ ուսեալ ըլլաս, մէծ ես ըսուգիւ :
Թադէս Կէջիւրեան

Թաց . բառեր. Բերկրանք, անբասիր, անկապուտ,
Վաղանցուկ, վատալ, անսպառ, մշտաբուխ:
Վարժ. Յոքնակի ըրէք այս հատուածը, այսպէս. Կ'ու-
զէ՛ր, մանուկներ, ելն:

81. Ս Տ Ե Փ Ա Ն Ի Կ

Խաչօի եօթը որդիներէն ամուրի էր դեռ ամե-
նակրտսերը միայն, մանկահասակ Ստեփանիկը «ը
դեռ նոր մտեր էր տասնեւվեց տարեկան հասակին
մէջ : Բայց անոր դէմքին նայելով՝ կարելի էր իս-
կոյն նկատել որ տարիները դեռ անոր չէին տուած
այն պատանեկան հասունութիւնը որ յատուկ է այդ
հասակին, մանաւանդ այնպիսի տաք երկրի մը մէջ
ուր պատանիներ շատ կանուխ արրունքի կը հասնին :
Ստեփանիկին դէմքը դեռ կը կըէր մանկական նուրբը

քնքշութիւն եւ թարմութիւն։ Անոր երեսն աւելի կանացի էր քան առնական։ Խաչօի որդիները տունէն դուրս իրենց մասնաւոր զբաղումներն ունէին։ Թէ՛ հողագործութեան և թէ՛ անասնարուծութեան վերաբերեալ, եւ խիստ քիչ կը գտնուէին տունը։ Միայն Ստեփանիկ քիչ կը մասնակցէր անոնց աշխատութիւններուն։ Խաչօին Յովսէփ Գեղեցին էր ան, եւ ծերունի նահապետը զայն չէր հեռացներ իր աչքէն։

Ստեփանիկի եւ Յովսէփ-Գեղեցիկի մէջ կային շատ նմանութիւններ, ո՞չ այն պատճառով միայն որ նա խորայէլի որդիին պէս սիրուն էր, հեզ էր, խելացի էր եւ համակրելի, — այլ այն պատճառով որ, ինչպէս Յովսէփի՝ նոյնպէս ալ Ստեփանիկի հագուստին ու զարդարանքին մասնաւոր հոգ կը տանէին։ Ստեփանիկ կը հագնէր Բերիայի ծաղկենկար բեհեզէ շինուած գունագեղ պատճենան, ոսկեթել ծիրանի թիկնոց մէջքը կը կատէր Պարսկական ցփսիէ գօտի։ Լայն տափառը պատրաստուած էր Վանի նուրբ կերպասէ։ Ոտքն ունէր կարինի կարմիր կօշիկ, իսկ գլուխը կարմիր ֆեկ, մետաքսեայ սեւ ծովով՝ վրան փաթթած՝ գունաւոր, ծաղկենկար թաշկինակ, նոյնպէս մետաքսեայ նուրբ գործուածքով։ Ֆեկին տակէն հիանալի կերպով կը կախուէին անոր շագանակգոյն խոպապները, որ ուսեւ ըուն վրայ սփռուած էին։ Մէկ խօսքով՝ Ստեփանիկ կը զանազանուէր անով միայն՝ որ իր եղբայրները՝ ամէ՛նքն ալ՝ կը սիրէին զայն։

Վարժ. Ի՞նչպէս տղայ էր Ստեփանիկ ու ի՞նչպէս կեանը կ'անցընէր, նկարագրեցէ՞ր։ Քեր. Վարժ. Ի՞նչ տեսակ բառեր տէր բայի կընան ըլլայ։ Օրինակներ տուէր։

82. ՏՂՈՑ ՅՈՐԴՈՐԱԿ

Նոր տարի, Կաղանդ, Սուրբ Ծրբունդ Փրկչին, Ցնծութեան օրեր են ձեզի համար, Համբոյներ տեղան, Ժրափիներ բռչին, Երգ, պար, խինդ ու խաղ տեղան անհամար։

Դուրսը՝ դաշ ու լեռ՝ նայեցէ՛, սրդա՛, Թանձն ամպեր, անձրեւն ու ձիւնն են պատեր, Բայց ցուրտէն, ձիւնէն դուք պէտք չե՛ դողար, Քանի որ սիրով տաք են ձեր սիրտեր։

Մոռայ են տարուան օրեւն առաջին, Կեանի պէս որ դառն՝ այլ կ'արժէ ապրիլ։ Զի բոշններուն սիրոյ հառաջին Ծաղիկի փունջով տուն կուտայ Ապրիլ։

Դուք Մայր-Բընութիւնն երգեցէ՛, սրդա՛, Դուք՝ որ տառապիլ ու լալ չե՛ զիսեր։ Երանութեան մէջ դուք պէտք է լողար Քանի որ խանդով լի են ձեր սիրտեր։

Ու վեհ երկինքին արեւն ալ պայծառ Երբ ժափի ձեզի ամպերուն մէջէն,

Խամրին վարդի, այլ զինքն օրհնեն ամեն ծառ.
Ուռնց ճիւղին տակ բոյներ մրմնջեն.


Դուք արեւուն փա՛ռքն օրհնեցիք, Տրղա՛ք,
Որ վարդ՝ դեռ խամրիլ այրիլ չե՞ զիսեր,
Պետք է միշտ բուրեք, ժաղիք ու ըողաք,
Քանի որ հաւատք ունին ձեր սիրտեր :

Աշեան մեջ, երբոր տիսուր վայէ բուն,
Չարցած տերեւներն ալ երբ քօթափին,
Մինչ մենի կը խոկանք սրով սրովիուն,
Դուք վերջ մի՛ տաք, մի՛, ձեր երգ ու ծափին :

Զեզմով լոկ մընան մեր իղձերն անմեռ,
Զեզմով որ լիւել, ողբալ չե՞ զիսեր,
Տրղա՛ք, երգեցէ՛ք ամառ թէ ձրմեռ,
Անմեղ ու զուարք ըլլան ձեր սիրտեր :

Բաց. բառեր. — Յորդորակ, ցնծութիւն, խինդ, տեղալ, մռայլ, հառաչ, մայր-բնութիւն, երանութեան մէջ լողալ, խանդ, վեհաշուր, խամրիլ, բոյներ, մընջել, վայել, խոկալ, տրոփիւն:

Արձակի վերածեցէր այս ոտանաւորը:



Ա.Ռ.Ա.Կ. . — Այն մոլութիւն զոր ծըծեց
Երախան՝ հետ մօր կաթին,
Չ'ելլեր՝ ո՛չ, զո՞ւր կը ծեծես,
Մինչեւ որ չելլէ հոգին :

83. ԽԱԶՕԻ ՏՈՒՆԸ

Ծերունի Խաչօի տունը՝ հեռուէն բոլորովին հին ու նախնական շէնքի տպաւորութիւն կը գործէր.
Բարձրաւանդակի մը վրայ կառուցուած էր եւ՝ թէ՛ շնուածքով թէ՛ դիրքով՝ ունէր այն բոլոր յարմարութիւնները որ կարեւոր են բնակարան մը պահպանելու համար ցուրտին դէմ : Այդ շէնքը պատած էր չորս ահագին պարիսպներով, որոնք՝ քառակուսի ձեւով իրարու միանալով՝ իրենց մէջտեղ կը թողնէին բաւական ընդարձակ տարածութիւն, որուն վրայ կառուցուած էին այլեւայլ շինութիւններ : Դրսէն ոչինչ կը տեսնուէր, բացի չորս բարձր աշտարակներէ, որոնք կը միացնէին պարիսպներու չորս անկիւնները : Երջապարիսպի մէջ զետեղուած էին բոլոր բնակութիւնները, բոլոր յարկերը, որոնք կարեւոր են կանոնաւոր տնտեսութեան համար : Այս տեղ էր ոչխարներու գետնափոր գոմը, ձիերու կովերու եւ գոմէններու փարախը, որ, անասուններու տեսակին համեմատ, առանձին տուանձին բաժանումներ ունէր : Կար՝ երկրագործական անօթները պահելու տեղ, կար՝ մարագ, յարդանոց, խոտանոց, որոնց մէջ կը պահուէր անասունները դարմանելու պաշարը : Կային զանազան մառաններ, շտեմարաններ՝ բերքերու, արմատիքի, ընդեղէնի համար : Կային նաև քանի մը խուղեր, որոնց մէջ կը բնակէին ծերունի Խաչօի հոգիւններն ու ծառաներն իրենց ընտանիքով : Ասոնց կինները կը ծառայշին իրերւ աղախին, խոկ այրերը՝ նտիրապան :

հովիւ կամ մշակ : Մէկ խօսքով՝ այդ չէնքի մէջ կը բռվանդակուէր փոքրիկ գիւղ մը , որուն միակ տէրըն ու պետք ծերունի Խաչօն էր :

Ապրժ. — Նկարազբեցէ՛ք զիւղական տունի մը ներքինը : Ի՞նչ կը կոչուին զիւղական այլեւայլ զործեր կատարող անժերը , եւ ի՞նչ զործեր կը կատարեն .

Քեր. Վարժ. — 1. Բայ մը ի՞նչ թիւ եւ դէմք կ'առնէ :
2. Տարբեր թիւով ու դէմքով աէր բայիներ ունեցող բայ մը ի՞նչ թիւ ու դէմք կ'առնէ :

84. Կ Ա Պ Ի Կ

Աշխատէ՛ , յոգնէ՛ որքան որ կ'ուզես ,
Բայց մի՛ յուսար որ նեզ տա՞ զովասան
Երբ աշխատանքէդ ո՛չ մեկուն ո՛չ նեզ
Օգուտ մը լինի եւ կամ զբուանի :

Դիւղացւոյն մեկն ամեն օր՝ առտուն կանուխ դաւ
կ'ելներ ,
Չեռք մանին՝ բահն ուսին՝ արտն ու այգին կը
բաներ .

Այնպէս այ յաւ կ'աշխատէր մեր բարեսիր Գեղացին
Որ նախատին բրտիներ անձրեւի պէս կը վազէր .
Աշխատաւէր մարդ բան՝ ահա այսիան կը լիներ ,
Ուսի անցնող դարձողին Շատ ապրիսներ կը լրսէր :

Կապիկն որ տեսա՛ ի՞նչ ընէ աղէկ .

Նախանձ շարժեցաւ , բայց նախանձ անխելք .
«Արի՛ , բաւ ինինիրէն , ես ալ նըսիմ աշխատիմ ,

Տե՛ս ի՞նչ զովես ի'նչ պատիւ ֆիշ ատենէն վասր-
կիմ : »

Կուտ ու պըլուս փայտիւ կտոր մը զբաւ ,
Խելքը միտքը անոր տուա :

Մեծ բանի մեջ եր Կապիկը .

Մեկ մը կ'առներ փայտը գիրկը ,

Մեկ մը ուսր կամ տալակը .

Մեկ մը կ'առներ ոսքին տակը

Կամ կը գլուէր մինչեւ բակը .

Արին երտին մըսաւ Կապիկն այն փայտով ,

Այնքան տրեաց , այնքան հեւաց փրփրալով .

Ու տեսնղները կ'ըսէին թէ զարմանին ,

Բայց նա մեկէ մ 'ալ չը լրսեց զովասանի :

Դուն ալ , սի՛րելի , շատ մի զարմանար ,

Երբ շատ կ'աշխատիս ու մարդ չի նանչնար .

Կ'ուզե՞ս վասրկիլ փառք պատիւ պարծանի . —

Օգտակար ըլլայ ձեռքիդ աշխատանի :

ՔՈՒԼՈՎ

85. ՆԱՀԱՊԵՏԱԿԱՆ ԿԵԱՆՔ

Նահապետ Խաչօխ գերդաստանին բնակարաններն իրենց շինուածքով ու բաժանումներով այնքան բազմատեսակ և բաղադրեալ չէին, ինչպէս են քաղաքակրթեալ աշխարհներուն չէնքերը, այլ դեռ կը պահէին նախնական պարզութիւնն ու ձեւը, երբ ամբողջ ընտանիք մը կ'ապրէի միակ վրանի տակ : Տարբերութիւնն այս էր միայն որ այժմ վրանին տեղ՝ կայ քարաշէն տուն։ Խաչօխ բազմաթիւ որդիներուն համար, որոնք իրենց զաւակներով մեծ ընտանիքներ կրնային կազմել, առանձին սենեակներ չկային, այլ ամէնքը կ'ասլրէին նոյն յարկին տակ, նոյն սենեակին մէջ, որ ուրիշ բան չէր, բայց եթէ չորս պատ ահագին գերաններով ծածկուած : Այն տեղ կը վառէին կրակը, այնտեղ կը թիւէին . այնտեղ կերակուր կը պատրաստէին, այնտեղ խըմքովին կը ճաշէին և այն տեղ բոլորը միասին կը պառկէին։ Հոն կը տեսնուէին նորածին հորթեր, փոքրիկ ուլեր, որոնք՝ խառնուած երախաններու հետ՝ կը վազվէին, կը խայտային, կ'աղաղակէին եւ տունը կը լեցնէին կենդանի աղմուկով։ Հոն շատ անգամ հաւ ու վառեակ կտկտալով ներս կը մտնէին և գետնէն կը ժողվէին հատիկներ եւ հացի փշրանքներ որոնք աղոց ձեռքէն կը թափէին։ Ի մի բան նոյի Տապանն էր ուր կային ամէն տեսակ կենդանիք։ Այս բնակարաններուն կից էր ուրիշ մը որուն ճակատը բոլորովին բաց էր եւ բակին վրայ կը նայէր . այս էր սրահը ուր կը բնակէին ամառը։ Սրահին մէջէն

կը բացուէր դուռ մը՝ գլխաւոր սենեակին մէջ և այսպէսով կը ներկայացնէր բուն բնակարանի նախագաւիթը։ Ասոնց քովալ կար մասնաւոր սենիսագաւիթը։ Ասոնց քովալ կար մասնաւոր սենիսագաւիթը։ Ասոնց քովալ կար, և միշտ մաքուր ու զարուէին երբ հիւր մը գար, և միշտ մաքուր ու զարուէին կը պահէին :

Արք. — Ի՞նչպէս կեանք կ'անցընեն զիւղացիները։ Ի՞նչպէս կը հոգան իրենց կինսական պէտքերը։

Բաղդատեցէր թաղաքացիի կեանքին հետ։

Գիւղ, զիւղախումբ, աւան, քաղաք, մայրաքաղաք, ելն. կառավարող անձերն ի՞նչ կը կոչուին։

86. ԶՄՐԱԿՆԿԱՐ

Երկինեն պալ՝ միապաղաղ,
Զիւն կը տեղայ դանդաղ դանդաղ,
Եւ հանդարտիկ,
Թանձրահատիկ

Համապարփակ կակուդ վերմակ
Կը տարածուի՛ ներմակ ներմակ . . .

Թշուառներ, փակ դրանց մօսին
Կ'անցնին բոկոնն, ատեն ատեն . . .
Ծերն ու սրդան

Որ դողդոյան

Սառ ըրբուններ կիսաբացիկ
Հեծեն, հայցեն « Հացի՛կ, հացի՛կ »:

Բնուրիւնն ողջոյն կը մրցափի
Մահուան բունով, բաբէ, բաբէ...
Լեռ, ձոր, պուրակ,
Դաւ տափարակ
Կ'անհետանան՝ կակուղ վերմակ
Զիւնին ներքեւ ներմակ, ներմակ....;
Երկինն ամպեր վարագուրեն....,
Պոյներ, բոյներ ո՞ւր են, ո՞ւր են...
Երգ ու ծիծաղ
Զըւարը կենցաղ
Կը դադարին, կը բազուին վաղ
Զիւնին ներքեւ, աւա՛ղ, աւա՛ղ....;
Տակ ծառերուն՝ սառած առուն
Ալ չի' մնչեր հեռո՛ւն, հեռո՛ւն....;
Զով շուրջերուն
Մէջ բափառուն
Կայտառ մանջու, բարմ աղջրկան
Շիկնոս զոյգեր, չրկա՛ն, չրկա՛ն....;
Հորիզոննեն, անհուն խորան,
Շողեր այգուն կորան, կօրան....;
Երգ ու ծրիսան
Սրգան, մըխան,
Թաւ պատաճներ հազած հիմակ
Զիւներուն պէս ներմակ, ներմակ:
Գիօերներուն զարդ կամարին
Արուեակներ մարի՛ն, մարի՛ն...
Դալկոս լուսին
Մըռալլ ու սին

Ծածկէ իր դեմքն արտասնւահոս
Ամպոց ետին... ափսո՞ս, ափսո՞ս:

Յուրս՝ մեր հոգւոյն մէջ, մեր դիմաց
Զիւնը տեղայ կամաց կամաց,
Յուրս ամեն կողմ....,
Սառուցիկ հողմ....,
Համապարփակ կակուղ վերմակ
Կը տարածուի ներմակ ներմակ....;
Նոճիներու շուրջն ու վրան
Սեւ ազրաւներ սուրա՛ն, սուրա՛ն....;
Հո՛ւ, հո՛ւ, հո՛ւ, հո՛ւ
Սարսուռ մահու....;
Շուն մ'անուրապ, կենսանքրապ
Կ'ոռնայ սրխուր, աւա՛ղ, աւա՛ղ....;

* * *

Ա՛ն, տո՛ւր մեզ հու ջերմին բարեւ,
Եկո՛ւր գարեան արեւ, արեւ,
Որ մեր վերեւ
Ոս ու տերեւ
Ծաղկազարդին բոյրով համակ
Թերքեր բափեն ներմակ ներմակ....;

87. ՆՈՐԵԿ ԳԱՐՈՒԻՆ

թէեւ կեցութիւնն անշուք ու պարզ էր, սակայն այդ նահապետական տան մէջ կեանքը կը սահէր ուրախ և լի ամէն պիտոյըներով: Աշխատանքը անդադար կ'եռար կը բեղմնաւորէր, եւ Աստուծոյ օրէնութիւնը կը լեցուէր այս տեղ իր բարութիւններով: Ծերունի Խաչօխն շտեմարանները միշտ լի էին ցորենով, իւղով, ձէթով ու գինիով: Տարիին բոլոր եղանակներէն օգուտ կը քաղէին, թէ՛ ցուրտ և թէ՛ տաք օրերուն համար միշտ գործ ու զրադում ունէին:

Ահա լեռներու ծիւնն սկսաւ հալիլ, դաշտերը վաղուց կը ժպտէին գեղեցիկ դալարիքով:— Գարո՞ւն է: Օդը՝ տոգորուած քաղցրաբոյր գաղջութեամբ՝ կեանք կը սփոէ ամէն կողմ, Զորերուն մէջէն կը վազեն հարիւրաւոր խոխոջուն վտակներ և օճապտոյտ ընթացքով կը տարածուին հովտին մէջ: Նորեկ ծիծառնը կը հրաւիրէ մշակը դէպ ի գործ: Խաչօի որդիները արդէն պատրաստեր են արօրն ու գութանը:

Արեւը դեռ նոր սկսեր է ծագիլ. դեռ նո՞ր սարերու ծիւնապատ գագաթները կը շողողան վարդագոյն ճառագայթներով: Ծերունին կը դառնայ առաւոտեան ժամէն, աջ ու ձախ հանդիպած մարդուն՝ «Ողորմի Աստուծած» ըսելով: Անոր որդիները այսօր առաջին անգամ դուրս պիտի հանեն եղներն ու գոմէչները, որոնք ամբողջ ձմեռն ախոռին մէջ կերեր, պարարտացեր, հանգստացեր են ու ամե-

նեւին դըսի լոյսը չեն տեսեր, Մեծ հաճոյք է գեղացիին համար այս տեսարանը, եւ այս պատճառով անոնցմէ շատեր հաւաքուած էին Խաչօի դըրան մօտ, որ տեսնեն թէ ի՞նչպէս պահուեր ու խնամուեր են անոր անասունները:

— Աչքդ լոյս, տանուտէ՛ր Խաչօ, ըսաւ անոր՝ գիւղացիներէ մին, այսօր տղաքը խամեն հանե՞լ կ'ուղեն գոմէչները:

— Հա՛, ժամանակն է, մինչեւ ե՞րբ ներսը պահնք: Տէրտէրին հարցուցի՝ ըսաւ «Օրը բարի է», ես ալ ուղեցի որ այսօր գուրս հանեն, պատասխանեց տանուտէրը, մասնաւոր կարեւորութիւն տալով քահանային խօսքերուն:

Վարձ. Նկարազբեցէ՛ր ծերուկ գիւղացի մը եւ անոր վարած կեանքն ու զիրը զիւղացիներուն մէջ, Նկարազբեցէ՛ր Գարունը եւ զիւղական կեանքի զարթնումը:

88. ԱԴԱՄԱՅ ՎԻՇՏԸ

Լեռներու սորոս, մարմանդին վրայ Թոյլ հովանելոյն տակ վիրխարի կաղնեաց, Առուակի մը մօս, վիճին՝ արծարեայ, Եւա մեղկօրէն եր ընկողիմանած.

Բոցագես արեգն հորիզոննեն վեր Կ'ելլէր յաղրական: Զեփիւն անոււակ Պարզէր օդին մէջ իր փափուկ թեւեր. Փրբէին ծաղկունք, գեղգեղէր սոխակ: Այլ ո՞չ այն սիրին եւ ո՞չ արեւուն Ուշ դըներ Եւա. սերիւ կը սեղմէր

Իր սրբին վրայ մանկիկ մը սիրուն,
Խնձոր այտերով, խաժակն, ոսկեհեր :

Չարժեր ու նըչեր մանկիկն անհանդաց .
Մանդիկ մասներով կը խաղար իր մօր
Ուելամզերուն հետ . Եւ նա՝ զոհ, զրւարք,
Կը համբուրեր զայն ժամկերով անոր :
Ծառի մ 'ետեւն Աղամ կը դիմեր
Այս պատկերն աղու եւ շընորհալի .
Լըռին ու տրխուր՝ նա կը մրտածեր
Նայուածեր մանկան յառած ծաղկամի :

Թանկարծ արցունենով լեցան իր աշբեր ,
Իր կուրծեն հառաջ մ'ելաւ դառնալիր .
Ճակտին զարկաւ ձեռքն եւ ձայնով կերկեր
«Տէ՛ր, ըստ, ինչո՞ւ մայր մ 'ինձ չը տրիր . . .» :

Վարժ. Դժէ՛ր հոմանիւները, Վիշտ, մարմանդ, հովանի,
Վիթխարի, վճրու, մեղկօրէն, յալթական, զեփիւռ, այեր,
փափուկ, փթթիլ, զեղգեղել, սիւր, սերտիւ, սեղմել, շար-
ժիլ, ճչել, մազ, ժպտիլ, դիտել, հիացում, շնորհալի, լը-
ռին, յառել, ժաղկատի, դառնալիր, կերկեր :

Քեր վարժ. Գրաբար հոլովները , ոմերն ու ասութիւն-
ները պարզ աշխարհաբարի վերածեցէր, ցոյց տալով տար-
բերութիւնները :

Արժակի վերածեցէր եւ իմաստը բացատրեցէր,



ԱՌԱԿ. — Թէ որ ակռագ փըտուկ է ,
Քաշէ՛, հանէ՛, ազատէ՛ .
Թէ դըրացիդ խենդուկ է ,
Քաշուէ՛ քովէն, աղատէ՛ :

89. ԶՕՐԱ

Այս միջոցին ներսէն լսուեցան զանգակի ձայ-
ներ , և բազմութիւնը ետ քաշուեցաւ ձամբայ
բանալու համար :

— Զօրա՛ն է , լսուեցաւ ամէն կողմէ :

Զօրա կը կոչէին տանուտէրին նշանաւոր գո-
մէշներէ մէկը՝որ ճակտին վրայ սսլիտակ լուսնաձև
պիսակ մ'ունէր և հռչակ հանած էր իր ուժով ու
մեծութեամբ : Վիթխարի անասունը փոնչելով—
մոնչելով՝ դուրս պրծաւ տան դռնէն : Գետինը
կը գողար անոր ոտքերուն տակ : Յանկարծ կանգ-
առաւ դրան առջեւի հրապարակին վրայ և գլուխը
վեր բարձրացնելով՝ սկսաւ շուրջը նայիլ նոյն մի-
ջոցին ծերունի տանուտէրը զարկաւ անոր ճակտին
հում հաւկիթ մը : Հաւկիթը փշրուեցաւ և դեղ-
նագոյն հեղուկը տարածուեցաւ կենդանիին սպի-
տակ ճակտին վրայ : Այս՝ան նպատակով էր որ «չա-
րը խափանուի » և կենդանին « աչք չառնէ » :

Զօրան այս գործողութենէն խրացեցաւ . և եղ-
ջիւրները թափ տալով՝ սարսափելի կերպով թռաւ
յարձակեցաւ հոն խոնուած ամբոխին վրայ : Նոյն
միջոցին հասան ծերունիին որդիները , և ահազին
մահակներով կը ջանային ետ դարձնել ամեհի կեն-
դանին : Մարդկային ոյժը կը դիմագրաւէր վայ-
րենի ուժին : Փարախին մթութենէն դէպի լոյս-
աշխարհ գալով՝ Զօրայի անսովոր աչքին ամէն առ-
արկայ անորոշ ձեւով և մռայլ-մշուշի մէջ կ'երեւար :
Այս պահուս չէր ճանչնար նոյն իսկ իր տէրերը ո-

ըոնք ամբողջ ձմեռն անոր կեր տուած էին, և ո-
րոնց ձեռքերը շատ անգամ խոնարհութեամբ լի-
զած էր. հանգիստ մնացած ժամանակը։ Կատաղի
մոլեգնութեան մէջ կը յարձակէր աս ու ան կողմ։
Դիմադրել անհնար էր։ Խաչօի վեց որդիները ա-
մէն կողմէ կը հարուածէին զայն, բայց ահագին
մահակներուն հարուածներն իբրեւ թեթեւ տաշե-
ղի մը զարկ կը թուէին անոր։

Ա.արժ. — Նկարազրեցէք Զօրային հրապարակ ելլելը։
Ուրիշ ի՞նչ զիւղական սովորութիւններ եւ աւելորդա-
պաշտութիւններ կրնաք յիշել։

90. Զ Ա Ր Թ Օ Ն Ք

Ժայրէկ երդեն մը խաւարին արգանդէն։
Կը կարմրին կատաները լեռներուն,
Շովին րզգենու ծիրանի մը սարսրուն,
Ճառազայրներն են որ մուքը կը բանդեն։

Կը կարմրին կատաները լեռներուն.
Կը ծաւալին, կը նարակին բոցք անդէն,
Ճառազայրներն են որ մուքը կը բանդեն,
Պատուելով ու վանելով զայն հեռուն։

Կը ծաւալին կը նարակին բոցք անդէն,
Կը ցնդի ստուերն ալիքներով զալարուն,
Պատուելով ու վանելով զայն հեռուն։
Արեւը դուրս կը նետուի սեւ իր բանտէն։

Կը ցնդի ստուերն ալիքներով զալարուն,
Կ'արբնայ սիւէն ու բռչուններ կը եւրին։
Արեւը դուրս կը նետուի սեւ իր բանտէն,
Թորվէ աշխարհը բմբուրիւնն աշերուն։

Ա.արժ. — Նկարազրեցէք արեւուն ծազիլը եւ բնու-
թեան արթննալը։

91. Ե Ր Կ Ո Ւ Ո Յ Ժ Ե Ր

Ծերունի նահապետն հեռուն կանգնած՝ լի հըրձ-
ուանքով՝ կը նայէր այդ սոսկալի կոխին։ Անոր
աչքին առջեւ կը պատկերանային երկու ոյժեր։
մէկը՝ իր որդիներուն ոյժը, միւսը՝ իր վիթխարի
անսառունին ոյժը։ Երկուքն ալ նոյն արժէքն ու-
նէին անոր համար։ Այդ երկու ոյժերէն կախում
ունէին անոր տնտեսութեան բոլոր աշխատու-
թիւնները։

Այժմ՝ կոխին աւելի սաստկացաւ, որովհետեւ
խորտակեցաւ Զորայի վիզին շղթան որուն կապ-
ուած էր ահագին գերանի կտոր մը՝ որպէս զի չա-
փաւորէ անոր քայլարձակ վազքը։ Գիւղացիք ըը-
ւաններով վրան վազեցին որ կապեն կաշկանդեն
զայն։ բայց ամեհի անսառունին շարժումները կը
կտրտէին չուանները, կը յարձակէր կատաղարար
աս ու ան կողմ և ամրոխը ճանճերու պէս կը փախ-
չէր անոր առջեւէն։ Այդ զարհուրելի խտանաշը-
փոթութեան միջոցին կատարուեցաւ հրաշալի՝ գրէ-

Թէ գերբնական քաջութիւն մը՝ Ծերունիին միջակ որդին, Ապօ, աննման ճարպիկութեամբ վրայ վազեց և բռնեց Զօրայի պոչէն։ Կատաղի անասունը տեսնելով այդ արհամարհոտ յանդգնութիւնը՝ փութաց գլուխար դարձնել գէպի ետ, որպէս զի եղջիւներով պատժէ յանդուգն անզգամբ։ Մի քանի անդամ շրջան ըրին. Զօրան կը ջանար ետ դառնալ որ հարուածէ իր հակառակորդը, բայց Ապօ՝ պինդ բռնած անոր պոչէն՝ կը պատուածքէր անոր հետ։ Մենամարտը տեւեց քանի մը բոպէ. ամէն կողմէ կը լսուէին զարհուրանքի ձայներ։ Զայրացած գազանը կը մռնչէր և գետնի վրայ ակսոներ կը բանար իր ոտքերով։ Թանձր փոշին կը բարձրանար, և երկու մարտիկները կորառած էին հողեղէն ամպի մէջ։ Նոյն միջոցին վրայ հասան Ապօին եղբայրները և շղթաներով կաշկանդեցին Զօրան։ Ուրախութեան աղաղակներ լսուեցան ամէն կողմէ։ Ծերունի տանուաէրը մօտեցաւ Ապօին և անոր ճակատն համրուրելով ըսաւ. « Աստուծոյ աչքը վրադ ըլլայ, ո'րդի, դուն իմ երես Ֆերմկցուցիր »։

Ա.Ա.Բ.Դ. — Նկարազեցէ՛ք Զօրայի եւ Ապօյի մենամարտը։ Հին դարերու մէջ ի՞նչ էին կրկէսները։
Ուղղածիկ զիծերով զատեցէք նախաղասութիւնները, ու բոշելով էական մասերը։

Ա.Ա.Ա.Կ. . — Զարին չարիք հատուցանել՝
Փոքրահոգի մարդու բան է,
Զարին բարիք հատուցանել՝
Մեծահոգի մարդու բան է :

92. Ս Պ Ի Տ Ա Կ Ը

Կը սիրեմ ես գոյնն ըսպիտակ,
Անբիծ զոյն մըն է ան՝ լրստակ։
Ամէն ինչ խաղցր այս աշխարհի՝
Այդ գեղեցիկ զոյնը ունի :

Մանկան որրանն է ըսպիտակ,
Անոր հանդերձն ալ նոյնգունակ։
Շըմեղ հարսին հանդերձ սիրուն
Ունի աղուոր ըսպիտակ զոյն։

Թերեւ ու նուրբ, փափուկ ձիւնին՝
Յաղը եւ իրսկայ լեռան նակտին՝
Գոյնը յաւես է զինջ ներմակ,
Որ զուարք կ'ինէ սիրու համակ։

Եւ երբ մարդս ալ դընեն տապան
Միակ ընկեր՝ ներմակն է ան,
Որ սեւ հողին հետ եւ փայտին՝
Կարծես խընդայ մեր երեսին . . . :

ՎԻՐԳԻՆԻ Տ. ԳՈԼՃԵԱՆ

Վ.Ա.Բ.Դ. — Արծակի վերածեցէք այս ոտանաւորք։

Սա բառերը իբր սեռի խնդիր գործածեցէք մէյմէկ խօսքի մէջ. — Դոյն, աշխարհ, որրան, հարս, ծիւն, ճակատ, սիրտ, տապան, ընկեր, հող, փայտ, երես։

Այս բառերուն մէյմէկ վերադիր կցեցէք։

93. Ց ՈՒ Լ Ը

Ասիոյ գիւղական տուներուն մէջ առանձին զբաղումներ կամ հաճոյքներ ունին երիտասարդները . ոմանք վերին հսկողութիւնն ունին պարտէզներուն և պատանիներուն համար . ատո՞նց կ'իյնայ նորահաս պատանեկութիւնը վարժեցնել իրենց տանը կենցաղավարութեան պայմաններուն : Մէկ մասը իրենց մէջ կը բաժնեն արջառներուն և ոչխարներուն հոգը . և ուրիշներ , ամէնէն կրակոտները , պէտք է ցուլեր պատրաստեն , կապուին անոնց հաճոյքներուն , ճոկաններով հսկեն անոնց գլխուն վերեւ , որ մարդու շմասեն , և միւս կողմանէ սընուցանեն անոր ոյժը , վայրենի հաճոյքները գըգուեն , ոգորելու խանձը վառ պահեն :

Մեր երիտասարդներու ամէնէն մեծ հաճոյքն է աս . կը թրթուան անոր վրայ :

Տեսե՞ր էք բնաւ կէս-վայրենի կէս-ընտանիցուլը , կը հաստնայ կաշին . պարանոցին վրայ ծալքեր կը դիզուին . կոտոշները կը ծոփին երկու կողմէ ճակտին վրայ . աչքերուն նայուածքը դիւահարի պէս է , տոտուն մը կը գալարի և շառաչմարի իր լայն կողերը կը ծեծէ :

Ամառը . օրուան մեծ մասը սառ ջուրերու մէջ կը պառկի . իսկ ձմեռն ալ՝ առաւօտ և երեկոյ , պէտք է առորուի ալղբիւր և աւաղանին մէջ պառկած լոգանք ընէ ժամ մը , փոյթ չէ որ ծիւնը բրդէ խոչըր խոչըր , և հիւսիսն ալ սառնեղէն փոշի մը խոչըր խոչըր , և հիւսիսն ալ սառնեղէն փոշի մը արսկէ օդին անբաւ տարածութեանը մէջ : Հանէ՛

ջուրէն այնուհետեւ , զարկ կողերուն մէկ հատ ահագին մահակովդ , և ահա ցուլն է գրգռուած՝ պոռչտելով կը գալարէ ճապուկ տառունն ու չանչելով գլուխիք . և ջուրին կաթիլները , սառի կտորներու փոխուած , կը կախուին երկու կողմէն՝ սեւ մուշտակի վրայ կարուած ճերմակ ժանեակներու պէս : Եթէ տուն գացած է , լաւ . իսկ եթէ ոչ՝ կը սպասես քանի մը ժամ , և մէյ մըն ալ՝ աչքդ նետած հեռուն՝ հորիզոնին տակ թեթեւ մշտչին մէջ ու համատարած ճերմակին վրայ կը նշմարես սեւ կէտմը , շարժուն , ցատքտան , որ վայրկեանէ վայրկեան կը խոչորնայ : Հազիւթէ քանի մը չնչառութիւն՝ ցուլն հասած է դաշտէն , և երկու ժամի պտոյտ մըրած է անձնահաճ մրրկի մը ազդեցութեամբ , արհամարհներով ձմրան անօրինակ ոյժը , որ վայրենի կիրքեր կը գրգռէ և այդ անբանին կուրծքը կը տաքցնէ :

Աւանդութիւն մը , որ մեր մանկութեան օրերուն տաք պատմութիւններէն էր , կ'ըսէր թէ մէկուն ցուլն . այդպէս , լոգանքէն ետքը , կը փախչի դէպի դաշտերը . և ձիւներուն մէջ ման կուզայ կը տապլտկի մէկ ժամ : Քայլ մը մշուշէն դուրս ելլելով՝ ակռաները կը նետէ ուժգին ցուլին զիստը : Եւ որովհետեւ կաշին հաստ է և գայլին ակռաներն ալ կռած , զազանը ցուլին ետեւէն կախուած կը մնայ և գոմէշը՝ դիւրին որս մը առած՝ տուն կը դառնայ անհոգ և անխոռվ :

Մեր ցուլերն ամէն ձայնի կամ մահակի գլուխիքն դարձըներ . ամէն տան մէջ ծանօթ ճայներ

կան, որ անոնց մատաղութեան օրերէն ահարկութիւն ազդած են Ատոնց կ'անսան գառներու պէս և կը տեսնես որ այդ վայրենին, անսաստ՝ պարանոցէն կախած երկաթի ահագին ճոկանին՝ զլուխը կը խոնարհեցնէ երիտասարդի մը առջեւ, Զմրան բոլոր տեւողութեանը մէջ՝ մեր գեղացի երիտասարդներուն կրակոտ խօսակցութիւնը ցուլերու վրայ է. ցլամարտի հանդիսաւոր օրեր կան ամէն գեղի մէջ՝ Կանուխէն խումբերու կը բաժնուին, և կը պատահի որ շատ անգամ ցլամարտը մարդակուի ալ փոխուի. Ասով, ձմեռնային դանդաղ ու անհոգ կեանքը զուարթութիւն մը կը ստանայ, և զրուալի ժամանց մը կ'ըլլայ գեղջուկ երկրագործներուն :

Վարժ. — Զնչեցէք վերադիրները եւ այնպէս զբեցէք հատուածը:

Գտէք հոմանիւթեները. — Զբաղում, նորահաս, վարժեցնել, պայման, կրակոտ, կապուիլ, ճոկան, զգուել, ողորել, խանձ, հաստնալ, կաշի, տտուն, զալարիլ, պառկիլ, բրդել, սրսկել, մահակ, ճապուկ, սրարշաւ, արհամարհել, անդան, աւանդութիւն, ման զալ, կրած, որս, մատաղութիւն, անսաստ:

Ի՞նչ բաել է՛ Ուժը սնուցանել, համոյքները զգուել, խանճը վառ պահել, բանի մը վրայ թրթուալ, սառնեղէն փոշի սրսկել, հազիւ թէ բանի մը շնչառութիւն, անձնահաճ մըրիկ, վայրենի կիրքեր զրգուել, կուրծքը տարցնել:

94. ՀԻՒԱՆԴԻՆ ՄՐՄՈՒՆՁԸ

Թ Ա Զ Ն Ի Կ Ի Ն

Գարնանային սիրք ցողաքեւ
Ահա վերջին Տրւալ բարեւ.
Տաք օրերու հասաւ խորեակ,
Թառամեցուց խեղն մանոււակ.
Վարդ եւ ոււաներն լուսաբոյք
Ահա անոյց կորուսին բոյր,
Եւ իմ աչեր արտասուագին
Հետրզիւտ կը նուաղի՞ն

Թուշնի՞կ իմ սիրուն,
Մօտեցաւ աւուն.
Երբ հասնի ձրմեռ,
Ողջ զրսնե՞ս զիս դեռ :
Ո՞հ, ա՞լ չունի սիրս ո՞չ մի յոյս,
Մարի՛ նըրագ քոււառ նոգւոյս,
Եւ տերեւին մեն մ'ի թօրափ
Կարծեմ կեանիխս իմ պակսի չափ.
Իմ կարեն կեանիխս մեն մի վայրկեան
Քայլ մ'ալ վարէ զիս ի տապան

Թուշնի՞կ իմ սիրուն,
Մօտեցաւ աւուն.
Երբ հասնի ձրմեռ,
Ողջ զրսնե՞ս զիս դեռ :

Երբ նորաբոյս զարուն զըւարք
Դայ նակատով պըսակազարդ ,
Պիտի կրրկնես դուն հըրնուազին
Ճռուողիւնը քու առաջին ,
Պիտի տեսնես բըլուր ւ'անտառ ,
Եւ ոստոսես ծառէ ի ծառ .
Բայց ես տի ո՛չ տեսնեմ , աւաղլ ,
Ո՛չ վարդ , առուակ , եւ ո՛չ քու խաղ
Թոշնի՛կ իմ սիրուն ,
Մօտեցաւ առուն .
Երբ հասնի ձրմեռ ,
Ողջ զբանե՞ս զիս դեռ ,
Սիրուն քոշնիկ , ֆիշ օրեն , ա՞ն ,
Զիս աշխարհեն կը բաժնէ մահ
Վերջի՞ն աճգամ քու դայլայիկ
Ես կը լսեմ մելամաղձիկ
Գուցէ քրնած հողիս վերեւ
Ուրուր ւ ազուաւ սաւառնեն թեւ ,
Լըսուին բուին գուցէ ելերք ,
Այլ սրառուչ , ա՞ն , ոչ քու երգ
Թոշնի՛կ իմ սիրուն ,
Երբ զաս ի զարուն ,
Մարդիկ զիս մոռնան . . .
Յիւէկ' զիմ տապան :

ԽՈՐԷՆ ԱՐՔ. ՆԱՐ ՊէՅ

Վաճք. Գևէ՛ք հոմանիւներք : Մըմունջ , զարնանային ,
Վերջին , տաք , թառամեցնել , անոյշ , կորուսանել , արտաս-
ուազին , նուազիլ , մօտեննալ , ողջ , մարիլ , թշուառ , պակ-
սիլ , կարծ , ապրիլ , նորաբոյս , զուարթ , հըմուազին , մե-
լամաղձիկ , եղերք , մոռնալ ,

95. ԳԻՒՂԱՅԻՆ ԳՈՐԾԵՐ

Ապրիլ ամիսը բերաւ իր հետ՝ աւելի տաք եւ
աւելի պայծառ օրեր : Լեռներու վրայ կարմիր , գե-
ղին և ճերմակ շուշանները ծաղկեր էին . զանոնք
աղջիկները կը քաղէին , փոնջ կը կապէին և գիւ-
ղերը ման գալով՝ կը փոխանակէին հացի հետ :
Ալունկը , բողիկը , կանկառը , ծներեկը , թթնջուկը ,
գարը . եշխոնը , և լեռնային զանազան բանջա-
րեղիններ՝ այնքան առատ էին որ մէկ աւանակի
բեռը քրդուհիներ կը փոխէին կէս գրիւ ալիւրի հետ :

Ծերունի Խաչօի որդիներն սկսեր էին իրենց ար-
տերը վարել : Աշխատութիւնն սկսեր էր ամէն տեղ՝
Գիւղին մէջ անգործ մէկը չկար . ամէնքն ալ զրա-
ղած էին իրենց մշակութիւններով :

Առաւօտ էր , ծերունիին տան թոնիրները կը
վառէին . մէկուն վրայ դրուած էին ահագին կաթ-
սաներ և խեցեղէն մեծ մեծ պտուկներ . կերա-
կուր կ'եփէին . միւսին մէջ հաց կը թխէին : Հարս-
ները , աղախինները՝ թոնիրին շուրջը հաւաքուած՝
ընդհանուր շարժման մէջ էին : Տունը՝ լեցուած
կերակուրներու անուշ շոգիով՝ կը ներկայացնէր
հսկայական խոհանոց մը . տեսնողը կը մտածէր
թէ անոր մէջ ճաշ կը պատրաստուի ամրող բա-
նակ մը կերակրելու համար — այնքան առատ էր
ամէն ինչ : Եւ , իրաւ , բացի ծերունիին զերդաս-
տանէն , անոնց սեղանէն կը կերակրուէին բազ-
մաթիւ հոգիներ և մշակներ , իրենց ընտանիք-
ներով որոնք կը ծառայէին այս օրհնեալ տան մէջ :

Ամբողջ լէգէսն մ'էր, կարծես : Ամէն օր կը վառուէին նոյն թոնիրները, ամէն օր նոյն առատաւիր քանակով կը պատրաստուէին կերակուրները : Եւ ծերունիին ժրաջան հարսները ըոպէ մ'իսկ հանգստութիւն չունէին : Պէտք էր ամէնը հոգալ, ամէնը գոհացնել :

Ասկէ զատ, կային տնտեսական և ուրիշ հոգեր, թակին մէջ, հարսներէն մին կը կթէ կովերն ու ոչխարները, միւսը՝ օձախին վրայ կաթ կը տաքցնէ մածուն շինելու համար, երրորդը պանիր կը մակըրդէ, չորրորդը խնոց կը հարէ՝ կարագ պատրաստելու համար : Անոնց շուրջը կը վազվզեն բազմաթիւ երախաներ, կը խաղաննորածին գառներու և հորթերու հետ : Ի՞նչ քաղցը է այս գեղջկական եւ պարզ կեանքը ուր ամէն ինչ կենդանի, անմեղ, ժպտուն և երջանիկ է : Մանուկ ու գառնուկ երկուքն ալ կ'աճին միասին, երկու հարստութիւններ որոնցմով կ'ուրախանայ, կը պարծենայ գեղացին :

Վարժ. Ի՞նչ զբաղումներ ունին զեղացի կիները՝ իրենց տան մէջ եւ տունէն զուրս : Ի՞նչ ըսել է օձախ՝ ընդարձակ իմաստով :

Քեր. Վարժ. 1. Ի՞նչ է նախադասութիւնը : 2. Յոյց տուէք ստորոգելիները 3. Որոշեցէք նաև վերադիրները :

96. ՀԻՒԱՆԴԱՆՈՑ

Յիսուս բաւ. « Մանուկներուն սրւել բոյլ

Որ զան ինձի՛ հոյլ ի հոյլ : »

Եւ այդ գուրի, անհուն սիրոյ, անաւեր,

Սուրբ, պատելի՛, վե՛հ պատուեր

Ասուածորդւոյն, մարդկան Փրեկչին, Հովուին քաջ Որ հանեցաւ կրել Խաչ, Երկնից խորէն բօքափելով կաթոգին : Ուղգէ սիրտն հարուստին : Փրատին հրեւսակ, հրնուին ընտեսակ դրախտէն, Նախահարք ալ մեզ դիմեն...

Եւ ահա վսեմ եւ յաղը մի ժեմք բարձրանայ... — Թուաներու տունն է նա,

Հիւանդանոցն՝ ուր ըրնանկին ու որբին Գրրով՝ սիրտեր կը վառին

Ուր անտերունց ցաւագարին՝ անդադար Զեռք կարկանդ միսիրար,

Եւ ուր անբիւ սղոց մատաղ ու աղքա Բաժիփ ուսման հաց առաս :

— Յիսուս վերեն տեսնէ մեր տունն այս բարի, Գրքայ, յուզի եւ բերկրի,

Եւ մըրմբնջեն Հայր, Որդին, Սուրբ Հոգին, — Օ՛ն, սատարենք աղքատին...:

Ա. ՓԱՆՈՍԵԱՆ

Վարժ. Ի՞նչ է Հիւանդանոցը, ո՞վ եւ ե՞րբ հիմնեց զայն, ի՞նչ նպատակով, ո՞վ կը հոգայ եւ կը մատակարաբէ զայն: Ուրիշ ի՞նչ բարեզործական հաստատութիւններ զիտէք: Պարզ լեզուով արծակի վերածեցէք այս ոտանաւորք :

97. ԿՈՅՐ ԵՐԳՉՈՒՀԻՆ

Բերայէն դէպի Բանկալթի տանող ճամբուն եղանակը նատած է կոյր երգչուհի մը որ իր երգեհոնին միօրինակ խուլ ճռնչիւնովն անցորդներուն գութը շարժել կը փորձէ: Ճնցոտիներով ծածկուած է

համակ, պատառատուն լաչակի մը տակ ծածկած գլուխը շատ քիչ անգամ կը բարձրացնէ՛ ցաւէ, զրկանքէ, թշուառութենէ հիւծեալ զէմք մը. ո-րուն վրայ կը տեսնուին իր աչերն, անբիր, ան-սեւեռ՝ որոնք իրենց միօրինակ անշարժութեան մէջ սարսուազդեցիկ տպաւորութիւն մը կ'ընեն մար-դուս վրայ, երիտասարդ ըլլալ կը թուի և սակայն անօթութիւնն ու զրկանքը շատ իսկ թօշնեցու-ցած են ղայն :

Բազմութիւնը կ'անցնի, հարուստը՝ որ հեշտորէն կառքի մը խորն ընկողմանած՝ հաճոյքի ու գեղ-խութեան ետեւէն կը վազէ. աղքատը՝ որ գլխի-կոր ու թախծալից՝ որ օրապահիկը ճարել կը փոր-ձէ. մանկիկը՝ որ իր խաղալիկներուն վրայ կը մտածէ, և երիտասարդը՝ որ քաղցրագոյն երազ-ներով օրօրեալ՝ Սպանիական դղեակներ կը կա-ռուցանէ յար : Ամէնքն ալ կ'անցնին. ինք՝ անգի-տակ ու անտարեր՝ իր միօրինակ եղանակը կը շարունակէ նուագել ամէն օր, ամէն ժամ, հովին ու անձրեին, ցուրտին ու տաքին. Զի զգար ժամա-նակին սահիլը. ո՞վ պիտի իմացնէ իրեն, գուցէ իրիկուան զեփիւը միայն, երբ գայ շրյել իր տո-չորած ճակատը, միակ զգուանք զոր թերեւս զգացած ըլլայ ամբողջ կեանքին մէջ: Ո՞վ գիտէ, նա ունի՞ արդեօք սիրելի մը, որուն գիրկին մէջ կարենայ մոռնալ պահ մը իր ահուելի տանջանք-ները, որ գուրգուրանքով վայփայէ իր ընդար-մացած անդամները. ո՞վ գիտէ :

Ամէն անգամ, թէ՛ ճմեռուան սաստկաչունչ օ-րերուն. և թէ՛ գարնան անուշ ու պայծառ իրի-կունները կ'անցնիմ անոր առջևէն՝ պահ մը կանդ

առնելով. սակայն այս դառն մտածութիւնները կը պաշարեն զիս, եւ կը հարցնեմ մտովի թէ ի՞նչ-պէս այս լքեալ արարածները կրնան տանիլ կեան-քի այս դառնագոյն բեռը. կ'երեւայ թէ բնու-թիւնը զիրենք կամ չափազանց անզգայ և կամ լաւատես ստեղծած է :

Ո՞չ ապաքէն ապրելու համար պէտք է տեսնել կամ վայելել :

ՄՐԳՈՒՆԻ Ս. ՍԻՄՈՆՎԱԶ

Վարժ. Ի՞նչ ըսել է. Գութ շարժել, հիւծեալ զէմք, ան-սեւեռ աչք, սարապղեցիկ տպաւորութիւն, օրապահիկը ճարել, երազներով օրօրուիլ, Սպանիական դղեակներ կա-ռուցանել, ընդարմացեալ անդամներ, մտածութիւններով պաշարուիլ, կինաց բեռը տանիիտ :

Քեր. Վարժ. Նախաղասութեան երեր էական մասերէն մէկը կրնա՞յ զանց առնուիլ. օրինակներ տուէք: Այն ատեն ի՞նչ կը կոչուի նախաղասութիւնը:

96. ՄՇԱԿՆԵՐՈՒԿՆ

Բարձր լեռանց, պարաց դաշտաց,
Նախաղետաց մըշակ զաւակ,
Քեզ նըլիրեմ, մեւ՝ բու եղբարց
Այս իմերզոց՝ վարդից փնջակ :

Սիրեմ ըգիեզ, սիրեմ բու դաշտ
Առած երտինի բու նակատին,
Գուն աշխարհի ազնըւական,
Ու հաց կուտա մեր սեղանին.
Վարէ՛ եզներդ, ազմի՛ եղբայր,
Եւ խոր ներկի բող բու գուրան :

Քաղցըր ձայնով երգէ՛ յօժար
Երգ ու տաղեր նրւիրական :
Հերէկէ՛, ցանէ՛, սրո՞վ երգէ .
Հնձէ՛ առաս ու համբարէ ,
Միւս ժի՞ր եղիր , արքուն հսկէ՛,
Ասուած սեղանդ կը զարդարէ :

Սուրբ են դաւենք զոր դու զործես
Քրիմնովը նակտիդ՝ ցողուն .
Զըլլայ մոռնաս , բողուս չըւես ,
Ա՛նդ է միայն քու համեղ հաց :

Ապաժ . Արծակի վերածեցէք, զրաբարածեւ հոլովները
աշխարհաբար ընելով :
Հասուածը յոքնակի ըրէք ամբողջովին :

99. ԾՈՎՈՒ ՎՐԱՅ

Երկինքը պարզ է , ծովը խաղաղ , շոգենաւը կը
սրանայ , ու ես կը խորհիմ : Կը խորհիմ , և Աստու-
ծոյ երեք մեծ սքանչելիքները կը ներկայանան աշ-
քիս ու միտքիս տեսաբանին . — վերեւէն երկինք ,
ներքեէն՝ ծով . և երկուքին միջավայրին մէջ՝ ես ,
Մարդու : Երկինքն անհուն և անեզր , ծովը՝ լայնա-
տարր , իսկ ես՝ մարմնով սահմանաւոր և հոգիով
անսահման . ծովէն ընդարձակ և երկինքէն բարձր :
Էնդարձակ եւ բարձր եմ ես , այո՛ , հոգիով , վասն
զի այս վայրիկեանիս կը թափանցեմ ծովու խորքն
և կը քննեմ ու կը դատեմ : սիրտովս կը բարձրա-
նամ երկինք , մթնոլորտը կը ճեղքեմ , ամպերու և
սառնամանիքներու գաւառներէն կ'անցնիմ և երկ-

նակամարի ամենավերին բարձրութենէն կ'ամփո-
փեմ մտքիս մէջ բոլոր տիեզերքը , երկինք և եր-
կիր , ծով և ցամաք և համայն արարչութիւնը :
Այս ամէնէն յետոյ կը խօսիմ նաեւ բնութեան Ա-
րարչին հետ , կ'աղօթեմ . անոր կատարելութիւն-
ներուն և մեծութեան վրայ կը խորհիմ , կը մը-
տածեմ և կը սքանչանամ :

Ի՞նչ անհունութիւն , և ի՞նչ սքանչելիք :
Կ'ամպոտի երկինքը , կը մըրկի օդը , կ'ալեկոծի
ծովը , մարմինս կը սարսի և կը տատանի , սակայն
հոգիս անսասան է : Բայց միթէ հոգիս սասանում
չունի՞ , միթէ հոգիս չ'ա՞լեկոծիր : Այո՛ , կը սասանի
և կ'ալեկոծի , բայց իր ալեկոծութիւնն անկախ է
ծովու ալեկոծութենէն և տիեզերքի սասանումէն :
Հոգիս կ'ալեկոծի նաեւ ցամաքի վրայ . նաեւ այն
ժամանակ՝ երբ երկինքը խաղաղ է , երկիրը՝ ծի-
ծաղածպիտ և բովանդակ բնութիւնը՝ անդորր :
Ինչո՞ն է հոգիիս ալեկոծութիւնը — խղճիս վրդո-
վումէն և սրտիս անհանգստութենէն : Այո՛ , հոգիս
ալ մի անհուն ծով է , որ երբեմն կը խաղաղի եւ
երբեմն կ'ալեկոծի . սիրտս մի անեզը երկնակամար
է , որ երբեմն կը մթագնի և կը փոթորկի , և եր-
բեմն արեգակնազարդ և աստեղազարդ՝ կը շողչո-
ղայ . միտքս մի արագահաս նաւ է , որ մի ակըն-
թարթի մէջ իր խորհրդագութեան բոլոր բեռնե-
րով կը սլանայ և կը չափէ Ովկիանոսներու անհուն
տարածութիւնը : Այսպիսի մտախոհութեանց մէջ կը
զգամ ես՝ թէ ո՞րչափ մեծ ստեղծած է զիս իմ Ա-
րարիչը , բայց կը զգամ նոյնպէս՝ թէ ո՞րչափ կա-

ըող եմ նուաստանալ, եթէ մոռնամ արարչապար-
գեւ կոչումս և արժանաւորութիւնս :

Թո՛ղ փոթորկի ծովը, թո՛ղ որոտայ երկինքը .
չեմ սասանիր ես, եթէ կամիմ : Բայց թո՛ղ ժպտի
համայն բնութիւնն՝ ես կը սասանիմ, եթէ կամքս
կորուսած եմ: Ահագին ծովը կարող չէ զիս ընկղ-
մել և անունս անհետացնել, բայց ես կարող եմ
մոռացութեան մէջ թաղել կեանքսու յիշատակս:

Այս տեղէն կը գուշակեմ ահա՝ թէ ո՛րչափ մեծ
եմ և հզօր՝ հոգիովս, և տկար՝ մարմնովս կը գու-
շակեմ թէ Արարիչն է որ մեծ և հզօր ստեղծած է
զիս և ես եմ որ կը տկարացնեմ զիս: Հետեւա-
սէս կ'իմաստասիրեմ՝ որ ես Աստուծով միայն
կարող եմ տիեզերքին իշխել, ծովը քննել. եր-
կինքը զննել, ցամաքը չափել եւ սահմանաւոր
մարմնովս անսահման կեանք ունենալ: Ի՞նչ է ան-
դընդախոր ծովն՝ Աստուծոյ առջեւ, եթէ ոչ կա-
թիլ մի դոյլէն: Ի՞նչ է անեզր երկինքն՝ եթէ ո՛չ
մի մագաղաթ զոր Աստուծած երր կամի՝ կը գա-
լարէ: Բայց ո՞չ ապաքէն ես ալ Աստուծոյ պատ-
կերն ու նմանութիւնն ունիմ:

Արդ, ով Արարիչ, մեծութեան և զօրութեան
մէջ պահէ՝ զիս, մի՛ թողուր ծովու պէս ալեկո-
ծիլ, երկինքի պէս փոթորկիլ, երկրի պէս ցամա-
քիլ և զիշերուան պէս խաւարիլ:

Գիտեմ ես և կը խոստովանիմ որ Քեզմո՛գ մի-
այն մեծ եմ ես և հզօր: Քեզմո՛գ միայն ինչ եմ
ես. իսկ առանց Քո՛ Ոչինչ:

Վարձ. Ութը տասը տողի մէջ ամփոփեցէք այս հատ-
ուածին իմաստը:

Քեր. Վարձ. Որոշեցէք սեռի եւ բնութեան խնդիր-
նելը: Հսէք՝ ի՞նչ տեսալ բառեր սեռի եւ բնութեան խնդիր
կրնան ըլլալ. իւրաքանչիւրէն երկերկու օրինակ տուէք:

100. Վ Ա Ր Դ

Քերը նին ու նոր աշխարհի
Կոչեն ծաղկանց մեզ բագուհի
Քեզմով զարուն՝ պըսակաւոր
Կուզայ մեզի աւետաւոր:

Շողին՝ իր ոսկի, ցողն՝ իր յակինը
Զօնեն մեզի մանեակ ու զինդ
Միրէ զիփիւր մեզ տալ նըւէր
Խր նախկին զով, նախկին խունկիր:
Քեզ սոխակը սիրալեզու,
Ուղերձէ նախ զիւր ալելու,
Եւ ծոցդ ընտրէ մատուռ, տանար
Քաղել մեզմէ երգիդ հանճար:

Քեւ կոյս պննէ գեղանարօս
Խր լուսընկայ նակաս շիկնոս.

Եւ իր դեղձան հերաց բոլորք
Պչրին վեցիւր քո զեղուրք,
Քեզմով խորան ենովային
Ծաղկազարդի պէս դրախտին,
Բոյր լո համբր անդ ի խորան,
Քան բիւր ալօրք և նարտասան:

Վայրն ուր փրբիս եղեմն յառնէ,
Խունկը մատուռ, ալօրք արծէ

Ու կնդրկացդ հետ մեր հոգին ,
Սիւէին քեւով տանիս յերկի՞ն

ԴՐԱՄԱ ՊՐԵՄԻ ԿԱՄ ՏԱՐԻՒԹԻՒ
Փըսոս կենաց նիւդին վրան
Կամ տարիին թօժնած գարնան
Մէջ Մէջէն, տեսայ փրբումն բղձիս

Եւ ժրպտիլը ծաղկոս յոյսիս :
Թէ մեղուներն նախ բզնեկտար
Ծըծեն եեզմէն նախանձաբար .
Է՞ր եւ ես զիմ մեղրն զգացմանց
Շիկնիմ ժաղել ի ո՞ւ ծաղկանց :
Նող լուսնեկին սիրեմ եւ ես
Ծըծել՝ բառուեց մէջ, եեզի պէս ,
Գնել փոխելով զայն նոր խունկի .
Ցըդէլ յերկինս՝ պէս ալօրէի :

Ո-Զ ՍՈՒՔԻԱՍԵԱՆ

ՏԵՇԱՅԻ ԲԱՈՒԵՐ. Քերթող, աւետաւոր, շող, ցող, յակինթ,
ծօնել, զինդ, ալելու, հանճար, զեղանարօտ, շիկնոտ, զեղ-
ճան, հեր, պչիլ, զեղոլոր, եհովա, ճարտասան, եղեմ ,
կնդրուկ, սիւր, նեկտար, շիկիլ:

Սա գրաբարաձեւ բառերը աշխարհաբար քրէք . Քերթողը,
քեւ, հերաց, բոլորք, փնջիւր, զեղոլորք, ի խորան, յառնէ,
կնդրկացդ, յերկին, կենաց, ըղմիս, զնեկտար, է՞ր, զիմ,
զգացմանց՝ ի քո ծաղկանց, ըստուերց, յերկինս :

101. Հ Ր Դ Ե Լ

Հեռուէն կը տեսնուէր քաղաքը որ կը ներկա-
յացնէր սոսկալի տեսարան մը, կարծես մեծ տօ-
նախմբութեան մը համար լուսավառութիւն կը
կատարուէր; Տուները բռնկած էին . իւրաքան-
չիւը տանիմուսամուտներէն ու դռներէն կը հո-
սէին, կարծես, հրեղէն գետեր և թանձր ծուխի

հետ կը բարձրանային օդին մէջ, սփռելով ամէն
կողմ կայծերու յորդառատ հեղեղ մը չըդեհն հետ-
զնետէ կը սսստկանար՝ ճարտկելով ամբողջ թա-
ղը Այժմ տուներու կտուրներէն դուլս կը խու-
ժեն հրեղէն լեզուներ : Վառած գերաններ կը
խորտակուին ու շառաչելով կ'իյնան, ամբողջ տա-
նիքը գզրդելով, գուգուալով՝ կը փւչի և հրակէզ
վերմակով կը ծածկէ բնակիչներն որ ամէն կողմէ
պաշարուած ըլլալով՝ խոյս տալու հնար չունին :
Թշուառ զոհերուն աղաղակներն ու հառաչանքները
կը խառնուին բոցերու որոտման հետ որոնք վիթ-
խարի վիշապներու նման կը գալարուին, կը պար-
տին օդին մէջ, տարածելով ամէն կողմ սարսա-
փելի լուսաւորութիւն :

Բաց. բառեր. — Լուսավառութիւն, յորդառատ, ճարա-
կել, կոտոր, խուժել, հրակէզ, զալարուիլ:

Աարձ. — Գրեցէք բոլոր բարզ բառերը եւ ըսէք թէ ի՞նչ
արմատներէ կազմուած են:

Նախադասութիւնները զատեցէք ուղամծիզ զիծերով:
Նկարագրեցէք հրդեհի տեսարան մը :

102. Ո Ս Կ Ի

Մարդուն մէկը՝ զեղացի՞ին զեղացի՞ն
Գետիննեն մէկ ոսկի դըրամ մը զբաւ .
Հողոս, փոտոս, աղտոս բան մ ՚եր ան ոսկին ,
Բայց՝ տեղն ափով դուրս ըրւող մը եղաւ :

Աս որ տեսաւ ,

« Կեցի՞ր, ըսաւ

Ինքը իրեն զեղացին ,

« Ես ա'յնպիսի ցոյք մը տամ աս ոսկիին
Որ ընդունիմ արժեքեն շա's աւելին » :

Առաւ աւազ ու մանրը խիճ,
Ծեծած աղիւս ու կաւին .

Սորթըւեցաւ ,

Աշխատանի ձեռք զարկաւ ,
Բոլոր ուժավն ոսկին բրսեց աղիւսին ,

Մանրը խիճովը մերեց
Ու կաւիճովը մաշեց ,

Աւազ ըրփեց ոսկւոյն ազօս երեսին :
Զերկըցընեմ , խելքը միտքը աս է որ ան իր ոսկին
Կրակի պէս փայլի վառի , տեսնողները բզմայլին :
Եւ իրաւի , ան ոսկին փառըլ փառըլ փայլեցաւ ,
Բայց եկո՛ւ տե՛ս որ ծանրութիւնն ալ քիչցաւ .

Առջի արժեքն ալ չի մնաց

Կորաւ զընաց :

Պէսէ եր միրէ որ սուս ցոլիք մը համար
Իր սուլ ոսկին մաւեցըներ , վրայ տար :

86. ՄԱՅՐԵՆԻ ՍԷՐԸ

Մօր սէրը չի՛ մեռնիր . կենդանի՛ կը մնայ ան՝
զաւկին մահէ՛ն ալ , անոր ապերախտ մոռացու-
թենէ՛ն ալ ետքը : Այրերու համար հայրութիւնը
կարծես դէպք մըն է . կնոջ համար մայրութիւնը
կեանքն իսկ է : Դիտէ՛ զայն , երբ իր զաւկին ա-
ռաջին քայլափոխը տեսնէ , երբ լսէ անոր բեր-
նին մըմունջը , երբ ընդունի անոր վերջին հառա-

չանք : Եթէ կ'ուզես գիտնալ թէ ի'նչպէս կը
խօսին հրեշտակները , թէ ի'նչ անուշութիւն կայ
անոնց նայուածքին մէջ , թէ ի'նչ է անոնց ան-
պատում զմայլանքը , լսէ՛ մօր հնարած լեզուն ,
տե՛ս անոր աշքին ցոլմունքը : Երբ որդին մեռնի ,
հայրը կուլայ ծանրաթախիծ , այլ ժամանակը ա-
նոր այս ցաւը միւս ցաւերէն աւելի չի՛ յարգեր :
Թայց տարիներով ետքը , նայէ՛ մօր սիրաը՝ դեռ
նոյն վէրքը արիւնահոս է : Արարչութեան մէջ
այն սիրոյն նմանող բան չկայ . մէկ վայրկեանի
մէջ կը ծնի՛ սուրբ , անհուն , աննուած : Անոր հա-
մար ո՛չ զարգանալ , ո՛չ նուազիլ կայ՝ վասն զի
այսպիսի փոփոխութիւններ անկատարութեան
նշաններ են :

ԳԵՂԵՑԻԿ ԽՕՍՔԵՐ

— Երջանիկ է այն մարդը որ կրնայ փոխա-
րինել մօրմէն տեսած գգուանքն ու բարիքը : Ա-
ւելի երջանիկ է ան որ կրնայ իր առաջին քայ-
լերը պաշտպանողին ծելութեան զօրավեպը ըլլալ :

— Ոչ ոք կը նուաստանայ իր ծնողքին հնա-
զանդելով , իր ծնողքին առջեւ գլուխ ծռելով :
Ամէնէն նուիրական հնազանդութիւնն է ատիկա :

— Ծնողքը սիրող տղայ մը երբեք չպիտի ընէ
անանկ գործ մը որ կարենայ զանոնք չիկնեցնել
կամ լացնել :

(Բ. ԺԱՆէ)

104. Ա Ր Ա Կ Օ Տ

Սրբացաւ զիւերն , Այգուն մասն ոսկի
Կ'ոսկեզօծէ լեռն ու ամայ երկինքի .
Երկիր կ'աւրբնեայ , երկինքը վերեն
Կը պարզէ իր լուրբ պատկերը արդէն :
Ի՞նչ անմեղ ծիծաղ արդ կը ծիծաղին
Մարգեր , դալարիք , լուրջ ափեր խաղին :
Ի՞նչ անուշ տնչէ հաղցրափիք զեփիւռ ,
Դալար ոսերուն մեջը համասփիւռ
Ի՞նչ չի զգար սիրտն , երբ նայի երկնապող ,
Եւ զուարբազին ծրձէ օդ թերեւ :
Յոդ մը մանրացող , որ նստեր է հեզ ,
Նըշոյ կ'արձակէ արեգական պէս
Ի՞նչ հետ զեղզեղանի՝ մեջը պուրակին՝
Ալեվիտ քրոնան ձայնով մեղմազին ,
Ծառերուն թերեւ դալար՝ խարշափիւն
Վրտակներ հոսին վար դարշափին :
Դո՛ւն որ ապալեպ լեռներուն կատար
Ոսկի կը սփռես , Արարի՛չդ արդար ,
Որ հովտին , մարգին . դաշտին կուտաս զեղ ,
Ըզեզ կ'օրհենն եռ արարած ըրելդ .
Այսպիս այզն այն , երբ տրւիր հրաման
Ոչընչին՝ ծնանիլ զբուրփիւն համայն
Վրիին խորերը սաստկապէս ցելան ,
Ուսեաւ վեր Արեւն , եւ աստեղի ելան :
Նոյնն ահա սուրայ ոսկեղին կառնով .
Բնուրփիւն կը խայտայ իր շենդ փառնով :
Իցի՛ւ , հրմայուած իր չըբնաղ զեղին՝
Մարդիկ անմահիդ փառք միւս զեղեղին :

105. Մ Ա Յ Ի Ս

Ահա Մայիս . ամի՞ս բուրռումներու , ամի՞ս նուագ-
ներու , ամի՞ս՝ ուր ծառերը քնարի կը փոխար-
կուին , ուր քարերը՝ դալարի : Աչքերդ բոյրերով
կը պարարին , ոռւնգերդ՝ թոյրերով , ականջներդ՝
երգերով : Ա՛լ պէտք չկայ բանաստեղծութիւն
կարդալու . բանաստեղծութիւնը՝ որ երկինքէն կը
հոսի՝ ցողի , մարգարտի , չողի , ծիածանի ձեւով ,
թռչունի ձեւով , օրհնութիւններու ձեւով , բա-
նաստեղծութիւնը որ երկրէ կը վերանայ՝ վարդի
բուրմունքէն եւ սոխակի գեղզեղանքէն բաղկա-
ցած , բաղկացած մեղրէն՝ զոր վարդ շուրթեր
մատակարարեն . բաղկացած հրանոյշ տենչերէն՝ զորս
սիրտերը կը ծնին ու շուրթերը կ'արտարերեն ,
բանաստեղծութիւնը զեեզ կը պարարէ վերէն
և վարէն և ամէն կողմէն եւ հոգիդ կը թափանցէ
վեհագոյն բանաստեղծութիւնը անզիր եւ ան-
չափ եւ անհո՛ւն : Այդ ամենուն մէջէն , այդ ներ-
դաշնակութենէն եւ այդ փողփողներէն՝ անուն մը
կը փնտռես : Օրացոյցիդ մէջ կը գտնես զայն —
Մայիս , Բայց այդ անունը , ո՛հ , ո՛րքան ալ
քաղցր՝ աղուագոյն ըլլայ , զիս չիգոհացներ : Իմ
էութեանս խորերէն աղալակ մը կ'ելլէ , որ տի-
եզերքէն կուգայ հոգիիս և հոգիէս կ'անդ-
բաղառնայ տիեզերքը . այս՝ բոլոր զմայ-

լումն, բոլոր արքեցութիւնս, բոլոր սէրս, բոլոր
իմաստասիրութիւնս բառով մը միայն կրնամյայտ-
նել — Աստուած :

Ե. ՏԷՄԻՐՃԻՊՍԵԱՆ

Գ.Ա.Ք' ԽՈԽՈԽԻՉՆԵՐԾ. Բուրում, նուազ, դալար, պա-
րարիլ, ոռոնգ, հոսիլ, վերանալ, գեղգեղ, մատակարարել,
տենչ, արտարերիլ, փողփող, աղուազոյն, աղաղակ, զմայ-
լում, արքեցութիւն :

Գ.Տ.Ք' բայերը եւ գրեցէ՛ աներեւոյթները :

106. ԿԱՊԻԿ ԵՒ ԱԿՆՈՑ

Կապկին մէկն որ ծերացաւ՝ աշխին ուժը պակսեր եր .
Բայց մարդոցմէ լրսեր եր

Թէ ան չարն ալ ունի հար .

Ճարն եր՝ ակնոց դնել աշխին՝ ա'նպատճառ .

Կ'երքայ իրեն ճինգ վեց հաս ակնոց կ'առնե .

Ասդիս անդին կը դարձնէ .

Մէկ մը կառնէ գրլիսուն վրայ կը դընէ .

Ասկից կ'իջնէ պոչին վրայ կ'անցընէ .

Կը հոտուըսայ ու կը լրգէ ապակին .

Բայց ակնոցէն շան չի՝ տեսներ իր աշխին .

« Գետինն անցնի, — կ'ըսէ յանկար զայրազին —
« ինենդ է ո՞վ որ հաւայ մարդոց ըստին .

« Ահա ո՛րքան զովես ըսին ակնոցի՝
« Ան՛ւս է եղեր, ևս ալ խենդ որ հաւացի : »
Աս կ'ըսէ Կապիկն ու ցաւով սըրտի
Ա'յնպէս կը զարնէ ակնոցը բարի
Որ ցրեխս ցրեխս իսկոյն կը կոտրի :

ՄԵ՛Ղ որ շատ անգամ մարդոց մէջ ալ նիւդ
նոյնը պատահի
Զեն կրնար ճանչնալ բանի մ 'արժեկը'
բէ եւ շատ յարգի :

107. ԱՂՔԱՏՆԵՐՈՒՆ ՀԱՄԱՐ

Կը սիրեմ ձմեռը, երբ տաքուկ սենեակին մէջ,
վառարանին դիմացը նստած՝ մտիկ կ'ընեմ պաշ
հովին որ կը սուլէ դուրսը և կը հալածէ ձիւնը
որ պտուտքելով կուտայ ապակիին կը փակչի :

— Քանի՞ է դուրսը ցուրտին աստիճանը :

— Զըօէն հինգ վար :

— Պը՛րը... փայտ նետենք վառարանը :
Եւ երբ փայտը չոր է, երբ ամառուընէ առնը-
ւած, պատրաստուած է, ինչ աղուոր կը վառի :

Բայց ո՛րչափ աւելի պիտի սիրէի ձմեռը, երբ
ամէն մարդ վառարան ու փայտի պաշար ունե-
նար, կամ գո՞նէ տուն մը ունենար պատսպարուե-
լու, գո՞նէ խրճիթ մը, գո՞նէ տաքուկ հագուստ-
ներ՝ մերկութիւնը ծածկելու, գո՞նէ հաց՝ անօթի
չմնալու համար :

Աւա՛զ , անոնք , որոնց կերակուրը անօթութիւնն
է միայն , եւ հագուստը՝ մերկութիւնը , ի՞նչ կ'ը-
նեն հիմա :

— Ի՞նչ կ'ընեն հիմա անոնք :

Ահա հարցում մը որ միտքերնիս կ'իյնայ ամէն
անդամ որ ձիւնը կը թափթփի երկինքէն :

108. ԾԱՂԿԱՎԱՃԱՌ ԱՂՋԻԿԸ

Ազնի՛ւ անցորդ , ծաղիկ աղուոր
Ծախէ աղջիկն հիք չըխաւոր :

Հազիւ ծագած նրաոյլ այգուն .
Թողում բնդոս իմ անու և բուն .
Քաղեմ խնամով Մայխսի վարդ .
Կապեմ փունջ փունջ կուրծերու զարդ .
Այս ծաղիկներ նդեմաբոյր
Թիբեռներու կարծես են բոյր :

Ազնի՛ւ անցորդ , ծաղիկ աղուոր
Ծախէ աղջիկն հիք չըխաւոր :

Վարդեր ունիմ որ կը ժայիկն ,
Եւ շահուրամ , ուուք զեղեցկին .
Յասմիկ ալ կայ՝ ձիւնեն ներմակ .
Կողովս անու և բուրէ համակ .
Դուն ալ զրնէ , կուսի՛կ զրւար .
Ո՞վ չի սիրեր ծաղկեայ մի զարդ :

Ազնի՛ւ անցորդ , ծաղիկ աղուոր
Ծախէ աղջիկն հիք չըխաւոր :

Ահա զատեմ նարկիս , ուուշան ,
Ինձ համատի բարի՝ կուսան .

Թէ ըբնորհիք երկու լումայ .

Հեխ ալ , սի՛կին , փունջ մը ձեզ տայ .
Առե՛մ , պարոն , ձեզ անուշակ
Ընտեմ յակինը եւ մանուշակ :

Ազնի՛ւ անցորդ , ծաղիկ աղուոր
Ծախէ աղջիկն հիք չըխաւոր :

Երբ այս զիւեր նստինք սեղան ,
Մեր զերմ մաղբանք պիտի տեղան .
Օրհնեա՛լ ըլլան , ազնիւ ոգիի .
Պիտի ըսենք , բլւրապատիկ
Ասուած տայ ձեզ , որ կերակրէք
Երկու որբ բոյր եւ մայր մը հիք :

Ազնի՛ւ անցորդ , ծաղիկ աղուոր
Ծախէ աղջիկն հիք չըխաւոր :

ԵՒՏԷՐՊԷ

Վարժ. Գրեցէ՛ք ծաղիկներու անուններ :

Բաց. բառեր . Նմոյշ , ընդոսու , եղեմաբոյր , համակ , հա-
մատի , լումայ , փունջ , մաղթանք , բիւրապատիկ :

Վարժ. Գոէ՛ք ւոր կամ աւուր մասնիկով զերչաւորեալ
բառեր : Եայ մասնիկով զերչացող բառեր :

Քեր. **Վարժ.** Ի՞նչ կը կոչուի նախաղասութիւնը երբ է-
ական մասերը բնական կարգով շարուած չեն . Օրինակներ
առուէր :

Վարժ. Այս ոտանաւորը յորնակիի վերածեցէք « ծաղ-
կալանառ աղջիկները »

ԱՌԱԿ. — Ի՞նչ կ'ընես՝ ըրէ՛ , ո՛րդի ,

Զար ընկերի հետ մի՛ մընար .

Ի՞նչ կ'ընես՝ ըրէ՛ , ո՛րդի ,

Լաւ ընկերէ ետ մի՛ մընար :

109. ԸՆՏԱՆԵԿԱՆ ՈԳԻ

Ամէն առտնին առաքինութիւններու աղբիւրն է ընտանեկան ոգին: Բնածին, նուրբ շունչն է այս՝ որ սրտի եւ մտքի բոլոր գողտրիկ թելերը կը շարժէ մեր նմաններուն օգտին համար: Ընտանեկան ոգին այն բնազդումն է՝ որ մեզի օր ու արեւ տուող անձերուն հետ կը կապէ չերմ զգացումով եւ պարտաւորութեամբ. — Սիրոյ սուրբ կրակ մ'է այն՝ որ մեզ կը բորբոքէ, կը վառէ մեր հոգասէր ծնողքին համար: Այս ոգիով է որ ընտանիքի մը բոլոր անդամներն իրար սիրելու, իրարու օգնելու պատրաստ կը գտնուին, այս ոգիով է որ ամէն հիւանդութիւն կը դարձանեն, իրարու վրայ կը գուրգուրան, զիրար կը մխիթարեն եւ տան գործերուն՝ մէն մին ըստ կարողութեան՝ կը մասնակցին, սէր, ուրախութիւն, պատիւ հաւասարապէս վայելել կը փափաքին:

Հայր, մայր ու զաւակներ՝ ընտանեկան ոգիով կը դառնան բարի ու արի: Հայրենի տունը սըրտի համար կ'ըլլայ անդորրութեան ու երանութեան ապաւէն, մտքի համար՝ սփոփարան հլու խորհուրդներու, եւ զգացումներու ընտիր բոյն մը:

Քաց. քառեր. Առտնին, ընտանեկան ոգի, բնածին, գողտրիկ, բնազդում, բորբոքիլ, գուրզութալ, արի, անդորրութիւն, երանութիւն, ապաւէն, սփոփարան, հլու, ընտիր:

110. ՄԱՆՈՒԿԻՆ ԱՂՅԹՔԸ

- Ա. — Ո՞վ հայր, կը պատէ ըզենց իմ հայրիկ, Ու կ'երկրպագէ ի ծունը իջած: Անունդ է ամեղ, անունդ է հայցրիկ: Առ մեզ կ'աղօք մայրը զեմանած: Բ. — Կ'ըսեն քէ երկնի պայծառ արեգակ Խաղալիք մ'է լոկ եռ մեծ զօրութեան, Թէ՝ այն շողուն գունը ոսկերուդ տակ կը շարժի կարմիր կանդեղի նըման: Գ. — Կ'ըսեն քէ կեաներ դուն կուտաս բըլչոց Որ դաշեւուն մեջ բոչին ու երգեն. Դուն կուտաս հոգի պիտիտիկ տրղոց Որ ըզենց նանցնան, մեզի աղօքեն: Դ. — Առաս պարզեւեր ու բարիքի անհուն Միւս կը լեցընեն աշխարհ համօրէն, Մարդ ու կենդանի, միջաս ու սողուն Զեն մեար անմասն եռ շնորհներէն: Ե. — Գաննուկն իր խոնը կ'երայ նարակի, Այծն ալ ծրդոս մը կըրծէ մացառէն, Ճանճը բաժակին ծրծէ սիր կարի, Եւ ամենէն ուղղեն օրինութիւն առ էն: Ի՞նչ պէտք է ընենք որ շնորհներուդ Ըլլանի արժանի՝ առտու իրիկուն, Երբ ցորեկ է լոյս, կամ զիւեր է մուր՝ Ի՞նչ ընելու ենք. — Ցիւել եռ անուն:

111. ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳԻՒՔԸ

Գիրք մը կայ զոր ամէն մարդ պիտի հեղինակէ կամայ թէ ակամայ, մատենագիր թէ ոչ:

Աւելի կամ նուազ թերթերով կազմուած թէեւ, անոնց թիւը յաւէտ մեզմէ անծանօթ — անիկա տրուած է մեզի՝ լեցնել զայն:

Իրողութեանց պատմութիւններով, խոհերով, երգով, փայլուն թէ նսեմ պատկերներով պիտի լեցուի ան:

Մեր օրերուն հետ պիտի դառնան թերթերը ու ոչ ոք պիտի կրնայ վերադառնալ էջին վրայ որ դարձաւ, ոչ ոք պիտի կրնայ որբագրել ինչ որ անգամ մը գրուեցաւ:

Տարբեր երեսներ, ետքէն եկած, պիտի կրնան միայն հակակշող իրողութիւններ կամ պատկերներ ներկայացնել. բայց վրէպը՝ խուսափած՝ պիտի մնայ անջինջ:

Մեր երեւակայութիւնը, մեր զգացումները, ու մեր կամքը պիտի ընտրեն անոնցմէ կամ պիտի մերժեն՝ իբրեւ պատշաճ կամ ո՞չ՝ յօրինուածքը զոր պիտի ուզենք հաստատատիպ դրոշմել հոն: Բայց զանոնք ներկայացնելու կերպը միշտ մերը պիտի ըլլայ: Ոճը մեր անձնական դրոշմը պիտի կրէ միշտ:

Անոնք որ մեզմէ առաջ հեղինակեցին այդ գիրքէն եւ անոնք որ նոյն իսկ մեզի առաջնորդեցին ու օգնեցին մեր յատուկ գիրքին առաջին տողին:

զերուն կամ էջերուն մէջ՝ մեզի սովորութիւններ տուած պիտի րլլան, բայց միշտ պիտի կրնանք մեր անձնական նախաձեռնութիւնն ունենալ եւ ինքնայատուկ ոճ մը տալ մեզի: Ամէն պարագայի մէջ, գիրքը մեր հեղինակութեան վերագրելի պիտի րլլայ, ու մեզի վերագրելի՝ հետեւապէս՝ անոր արժանաւորութիւններն ու թերութիւնները:

Հեղինակը բնական գգտումով մը պիտի բաղձայ յաւէտ երջանկաւէտ պատմութիւն մը ընել զայն եւ իր նախաձեռնութիւնը կարեւոր բաժին մը պիտի ունենայ առ այդ:

Բայց վերջապէս ատի իրմէ կախում չպիտի՝ ունենայ բացարձակապէս, պիտի կրնան իր ճիգերը բախտէն հարկադրուած ատաղձներուն դէմ ի զուր կոռուիլ. Այն ատեն, գիրքը պիտի ներկայացնէ ուրախ ու տրտում պատկերներու փոխ առ փոխ յաջորդութիւն մը, ու նոյն իսկ, աւաղ, ծայրէ ի ծայր ողբերգութիւն մը. Սակայն միշտ մեզմէ կախում պիտի ունենայ գեղեցիկ յօրինել զայն, ու տգեղութեանը՝ հեղինակը պիտի ըլլայ պատախանատուն: Անոր գեղեցկութիւնը՝ մանաւանդ բարոյական գեղեցկութիւնը պիտի ըլլայ, ու համեստ այլ պարկեշտ պատմութիւն մը պիտի կրնայ մեծ առաւելութիւններով մրցիլ պերճ այլ բարոյապէս անդոյն ու մթին պատմութեան մը հետ:

Մեծագոյն արուեստագէտը պիտի կրնայ գթիլ, ձոփողիլ հոն ուր խոնարհագոյն ոգին յաջողի ու փայլի: Ամէնէն աւելի ապրուած վէպը կամ պատմութիւնը պիտի ըլլայ այն, վէպերուն ամէնէն իրականը, բայց ոչ՝ ի հարկէ՝ իրապաշտականը. պիտի կրնայ անոր մէջ այնքան ազնիւ իտէական մը իրացուած տեսնել, որքան ուզած պիտի ըլլանք եւ պարագաները թոյլատրած: Բայց յարատեւութեամբ ուզուածն ալ, թէեւ անիրացեալ կամ կիսատար՝ իր հրապոյը պիտի սփռէ պատմութեան վրայ:

Պիտի գրենք այդ գիրը, ցորչափ տեւէ մեր
կեանքը. մեր վերջին օրուան հետ պիտի աւարտի
այս: Հետեւապէս չենք գիտեր թէ ե՞ր պիտի
աւարտենք զայն. բայց այս անստուգութիւնն իսկ
խթան մըն է իմաստունին համար որ, ցորչափ
կեանքն ունի գրիչը, գեղեցիկ էջեր անոր մէջ
զետեղել ջանայ, այնպէս մը ընէ որ ուր որ
լմայ միշտ իրեն պատիւ բերել կարենայ: Գիրքին
կարձութենէն կամ երկարութենէն կախում չպիտի
ունենայ էսապէս անոր արժանիքը: Անսւարտ մնա-
ցած ըլլալու տպաւորութեամբ ու նիհար քա-
նակութեամբ զիրք մը պիտի կրնայ մեծագոյն
արժէք մը ունենալ քան ստուարագոյն հա-
տորներ: Ինչպէս կաթիլ մը ջուր կրնայ երկին-
քը ցոլացնել, ապրուած օր մ'ալ պիտի կրնայ
տեսլականը ցոլացնել: Այդ զիրքը մեր ափին
մէջ՝ Յաւիտենականութեան սեմին վրայ՝ պիտի
ներկայանանք Գերագոյն Դատաւորին որ մեզ
պիտի դատէ:

Ու Պ. Պ. Պ. Ե. Ա. Ն.

112. ՇՈՒՔ ԵՒ ԵՐԻՏԱՍԱՐԴ

Տրդայալիս մարդուն մեկը
բրոնել կ'ուզեր իր ուրքը.
Քանի որ ան բայլ մը կ'առներ,
Շուքն առաջեն կը բայեր.
Մ'կ բայլ մըն ալ ետեւեն,
Շուքը մ'կ բայլ առջեւեն:
Ետոյ վազել ըսկրաւ,
Դարձեալ նոյն բանը տեսաւ.
Բանի որ ուու կը վազեր՝
Շուքն այնքան ուու կը վախչէր՝
Ամենեւին ձեռք չեր ընկներ,
Կարձես բաղուած զանձ մըն եր:
Մ'կ մ'ալ յանկարձ մեր չելէպին
Ես կը դառնայ բոլորվին,
Աչին ծայրով ի՞նչ տեսնայ՝
— Շուքն ալ ետեւեն կուզայ:

Ով աղջիկներ, ես շատ անզամ լրսեր եմ, —
Մի հացըրնեկ քէ ի՞նչ է.
Խռաւ որ ձեր վրան չէ, —
Ես շատ լրսեր՝ տեսեր եմ,
Որ հետ բաղդին
Մարդիկ նրյալէս կը վարուին:
Մեկը անոր ետեւեն
Հասնելու մե՛ծ բաղձանին,
Չի խընայէր աւխատանի,
Եւ ոչ անզին ժամանակի:
Միւսը, կարծես քէ կը փախչի իր բաղդեն,
Բաղդն ալ անոր չի՛ բամնըւիր ետեւեն:

113. ՄՈՒՐԱՑԻԿԸ

Փողոցէ մը կ'անցնէի. ծեր եւ գառամեալ մու-
րացիկ մը զիս կեցուց :

Բոցավոռ եւ արտասուաթոր աչքեր, կապտա-
գոյն շրթունքներ, զազիր ցնցոտիներ, աղտեղի
վէրքեր . . . , Ո՛հ աղքատութեան կնիքը ո՛րքան
սոսկալի կերպիւ դրոշմուած էր այս թշուառ արա-
րածին վրայ:

Իր ուռած, կարմիր, աղտոտ ձեռքը ինձի կը
կարկառէր, հեծեծանքով օգնութիւն հայցելով:

Բոլոր գրպաններս խուզեցի. ո՛չ քսակ, ո՛չ ժա-
մացոյց եւ ո՛չ թաշկինսակ մը կար, վրաս բան մը
առած չէի:

Եւ մուրացիկը կը սպասէր. իր դողդոջ ձեռքն
երկնցուցած կը շարժէր տկարութեամբ:
Բոլորովին շփոթած, ի՞նչ ընելս չգիտնալով՝

ուժգնութեամբ մը այն աղտոտ եւ դողդոջուն ձեռ-
քը սեղմեցի :

— Բան մի' ուզեր ինձմէ , ե'ղբայր , վրաս բան
մը չգտայ :

Մուրացիկը վրաս յառեց իր ցաւոտ՝ կարմիր ա-
չերն , եւ իր կապտագոյն շրթները ժպտեցան . ինքն
ալ իմ ցուրտ մատներս սեղմեց :

— Է՛հ ուրեմն , ե'ղբայր , բաւ խոպոտ ձայնով ,
ասոր համար ալ չնորհակալ եմ , աս ալ ողորմու-
թիւն մ'է :

Եւ այն ատեն հասկցայ որ ես ալ եղբօրմէս
բան մը կը ստանայի :

Ա.արժ. 1. Նկարագրեցէք մուրացիկ մը :

2. Գտէք հասուածին մէջ զտնուող դիմաւոր բայերուն
աներեւոյթը եւ որոշեցէք անոնց տեսակն ու լծորդութիւնը :

3. Տէր բային , խնդիրը , ստորոգելին եւ բայը ե՞րբ
պարզ են եւ ե՞րբ բաղադրեալ . օրինակներ տուէք :

114. ԱԳԱՀՆ ՈՒ ՀԱԻԾ

Ազան մարդը միշտ աւելի՞ն ունենալու ետեւէ .
Ունեցածն ալ կը կորսընէ .

Այս բանիս օրինակներ զանազան

Թէպէս գիտեմ որ շատ կան ,

Բայց շիտակը՝ փընծըռելու միտք չունիմ ,
ի՞նչ սուտ բան ,

Քիչ մը ծոյլ եմ .

Հին առակ մը պատմեմ ձեզի՞՝ ազատիմ :

Տրդայութեանը ժամանակ
Ազանութեան գեռութեանը օրինակ

Տեղ մը այ'ս եմ կարդացեր'
Թէ ատենով Ազան մարդ մը կայ եղեր'
Որ ո՛չ արհես ուներ ձեռքը , ո՛չ պատօն ,
Եւ սակայն սրնտուկըն եր միշտ լե՛փ լեցուն :

Հաւն ալ բա՛ն ե ըսէ դուն . —

Այն հաւը հաւկիր կ'ածէր ,

Բայց ածածն ի՞նչ հաւկիր եր .

Ո՛չ հասարակ հաւկիր , որ ե ձու ,

Հապա ոսկիէ կարծես թէ բափծու :

Ուրիշն ըլլար՝ ի հարկէ մեծապէս կ'ուրախանար

Որ օրէ օր հարցսութեան տեր կ'ըլլար ,

Բայց ի՞նչ կ'ըսես որ ազանին համար այն շանր
ֆիշ եկաւ .

Տե՛ս թէ միտքը ի՞նչ ինկաւ .

«Արի՝ բաւ , սա հաւուն փորը բանամ ,
Անուուս մէջը ոսկիհանք մը կը գրենամ :»

Մուցաւ իրեն անկից եղած բարիկը ,

Եւ երեկ ի՞նչ սովկալի է ապերախսին գործած մեղքը :
Խեղն հաւը մորթեց ու փորը նեղեց ,

Բայց ի՞նչ զըսաւ հոն , եւ ի՞նչ ձեռք ձրգեց . —

Սովորական բարանիկ

Ու հասարակ փորոտիք :



115. ԱՆՁՆԱՍՒԷՐԸ

Իր ընտանիքին պատիժն ըլլալու համար պէտք եղած ամէն ինչ կը կրէր իր անձին վրայ :

Քաջառողջ եւ հարուստ ծնած էր : Իր երկար կեանքի ընթացքին մէջ, հարուստ եւ քաջառողջ մալով՝ պարսաւելի բան մը չգործեց : Ո՞չ բանիւ եւ ո՞չ գործով սխալման շաւղին մէջ չմտաւ :

Անբասիր պարկեցած էր, եւ իր պարկեցառութեան զիտակցութեամբ գոռոզացած՝ իր ծնողըը, բարեկամները, ծանօթները՝ ամէնքն ալ կը ջախշախէր : Պատուաւորութիւնը դրամագլուխ մ'էր, ուրկէ վաշխական տոկոսներ կը քաշէր . պատուաւորութիւնը իրաւունք կուտար իրեն՝ անողոք ըլլալու եւ միայն սահմանեալ բարիք ընելու, եւ անողոք էր ու բարիք չէր ըներ, որովհետեւ սահմանեալ բարիքը բարիք չէ :

Միայն իր անձը կը հոգար եւ անկեղծօրէն կը զայրանար եթէ ուրիշները միեւնոյն հոգածութիւնը չընէին իրեն :

Եւ սակայն ինքզինքն անձնասէր չէր կարծեր, նա՛ մտնաւանդ կը պարսաւէր եւ կը հարուածէր անձնասիրութիւնն եւ անձնասէրները :

Ասի բացորոշ է . ուրիշին անձնասիրութիւնը կը նեղէր իրենը :

Ամենափոքր տկարութիւն մ'իսկ չէր նշմարեր իր վրայ, ինչպէս նաեւ ուրիշներուն վրայ : Ընդհանրապէս ուրիշի վրայ չէր մտածեր, որովհետեւ,

աս կողմէ, իր ուրոյն անձովը շրջապատուած էր : Ներել ալ չէր կիտեր . ինքնիրեն ներելու երբեք առիթ չըլլալուն՝ ի՞նչ պարտք ունէր ուրիշին ներելու :

Իր անձնական խիղճին դատաստանին առջեւ, իր Աստուծոյն առջեւ, այս հրաշալիքը, առաքինութեան այս նորատեսիլ արարածը՝ ձեռքը կուրծքին վրայ դրած, աչերն երկինք ամբարձած՝ յստակ ու համարձակ ձայնով կը գոչէր, — Աս ամէն յարդանքին արժանի մարդ մ'եմ, բարոյալից մարդ մ'եմ ես :

Իր մահուան անկողնին վրայ աս խօսքերը պիտի կրկնէ, եւ նոյն խակ այն պահուն, ան քարէ սիրտին մէջ, ան անբիծ եւ անձերակ սիրտին մէջ ոչինչ պիտի սարսուայ :

Ո՞վ տգեղութիւն ինգնագոհ առաքինութեան, անողոք, գիւրագին . աւելի՝ զարշելի ես դուն՝ քան մոլութեան հարազատ տգեղութիւնը :

Վարձ. 1. Ի՞նչ մասն բանի են. Ուր՝ ուրկէ՝ այլ՝ ինքզինք — ասի՝ ուրոյն՝ ի՞նչ, ինչ, ինչ — ինծ, ինծ — այս, այս, այց, հայց, հայս, Հայս:

2. Տէր բայի, ինդիր, ստորոզելի եւ բայ ե՞րբ լոկ են եւ ե՞րբ բազմամասն. Օրինակ:



116. ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹԻՒՆ

(ՆՄԱՆՈՂԱԲԱՐ)

- Ալիքներուն վրան ծովուն ամենի
նաւը՝ աշխարհի բեկոր մը մինակ,
Բոցերու մեջը խղղուած կը սահի՝
Կուր մ' է այն մահու ուկորին անյագ :
- Մուխերն ամպերուն հետ կը խառնըին
նաւուն մարդերը եղեր են դիակ .
Մեծ կայմին վլրայ փոքրիկ պատանին
Բոցերու սովը կը կարծէ կատակ:
- Խեղն նաւապետին մեկ հատիկն եր այն,
Որ հոն կենալու հրաման եր առած,
Ի զո՞ւր կը կարծէ լրսել հօրը ձայն
Հայր կրակին մեջ շատոնց եր մեռած:
- Նաւը ընկղմիլ կը սկսի հետզինետ,
Ալիքներն այրած բեկորներ տանին,
Այլ վերն՝ կայմին վրայ՝ մուրին մեջ անհինետ,
Հօրն այսպէս կ'ըսէ արի պատանին . . .
- «Հայրիկ, ըսէ՛ ինձ թէ՛ ալ հերի՛ է .
Մուխերը ահա ինձի կը հասնին,
Նաւը վերմակ մ' է առած կըրակիւ»
Կը կանչէր իզո՞ւր արի պատանին:
- Բոցերը հասան խուռ կայմերուն,
Խոր հաւատնով ան հօրը կը սպասէր,
Մուր ամպերէն զա բան չիկար հեռուն
Մուրին տակ պառկած ծովը կը խօսէր:

- Բոցերը հասան արի պատանոյն .
Այլ անի երբեք տեղը չըողուց .
Լոյս մը կար դեմքին վլրան երկնազոյն,
Կատարած եր ան իր պարտի վաղուց .

- Կայմիր բոցերէն երրալ ըսկսաւ,
Ա՛լ բան մը չըսաւ դժբաղդ պատանին .
«Հայրս իմ վրաս կը խորհի », բաւ
Եւ դեռ հանդուրժեց մահու կրակին:

- Կայմիր նարնատեց. ջուրին մեջ ինկաւ,
Վերջին նառաչ մը դրկեց հայրիկին .
Դիւցազէին վլրայ երկինքն խոկ լացաւ
Եւ մարեց բոցերն նաւուն կրակին :

- Անդեկ, նաւն խաղաց ալիքներուն հետ
Դուրսը ընդերկար համին կը հեծէր,
Եւ ծովն ալ սարսուաց իր խոր անդունդէն
Քանզի իր մեջը դիւցազն մ' առած եր :

Ո. Ո.

117. ԻՍԱԶԱԿ ԿԱԹՈՂԻԿՈՍ

Եթէ մեր համայնքին մէջ կայ մարդ մը որ ծառայած ըլլայ երկար ժամանակ, արդիւնաորապէս ծառայած ըլլայ՝ աս մարդն է իսահակ կաթողիկոս : Զաւակ էր աս՝ ՆԵՐՈՒՀՄ ՄԵԾ կոչուած կաթողիկոսին : Թէպէտ եւ Ներսէս ազգէն ընդունեցաւ «Մեծ» մակդիրը — վասնզի անխնամ աղքատներ հիւանդներ, ուրուկներ, ցաւագարներ, վերջապէս դժբաղդութեան եւ աշխարհի փորձութիւններուն ենթարկուած անձեր պաշտպանեց ու պատոպարեց

Եւ ամէնքը ամփոփեց, ժողովեց ու զետեղեց այն չէնքերուն մէջ որոնք այսօր ՎԱՆԻ կ'անուանուին — այլ սակայն Ներսէսի մեծագոյն փառքն եղաւ իր զաւակը՝ Խսահակ: Սա՝ կաթողիկոսական բարձրագոյն աստիճանին բարձրանալէն յետոյ, տեսաւ որ իր հայրական խնամքին յանձնուած հայ ժողովուրդն իր կրօնական պարտաւորութիւնները կատարելու համար չունի միջոցներ, մտնաւանդ Ս. Գիրքը ընթեռնու. Եւ իր Հոգին՝ Բանին կենաց լոյսով պարելու համար չունի զիր: Սուրբ Գրքի թարգմանութեան պէտքն ու կարօտը կար ահա այս հոգեւոր բարութիւնն ընելու. համար իր ժողովուրդին Մեսրովա վարդապետը քաջալերեց որ Հայոց գիրերը գտնելու, Եւ այդ գիրերով Աստուածաշունչը թարգմանելով՝ ժողովուրդին գերագոյն ծառայութիւն մ'ընելու աշխատութիւնը յանձն առնէ:

Խսահակ կաթողիկոս ուրախութեամբ տեսաւ հայ գիրերու զիւտը, ուստի սկսաւ իսկոյն թարգմանել Աստուածաշունչը Եւ, առ ի զոյէ Յոյն բնտիր բնագիրներու, Ասորիէն սկսաւ թարգմանութիւնը, մինչեւ որ Կ. Պոլիսէն ստացաւ Յոյն լեզուով բնտիր բնագիր մը, որուն վրայէն սրբագրեց Ասորական թարգմանութիւնը, Խսահակ Հայրապետ իր աս թարգմանութեան գործակից ունեցաւ թէ՛ Մեսրովա Վարդապետ Մաշթոց Եւ թէ՛ իր երէց աշակերտները որոնց խնամք տարած էր՝ զրկելով Աթէնք Եւ Ալէքսանդրիա՝ Յոյն լեզուն ուսանելու համար:

Այլ Խսահակ կաթողիկոսի աս փառքէն զատ ուրիշ մէկ մեծագոյն փառքը կայ. ժողովուրդը կը սիրէր երգը, ուստի քրմական ու կռապաշտական

սնոտի երգերէ ժողովուրդը զգուշացնելու համար արդի Շարականին հիմք դրաւ: Ինք եղանակեց Ութը Զայները իրենն Են Աւագ Շարաթիու սքանչելի Շարականները, որոնց իմաստի վսեմութիւնն ու եղանակի զմայլական ելեւէջները կը հաստատեն թէ այս կաթողիկոսը ո՛չ թէ միայն քաջ գիտնական բան բանաստեղծ մ'էր, այլ Եւ քաջ երաժիշտ:

Խսահակին են նմանապէս այն պատուական ճառաբերն ու մեկնութիւնները, որով կը ճշդուին Հայեկեղեցիին գրէթէ բոլոր արարողութիւններուն ճեւերու հնութիւնը, մանաւանդ մեր Պատարագամատոյցի ինչ ինչ մասերն են յաւիտենական փառապսակ այս արդիւնաշատ Եւ պատուական կաթողիկոսին:

Մեռաւ ճիշտ այն օրն երբ ծնած էր. — Հանդիսական եղաւ թաղումը Եւ բոլոր Հայ ժողովուրդները ողբացին այս Հայրապետին մահէ: Դեռ մինչեւ այսօր գեղջուկներ կը յիշեն այս Հայրապետը Եւ կ'անուանեն բարեկենդանի Մեծ-Պապօն կամ Աքօն, այսինքն Հայրապետ:

ՆԱՇԱՊԵՏ

Ապարձ. Պատմեցէ՛ր Թէ Ե՞րբ Եւ ի՞նչպէս եղաւ հայ զիւրու զիւտը: Որո՞նք եղան առաջին թարգմանիչները: Ի՞նչ է աւելադրութիւնը. Օրինա՞կ:

118. ԲԱԼԴ ԵՒ ԱՂՔԱՏ

Ատենով մեկ աղքատ մը կար մուրացկան,
Հալած մասած հին տոպրակ մը կրնակը՝
Դոնէ դուռ կը պըտքէր լալկան լալկան,
Գրժգոհալով կ'ողբար իրեն վիճակը :
Օր մ'ալ յանկարծ բաղդն Աղքատին երեւցաւ
Ու այսպէս բաւ .

« Ինձի՛ նայէ, ես վաղուց կ'ուզէի օգնել մեզի .
Ահա զբայ տեղէ մը շա's ոսկի,

Տոպրակիդ բե՛ր՝ լեցընեմ .

Բայց միայն տե՛ս թէ ի՞նչ պայման կը դընեմ,
Տոպրակիդ մէջ ի՞նչ որ իյնայ՝

Խսկոյն ոսկի պիտի դառնայ .

Ի՞նչ որ յանկարծ գետին ընկնի՝

Փուշիդ պէս պիտի ցնդի .

Աչքրդ լս'ւ բաց,

Ահա այժմեն բախ մեզի .

Ինձ այսպէս կ հրամայուած

Որ այս պայմանն աղէկ պահուի .

Քու տոպրակրդ հին է, շատ մի՛ լեցըներ

Որ դիմանայ ու շպատով : »

Աղքատին ցնծութենեն ունին ու լեզուն բըռնըւեր էր,
Կարծէիր թէ ոսքը գետին կը կըտի ու կը բըռի ,

Առաւ տոպրակը ըրտկըտեց ,

Մակ ծուկ բըռքեց ու կարկըտեց .

Մեկ մ'ալ տեսնես ,

Անձեւի պէս

Բաղդին երկու ձեռքերէն
Զիւ չիւ ոսկին մընկըռուալին
Տոպրակին մեջ լեցուեցաւ ,
Եւ է՛փ աղէկ ծանրցաւ :

« Բաւակա՞ն է :

— Զէ դեռ, չէ՛ :

— Զի պատոփ՝, աղէ՛կ նայէ :

— Վախ չիկայ, ամո՛ւր բան է:

— Նայէ՛, Կրեսոս մը դարձար:

— Քի՛չ մ'ալ, խնդրեմ, ֆի՛չ մ'ալ ըլլար ,

Ափիկ մըն ալ ձրգէիր :

— Է՛հ բաւական է, վար դիր .

Տե՛ս տե՛ս, տոպրակրդ հիմա

Զեռքեղ կ'ելլէ կ'իյնայ հա՛ :

— Մէ՛կ պըրտունց ալ — , բաւ շրսաւ .

Տոպրակն էր՝ պատրուեցաւ .

Քոլոր ոսկին վար բափեցաւ ,

Թափածն ալ ա՛ն էր՝ իսկոյն ցընդեցաւ :

Բաղդը եղաւ աներեւոյը , ու տոպրակը

պարապ մընաց ,

Աղքատին ալ բոլոր յոյսը բաղդին հետք

ըրուաւ գընաց :

119. ԳԵՂԱՐՈՒԵՍ

ՆԿԱՐԻԶ. — Կը սքանչանամ, երբ կը դիտեմ աչ-
քիս առնե պարզուած գեղեցիկ տեսարաննը: Սա
մարգագետինը՝ բիւրաւոր գունագեղ աղամանդնե-
րով փալիլուն, սա դալարագեղ բլուրներու դեղա-
գեզ շղթան՝ որ խոր ու խաղաղաւէտ ձորերէն վեր
կը սլանայ կ'երթայ, բլուրներ որոնց գագաթներ
նորածագ արեւուն ոսկի լուսովը կ'ողողուին. ա-
նոնց կուշտը գտնուած անտառն իր խորհրդաւոր
ստուերներով, սա հեղասահ առուակն որ մամա-
պատ ու ողորկ ժայռերուն վրայէն սահելով՝ կ'եր-
կայնի բիւրեղեայ ժապաւէնի մը պէս եւ կ'երթայ՝
կայծի նման կաթիլներ ցայտեցնելով՝ թափիլ մի-
ապաղալ լիճին մէջ որ իր երկնափայլ հայելիին
մէջ կ'անդրագարձնէ առարկաներուն պատկերը,
զմայլելի գեղեցկութեամբ: Երանի՛ վրձինին որ
դիտէ այս ամէնը բնական գոյներով նկարել:

ԵԲԱ.Ճ.ԻՇՏ. — Ա.յդ հիանալի տեսարանները ոգես-
րող ձայնն ալ մի՛ մոռնաք. առուակին խոխոչիւնը,
թռչունին դայլայլիկը, ոչխարին մայելը, կոփին
բառաշելը, միջաններու բզզիւնը, ծառերուն մէ-
ջէն սուրացող գիշերային հողմին ողբագին ձայնը,
առիւծին մռնչիւնը, փոթորկին ահեղ գոռումը՝ ի
վեր կը հանեն բնութեան աղու, չքեղ կամ ար-
հաւրալից կեանքը, մարդկային ներդաշնակ ձայնն
ու երգը մանաւանդ՝ կ'ալթնցնեն մեր սրտին մէջ
տխուր կամ զուարթ զգացումներ, գթոտ կամ
վայրագ կ'ընեն զմեղ, երկչոտ կամ յանդուգն, սի-

րող կամ ատեցող: Երբ ձայնը պակսի բնութեան
մէջ, ձեր ցուցած նկարագեղ տեսարանները կը
դադրին սիրտի հետ խօսելէ, կեանք ունենալէ:

ՆԿԱՐԻԶ. — Միթէ նկարը զ՞՞, ըկ է զգացում ար-
տայայտելու, ներշնչելու կարողութենէն, կարելի՞
է անզգած մնալ պատկերի մ'առջեւ ուր դահիճը
անողորմաբար մանուկ մը կը խողխողէ, կամ նա-
ւարեկեալը լեռնակուտակ ու մրրկայոյզ ալիքնե-
րուն ներքեւ կը սկսի սուզիլ, կամ հոգեվար զաւ-
կին մնարին քով՝ մայրը նստած՝ կ'արտասուէ, եւ
կամ հայրը խանդաղատանօք կը գրկէ պանդիտու-
թենէ վերագարձող իր որդին: Լաւ գծուած պատ-
կեր մը կը զարթուցանէ մեր մէջ սէր, ատելու-
թիւն, երկիւզ, սարսափ. բարկութիւն, գութ,
զզուանք կամ հիացում: Մեծ նկարիչներն անմահա-
ցած են այս զգացումներն ազգելու կարող ըլլալ-
նուն համար: Իրենց ճարտար նկարներուն մէջ
դրոշմուած են կենդանական բոլոր կիրքերու եւ
խորհուրդներու արտայայտութիւնները:

ԵԲԱ.Ճ.ԻՇՏ. — Բայց վրձինը չէ կարող գերազան-
ցել բնութիւնը՝ ոչ իսկ գլխովին հաւասարիլ անոր. պատկերը՝ ամէն առաւելութիւն հաշուելով՝ մարդ-
կային ձեռագործ է, թերի՛ է. արեւու լոյսին
տարբական գոյները զարմանալի բաղադրութիւն
մը կ'առնեն իրենց տարօրինակ եւ անբացատրելի
շարժումով. երբեմն արծաթափայլ, երբեմն ոսկե-
հուռ կ'երեւան. այլ ընտրելագոյն նկարները հա-
զիւ անոնց աղօտ նմանութիւնն են. ուշագիր ու
երկար ատեն դիտող մը, անոնց մէջ մեռելատիպ

լռութիւն մը եւ անշարժութիւն մը կ'ընդնշմարէ .
ձայնը , ընդհակառակն , շարժում ' կենդանութիւն
է . անով կը գրդուին մարդիկ գիւցաղնական ա-
ռաքինութիւններ գործելու , դպրոցական տղաք
երաժշտական հանդէսներ ու դաշտային զրուանք-
ներ կը սարքեն եւ ուրախ զուարթ կը պարեն .
մայրը իր սրտին հատորիկը քունի թեւելուն վրայ
կը հանդչեցնէ , տատրակն իր ամբողջ մարմինը
սարսող սիրոյն ողջոյնը կը զրկէ ընկերին . բարե-
կամն իր սիրելիին կորուսոր կ'ողրայ , եւ աղօթո-
ղին սիրաը երկնասաց ամպերէն վեր կը բարձ-
րանայ գէպի Բնութեան Հեղինակը . Որփէս իր
քնարով կ'ամոքէ վայրի գաղաններուն կատաղու-
թիւնը եւ թռչուններուն մոռցնել կուտայ իրենց
բոյնը Երաժշտութիւնը անճառելիին մարմացու-
մըն է , երկնի ու երկրի յօդակապն է : Ան կը
շարժէ մեղաւորին սիրոը՝ գառնալու համար չար
ճանապարհէն : Ան՝ շատ անգամ ' հոգեւորին հետ
մարմնաւոր ախտերն ալ կը բժշկէ կամ գէթ . կ'ա
մոքէ . Դաւիթ տաւիլ կը հնչեցնէր Սաւուղի յի-
մարութեան վայրկեաններուն :

ԵՒԳԻՒՆԷ 8. ՊԱԼԾԴՃԵԱՆ

Ա. արժ. — Որո՞նք են նշանաւոր հայ նկարիչները , երա-
ժիշտները , մարտարապետները :
Ի՞նչ է արտուղութիւնը : Օրինա՞կ

120. 0 Զ ԵՒ ԽԱՐՏՈՑ

Ժամագործին մօս դրացի օձ մը կար .
Ուսկից մեր խեղն մարդուն վախնալը կուգար .
Օր մը խանուք կը մտնէ բան գողնալու ,
Բայց հոն ուրիշ բան ըլլալով ուտելու .
Պողպատ խարտոց մը խածնելու կրտսիփ :
Դարձաւ ասի ' առանց բընաւ մեկ կրտքի '
« Ողորմելի՛ , բաւ , միտք ի՞նչ ես դրեւ .
Գիտե՞ս , ենգմէ ուժովին ես դրպեւ .
Խենդու՛կ օձիկ , խե՛լքդ սիրեմ ,
Դուն բատակի մը չորսին մեկն ալ մարմնես
Դեռ չը կրծած՝ ուռ ակռաներդ կը կոտրես .
Ժամանակի՞ն , զիտեաս , միայն կը վախնամ :

Այս խրատ ըլլայ ձեզ , անպիտան ոգիներ
Որ կը նայիք միայն խածնել ուրիշեւր ,
Սակայն ձեր ջանքը փուն կ'ելլան :
Ի՞նչ կը կարծէք , ձեր ակռաներն ի՞նչ կրտնան
Այնչափ աղուոր գործերու վրան ,
Գիտեանք որ ձեր ակռաներուն
Դեմ անդամանդ պատ են անոնք հաստատուն :

121. ԹԵՂԱՄԻՒՆ ՈՒ ԲԱՐԵԿԱՄՈՅԸ

Մշտնիւնաւոր բանստարկութեան դատապարտեալ մը բանտէն փախած էր և արագոտն քայլերով կը վազէր. զինք հալածողները չէին կրնարիրեն հասնիլ :

Ահա իր առջեւ սեպաձեւ ժայռերով գետակ մը
կ'երևայ, խիստ նեղ՝ բայց խորունկ, արագըն-
թաց գետակ մը, եւ ինք լողալ չի գիտեր :

Կիսափուտ տախտակ մը մէկ եզերքէն միւսը
ձգուած էր . . . : Փախստականը վրան պիտի կոխէր .

Ճիշտ հոն, գետակին եղերքը, իր ընտրելագոյն
Բարեկամն և անհաշտ Թշնամին կային:

Թշնամին բան մը չըսաւ. և միայն թեւերը խա-
չածեւ բռնեց. ընդհակառակը Բարեկամն իր բոլոր
զօրութեամբ աղաղակեց.

— Յանո՛ւն Աստուծոյ, ի՞նչ կ'ընես, անմի՛տ,
չե՞ս տեսներ որ տախտակն ամբողջովին փտած է:
Մարմինիդ ծանրութեանը տակ պիտի կործանի.
(Երկարատե բանտարկութիւնը գիրցուցած էր-
բանտարկեալ) Ե դուն անշուշտ պիտի կորտուխա:

— Թայց չկայ ուրիշ միջոց անցնելու համար . և
հալածանքը , կ'իմանա՞ս . . . գոչեց յուսահատու-
թեամբ՝ դժբաղդ մարդը :

Եւ ոտքը տախտակին վըայ դըաւ :

— Զպիտի՛ թողում, ո՞չ, չպիտի՛ թողում որ դուն
ալսաէս կորսուիս, գոչեց բարեկամը ջերմագին:

Եւ ակնթ արթի մէջ տախտակը փախստականին-

ոտքին տակէն քաշեց : Անմիջապէս փոթորկալից
ալիքներուն մէջ խեղզուեցաւ այս վերջինը :
Թշնամին գոհունակութեան ժպիտ մ'ունեցաւ
և հեռացաւ : Գալով բարեկամին , վշտացեալ՝ գե-
տակին եղերքը նստաւ և դառնապէս սկսաւ ար-
տասուելու ուղղալ իր թշուառ բարեկամին կորուս-
տին վրայ : « Մտիկ չըրաւ , մտիկ չըրա՞ւ զիս » .
Կը մըմնջէր սրտաբեկ : Մինչդեռ իր բարեկամին
մահուան պատճառ ինքինքը չէր համարիր , բնաւ
չէր խորհիր ասոր վրայ :
Վերջապէս ըստեւ ինքնիրեն .

—Եւ սակայն իր բոլոր կեանքը սոսկալի բանտի
մը մէջ պիտի մաշեցնէր. գոնէ՛, հիմա չպիտի նեղ-
ուի այլ եւս. աւելի՛ լաւ, իր ճակատագիրն այս-
պէս կ'ուզէր անշուշտ : Եւ սակայն, մարդկօրէն խօ-
սելով, ի՞նչպէս ալ զինքը չմեղքնալ :

Եւ բարի ու անմխիթար հոգին սկսաւ ջերմար-
ցունքով ողբալ իր դժբաղդ բարեկամին վրայ:

Ապրձ. Ո՞վ փախած էր: Ի՞նչ ելաւ իր առջեւ: Ո՞վ կար հոն: Ի՞նչ ըրաւ թշնամին, իսկ բարեկա՞մը: Ի՞նչ եղաւ զատապարտեալին զախճանը: Յետոյ ի՞նչ ըրաւ բարեկամը: Ի՞նչ կրնանք հետեւցնել այս հատուածէն:

—♦♦♦♦♦—

Վարդը՝ հարկա՛ւ փուշեր ունի,
Մարդը՝ հարկա՛ւ գէշեր ունի,
Միսը՝ ոսկոր, ծառը՝ փուշ,
Ցորեկը՝ գիշեր ունի:

122. ՄԻՐՈՅ ԱՐՑՈՒՆՔՆԵՐ

Ա.

Մայր իմ, նակատս հանգչեցուր գիրկիդ մէջ
Ու մատներովդ փակէ աշեր ծանրացեալ.

Գանկիս տակ հուր մը կը վառի, հուր անշէջ,
Որդ մը սրբիս կրծի խորեւր մըռայլ:

Մայր իմ, ինչու արեւն ինձ մուր կ'երեւի,
Թուխ բուխ ամպեր երկնի երեսը մըռնեն.
Կը լսէ՞ս բուն որ յայ հեռուն՝ կողկողի,
Տե՛ս, տե՛ս, ծառեւն ի՞նչպէս գրոխնին կը հօնեն:

Ի՞նչ եղաւ ինձ, մայր իմ, ինչու կուրծքիս մէջ
Երկարէ ձեռք մը սեղմէ սիրս ու նմիէ.

Այս ի՞նչ ցաւ է, ուր ու սաստիկ ու անվերջ
Որ գալարէ մարմինս, հոգիս կը խամրէ:

Ո՞ւր զընաց ուժս, ուրախութիւնս ո՞ւր զընաց,
Երեկ անմեղ զըւարը մանուկ մ'էի դեռ.
Անհոգ, անմիտ, կը ժրաքէի ես կենաց.
Ո՞վ իմ նակիս վրայ բարդէց այս ամպեր:

Տե՛ս, մայր իմ, տե՛ս, ի՞նչպէս տժոյն են այսերս,
Մարա՞ծ, պաղա՞ծ աշերը փոսն են ինձեր.

Ֆուրս քրինիներ կը հոսին վար բուներէս.

Զիս կը նանշնա՞ս հիմայ, կը մախ եմ դարձեր:

Մայր իմ, նակատս հանգչեցուր ծունկիդ վրայ,
Ու մատներովդ ծանրացեալ աշբը փակէ,
Գանկիս տակ հուրը կը վառի, սաստիանա՞յ,
Լա՞ց, մայր իմ, լա՞ց, արցունքներովդ զայն մարէ....:

Բ.

Հիմայ բոռմած ու ծերացած եմ արդին,
Քայլ մը հեռուն ինձ կը սպասէ գերեզման,
Անցաւ իմ կեանես, իմ երազնե՞րս ալ անցան,
Փուշի՛, մոխի՛ միայն մընան անցեալին....

Պէսէ և մոռնալ, պէսէ և մոռնալ ամեն բան,
Յո՞յս ու անո՞ւրջ, պատրա՞նք, ցընո՞րք, յիշատա՞կ՝
Խեղդի՛ մարե՛լ ամեն ինչ մեր յանջին տակ:
Պէսէ և հրամե՞ս տալ աշխարհի յաւիտեան :

Տե՛ս, մայր իմ, տե՛ս, ի՞նչպէս աշերս են մարած,
Այսերս պաղ են ու սպիտակ մոմի պէս,
Հողին հոտը կուզայ ամբողջ մարմինես.
Ա՞յ... ի՞նչ խորունկ է փոսն որ հոն կայ բացուած:

Մայր իմ նակատս հանգչեցուր գրեկիդ մէջ,
Օրո՞ր երգէ, մայր իմ, բնանալ ես կ'ուզեմ.
Աչքս փակէ մահուան գալլ չը տեսնեմ....
Մայր իմ, նակատս հանգչեցուր գրեկիդ մէջ :

ՖԱՆԹԱԳԻ

Վարժ. Յուսահատ օրհասականի այս ողբը նախ արծակի
Եւ ապա յորնակի վիրածեցէք:

Հսէ՞ր թէ ի՞նչ կրնայ խորհիլ Եւ առաջադրել պատանի
մը որ չէ յուսահատ, Եւ կը սիրէ կեանքը:

Քեր. Վարժ. Գտէր շաղկապներն ու մակրայները:

ԱՌԱԿ. —Երեք անհամ բան ուրիշին համ կուտայ.
Անօթութիւն՝ որ չոր հացին համ կուտայ,
Ալատիկ ծարաւ՝ պղտոր չըին համ կուտայ,
Եւ աշխատանք՝ որ հանգչողին համ կուտայ:

123. ԳՈՂԳՈԹԱՅԻ ՍՏՈՐՈՏԷՆ

Աւետեաց երկրի՝ պատմական Մայր-Քաղաքին մէջ՝ Երուսալէմ ենք։ Կը քալենք սրբազն Յայտնութեանց, Խորհրդոց, Հրաշից, Աւանդութեանց, Պատմութեանց մէջէն։ Կ'անցնինք Հաւատոյ Պալատաց, Կրօնի Ապարանաց, Հայրապետական Դահլըճաց առջեւէն, ոյց ահաւորու փառահեղ տեսիլներն այնքան աւելի կը սարսուն հոգիդ երկիւղածութեամբ ու հիացման երկարատև դղրդումներով, որքան աւելի յիշէ մարդ այն պատմական դարերն ու սերունդներ, որոնք իրենց ահաւոր ու փառայել գէմքերով, անցած դարձած են տանոնց շուրջ։ Ոչ նուազ հիացմամբ կը դիտէ մարդ եւ այն հոյակապ զանգակատանց գոթական յուրաններ, որոնք, քան զամէն դաստակերտներ գերամբարձ, այդ ահեղաշուք տաճարաց կողերն ի վեր կը խոյանան հորիզոնահերձ, ամպոց ու շանթից հրամանատար յաղթական քառաթեռով մ'երկնաթոփէ։ Քառաթե՛՝ որ Ամենակալ Աջի մը պէս գրկած՝ զայլող հոգիդ՝ իրեն հետ ամպէ ամպ, գէպ ի եթեր կը վերացնէ, Աստուծոյ տանելու և Անոր մէջ ընկլուզելու. Եւ անտի՝ ի բարձանց՝ յաւիտենական Քահանայապետի մը պէս բազկատարած, առաւոտ եւ երեկոյ, հոսելու համար իր երկնագեղ օրհնութեանց տարափներ առ ոտո իւր գետնամած՝ խոնարհող ճակատներու վրայ։

Կը ճեղքենք, կը ճեղքենք՝ մահեսիներու միտեսիներու խոչորախումբ ամբոխը, որ Գետ Յորդա-

նանու պէս յորդուն, և Մեռեալ Ծովուն աղտաղտին կոհակաց պէս թանձր են ու կպրահոտ։ Եհովայի եւ Մեսիայի այս տաճարալիք Ուստանին մէջ, քալելէ աւելի ծնրադրել, բարեւելէ աւելի խաչակնքել, խօսելէ աւելի աղօթել կը պարտիս։ Զի ո՛ւր որ կոխած է Յիսուս, տաճար մ'է կանգնած հոն, ուրիէ՛ որ անցած է մարգարէ մը, հոն մատուռ մը բարձրացած, ո՛ւր աղօթած է սուրբ մը կամ նստած է սրբուհի մը՝ հոն ուխտատեղի մ'է սահմանուած, և Երուսաղիմայ մէջ չկայ գրէթէ վայր մը ուր Մարդուն Որդին քալած չլինի, ուր մարգարէք կամ սրբասունք պաշտելի յիշատակ մը թողած չլինին։ Տունէ աւելի ժամատուն, վաճառատունէ. աւելի վանատուն կայ։ Աշխարհականէ աւելի կրօնականք կը վխտան։ Այնպէս որ, կարծես թէ հոսամեն մարդ վարդապետ, ամեն կին մայրապետ, ամէն մանուկ գպիր կամ տիրացու է։ Միակ դըպրոց մ'ունին. — Եկեղեցին է այն։ Միակ ալ ուսում մը, ոյր նաժիշտն ու աղախին են բոլոր այլ ուսմունք. — Աստուծած արանութիւնն է այն. գիտութիւնն Աստուծոյ և Հոգուոյն, առաջինն և վերջինն ամենայն գիտութեանց, ա'յն՝ որ կը սկսէ զամենայն, ա'յն՝ որ կ'աւարտէ զամենայն, ա'յն՝ որ կը բովանդակէ զամենայն։ Այնպէս որ եթէ միակ սրբազն բառ մը բացատրէր երբեք Աստուծը թէ՛ մարդուն առնչութիւններն Աստուծոյ հետ, թէ՛ Աստուծոյ առնչութիւններն մարդուն հետ, մարդկային բոլոր լեզուք եւ դպրութիւնք պիտի մեռանէին շրթանց վրայ, չպիտի ունենային այլ ևս ըսելիք մը, ամէն ինչ ըսուած պիտի լինէր։

Երուսաղէմ ուխտի երբալ՝ Պրոպտափիկէին մէջ նետուիլ է, Հոն կը ջնջուին հոգւոյդ բռլոր աղտերն ու ախտեր. կը զտուին կրքեր, փրփուրը կը ցնդի և մրուրն ի յատակ կը սուզի: Ուզիդ կը լինի Նահապետին երազածա Սնդուխը, երկրէն երկինք ձգուած այն երանելի ոսկեկամուրջը, ընդոր նահապետական մարդիկ հրեշտակի ոտքով այնքան ընտանեբար կ'ելլէին կը մտնէին եհովային քով, որքան իրենց հայրենի վրանին դռնէն՝ ծընողաց քով:

Ս. Տեղիքն՝ Աստուածաշոնչի պէս բան մ'են, զրումէ որքան շատ բաներ խօսած լինին, զոր որքան շատ քրքրեն ու պեղեն, դարձեալ կը գտնուի ըսելիք նոր բան մը, շահագործելի նոր ոսկերակ մը: Յիշատակք և յիշատակարանք, եղծեալք թէ անեղծք, կանգուն թէ աւերուն, տեսարանք աստ ամենք, որք աչքիդ առջե, որք՝ գլխուդ վերեւ, որք՝ ոտքիդ ներքեւ, և որք՝ շուրջ զքեւ, մօտ թէ հեռուն, կը տարածին, կր թաւալին. պատկերներ են ամենեքին այնքան մեծապայծառ, աստուածափառ և երկնաճառ, որք վեհի, վսեմի, ահեղի, շքեղի, տիսուրի, հրաշալոյ, չնորհալոյ, սրտաշարժի, հոգեյոյզի ներշնչումներով կը լնուն հոգիդ որ կը յորդի, կը խանդավառեն երևակայութիւնդ որ կը թռչի, կը լարեն միտքդ որ խոյաթե կը սաւառնի ցայնժամ քեզ անծանօթ լուսաշխարաց մէջ: Զգացումը սրտիդ մէջ անճառ բանաստեղծութեան մը, և սիրտդ կրծիդ տակ սերորի մը երկնաթել տաւզին կ'աղէփոխի: Խօսքեր ըրթանցդ վրայ ալէլուներու, մեղեդիներու կ'ոգեշրջին: Երգարանդ կը լինի Շարական, ընթերցարանդ՝ Կտակարան,

զբոսավայրդ՝ Տաճար, երկիրն՝ երկինք և երկրաքաղաքացին կը դառնայ երկնաքաղաքացի: ՈՒԽՑԱՒՈՐ

Ա.արժ. Ո՞րն է Աւետեաց երկիրը ու ինչո՞ւ այսպէս կը կոչուի: Ի՞նչ ըսել է Յայտնուրին, Խորհուրդ, Հրաշի, Աւանդուրին, Հաւատոյ պալաս, Եւայլն:

Ի՞նչ ըսել է Գորական. — Ուրիշ ի՞նչ ոճեր կը յիշուին մարտարապիտութեան մէջ: Ի՞նչ է Ցուրան, ո՞ւր կը զանըուին բուրգերը. Որո՞ւ տրուած են ենուլա եւ Մեսիա անունները. ուրիշ ի՞նչ անուններ տրուած են Աստուծոյ:

Ի՞նչ ըսել է «Պրոպատիկէին մէջ նետուիլ»: Ի՞նչ զիտէք և Նահապետին երազած սանդուզ ին վրայօք:

Ի՞նչ է Շարականը եւ ո՞վ զրած է: Խոկ Կտակարանը: Ո՞րն է Հինը եւ նորը:

Քեր. Վարժ. Ի՞նչ է զեղումը. վերի հատուածէն զտէք զեղչման օրինակներ:

Պարզ աշխարհաբար ըրէք զրաբար հոլովները:

124. ԾԱԼԻԿՆ ՈՒ ԹԻԹԵՌՆԻԿԸ

Հեֆ ծաղիկը՝ թիրեռնիկին

« Մ'երբա՛ր, բովես, կ'լսեր, ա'նզին,

« Ի՞նչ ալ տարբեր են բաղդերնիս,

« Ես հոս կապուած՝ դուն կը բռչիս:

« Բայց կը սիրենի իրար՝ լըռիկ,

« Ու մարդոցն կ'ապրինի հեռու,

« Կը կոչեն մեզ զոյդ մը ծաղիկ.

« Այնչափ նըման ենք իրարու:

« Սակայն, աւա՛ղ, դուն օդին մէջ,

« Խոկ ես հողին միւս ըրդայուած.

« Մինչ կ'ուզէի սիրով անտեղ

« Թռիչքդ բոյրովս խնկել անվարձ :

« Բայց չ'ե', կ'երբաս ինձմեն հեռու ,

« Այն անհամար ծաղիկներուն,

« Ու կը դիմեմ ես մեն մինակ

« Շուրիս դառնալի իմ ոտքիս տակ:

« Կ'երբաս, կուզաս, կ'երբաս նորէն ,

« Լոյօրդ անոնք կը վայելին ,

« Ուսի եւ զիս ամեն առու

« Արցունեի մեջ կը դընես դու :

« Ո՞հ, թէ կ'ուզես սիրով կապուած

« Մընանք մենք միշտ իրաւ գրկած .

« Դուն ալ ձրգէ ինձ պէս արմատ ,

« Կամ թեւեր տուր բըռչիմ ազատ » :

Վիքոր Հիւկո

Թարզմ.

125. «ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՌԻ»

Հիանալի երեկոյ է : Արեգական մեղմ ճառագայթները շատ հաճոյական ազդեցութիւն կը գործեն: Թեթև ու ախորժելի սառնութիւն մը երբեմնակի կը ոռորայ օդին մէջէն . և մարդ զմայլանքով կը ծծէ գարնանյին այս բարեկ ու անուշ հովը : Մի առանձին տեսակ՝ կարծես կենսաբոյր՝ աճեցուն հոտաւէտութեամբ լի է քեզ շրջապատող մթնութը : Ամէն կողմ կը նշարես կեանքի եռացումը , ոգեւորութիւն , ցնծութիւն . . . : Անբաղդ մար-

դիկ, վշտաշարչար մարդիկ թաքնուած են . ոչ ուրեք կ'երկին նոքա . . . այլ ամէն տունէ գէպի փողոց կը թափուին զուարթերես հոգիներ , Անթիւ է բազմութիւնը , խուռներամ ու ոգեւորիչ է երթեւեկը , և կը տեսնես սովորական հագուստներու տեղ տօնական պճնաւորութիւն : Պատրաստութիւններ կը նշարես ամէն կողմ . այնպէս որ կը կարծես հաւասարապէս պատուական հիւրի մը գալստեան կը սպասեն անհամբեր : Ահա՝ և կը զարնէ մօտալուտ հանդէսի աւետաւոր կոչնակն ու մեծագորդ արձագանգով կը սկսի զօղանչել օդին մէջ : Առաջին հարուածն էր այս . . . ասոր ետևէն՝ երկրորդը , երրորդն ու միանգամայն զանազան կողմերէ , մօտէն՝ հեռիէն՝ եկեղեցիներու զանգերը թունդ կը հանեն օդը՝ հանդիսափառ երաժշտութեամբ և մարդուս սիրտը՝ երկիւղած ներգործութեամբ :

Աշխատութիւնները կը գագրին , իւրաքանչիւր ոք կը շտապէ եկեղեցի . կրակով ողողուն է Աստուծոյ տաճարը երկինքի լուսաւորներու պէս , կը վառին բիւրաւոր ճրագներ ու ադամանդի պէս կը շողչողան կամարներու ներքե՝ ցիր ու ցան . կը ճառագայթին խաչվառները , ոսկեճամանչ կը փայլին շուրջառները , և զանգերու , քշոցներու եւ բուրգառներու ժխորի մէջէն՝ երգեցիկ խումբն ու բոլոր աղօթողները բամբային ահեղ ձայնով կը նուագեն փառաբանական շարականն , ի պատիւ Յարութեան Քրիստոսի , որ ատով՝ Բարութեան յաղթանակը կը տանէր Զարութեան վրայ , եւ Սիրոյ ու Շշմարտութեան արքայութիւնը կը ծաւլէր մարդկութեան խղճին մէջ :

Կը զուարձանան մարդիկ, եղբայրակից կը դառնան իրարու, խնճոյքներ կը կազմակերպեն, ու մեծ բերկութեամբ կ'աւետեն միմեանց՝ Քրիստոսի Յարութիւնը :

« Քրիստոս Յարեա՛ւ »

Ահա այս խօսքը կը հնչէ ամենուրեք համահաւասար ցնծութիւն յառաջ բերելով ե՛ւ շքեղազարդ ապարանքների մէջ ե՛ւ աղքատիկ խրճիթների մէջ: Ամէն ոք հաւաստի է թէ այսօրուան օրը տօներու մայրն ու հանդէսներու առաջինն է:

Պ. Տ.

Վարժ. Ի՞նչ է Զատիկը: Որո՞նք են մեծ Տօները: Տուէ՞ր անոնց բացատրութիւնը:

Ի՞նչ է բամբ ըսուածը: Որո՞նք են Երաժշտական խաղերը:

Նոյնը զբեցէք նորէն, վերադիրները ջնջելով: Ստորագրծեցէք հոմանիշ ունեցող բառերը: Ցոյց տուէք նաև յատկացիչներն ու յատկացեալները:

Ի՞նչ մասն բանի է վերջին տողերուն մէջ զտնուող ե՛ւ բառը՝ շեշտով:

126. ԵՐԿՈՒ ՏՂԱՔ

« Արի, Կրոյեմեա,

Քանի որ ըզմեզ

Ոշարեներու պէս

Ներս քըելուն դեռ չէ հասեր ժամանակ, Երանեք պարտէզ.

Ժողվենք ուտեն շագանակ:

— Զի՛, Թո՛րու, չեմ Երար ես,

Շագանակին ծառն ի՞նչան բարձ է՝ զիտե՞ս.

Վ. Երան ո՛չ ես կրեամ ելլել եւ ո՛չ դուն. Ա. Ե շագանակն ուտելեն, արի՛, յոյսրդ կըտէ դուն:

— Ծօ՛ ալբար,

Հապա Աստուած ինչո՞ւ համար

Մարդուս խելք ու միտ է տրւեր,

Ուր որ ուժը չի բաւեր,

Վարդետութիւն է հարկաւոր.

Հեմ ես վաղուց մըտածեր եմ. ուս խելք մը պէտք չէ ասոր.

Միայն թէ դուն ինձի օգնէ,

Քովի ցիցին վրայ հանէ.

Ա՛լ անկից անդին՝ կը հոգանի.

Այնչափ շագանակ կ'ուտենք որ լաւ մը կըտանանք:»

—————

Տրդակն իսկոյն դեպի ծառը վազեցին,

Կղմէսն ելաւ օգնելու իր ընկերին.

Տրքսբքալեն,

Արիւն Տրտինք մըտելեն,

Վերջապէս

Օգնեց Թորոսին ա՛յնպէս,

Ու ելաւ ան՝

Ծառին վրան:

Հա՛ մուկն ալիւրին ամպարը՝

Հա՛ Թորոսը ծառին ծայրը.

Շագանակ շա՛ս՝ որքան ուզես.

Բոլորն ալ ուտել չէ որ՝ համեւելու ալ կարող չես.

Կղմէսն ալ անկից բաժին

Հանելեն ի՞նչ կար դիւրին.

Բայց ափսո՞ս որ կղեմեսին բաժին չինկաւ .

Այն խեղճը կեցած եր վար՝

Բերենին բուեերը կուլ կուտար .

Խոկ թորոսը վերը կեցեր՝

Շագանակները կը հաղեր ,

Եւ Կղմէսին ի՞նչ կը նետեր

Շագանակի լոկ փենեկներ :

Որքա՞ն Թորոսներ
Ես ալ եմ տեսեր,
Որոնց բարեկամք աղեկ օգներ են
Ու վեր հաներ են ,
Բայց անոնցմեն
Լոկ փենեկ մ 'ալ առած չեն :

127. ԲՆՈՒԹԵԱՆ ՍԷՐԸ

Դաշտերուն մէջ ու բլուրներուն կողը՝ ծաղիկները հրապոյրով լեցուն հրաւէլներ են , կարծես , անցորդին ուշագրութիւնն իրենց վրայ դարձնող ; Կանաչութիւնը , որ ամէն կողմ կը սփռէ իր ալիքներն ու շաղապատումները , յոզնութիւն առնել կուտայ աչքին և մտքին : Հովը կը փչէ ծառերուն եւ ծաղիկներուն մէջէն՝ առողջ ու հանգըստացնող փայփայանքի մը պէս կենդանարար : Մովը , անհուն և յաւիտենական հրապուրիչը , ամէն ժամանակէ աւելի դիւթութեամբ կը պարզէ իր խոստմնալից ծոցին բոլոր հեշտութիւնները :

Ի՞նչ հաճոյք է հիմա , թափառական ման գալ

յամաքին ու ծովին վրայ , ոտքերուն քմահաճոյքին անձնատուր , անփոյթ ու աննպատակ , միտքն ու զգայարանքները խաղաղած , Ու մանաւանդ , պտոյտը խմբովին՝ այնպիսի՝ ընկերներով որոնց հետ մարդ իրօք կ'ուզէ գտնուիլ , որոնց թեփն վրայ մարդ կրնայ կրթնիլ վստահալից : Այն ատեն վրայ մարդ պահ մը պիտի մոռնայ իր տաղտուկներն ու հոգերը , բոլորովին անձնատուր՝ ապրելու և վայելելու հաճոյքին , բնութեան վերածնութեան հետ վերածնած՝ ներքին հոգեկան մարդուն :

Բացի մարմնոյն առողջական պէտքէն , հոգեկան պէտք մ'ըլլալու է երբեմն երթալ հանգչիլ բնութեան ծոցը : Անոր լայն ու վեհ տեսարաններուն առջեւ , անոր յաւիտենական ու անյեղլի վերանորոգման հանգէպ՝ մարդս կը մոռնայ , պահ մը , իր փոքրոգութիւնները , իր չար բնազդները , իր վայրաքարը գձնութիւնները :

Բնութիւնը մեծ կրթիչն ու մեծ ուղղիչն է , ուրուն սէրը կանուխէն ներշնչելու է մատղաշ հասակին , վառ պահելով միշտ անոր հիացումը ծաղկին վրայ ու ծովուն դիմաց , բոլոր այն վսեմ ու վեհաշուք տեսարաններուն առջեւ որոնք մարդուն վրայ կ'ազդեն եւ անոր մտքին մէջ գաղափարը կ'արթնցնեն աւելի գեղեցիկ բաներու և աւելի լայն հորիզոններու :

Վարձ . Ի՞նչ ըսել է Հրապոյր , շաղապատում , փայփայանք , խոստմնալից ծոց , ման զալ , բմահաճոյք , տաղտուկ , բնութեան վերածնութիւն , մարմնական պէտք , հոգեկան պէտք , բնութեան ծոց , անյեղլի վերանորոգում , փոքրոգութիւն , բնազդ , վայրաքարը , զձնութիւն :

Վարժ. Գտէ՛ք հոմանիշները. Կանսչութիւն, սփռել,
շաղապատում, վայփայնք, կենանարար, հրապոյք, դիւ-
թութիւն, հեշտութիւն, ման գալ, անփոյթ, խաղաղ, խրմ-
բովին, կրթնիլ, վստահալից, պահ, տաղտուկ, լայն, ան-
յեղի, զձութիւն, ներշնչել, ազդել:

Ի՞նչ կը հասկնար այս հատուածէն:

Գտէք արար եւ լից վերջաւորող բառեր, ինչպէս զովա-
րար, կենալից, եւն:

Քեր. Վարժ. Ուշագրութիւն ըրէք սա բառերուն. «Ծովը՝
անհուն ու յախտենական հրապուրիչը... եւն» Այսպէս
տարրեր բառերով միեւնոյն բանը նշանակող խօսք մը ի՞նչ
կը կոչուի:

Գտէ՛ք ուրիշ օրինակներ բացայայտիչ բացայայտեալի.
(զո՞նէ հինգ հատ):

128. ԽԱԶԸ

Թէ պատումի բափն ունենաս՝
Տերն զոյդ մը թեւ մեզի կուտայ,
Ուպէս զի ի՛ր Ռւժը անհաս
Սըլացընես երկրի վրայ :

Թէ տեսլիներ ունենաս դուն՝
Յայսնութիւն մ'ալ մեզի կուտայ,
Ուպէս զի իր Կամքը արքուն
Հանդիսացնես երկրի վրայ :

Թէ բարձունեք մ'խօսիս իր հետ՝
Ինքը մեզի ձայն մը կուտայ,
Ուպէս զի ի՛ր Խօսքը յաւես
Արձագանգես երկրի վրայ :

Թէ վերացած յառիս իրեն,
Հուր լեզու մ'ալ մեզի կուտայ,
Ուպէս զի իր Կայծը վերեն
Սահեցընես երկրի վրայ :

Երէ մըսնես իր ամպին մէջ՝
Ինքը մեզի շանք մը կուտայ,
Ուպէս զի իր Վեհծը անտէջ
Փայլատակես երկրի վրայ :

Խոկ իր լոյսին թէ երբաս մօս՝
Ինքը մեզի ջահ մը կուտայ,
Ուպէս զի ի՛ր Փառքն անաղօս,
Վարդավառնես երկրի վրայ :

Երէ նետուիս իր գիրկն անուտ՝
Ինքը մեզի երգ մը կուտայ,
Ուպէս զի իր Շունչը երկնայուտ
Թըրքուացընես երկրի վրայ :

Թէ համբուրես հետ իր վերքին՝
Ինքը մեզի կեանք մը կուտայ,
Ուպէս զի ի՛ր Շունչը անզին
Ոգեւորես երկրի վրայ :

Խոկ թէ բաղուիս իր Շունին տակ՝
Ինքը մեզի շող մը կուտայ,
Ոչինչին դէմ Յոյսին անփակ
Ճառագայթը երկրի վրայ :

Ու այդ նւժը , այդ Կամբե ու Խօսք ,
Այդ Կայծն ու Վրեժ , այդ Փառքը սոսկ ,
Այդ Հուրեն ու Շուշչ՝ այդ Յոյսին համայն
Քեզի տրուած ԽԱԶՆ է միայն :

ԵՂԻՇԵ ԵՊԻՍԿ. ԴՈՒՐԵՑՆ

•••••

129. ՈՂՈՐՄՈՒԹԻՒՆ

ՄԵծ քաղաքի մ'ընդարձակ փողոցէն ծեր եւ
Հիւանդու մարդ մը կ'անցնէր :

Դեգեւելով կը յառաջանար : Իր վտիտ սրունք-
ներն ա'յնպիսի ծանր եւ անզօր կերպով քաշկըռ-
տուելով կանգ կ'առնէին , որ կարծես իրենը չէին :
Իր պատառատուն զգեստները մարմինին վրայէն
կը թափէին , իր մերկ գլուխը կուրծքին վրայ
կ'իյնար . բոլորովին ուժասպառ էր :

Ճամբուն եղերքը քարի մը վրայ նստաւ գլխի-
կոր , եւ արմուկը ծունկին վրայ յենած՝ ձեռնե-
րով դէմքը ծածկեց , իր տճեւ մատներու մէշէն ,
արտասուքներ շիթ առ շիթ կը հոսէին չոր եւ
գորշագոյն հողին վրայ :

Անցեալ յիշատակներ միտքին մէջ կը զարթ-
նուին . կը յիշեր . . . :

Կը յիշէր թէ ի'նչպէս ինքն ալ երբեմն առողջ
և հարուստ էր , իսկ արդ՝ առողջութիւնը կորուսած
էր , իր հարստութիւնն առ հասարակ բաշխելով

բարեկամներու և թշնամիներու : Եւ ահա այժմ
ամէնէն լքեալ . աւելի փութով բարեկամներէն
քան թշնամիներէն՝ չունի պատառ մը հաց կրծե-
լու : Պէտք է ուրեմն մինչեւ իսկ ողորմութիւն
խնդրելու խոնարհիլ :

Եւ իր սիրտը գառնութեամբ եւ ամօթով էր
լեցուած :

Իր արտասուքները կը հոսէին , շարունակ կը
հոսէին՝ գորշագոյն հողին վրայ փոքրիկ նիշեր
ձեւացնելով :

Յանկարծ , ականջին ձայն մ'եկաւ որ զինքը կը
կոչէր . վաստակարեկ գլուխը վեր առնելով՝ տե-
սաւ անծանօթ մը իր առջեւ :

Հանդարտ և ծանր էր իր կերպարանքը , բայց
ոչ խիստ . փայլուն աշեր , բայց ոչ լուսացայտ .
թափանցող հայեացք մը , բայց ոչ դաժան :

Հանդարտ ու միօրինակ ձայնով մ'ըսաւ .

— Քու ըոլոր հարստութիւնդ բաշխեցիր . չե՞ս
զղար արդ բարիք ընելուո՞ :

— Ո՛չ , ո՛չ չեմ զղար , միայն թէ ահա ես կը
մեռնիմ :

Անծանօթը շարունակեց ըսելով .

— Եթէ մուրացիկներ ձեռք չկարկառէին քեզի ,
արտաքինութիւնդ փորձելու եւ գործադրելու ա-
ռիթ չպիտի՞ ունենայիր դուն :

Ծերունին այլ ևս չպատասխանեց , անուրջնե-
րու մէջ ընկղմեցաւ եւ խոհուն դիրք մ'առաւ :

— Է՛հ ուրեմն , կրկնեց անծանօթը , հպարտու-
թիւն մի՛ ըներ , խե՛զ մարդ , զնա՛ ողորմութիւն

խնդրէ, դուն ալ ուրիշ մարդասէր անձերու առիթ ընծայէ ապացուցանելու թէ իրե՛նք ալ բարի են:

Մերունին վերականգնեցաւ, աշերը վեր յառեց, բայց անձանօթն աներևութացած էր արդէն եւ ճամրուն վրայ, հեռուն անցորդ մ'երևցաւ:

Մերունին մօտեցաւ անոր, ու ձեռքն երկնցուց: Անցորդը արհամարհուո կերպարանքով մը երեսը դարձուց:

Բայց առաջինին յաջորդեց ուրիշ անցորդ մը. ասի չնչին ողորմութիւն մը տուաւ ծերունիին:

Եւ ծերունին՝ իրեն տրուած ստակով հաց գնեց և այն հացն այնքան անուշ թուեցաւ իրեն, որ այլ ևս սրտին մէջ չիկար ամօթի նշոյլը, ընդհակառակն խաղաղ գոհունակութեամբ մը լեցուեցաւ հոգին:

Ալարծ. Մերունին որ առաջ ճոխ եւ երջանիկ էր, հիմա... (ի՞նչ է եղեւ): Առաջ իր նմաններուն կը նպաստէր, իսկ հիմա.... Այսպիսին աւելի արժանի է... (ի՞նչ բանի):

Նոյնը համառօտեցէր:

Քեր. Վարծ. Ուղղամիզ զիծերով զատեցէր նախադասութիւնները: Ի՞նչ կը կոչուին պարբերութեան անդամները եւ ինչո՞վ կը կապուին իրարու հետ:

130. Մ Ո Ւ Կ Ե Ր

« Քո՛ւրիկ, խապա՞ր եք,
Փորձանեիք մէջ ենք . »
Մուկն ըստ մըկան
Նաւու մը վըրան:
— Փա՛, ի՞նչ կայ, ըսկ':
— Ի՞նչ ըլլայ աղէկ:

Նաւը զո՞ւր կ'առնէ

Վար իջե՞մ, տեսէ՞մ:

Ա՛յնքան զուր կայ նաւուն վարի ամպարը

Որ իիշ մընաց՝ հասներ դրւեցիս ալ ծարը.

(Բայց շիտակն երէ ըսել նա ուզեր,

Թարիկենեն հազի եին բրդըրւեր).

Զարմանէ ալ չէ, քո՛ւրուկ, միքէ չե՞ս տեսնար,

Նաւապիտնիս կա՛մ զինով և կա՛մ յիմար.

Իսկ նաւասիի մեկ մեկէ ծոյլ, վատանուն.

Մեկ խոսքով՝ ո՛չ կարգ կայ այս տեղ, ո՛չ կանոն :

Քիշ մը առաջ բոլոր ուժովս նրւացի,

« Նաւերնիս հիմա կ'ընկդմի», ասացի:

Որո՞ւ կ'ըսես, մըտիկ ընող մ'ալ չեղաւ,

Իբրը քէ իմ հանածս ըլլար սուս համբաւ.

Բայց յայտնի է. — քէ որ իջնաս մեկ անգամ,

Կը տեսնես որ դիմանանք շատ շատ՝ մեկ ժամ:

Քո՛ւրուկ, ինչո՞ւ մենք ալ անոնց հետ մեռնին,

Երա՞ն շուտով փախչի՞նք նաւեն՝ ազատի՞ն : »

Նետուեցան մուկներն, ինկան ծովուն մեջ,

Յամաքը հեռու, ալիբերն անվերջ.

Քիշ մը լողացին,

Խըդդուեցան, գացին:

Իսկ մեր նաւը նարտար ձեռնով ուղղըւած՝

Նաւահանգիս հասաւ անփորձ՝ անվընաս:

Արդ, սիրելի՞ս, հարցո՞ւր դուն

Թէ նաւապետն ո՞ւր մընաց,

Ո՞ւր զուր առնել նաւուն,

Ո՞ւր ծուլութիւն նաւասեաց —

Քանի մ կար ջուր կայ եղեր,
Շուտ մը սրբեր են եւ զայն.
Խոկ մընացածն ամենայն
Զրպարտութիւնն է եղեր:

131. ԱՐԻՈՍ ՀԵՐԵՏԻԿՈՍ

Հազիւ թէ Քրիստոնէութիւնը երեքդարեան հալածանքէ և սարսափելի նահատակութենէ ազա-
ած էր, և չնորհազարդ Հայրապետներ սկսած էին նոր շունչ առնելով՝ ձեռնարկել եկեղեցական բարեկարգութիւններու և Քրիստոսի բազմաշար-
չար հօտը խաղաղութեամբ արածել, ահա նոր ա-
ղանդ պատուհասի կը հասնէր, և Քրիստոնէական եկեղեցին հիմերէն կը սարսէր. այս աղէտ ծանր էր և սոսկալի, առաւել քան այն աղէտները զորս եկեղեցին կրեց երբեմն կուտաշտական մոլեգնու-
թենէ:

Այս աղէտն էր այն վատ աղանդ զոր արծար-
ծեց Ալեքսանդրացին Սրիոս, նախ Եգիպտոս եւ
ապա Պաղեստին: Առ սարկաւագ ձեռնադրուեցաւ
Ալեքսանդրացի Պետրոս Հայրապետէն, որմէ, յե-
տոյ, բանադրուեցաւ՝ կասկած առւած ըլլալով իր
մոլորամտութեան վրայօք: Սրիոս ճարտասան եւ
գիտուն էր, կրնար եկեղեցիի հայրապետներուն
գասակարգին մէջ մեծ տեղ ու անուն գրաւել, այլ
աւազ որ իր գիտութիւնն ու ճարտարութիւնը
գործածեց միմիայն Քրիստոնեայ խաղաղ ժողո-
վուրդը պառակտելու եւ եկեղեցին տակնութե-
րայ ընելու համար:

Սրիոս ի սկզբան զզջալ կեղծելով՝ յաջողեցաւ՝ Ա-

կիւղաս հայրապետէն, (որ Պետրոսի յաջորդած էր) ո՞չ թէ միայն ներում ստանալով արձակուել բա-
նադրանքէն, այլ եւ ձեռնադրուեցաւ երէց եւ
միանգամայն հրաման առաւ « Քարոզել զբանն
կենաց եւ մեկնել ժողովրդեան զԱստուածունչ
Գիրս: » Այլ այսքան պատիւներ բաւական չեղան
Սրիոսի ամբարտաւան կիրքը զոհ ընել եւ ջնջել
մոլորութեան ընձիւղն որ խորարմատ հաստատ-
ուած էր անոր սիրտին մէջ:

ՆԱՇԱՐԵՑ

Ա. Արժ. Ո՞վ էր Արիոս եւ ի՞նչ էր իր աղանդին սկզբունքը:
Որո՞նք եղան առաջին հայրապետները: Ո՞վ է մեր եկե-
ղեցին հիմնադիրը:

Ի՞նչ ըսել է Մթյասոնի հօս, կուապաւական մոլեգնուրիւն,
աղանդ, մոլորամտութիւն, բանադրանք, լնձիւն:

Որո՞նք են եկեղեցական աստիճանները:

Ի՞նչ է եղիպտոսը եւ ո՞ւր կը գտնուի, իսկ Պաղեստի՞նը:
(հիմա ի՞նչ կը կոչուի):

Ո՞վ էր Պետրոս եւ ո՞ր ժողովուրդներու մէջ քարոզեց:
Միւս առարեալնե՞րը:



Ա. Ա. Ա. — Տըգետ ես՝ ու խոնարհ եղա՞ր,
Գիտունի չափ պատիւ ունիս:
Գիտուն ես՝ ու հըպարտ եղա՞ր
Տըգէտին չափ պատիւ չունիս:

132. ՎԱՐԺԱՄԵՏԻՆ ՅՈՒԵԼԵԱՆԸ

(ՈՂԲ ՄՕՐԸ ԲԵՐԵԿԵՆ)

Գարազա՛ց, զաւա՛կըս, բրուառ Մկրտիչ,
Քեզ ինտո՛ր իջուցին դպրոցէն Փրկիչ.
Վարժապետին ասա՛նկ պէտք է յորելեան,
Ապրի՛ն մենծ-աղաներ հազա՛ր յաւիտեան :

Վարժապե՞ս... ի՛նչ տուտ ալ կը մոռնան եղեր,
Երսուն ասրուան արդիւնի, ի՛նչ, պարա՞պ տեղն էր,
Զ'րսեմ, կ'րսեմ՝ չ'ըլլար, սրբիկը կ'երի,
Կրսկիծներուս ձեռքր դարձեր եմ գերի.
Զեղչած ամսականնին սրբէդ կըսրեցին,
Մատած կուրծիդ գի՛նն էր, գի՛նն էր չոր հացին.
Յաւիդ պատճառն ո՞վ էր, ո՞ր մարդ վայրերան,
Ետք ետք, ինտո՛ր զըլուխրդ կերան .
Ա՛խ, ան աչք տնկողներ հացիդ պատառին,
Զե թէ մինակ խելքրդ՝ նոգիդ ալ առին,
Թող բացուի՛ սիրտերնին, ցուրտին կծկըտած.
Հիմա չունին որբերդ ինչուան ցամաք հաց :

* * *

Գարազա՛ց, զաւա՛կըս, բրուառ Մկրտիչ,
Քեզ ինտո՛ր իջուցին դպրոցէն Փրկիչ.
Վարժապետին ասա՛նկ պէտք է յորելեան,
Ապրի՛ն մենծ-աղաներ հազար յաւիտեան :

Երբ ոսերնին ինկար, բսին, « Լա՛ւ, և լա՛ւ »
Վա՛խ սրդեկըս, չունա՛մ, մեկը թեր չելաւ.
Ինչո՞ւդպէտք էր արդեօֆ բլալ արունեամ,

Խելք տալ խելօֆ սրդուն, անխուելին անզամ .
Հիմա, իիշ մը ոււշիեկ, չիյտեմ ի՞նչ խելք է,
Գրող կարգացող մը ելեր' տեղ կ'երգէ .
Չուզեր, իրար մ'անցնիի, ծընո՛դի, աւա՛կեր . . .
Զելի՛ք սրդուս կանգնեկ արձան հրաւակերս,
Վարպետնուդ ողջուրեա՛ն արժեկը զիսցէկ .
Ետք դպրոցները կարգաւ կը զոցէկ.
Վարժապետ չեկ գտներ . — ո՞վ մեռնիլ կուզէ,
Ո՞ր խենդը զիտնալով մահուան կը վազէ :

* * *

Գարազա՛ց, զաւա՛կըս, բրուառ Մկրտիչ,
Քեզ ինտո՛ր իջուցին դպրոցէն Փրկիչ.
Վարժապետին ասա՛նկ պէտք է յորելեան,
Ապրի՛ն մենծ-աղաներ հազար յաւիտեան :

Ա'ս էր վարձերդ, որդեա՛կ, հազնիլ հրնոտի,
Զրկանեկ խենդենալ, մեռնիլ անօրի .
Փուն տեղ դռներն ինկար՝ ձուներուն, բուքին.
« Կորի՛ր սրկից » բսին, երեսիդ բուքին .
Հա՛, զաւա՛կըս, ա'ս էր, բսիր, չը զիսցայ .
Ականջըս չը մրտաւ, ի՛նչ տուտ ալ մոռցայ :
« Ա՛խ, մարի՛կ, կ'րսէիր, վիճակնիս աս է .
Աս մերին բաւածը պատիժ չե՞ դա՞ս է .
Երբ որ խօսինք խօսինք՝ բռնենիս խոցուի,
Ամեն դուռ երեսնուս մեկն կը զոցուի .
Մակաչին, չրտսին կ'ըլլանի աչի փուտ,
Կամ կ'ինանի կը մեռնին, կամ կ'ըլլանի ապոււ : »

* * *

Գարագա՛ս, զաւակըս, բըօռւառ Մկրտիչ,
Քեզ ինտո՞ր իջուցին դպրոցին Փրկիչ.
Վարժապետին ասա՞նի պէսք և յոբելեան,
Ապրի՞ն մենծաղաներ՝ հազա՞ր յաւիտեան :

Աշխարհի զրիխուս նեղ է, ի՞նչ կ'ըսեմ՝ չ'իյտեմ,
Ես իմ ազգիս մենծեր՝ ո՞վ եմ որ դատեմ.
Գիտեմ, լեզուխ տրւի. ցնդեր եմ՝ պառաւ,
Ի՞նչ ընեմ, ձեռքը չէ, տրդեկըս մեռաւ.
Այս, տրդեկըս մեռաւ, չունիմ մըխիքար,
Չ'ունիմ հանգըստութիւն, չունիմ դուլ դադար.
Կեանին արցունիքի զընով ես առնել կ'րլա՞յ,
Զաւկին մօտեցողը մինչեւ ե՞րբ կուլայ:
Աստուա՛ծ, քուկդ եր տրդաս, ալ հերի՛ք լացի,
Քու խելքեղ աւելի ես չեմ խելացի.
Մրժիս ուրախութիւն դուն տրւիր, դո՞ւմ առ,
Ներէ՝ գանգատներուս, մա՞յր մըն եմ քոււառ:

ՄԻՀՐԱՅ ՅՈՎՀԱՆՆԵՍԻԱՆ

Թագ. բառեր. Ողբ, յոբելեան, վայրերան, թեր ել-
լի, արունքամ, արձան, հրաշակերտ, զրկանք, ծակաչք,
աչքի փուշ, ցնդիլ:

Վարդ. Գտէք՝ այս հատուածին մէջէն ժողովրդական
ընտանի ոճերն ու ասութիւնները, եւ ջանացէք զնել ա-
նոնց տեղ զրական ժեւերը. ինչպէս, զուխտ կերամ — (մահ-
ուանդ պատճառ եղան), բռ՛ն բացուի սիրտերին (թող զոհ
եւ ուրախ ըլլան), եւայն:

Վարդ. Ո՞վ է այս ողբն ըսողը եւ որո՞ւ վրայ: Ինչո՞ւ,
ի՞նչ եղած է տղան. Ի՞նչ ընել պէտք էր այս խեղճութեան
չմատնելու համար զինքը:

133. ԶՄԵՌՆ ՈՒ ԳՈՒԹ

Ո՛չ ևս է գեղեցիկ եղանակը: Զմեռն հասած է
արդէն, և բնութեան մէջ ամէն ինչ փոխուած: Ա-
մայութիւն և սուգ կը տիրեն ամենուրեք: Տիուր
է երկինքի ճակատը. ո՛չ եւս կը ժպտի մեզ կա-
պոյտն եթերին, եւ հազիւ երբեք արեգական մի
քանի մոլորուն ճառագայթներ մռայլ ամպերու
շղթաներէն խուսափած՝ կու գան սուղ ցոլք մի
արձակել երկրի մահատիպ երեսին վերայ: Ծա-
ռերը անզարդ անսաղարթ՝ կը կենան մերկ, ժան-
տատեսիլ՝ նման ուրուականներու, տարածելով
գոս ու կմախացեալ բազուկներ,

Ո՞ւր է զեփիւռն որ երբեմն անոնց տերեւնե-
րուն գիրկը կ'օրօրէր և կը յօրինէր բի՛ւր երգեր
մանկական. — արդ՝ օդի ասպարիզին մէջ կը սու-
րան և կը մոնչեն հիւսիսի մոլեգին հողմերը, եւ
կը շշեն վիշտապածայն ծառերու չոր սոտերուն մէջ
ու կը փոթորկեն այերն ու ծովը: Թառամա՛ծ են
մարմանդները, խամրած են ծաղիկները որ երբեմն
մինչ կենդանի և առոյդ էր բնութիւնն ամենագեղ՝
ականակապ կը զարդարէին անոր պատմուճանն
հարսանեկան. — սպիտակ պատանք մը կը ծածկէ
այժմ իր սառուցիկ անկենդան մարմինը: Ոչ ե՛ւս
առուակներու արծաթափայլ ալիքները կը սողոս-
կին մանուածաւալ՝ համբոյր տալով սիրողաբար,
կանաչագեղ խոտերուն եւ ծաղիկներուն. — սառ-
նամանիքներ կը կաշկանդեն անոնց մանրիկ սոտ-
ները. եւ կը լոէ իրենց կարկաչն անոյշ եւ հեղիկ:

Վաղո՞ւց արդէն լռած է դայլայլը թռչուններու որոնք թռած են դէպի ջերմին կլիմաներ, — սկա-
ֆետուր ագռաւներու երամները միայն կ'անցնին
մերթ օդին մէջէն՝ լսեցնելով իրենց կոփչքը:

Մարդիկ, ա'լ թռղած են լեռներն ու ձորեր,
դաշտերն ու անտառներ թափուր են ծովափնեայ
ճեմելիք, թաւուտներու խորէն չի լսուիր ձայն
զուարթ պարուն, և ոչ երգ՝ ալիքներու վերայ ոս-
տոստող սիրուն մակոյկներէ: Մարդիկ այլ ևս մի-
այն ստիպողական պէտքերու համար կ'ելլեն դուրս
իրենց տաւներէն: Վառարանը իր շուրջը կը համա-
խըմբէ ընտանիքն ողջոյն, պասն ու հանին, հայրն
ու մայրը և մանուկները՝ այդ թռչուններն ընտա-
նեկան յարկին՝ եւ ձեռնային երկար գիշերներու
աշղտուկը կը մեղմի անցեալին յիշտակներով և
ապառնիին խորհուրդներով:

Աւա՛զ, սակայն, քանինե՞ր կան որ ձեռնային
գիշերի այդ սառուցիկ ժամերուն մէջ կը հեծեն
նօթի եւ մերկ եւ մթին, չունի՞ն հաց, շունի՞ն
ջերմութիւն, չունի՞ն լոյս, այսպէս պաշարուած
երեք ձիւաղներէ որոնք կը լիկեն զանոնք չարա-
տանջ — Քաղց, ծուրտ և Խաւար: Մինչդեռ ձո-
խին համար նոր հաճոյքներու շարք մը կը բերէ
Զմեռը, պատուհաս մ'է այն տնանկին համար:

Ժամն է այս՝ Գութի, ո'վ հարուստ. փութա՛,
փութա՛ օգնութեան՝ անոնց որ կը տառապին.
փութա՛ ձեռք կարկառել անոնց և մաս հանել այն
բարիքներէն զորս այնքան առատ թափած է
երկինք քու վրադ: Օգնէ՛ հէքին, որպէս զի եր-

կինքի օգնութիւնը հանգչի յաւէտ քու բնակարա-
նիդ վրայ, եւ կրակը չմարի բնաւ քու վառարա-
նիդ մէջ . . . :

Ո. Յ. ՊէրՊէրեան

Ա.արժ. Ի՞նչ բաել է՝ Ոչ եւս է, Տիուր է երկնից ճակա-
տը, Ոչ եւս կը ժամուն մեզ կապոյտն եթերին, Մոլորուն ճա-
ռազայթ, եւլն, Բացատրեցէր այս կարզի ասութիւնները:

2. Հատուածն համարօտեցէր:

3. Գտէք եայ եւ ուս մասնիկներով բառեր, (ինչպէս ծո-
վադնեայ, բաւուտ, եւլն):

134. ՏԵՂ

Մէկն ալ ա'յս է հոգւոյս անքիւ տենչերուն
Որ իմ աչեով տեսնեմ յոյզր զըրերուն —
Անկոծուող ովկեանի մի սագնապ.
Անեղազոչ կոհակները լեռնաշափ
Բարձրանային իրարու վրայ անդադար
Եւ մերիկը անոնց վրայ սասկանար . . . ,
Եւ դիտէի ժայռի զըլուխն ես կանգնած՝
Երբ հողմակոծ կոհակները մոլեզնած՝
Մինչեւ երկինք փրփուր ու ջուր ցայտէին
Եւ ոռնալով բարձր ափերուն զարնեին,
Եւ խորտակուած, օրհասկան հեծծանով
Հեռանային խաղաղացած յորձանեռվ.
Եւ խուլ ձայնով մըոքնելով՝ նորէ նոր
Բարձրանային խաւարին մէջ հեռաւար,
Նոր ամբոխմունք, անհաւ կոիր զայրազնած . . .
— Եւ նայէի ժայռին գագարն ես կանգնած:

Ա.արժ. 1. Արձակի վերածեցէր:

2. Ի՞նչ է կախման կէտը եւ ե՞րբ կը լուծածուի:

135. ԶԱՐԳԱՑՈՒՄԻ ՊԱՅՄԱՆԸ

Մամուռ թէ կաղնի, մացառ թէ ծաղիկ, բնութեան յամր ու երկարատեւ յլացումին տաժաննելի պատրաստութեան արդիւնքն են : Ամէնն ալ բնութեան շարունակական անդուլ խնամքն ու աշխատանքն ունին իրենց վրայ : Հովը արգասարեր հունտերը պիտի տանի զուգաւորել, անձրեց կենսական հիւթով պիտի լեցնէ արմատները, արեւը պիտի չույլէ իր բեղմնաւոր ճառագայթները : Ամէն զօրութիւնները, ամէն տարբերը պիտի միաւորին յառաջ բերելու համար ամենաչնչին տունկէն մինչեւ յաղթաբերձ ծառը, հողին երեսը անշմարելի շիւլէն մինչեւ գեղագիթիթ ծաղիկը :

Անոնց վերջնատիպ տեսքին առջեւ, չկարենաս թերես որոշել թէ ո՞ր տարբը ի՞նչ չափով իր մասնակցութիւնն ունեցած է՝ այդ արդիւնքը յառաջ բերելու համար, այլ ապահովապէս բոլոր այդ թագուն զօրութիւնները միացած՝ իրենց որոշ ու կանոնաւոր ազդեցութիւնը ի գործ դրած են :

Մարդկութեան ու ընկերութեան մէջ նոյն ներգործութիւններն ու նոյն արդիւնքները : Ո՞չ մէկ իրողութիւն, ո՞չ մէկ երևոյթ, մտածելու ո՞չ մէկ կերպ, զգալու ո՞չ մէկ եղանակ, ո՞չ մէկ ընկերական արտայայտութիւն, որ յանկարծական ու ինքնարուխ հանգամանք մ'ունենայ : Այդ ամէնը, յառաջ գալու համար, թաքուն բեղմնաւորում մը ունեցեր է, մեղմէ ծածուկ՝ անտեսանելի արգասաւորում մը : սպարաւոր մանքն ու մեծ ազդակ-

ներ բազմապատիկ ներգործութիւններ, խառն ի խուռն ուղղութիւններ, ընդդիմամարտ հոսանքներ միաւորեր են արտադրելու համար այդ երևոյթներն ու այդ արտայայտութիւնները : Հիմակուան մացառը անցեալի հունտին արգասիքն է, այս օրուան ծաղիկը՝ երէկի սերմին ծլարձակումն է : Բնութեան՝ որպէս մարդկութեան մէջ, ոստումներ չի կան, աստիճանաւորումը կամ շարայարութիւնը գերագոյն օրէնքն է որ կը վարէ ամէն բան :

Ասոր կամա՞ր է որ, երբ անցեալի ու ներկայի բաղդատութիւններ կ'ըլլան, ու նորեր կը գտնուին որոնք հիներու հետ ամէն ժառանգութիւն ու կապ ուրանալ կ'ուզեն, և հիներ՝ որոնք նորերուն գոյութիւնը ժխտելու կ'ելլեն, սխալ սկզբունք մ'ի գործ կը դրուի, որուն հետեւանքը սխալ պիտի ըլլայ հարկաւորաբար : Բնական կամ ընկերական երեւոյթը զոր մենք այսօրուան արդիւնք կը կարծինք, երէկ կար արդէն՝ մեր շուրջը, մեր վերև, մեր քովը, յանցանքը մերն է, եթէ մեր աչքերը պէտք եղածին չափ խորազննին չեն եղած զայն առաջուց տեսնելու համար :

136. ՕԶ ԵՒ ԳԱՌՆՈՒԿ

Օձին մեկը հաս փայտի մը տակ պառկած՝ Ամենուն դէմ խելքն ու միտքն եր չարուքիւն . Չարուքենեն զատ ի՞նչ ունի անիծածն, Երբ որ ա՞ն է իր բնդաբոյս բրնութիւն :

Օձին քովը Գառնուկ մը կար,
Ուրախ զըւարք տրուիկ կուտար.

Ասդին անդին կը ցատքերէ,
Օձին մօտիկ ըլլալը՝ մըտքէն անզամ չէր անցըներ:

Օձը յանկարծ

Փայտին տակէն դուրս սողաց,

Զարկաւ անոր՝ իր խայբոցը մահաբոյն
Մէկէն աւշարհ մըրընցաւ՝ խեղն Գառնուկին
աշխերուն.

Թոյնէն՝ բոլոր արիւնը խըփոր խըփոր եփ ելաւ.
«Ի՞նչ ըրեւ եմ որ՝ ես մեզի, ըստ:

— Սրսըւէ՝,

Ֆըտաց Օձը սասկապէս,

Ո՞վ զիտէ.

Գուցէ դուն հոս ա'լն մըտովը եկար ես
Որ իմ գլուխը նրգմեա.

Ըզգութուրեան համար՝ ես

Կը պատմեմ ահա մեզ:

— Ա՞հ, ո՞չ. » պատասխան տրւաւ
Ու կեանքէն բաժնըւեցաւ:

Երբ մէկուն սիրտը բընածին բոյն կայ,
Ո՛չ աղեկութիւն եւ ո՛չ սէր կը զգայ.
Եւ ամենուն դէմ ոխ ու էկն ունի,
Նա ամենքն իրեն կարծէ բընամի:

•••••

137. Ա Ն Ք Ո Ն Ա

Անքոնայի նաւահանգիստը՝ Ադրիականի վրայ
կառուցուած՝ Խտալիոյ այն քաղաքներէն է որ երկ-
րին գովանի գեղեցկութեան վրայ գաղափար մը
չեն տար, և Արեւելքէն եկող ուղեւորը՝ որ այդ
կողմանէ Խտալական ցամաքին վրայ ոտք կոխէ՝
կրնայ յուսախար ըլլալ:

Անքոնա աննշան քաղաք մ'է ամէն կերպով՝
քիչ վաճառաշահ, քիչ զարգացեալ. հնութեանց
այցելուները Հռովմէական հետք մը կը փնտուն
հոն. բայց եղածն ալ ա'յնչափ քիչ բան է՝ որ այդ
նպատակով կանգ առնողները օր կորսնցուցած ըւ-
լալնուն վրայ նեղացած՝ կ'աճապարեն դէպի Հռովմ:

Ես ալ՝ հարկին ստիպմամբ միայն քանի մը օր
անցուցի Անքոնայի մէջ, Զանձրոյթս փարատելու
համար ուրիշ ճար չունէի՝ բայց եթէ ելլել քաղա-
քին կունակէն բարձրացող բրակին կատարը՝ ուր
եկեղեցի մը կար, և այդ եկեղեցիին առջեւ տա-
րածուող հողայտակ հրապարակին վրայ տնկուած
ծառերուն տակ նստիլ՝ և փոխն ի փոխ ծովն ու
նաւահանգիստը դիտել,

Հոդ ոչինչ կը վրդովէր խաղաղութիւնն ու լը-
ռութիւնը :

Հեռաւոր զանգակներու զօղանջը կը լսուէր եւ
նաւահանգիստին մարդաձայն շշուկը փեթակի մը
բզզանքին կը նմանէր : Միտքը՝ զոււրձացած Հը-
ռովմի գեղարուեստական տակաւին կենդանի յի-
բ. Փառչ Դասնեան

շատակներով՝ ճշմարիտ հանգստութիւն մը կը գայ-
ելէի հոդ՝ մինչեւ իրիկուն, նայուածքս ծաւա-
լած ծովուն անբաւութեան վրայ՝ որուն ջինջ կա-
պոյտը կը խազիզէին արծաթափայլ երկայնաձիգ
հետքեր եւ նաւափայտերու անցքը յիշեցնելով
կարօտել կուտային այն շոգենաւը որ վենետիկէն
պիտի գար: Բայց իրիկուան գէմաեսարանը կեր-
պարանափոխ կ'ըլլար: Արեւելեան երկիրներու
մէջ կարելի չէ Խոտալական հիանալի վերջալոյսի
վրայ գաղափար մը ստանալ:

Մեր կողմերը վերջալոյսը կարծատեւ է եւ ա-
րեգակը հրաշէկ երկաթի մը պէս ծովուն մէջ կ'իյ-
նայ: Միայն աշնան հորիզոնը կարմիր գոյն մը
կը զգենու: Մինչդեռ Խոտալիոյ մէջ վերջալոյսի
պահուն երկնակամարը կարծես արուեստական
կերպով կը լուսաւորուի: Ծալածոյ հրափայլ ամ-
պերը կարգ կը կախուին թատերաբեմի մը
ձեղունին նմանութիւնն առած, երբ գունաւոր
լոյսերով դիւթափազ մը ներկայացնեն: Յետոյ ե-
րանգները կը սկսին փոխուիլ անհաւատալի ճո-
խութեամբ: Ապշած կը նայէի անոնց զմբուխաը,
շափիւղան եւ սուտակը՝ իւրաքանչիւրը իր հրաշալի
շողումով՝ ոսկեծոպ ամպերը կը պայծառացնէին,
մինչեւ որ մութը զօրանար, գիշերն ամէն դի
խաւարէր եւ ստափեայ լուսինը ծագէր գողդո-
ջուն ջուրերուն վրայ:

Վ. ԵՐԱԾՈՅԱՆ

138. ՊԻՏԻ ԲԱՂՋԱՆՔ

Անհունն առատ իր պարզեւներ
Թող տարածէն մարդոց վրայ,
Թագաւորէն բող գուր ու Սկր,
Սուզն աշխարհէս անհետանայ,
Սակայն որչափ ունինք մենիք կեանք
Պիտի բաղձանիք:

Արհաւիրներ կենաց շաւոյի
Թող հարքանան այսուհետեւ,
Եւ մահաբոյր հողմեր տաւոփ
Քաղցրը ձայնով հնչին բերեւ.
Սակայն ուխտած ենք՝ բանի կանք
Պիտի բաղձանիք:

Մեր մանուկը՝ Պայրըն, Հոմեր
Թող դառնայ իր ծընած օրէն,
Խտական հետուքիւններ
Մարդկութիւնը բող ուռեն.
Կրկին ունինք մենիք նոյն յարգանք
Դեպ ի բաղձանիք:

Թո՛ղ ամեր ոչեւ եդեմական
Անյայ դռներ յանկարծ բացուին,

Նւ թենալիք երջանկութեան
ՄՏնեն հողը, տարրալուծուխն,
Բայց չի մեռնիր մեր այս տարփանք.
Պիտի բաղձա՞նք,

ՎԱՐԱՆԶԴԴԱՏԵ

- Վարժ.** 1. Գտէ՛ք հոմանիշները. — Անհուն, թագաւորել,
սուզ, աշխարհ, անհնտանալ, բաղմալ, արհաւիր, շաւիդ,
հարտանալ, տաւիդ, իրէական, հեշտութիւն, անյայտ:
2. Ո՞վ էր Պայրըն, Հոմեր:
3. Արձակի վերածեցէք:
4. Որո՞նք են կէտաղրութեան նշանները :

139. ՔԱՐՈՉՈՒԹԻՒՆՆԵՐ

ԿԱՐԱՊԵՏ ՎԱՐԴԱՊԵՏԻ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ (*)

Որպէս Ռուսաստան՝ նոյն եւ Պոլիս, Շահնա-
զարեան վարդապետ ամենախորին տպաւորութիւն
մը կը թողուր իր պերճախօս և իմաստալից քա-
րոզութիւններով, գլխաւորապէս Ղալաթիս՝ ուր
քարոզիչ կարգուեցաւ, և ասզա Խասդիւզ: Մայ-
րաքաղաքին մօտակայ և հեռաւոր ամէն թաղերէն՝
ժողովուրդը գունդագունդ կը վազէր այն սրբավայ-
րը ուր պիտի խօսէր Հայ Ոսկեբերանը, Ականջա-
լուր ժամանակակից անձեր կը վկայեն թէ՝ այս
Աստուածընտիր Շաբունին ո՛րպիսի հմտութիւնով

(*) Կ. Վ. Շահնազարեան, հիմնադիր համանուն Վարժա-
քանին որ ի Խասզիւզ կ. Պալսոյ, ծնաւ 1814ին, Պարսկաս-
տանի Համատան քաղաքին մէջ:

եւ ո՛ր աստիճան պարզութիւնով կը խօսէր՝ գիրկ-
ընդիմառնելով կրօն և իմաստափրութիւն: Կը յի-
շեն զինքը լսելու բաղդ ունեցողները թէ ո՛րքան
բեղուն և հոգեզմայլ ոնով կը ճառէր աստուածա-
բանական ամէնէն բարձր, ամենէն կնճռոտ եւ ա-
մէնէն վսեմնիւթերու վրայ՝ առանց գերասանական
ձեւերու եւ կամ բառական սեթեւեթի: Ոսկերէն
ծորակ մ'էր գոգիցն՝ ուսկից հեշտին եւ մեզմօրէն
կը հոսէին իմաստ և հոգի, միտք և զգացում: Ազ-
նուսկանն ու ռամիկ, ուսեալն ու տգէտ հաւասա-
րապէս՝ ամէն անգամ նոր բան մը կ'ուսանէին Շահ-
նազարեանի խօսածներէն, իրենց միտքն ու հոգին
կաշկանդող կապանքներէն մաս մը թողլով կը մեկ-
նէին եկեղեցիէն՝ աւելի ազատ շունչ մ' առնելով:
Ի մի բան, եկեղեցին դպրոցի վերածած էր Շահնա-
զարեան, քարոզութեան եղանակին մէջ նոր բա-
րեշրջում մը ներմուծած՝ կը փափաքէր կրօնքը իր
նախակին պարզութեան վերածել, նախապաշարում-
ներն ի բաց մերժելով՝ կրթել ժողովուրդը բուն
քրիստոնէական բարոյականով և օժակ զայն մատ-
որ դաստիարակութեամբ: Իր այս վսեմ նպատա-
կին կարենալ հասնելու համար՝ Շահնազարեան կը
քարոզէր եկեղեցիին բեմէն, կը խօսէր ընկերու-
թիւններու մէջ և կը գրէր հանապազ:

ԳՐ. ՄԱՐԴԱԲԵԱՆ

Վարժ. Այլեւայլ գրուածներ, արձակ թէ ոտանաւոր,
իրենց հիւթին եւ իմաստին համեմատ, կը կոչուին Առակ
կամ առասպեկ, առած, վկա, նկարագրութիւն, կենագրու-
թիւն, առու, դամբանական, համակ, երգ, գեղօն, եւլն, եւլն
ըսէք թէ ասոնցմէ ո՞րն է այս հատուածը:

140. ԱՐ ՈՄՆ ՄԵԾԱՏՈՒՆ (*)

Դարպաս ունիս դու հոյակապ ծովուն յեզեր,
Նըկարակերս ոսկեգրոււագ են ձեղուններ.
Երեխաւուք կահ եւ կազմած կը զարդարեն
Քո դահլիններ, զոր պերն օրոցք կը յատակեն.
Ամենուրեք կուն բայթակ, ազնիւ պորփիւր,
Ուսի, արծաք, սեղուս, բաւիչ, նոխուրիւնք բիւր,
Հրաշակերս գործ նարտարաց՝ պատիեր արձան
Կը զօտուն աչքն, ու զիսոյն պրտոյն կուտան:
Ապարանիդ կռնակն՝ ի ձեւ ամիթիքաւեր՝
Կը բարձրանայ յարկ յարկ պարտէզ մինչեւ ամպեր,
Աս անտառակ նըսիմասուեր, անդ աւազան
Ուր գոյնըզգոյն վրտառ վրտառ ձկունք խայտան,
Աս մրգաստան, բազմաբուրեան կայ, անդ՝ ծաղկոց,
Ասդին կանգնի խորհրդալից հետ հովանոց,
Անդին ձմեռոց մի՛ ջերմառէ տնկոց փափիկիկ,
Ու հոս ու հոն կան դիցուհեաց մերկ խմբանդրիկ՝
Սիրաժրպիտ յաւերծահարսանց իբրեւ մի բոյլ,
Օնցնիւր տարբեր բեզ բերելով հանոյից հոյլ:
Բոլորտիքրդ ոսկի ժամուց կը դառնայ պար
Քեզ ժննելով՝ բեզ ոյելով տարփողաբար,
Ամեն ազգէ, ամեն սեռէ ծառայից գունդ
Ակնարկութեանդ ի սպաս մընայ միւս սրտադունդ.
Հացկատակաց դասակ տուրջըդ կը դեզերի.

(*) Ծան. Կը ցաւինք որ հաւաքածոյիս անծուկ էջերը չեն ներեր՝ Պէրպէրեանի այս գեղեցկահիւս ու պերն նկարազրականը ամբողջ զնել. Կը յուսանք թէ առիթ կ'ունենանք ուրիշ հաւաքածոյի մը մէջ ամբողջովին ներկայացնել զայն:

Մեղր ի բերան. խնկաման յափ, դրամիդ զերի,
Եւ՛ եր ուզես՝ բաղցրահայեաց տարփուի հիններ
Թերեւաֆայլ կու զան զիւրեանց ընծայել սեր:
Բազմախորտիկ նոխ սեղանեկ, ուր յանձնիւր ճաշ
Ընտանիի մ'ամսեայ պարկնը կուլ կու տաս,
Կը զըլորիս խաղի սեղանն առ ի փորձել
Թէ ենց արդեօֆ հաւածարիմ բախտգ է՞ մնացել,
Կամ տարածուիս ի պերն արոռ եւ խեղկատակ՝
Հսալրամիօֆ տարմէ ծաղուդ մեծ աղաղով.
Ընդուս ցատես իբր ի խոնի յանկարծական
«Եռուն' պատրաս բոյ մակոյկը կամ կառն ըլլան:»
Եւ բառաձի շանչօյին մէջ՝ սէգ ընկդմած
Ընդ բազմամբոյն անցիւս, բոչիս կոյժակնասալաց,
Կամ տոգեւարժ բերեւ ի կուր արշաւասոյր
Դիմես յափն այն ուր նոր հետքից կոչէ ենց բոյր:

Բաց. բառեր. Դարպաս, նկարակերտ, ոսկեգրոււագ, կուճ, պորփիւր, ճարտար, զօշոտել, ամփիթատոր, նսեմաստուեր, վտառ, զիցունի, խմբանդրի, յաւէրժահարսն, բծնիլ, տարփող, մնալ ի սպաս, հացկատակ, զանոյք, խեղկատակ, հտփունք, ծաղը (ծաղու), ընդուս, խոն, սէգ, կուր, բոյր:

Վարժ. 1. Խումբ նշանակող բառեր զբցեր. ինչպէս Զուկերու վտառ, ասդեկու բոյլ, խորհրդոց՝ զգացնան՝ հանոյից հոյլ, եւլն:

2. Որոշեցէր վիրագիլները :

3. Արժակի վերածեցէր, զանալով պահել բնազրին զեղցկութիւնն ու ազդուութիւնը:

ԱՌԱԿ. — Մի՛ թքներ երկինքն ի վեր

Թուքը ճակտուի վըրան կուգայ.

Մի՛ յանդըգնիր զւիւկ ի վեր

Խելքըդ միտքըդ շուտ ման կուգայ:

141. ՖԱՍՈՒԼԵԱՃԵԱՆ^(*)

Հին նաւապետ մը որ հոյակապ նաւու մը հրամատարն եղած ու երկար տարիներ վարած է զայն մեծ ծովերու վրայ , ահեղ փոթորիկներու կուրծք տուող ճարտար վարիչ մը որուն երեւումը միայն , կամրջակին վրայ , նախապաշարման մօտեցող բերկրութիւն մը կը պատճառէր երբեմն նաւորդներուն , իր անունը մեծագոյն հրապոյրն էր զոր կ'աղդէր : Եւ ահա , նաւ ու նաւաստի կը խորտակին , կը կորսուին օրին մէկը : Ծովեզրէ ծովեզր՝ աստանդական յածելով՝ մեծ նաւապետը կը դառնայ իր նաւահանգիստը : Ո՛չ մէկ հրամանատարութիւն , ո՛չ մէկ նաւ . ամէնքն ալ իրենց տէրերն ունին , բայց վարպետը , որ չի կրնար ապրիլ առանց ծովու , կը գտնէ լքուած փոքրիկ նաւ մը խորչի մը մէջ , խարխուլ իրանով , փեռեկտեալ առագաստով , առանց նաւազի , առանց կազմածի . կը համախմբէ քանի մը տղաքներ , որոց «նաւազ» անունը կու տայ , կը մարզէ զանոնք . իր դողդոջ՝ բայց վարժ ձեռքին մէջ կ'առնու զեկը , և ահա բաց ծովուն վրայ է վերստին , յամառ արիութեամբ : Երեսուն տարուան գործունէութիւնը , զոր ալիքներն առած տարած են ,

(*) Այս նկարագեղ պատառիկը գրուած է մեր համբաւաւոր զերասաններէն թ. Ֆասուլեաճեան էֆէնտիկի Պոլիս վերադարձին եւ նոր խումբ մը կազմակերպելու մեռնարկին առթիւ , որ սակայն , տեւականութիւն ու յաջողութիւն չունեցաւ դժբաղապէս .

Նորէն պիտի սկսի : Եւ անոնք որ կը յիշեն իր երթմնի փայլուն օրերը , տեսնելով հիմա խարխուլ նաւուն տատանումներն ու նաւաստիներուն վարանոտ չարժումները , փոխանակ հեգնելու՝ կ'արգահատին ու կը հիանան վարպետին համբերատար ոգինն վրայ , զգալով մանաւանդ թէ ծովու սիրոյն չափ , կետնքի պէտքերն ալ մղած են զինքը այդ գերագոյն փորձին :

ՏԻԳՐԱՆ ԱՐՓԻՄՐԵԱՆ

Ա.արժ. Բացատրեցէր քէ ի՞նչ է Թատրոն , գերասան , Թատրերզութիւն , ողբերգութիւն , կատակերգութիւն , զաւեշտ , զուսաներզութիւն , նուագահանդէս , պարահանդէս կամ կայթատօն , դաշտահանդէս , եւլն , եւլն :

Ի՞նչ տեսակէ է այս հատուածը :

Նկարագրեցէր նաւ մը փոթորիկի բռնուած :

142. ԱՌԻՒՄ ՈՒ ԳԱՅԼ

Առիւծն իրեն համար առտուն նախանաչիկ Պատրասեր եր օր մը գառնուկ մը փոերիկ .

Ի՞նչ կ'ըսեն որ այն միջոցին ըրենիկը

Արհական բազմականին բովիկը

Մինչ ման կուգար՝ պոչի անդադար շարժելին :

Կըսորիկ մը խրլեց առաւ Առիւծին սուր նանկերէն :

Առիւծն հպարտ ձայն չը նանեց :

Վեհանձնուեն համբերեց :

Անոր համար որ ըրենիկն եր տակաւին

Փոերիկ լակոս , ու խելք չուենէր բբնաւին ,

Աս որ տեսաւ Գայլն անդիկն ,

Տե՛ս քէ ի՞նչ բան անցուց մըսէկն .

« Սուտ է եղեր այն խօսքն որ մերոնք կ'ըսեն ,
Ըստ զայլն ինքն իրեն ,
Թէ առիւծը շատ զօրեղ է .
Եթ այդքան հեզ համբերող է : »
Եւ ինքն ալ քարը երկնցուց գառնուկին :
Բայց ի՞նչ ձիւն էր որ բերաւ նա այդ կերպով իր
զլսին . —
Ի՞նք կերակուր եղաւ խկոյն Առիւծին :
Խսկ Առիւծը մինչդեռ զգֆայլ կը պատուր ,
Մեկ կողմէն ալ մրցմըռալով ա'ս կ'ըսէր .
« Քեզի պէտ էր մի ,
Խե՛ղի ողումելի ,
Շընկին նայելով
Դրնել ի մըրփ
Թէ նաեւ ենզի
Ես ներեմ պիտի .
Ան պատկի է , խելքը պատիս
Դուն լակու չես , այլ չափահաս : »

143. Ս. ԾՆՈՒՆԴԻ ՏՕՆԸ

Ահա այն տօնը որ դարաւոր հնութեամբն ու
վաղնջուց յիշատակներով պատկառելի է ու ակնա-
ծելի՝ այլ՝ միշտ աշխոյժ , միշտ սիրելի , կը ժամանէ
մեզ անգամ մ'ալ : Անգա՞մ մ'ալ զիշերային լուռ-
թեան մէջ մեր ընտանի զանգակները պիտի թնդան
օդին մէջ , և թունդ պիտի հանեն մեր սիրտերն
ալ : Իրենց մեզմկամ ուժգին շոտապ թինգերն , երբ
կու գան մեզ խօսիլ մեր սենեակին առանձնութեան
մէջ , նոր հրապոյր մ'առած են , կարծես , այս առ-

թիւ , նոր իմաստ մ'ունին , նոր ազդեցութիւն մը :
Լուսաշող ու զուարթ է Աստուծոյ տաճարը , իր
պայծառագոյն ջահերը վառած է , իր շքեղագոյն
զարդերով պէճուած : Բարեպաշտ ժողովուրդի՝ ան-
գամ մ'ալ հոն կը խռնուի հետզհետէ : Անգա՞մ մ'ալ
կ'ոգեւորի եկեղեցին՝ գիշերային այս կանուխ պա-
հուն : Կը հնչեն չարականներն ու սաղմոսները , կը
կրկնուին մարգարէութիւններ , կը կարդացուին Ա-
ւետարանները , եւ սրբազան բեմէն անգա՞մ մ'ա
կը լսուի ձայն մը գորովալից ու եռանդուն որ կը
պարզէ , կը մեկնէ նշանակութիւնն ու կարեւորու-
թիւնը սոյն հրձուալից տօնախմբութեան , եւ կը
ջանայ անոր թանկագին դասերը դրօշմել ամենուն
սրտին մէջ , եւ դպիր ու ժողովուրդ՝ միարան ու
ցնծալից՝ անգա՞մ մ'ալ կը դրուատեն , կը հռչակեն
սոյն խորիմաց խորհուրդը , « Խորհուրդ մեծ և սքան-
չելի որ յայսմ աւուր յայտնեցաւ : »

Խսկ դպրոցի դեռատի աշակերտները : — Ասոնք
ալ պատրաստած են արդէն իրենց գունագեղ լապ-
տերները , կազմած՝ իրենց փոքրիկ խմբակները ,
ի բերան ուսած՝ իրենց Ծննդեան երգերը , և այժմ
պատրաստ են գռնէ ի դուռ շտապել , և խիզախ՝
եթէ ոչ միշտ դաշնաւոր շեշտերով իրենց « Աւետիսն »
յեղյեղել , փոքրիկ պարզե մը ստանալու անձկա-
լից՝ այլ աւա՛ղ մերթ պատիր ակնկալութեամբ :

Նոր աշխոյժ մը պիտի տիրէ ընտանեկան ու ըն-
կերական շրջանակներուն մէջ : Հեռաւոր սիրելիներ
պիտի փութան հայրենի սեղանին շուրջը բոլորուիլ ,
և ընտանեկան կենակցութեան քաղցրութիւնները
վայելել անգա՞մ մ'ալ : Մանուկն ունի նոր փայլուն

կօշիկներ զորս հայրիկն է բերեր շուկայէն, նոր հանդերձեղէն՝ զորս մայրիկն է պատրաստեր, եւ վաղը պիտի հագնի զանոնք ամէնքն ալ, հաղարտութեամբ մը զոր դիւրին չէ ծածկել:

Պիտի այցելեն իրարու ազգականներ ու բարեկամներ, մոռնալով պահ մը սովորական հոգերն ու անձկութիւնները, մոռնալով խոցերն ու ոխերը, վասն զի ժամանակ է սիրոյ և ներողութեան:

Ժամանակ է նաև բարեգործութեան: Պիտի յիշենք մեր աղքատիկ դրացին, մեր ծանօթ հիւանդը, մեզի անծանօթներն ալ, որ կը տառապին կարու ու անմիտթար:

Եւ ի՞նչ սրբազան յիշատակներ կը զարթնուն այսօր մեր մտքին մէջ: Յիշատակներ մեր սրտահատոր սիրելիներուն զորս մահը կորզած է մեզմէ և որոնց աեղը՝ մեր սեղանին չուրջը, մեր վառարանին քովը թափուր կը մնայ ընդ միշտ: Յիշատակներ մեր մանկութեան օրերուն, անհոգ և բերկբալիր օրերուն, որք կը հեռանան մեզմէ անդարձ, որքան տարիներն հոլովին և աօներն յաջորդեն իրարու:

Եւ ի՞նչու այս յիշատակներուն հետ մեր սրտին մէջ կը նորոգուին նաև մեր լաւագոյն իղձեր—լաւ եւս ըմբռնել մեր կեանքին հոգեւոր և իմացական բարձրագոյն կոչումը, լաւ ևս կատարել մեր բոլոր ընկերային պարտքեր, և ամ ըստ ամէ ուրիշներուն աւելի ևս օգտակար ընծայել մեր անձերը:

ԱԲՐ. ՏԵՐ. ՑԱԿՈՒԾԱՆ

Փարծ. Ըսէ՛ք թէ ի՞նչ կը պատահի Ս. Ենունդի տօնին օրերը: Հատուածն այեւայլ մասերու բաժնեցէք:

ՔԵՐ. Փարծ. Պարբերութիւնները զատեցէք, նախադասութեանց տեսակը որոշելով:

144. Ն Ո Ւ Ա Գ

ՍՈ. ԿՈՅՍԽ ԴԱՇՆԱԿԱՀԱՐ

Թրբուացո՛ւ, ո'վ կոյս,
Մատներդ ի դաշնակ,
Երգ՝ հրճուանք եւ յոյս
Թո՛ղ հիւսեն բու կեանք:

1. Թէ բախծութիւն մերը բուխ ամայի նըման Հսօնի նակտիդ նըոյլն ու ժրպիտ.
Թէ շիր մ'արտասուէ բիբեռուդ վրան Պլարլայ մեղմիկ՝ իբրեւ մարզարիտ:
Թրբուացո՛ւ, ո'վ կոյս. եւլն :
2. Ի լուր դաշնակիդ ծնողեդ՝ հրճուանքով Յիշեն յիւնց սուրբ սիրոյն արշալոյս,
Եւ յայնժամ հանի՛ հաղց անուրջներով Անոնց հոգիներն օրրին հիւարոյս:
Թրբուացո՛ւ, ո'վ կոյս, եւլն :
3. Դաշնակութեանցըդ մէն մի վանկն աղու՝
Յոր խառնես յօյզերն հոգւոյդ ցնորատանց՝
Մերը փորորիկ մ'է, մերը ըրունչ հոգու,
Մերը բոչնոց գեղգեղ, մերը առուի կարկաչ:
Թրբուացո՛ւ, ո'վ կոյս, եւալն :
4. Նըւագի՛ ցորչափ կեանքդ է մի բողբոջ,
Ու չունի փոււեր, այլ բուրում միան:

Երգերուղ հետ քո՛լ : ուր հոգոյդ դողլոց՝
Գեղեցկին ի խոյզ քոչիլ յանսահմանն :
Թրբացո՞ւ, ո՞վ կոյս, եւլն :

5. Նըւագէ՝ աչերդ յառած այն թերքի՝
Յոր խօսին Մօցարդ, Վերտի կամ Հայտըն :
Ի մեն մ' ելեւեջ մատներդ բնեշենի
Թո՞ղ որ դպչին մեր սրտի թելերուն
Թրբացո՞ւ, ո՞վ կոյս, եւլն :
6. Նըւագի, նըւագն է միակ սրնունդ,
Հոգւոց՝ որք կ'ապրին այս վընեն հեռու .
Նըւոյլ մը սրփուե՛ մեր հոգւոց անդունդ,
Զի յերկնից մոլրած նառագայր մ'ես դու
Թրբացո՞ւ, ո՞վ կոյս, եւլն :

7. Նըւագէ . . . այլ ո՛չ լոկ Պոխաս, Մասկօք,
Մոլախինդ երգեր կամ պարուց մրրիկ,
Նըւագէ երեւմն ալ անձկակարօս
..... :

Կ. ԽՕՍՔԱՆՑ



Ա.ՌԱԿ. — Գըլխուն մէջ խելք ունեցողը
Խելքը իրեն կը պահէ .
Գըլխուն մէջ խելք չունեցողը
Օտարի խելք կը ծախէ :

145. ՄԵՂՈՒՆԵՐՆ ՈՒ ՇԵՐԱՄՆԵՐԸ

Օր մը մեղուները ելան մինչեւ Ողիմպոս, Ա-
րամազդի գահին ոտքը, աղաչելու համար որ նը-
կատի առնէ իրենցմէ վայելած խնամքը՝ երբ մտ-
նուկ հասուկին՝ իդա լեռին վրայ զինքը սնուցին
իրենց մեղրով : Արամազդ ուզեց անոնց նախա-
պատութիւն չնորհել բոլոր փոքրիկ կենդանինե-
րուն մէջ : Բայց Աթենաս, որ արուեստներուն կը
նախագահէ, յայտնեց թէ անասնիկներու ուրիշ
ցեղ մ'ալ կայ որ մեղուներուն հետ կը մրցի՝ օգ-
տակար գիւտերու փառքին համար :

Արամազդ ուզեց զիտնալ անոնց տնունը :

«Շերամնե՛րն են» պատասխանեց Աթենաս :
Իսկոյն աստուածներուն Հայրը հրամայեց Հեր-
մէսին՝ տասններկու զեփիւռներուն թեւերով այն
պղտիկ ժողովուրդին պատուիրակները բերել, որ-
պէս զի երկու կուսակցութիւններուն փաստերը
լսուին :

Մեղուներուն կողմէ դեսպան մը բացատրեց
քաղցրութիւնը մեղրին որ մարդոց նեկտարն է,
անոր օգտակարութիւնը, անոր կազմութեան ար-
ուեստը, յետոյ գովեց իմաստուն օրէնքները ո-
րոնցմով կը կառավիսրուի մեղուներուն թեւաւը
հանրապետութիւնը :

« Զիայ ուրիշ տեսակ կենդանի մը, կ'ըսէր
ատենաբանը, որ այս փառքը ունենայ, և պար-
ծանք մ'է մեզի՝ աստուածներուն հայրը քարայրի
մը մէջ սնուցած ըլլալ : Ասկէ զատ, մենք պա-
տերազմիկ ցեղ մը ըլլալու արժանիքն ալ ունինք .

երբ մեր մեծաւորը պատերազմի կ'առաջնորդէ
մեր խումբերը։ Միթէ կարելի՞ է որ այն որդերը՝
տգեղ ու ատելի միջատները՝ համարձակին ա-
ռաջնութեան պատիւը խլել մեզմէ։ Սողալէ զատ
բան չեն գիտեր անոնք, մինչդեռ մենք չնորհալի
կերպով կը թռչինք և մեր ոսկեփայլ թեւերով
մինչեւ աստղերը կը բարձրանանք։»

Եերամերուն Պատուիրակը պատասխանեց,
«Իրաւ է որ մենք փոքրիկ միջատներ ենք. ո'չ
պատերազմական ոգի, ո'չ ալ իմաստուն օրէնքներ
ունինք, բայց ամէնքս ալ ցոյց կուտանք բնու-
թեան հրաշալիքը և օգտակար աշխատութեան մը
կը նույիրենք ինքդինքնիս։ Առանց օրէնքի, խա-
ղաղիկ կ'ապրինք և բնաւ պատերազմ չենք ըներ,
մինչդեռ մեղուները զիրար կը ջնջեն ամէն ան-
գամ։ Մենք կերպարանափոխ ըլլալու առաւելու-
թիւնն ալ ունինք. մերթ փոքրիկ որդեր ենք՝
տասնըմէկ փոքրիկ օղակներէ կազմուած՝ որոնք
ամենաճոխ գոյներու զանազանութեամբ շաղա-
պատուած են, պարտէզի մը ծաղիկներուն նման
զմայելի։ Յետոյ, կերպաս կը հիւսենք որով ամե-
նապերճ անձերը՝ մինչեւ թագակիր իշխանները
կը զարդարուին։ Այս գեղեցիկ ու տեւական
զարդը աւելի արժէք ունի քան մեղրը որ շուտ
մը կ'ապականի։ Վերջապէս կը փոխուինք խողակի
որ կը զգայ, կը շարժի և կենդանութիւն
ցոյց կուտայ։ Այս հրաշալիքներէն ետքը, շուտ
մը թիթեռնիկի կը փոխուինք, ամենաճոխ գոյ-
ներու չքեղութեամբ։ Այն ատեն է ահա որ մենք
ալ մեղուներէն վար չենք մնար և արագ թռիչով

մը կը ոլանանք մինչեւ Ողիմպոս։ Վճռեցէք, հի-
մա, ո'վ աստուածներու Հայր։»

Արամազդ գծիու արձակելու մասին կը վա-
րանէր, Վերջապէս յայտարարեց թէ մեղուները
առաջին կարգը պիտի դասուին՝ վաղուց ի վեր
իրենց ստացած իրաւունքներուն պատճառով։
— «Ի՞նչպէս կարելի է, ըսաւ, զանոնք աստիճանա-
զուրկ ընել. իրենցմէ շատ բարիք վայելած եմ,
բայց կտրծես թէ մարդիկ աւելի երախտապարտ
են շերամին։»

Վարդ. Ի՞նչ է Ողիմպոս, ո'վ է Արամազդ. իսկ Աթե-
նաց, Հերմէս։ Ի՞նչ կը սորվեցնէ Դիցաբանութիւնը կամ
Միթաբանութիւնը։

Գրեցիք յոյն Միթաբանութեան չաստուածներուն ա-
նունը (միայն զիստորները). Նոյնպէս հեթանոս հայերու
չաստուածութիւնները, եւ ըսէ՛ք թէ ի՞նչ զիտէք անոնց
վրայ։

Ի՞նչ ըսել է նախապատուրիւն շնորհել, արուեսներուն
նախագահներ, օգտակար զիտերու փառք, կրուակցութիւն,
փաս. (իսկ բայս), նեկար, իմաստուն օրէնքներ, քեւա-
ւոր համրապետուրիւն, պատերազմիկ ցեղ, առաջնուրեան
պաշին, պատերազմական ոգի, շաղապաւած, ասիհանա-
զուրկ։

Քու խելքդ զեկ է, անձդ նաւ պատրաստ,
Կիրքերդ են քամի, ականջդ առագաստ.
Թէ հասնիլ կ'ուզես շուտ՝ նաւահանգիստ,
Նայէ՛ որ հոգիդ ըլլայ միշտ ըզդաստ։



146. ԱՄԱՌՈՒԱՆ ՅՈՒՇԵՐ

Անուշ հովեր կը փրչեն զով
Այազմային սաւերեն.
Հրսկայ ծառեր՝ ցից բովէ բովլ
Լայն թեւերնին կ'օրօրեն.
Գրլիսուս վերեւ կը ծածանի
Իրենց կամարը շարժուն,
Եւ իրենց երգը վայրենի
Կերգեն ամեն իրիկուն։
Այս հրաւախի բարձունքին՝ մարդ
Կ'ընդգրբէ մեկ նայուածքով
Դաւս մ'ընդարձակ, կանաչազարդ,
Ցեսոյ հանդարտ կապոյն ծով,
Ուր կը ցըցուին կրղջիներուն
Ուռուցիկ լանջին ու կրոնակ,
Խոկ քաւիչէ լեռներ հեռուն
Այս պատերին ըրցանակ։
Դաւսին վրայ լայնածաւալ,
Դուրգի նրման բանուած նոյն
Կը հեմարեմ անակրնկալ
Տեսարաններ միւս փոփոխ.
Երբ արեւուն կայծեր վերջին,
Երկար սիներ շողողուն
Ամային ծոցեն դպւրս կը բըռչին.
Կը ծաւալին, կը զեղուն,
Արտը դեղին, կանաչ այգին,

Եզրը ծովուն. լերան սար
Կը փալփրլան, կը բեկբեկին,
Ինչպէս մեյմեկ զուս գոհար,
Սարեն, ձորեն միւս կը փրչեն
Հովերն առողջ ու կայտառ,
Մառերն ալ միւս շարժման մէջ են
Նըլագներով անըսպառ։
Եւ ես հանդէպ այս խորանին
Լոյսերով մէջ ողողուած,
Հանդէպ այս մեծ տեսարանին
Կը ծնրադրեմ երկիւղած։

147. ՀԱՐԱՒԻ ՅՈՎԵՐ

Անցեալ տարի, սեպտեմբերի կրտուն մօտ.
Խաչաձև կտրեցինք Հրէական մեծ ճանապարհի
անցքը՝ Ափրիկէէն Ասիա, Մովսէսի ետեւէն որ
մոգական գաւազանի հարուածով պատուեց Կար-
միր Ծովուն փրփրած ալիքները մինչև յատակէն։
Այդ օրը, որ առաջին անգամ կը տեսնէի Կար-
միր Ծովը, պայծառ էր։ Ալիքներն սպառնալից
չէին։ Արեւը կը իսրովէր ճակատիս սպիտակ մոր-
թը, և չէր ներեւը որ աչքի մէկ հարուածով գըր-
կէի ծովն ու երկինքը, աւազի դաշտերն ու ժեռուա-
լեռներու սարերն անսառ։ Քորերն ու Սինան,
Սինա'ն մանաւանդ, որ ամպերուն մէջ ու լեռնե-
րու ետև կորսուած, հազիւ ցոյց կուտար իր նը-
շանաւոր գլուխը, եռանկիւն, ամպէ պատուան-

դանի վրայ դրուած վեղարի մը նման :

Սիրտի գոհացումով ու հոգիի վերացումով
համակուած՝ աչքովս իսկ կը շօշափէի մեծ Սի-
նան՝ որուն պատկերն ընդօրինակած էի գրասե-
ղանիս վրայ, Քրիստոնէականիս մէջէն : Ու այն
Քորերն՝ ուր մորենիին անսպառ բոցերուն մէ-
ջէն, Աստուած իր պատկերը ցոյց տուաւ մարդուն:

Սուրբ Կատարինէի գագաթը հետզհետէ մը-
շուշով պատեցաւ: Ծովին մեղմութիւնը կորսուեցաւ:

Հսկայ շոգենաւներ, սատանի ճանկերուն մէջ
պլրկուածի պէս, ծովափին մօտ անշարժ կը մնա-
յին, ծովին յատակին ու՝ կիսովին՝ մոկերեսին
վրայ փոռուած չնչասպառ, իրենց կայմերն ու
ծինելոյզներուն մէկ մասը միայն թողլով օդին
մէջ, աղերսող ձեռներու պէս դէպի երկինք ամ-
բարձիկ կամ անիծելով յաւէտ աւերիչ հողմն ա-
նագորոյն, անհեթեթ :

Արդա՛ր նախատինք բնութեան ճակտին . . . :

* * *

Մեծ վաանգ է այն՝ որ Սուէզի ընդար-
ձակ ծոցին ելքի սեմին տակ տարածուած է յա-
ւիտենապէս :

Ծովին յատակին ծլելով բարձրացած են՝ հա-
րիւրաւոր մէդը դէպի վեր՝ քարեղէն ծառեր,
ձիւնի պէս ճերմակ, արուեստագէտի նուրբ ճաշառ
կով հիւսուած, բնութեան հրաշակերտներու կարգ
անցնելու չափ գեղեցիկ հրէշային, արհաւրալի,
անխնայ, քողածածուկ. Հուրին մարմաջն ըմպե-

լով, մաքառող ալիքներու հանդէպ մռնչելով. ճար-
ճատելով՝ այլ երրեք չելելով ծովին մակերեսէն
դուրս, թունարկու օձերու պէս որոնք իրենց գու-
նագեղ մարմինը դաշտին մարմանդին ու պարտէ-
զին ծաղկանց տակ կը սքօղեն :

* * *

Հովը Սուէզէն կը փչէր չեշտակի, օխմալի հը-
զօր հողմը որ ամէնէն աւելի կը փչէ Կարմիր Ծո-
վուն մէջ :

Ալիքները նպաստաւոր էին, Նաւը հեռացաւ.
Հորիզոնէն անդին թողուց աւազուտ ծովափին
հետ Սինան ալ, Քորերն ալ, և ամենաբարձր լեռ-
ներու կատարներն ու այս ամէնն ալ հետզհետէ :

Մնացինք համատարած հեղուկին վրայ միս
մինակ, ամրողջացեալ հորիզոնին մէջ բանտուած,
հասարակածային երկինքով մը գմբէթացած :

Միս մինակ . . . Արեն արդէն իջած՝ ու ան-
նուածելի հորիզոնին վրայ ծակ մը շինելով ներս
էր մտած :

Հետզհետէ Հիւսիսի հովը կը սաստկանար : Ա-
լիքներն՝ սպառնալից՝ վեր վեր կը ցատքէին :

Գոհ էի որ անցած էինք այն կէտը ուր կոր-
սուեցան Փարաւոնին մարդիկը :

Քարեղէն ծառերն ալ անցած էինք, ու եր-
կու օր՝ մինչեւ ձիտէ՝ անդադար ալիքները
պատռելով պիտի լողայինք :

Ցոյսը օրօրեց հոգիս, երեւակայութիւնս
թմրեցաւ, քնացայ :

Յ. ԽՆԴԻՐԵԱՆ

148. ԽԱՂՅՈՒԹԻ ՇԻՆՈՒԱԾ ԲԵՐԴ

Երիկ կընիկ երկու սըղով՝
Իրենց փոքրիկ կալուածին մէջ՝
Կ'անցընէին կեանք ապահով:
Նոյն զեղին մէջ՝ կեանէենուն վերջ
Գտած էին իրենց նախնիք:
Հոն՝ այն երկու ամուսիններ,
Ինչպէս աղու աղաւնիներ,
Կը նարէին իրենց հացիկ.
Կինը կարէր, կ'եփէր բափէր,
Երիկն ալ արս կը մթափէր:
Ամառ իրիկուն կ'ընթրէին ծառի տակ.
Իսկ զար երբոր ձրման սըխուր եղանակ,
Վառարանին դէմք շարուած՝
Խըրաս, յորդոր սիրով լեցուն
Տային ծընողք անմեղ զաւ կաց՝
Թէ բարեպատն ու իմաստուն
Կը զըսնան միշտ երջանկութիւն.
Տեսակ տեսակ պատմութիւններ,
Բարոյական հին առածներ,
Ոմանք զըրոց՝ շատ ալ բըրոց
Կը պատմէր մարդն իր տրդայոց:
Մինչդեռ կընիկը՝ գորովով սիրոր լեցուն՝
Դրգուէր, ոյոյէր իր ծընունդները սիրասուն:
Մեծ զաւակնին եր բընութեամք շատ նրպարս
Միշտ կը կարդար, կը մտածէր անընդհատ:
Խոկ փոքրիկն եր կրակ ու բոց՝
Եւ կարգէ դուրս եռանդուն.

Նոր չարութեանց կը փորձէր փորձ,
Խելքը միտքն եր խաղերուն:
Երիկուն մ'ալ սեղանին դէմ հօրը բով՝
Երբ կը կարդար մեծը՝ Ռոլին, — հին պատ-
մուքիւն —
Փոքրիկն (որ չեր հոգար բընաւ բան զիտնալ,
Ո'չ Հռովմաց, եւ ո'չ այլոց պատմութիւն,
Թող' թէ լըսել կամ կարգալ),
Խաղի բըրերը շարելով թերք առ թերք՝
Մեծ խընամուկ կ'ուզէր տինել բարձրը բերդ.
Մինչեւ անզամ շունչ առնելու կը վախնար.
Որ բըրերէն շըլլայ թէ մէկն իյնայ վար:
Տեսնեա՝ յանկարծ մեր ընթեցող՝
«Խընթրէմ, ըստ, մէկնէ՝ ինձ, հայր,
«Ինչո՞ւ ոմանք տիրապետող
«Աշխարհակալ կոչուեցան,
«Եւ ուրիշներ արխարհաշէն մեծ իշխան,
«Այս երկու բառք ունին իմաս զանազան»:
Հայրը մինչդեռ կը մրտմբար
Տալ պատասխան յարմար տրդուն,
Եւ ահա փոքրը որդին
Վերջին բուդրը դընելով:
Շինած բերդին երկրորդ յարկին՝
— «Եղա՛ւ», կանչեց նըխալով:
Հոս՝ անդրանիկն համբերութիւնը հատած,
Մէկ հարուածով աւրեց եղբօրք տինած,
Որ ըսկաւ լալ ու ողբալ:
«Որդեա՛կ, ըստ հայրն ան ատեն,
«Աշխարհաշէն եր բու եղբայր,
«Իսկ դուն եղար աշխարհակալ»:

149. ԿՐՈՆՔ ԵՒ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆ

Բարեպաշտի մը ճշգութեամբ Աւագ Շաբաթուն բոլոր ժամերգութիւններուն ներկայ գըտնուեցայ, և ամէնէն խորին զմայլումով ունկընդրեցի այն բազմաթիւ ու զանազան երգեցողութիւններուն որ Քրիստոնէութեան այս մեծ օրերուն ամէնէն վսեմ արտայայտութիւնն են:

Եւ երբ զմայլում կ'ըսեմ, հաւատացեալի կը բոնական յափշտակութիւնը չեմ հասկնար միայն, այլ գեղեցիկը պաշտող մարդու, արուեստասէրի, գրասէրի սքանչացում մը, զոր կը ներշնչն ինձի այդ բոլոր շարականներն ու մեղեդիները, կրօնական բանաստեղծութեան ու երաժշտութեան հրաշակերտներ, կատարեալ գեղարուեստի առարկաներ, այնչափ աւելի թանկազին ու քաղցր մեղի համար՝ որ մինակ բանաստեղծութիւնն ու երաժշտութիւնն են անոնք որ ճշմարտապէս մե՛րն են:

Հաւատացեալի և գեղարուեստասէրի խտիրը դիմամբ կը զգացընեմ, որովհետև մեր մէջ ընդհանրապէս կրօնքի իրեր միայն կը նկատուին այդ սրբազան երգերը, և հիմա շատեր պիտի խրտչին անշուշտ՝ երբ գեղարուեստ, գրականութիւն բառերը կ'արտասանեմ անոնց առթիւ: Անոնք որ կ'երգեն այդ շարականները, և անոնք որ մտիկ կ'ըսեն՝ ամէնքն ալ Աստուծոյ ալօթք ընելու զուտ կրօնական գործողութենէն ուրիշ բան չեն տեսներ հոն, առանց մտքէ անցընելու թէ, ինչ որ կ'արտասանեն կամ կը լսեն, բանաստեղծութիւն է, և ամէնէն բարձր տեսակէն:

Այդ նուագներուն մէջէն պէտք է տեսնել, սակայն, ո'չ միայն հաւատքով լեցուած հոգիներ, այլ և քերթողական աւիւնով թեւաւորուած հանձարներ, և այսպէս՝ կրկնապատիկ հիացումով մը խորհիլ մեր Ս. Հայրերուն որ երկներ են ատոնք:

Ի՞նչ խոր չեշտ հաւատքի, ի՞նչ հզօր թռիչ կրօնական ներշնչումի, ի՞նչ բարձր վերացում աստուածային խոկումներու, ի՞նչ ճոխութիւն վեհ մտածումներու, պերճ պատկերներու ու վսեմ բացատրութիւններու. և ի՞նչ լեզուի անբաղդատելի ներդաշնակութիւն՝ այդ երգերուն մէջ որ այնչափ երիտասարդ են զեռ գարերու կեանքէ մը յետոյ. և այդ ամէնուն հետ, ան ի՞նչ անուշ՝ անբացատրելի՝ կերպով անուշ երաժշտութիւն է որ նիւթին ու բառին համեմատ, երբեմն տրտում, մելամազձութեան արցունքներով կը թաւալի, երբեմն զուարթ, վերին հրճուանքի լայն յորդումով մը կը ժայթքի՝ Աստուծոյ զգացումով առլցուած հոգիին բոլոր սլացքներն ամէնէն խորին արտայայտութեամբ թարգմանելով: Ի՞նչ ընդարձակ և ամբողջական գիւցազներգութիւն է այն՝ զոր Աստուածային Մարտիրոսին վերջին Շաբաթէն ներշնչուելով՝ մաս առ մաս յօրիներ են մեր Հայրապետները. ի՞նչպէս ամէն բան մէկ աղբիւրէ՝ լուսեղէն աղբիւրէ մը՝ կը բզիսի հոն. և ի՞նչպէս ամէն բան հրաշալի ներդաշնակութեամբ մը կը կապուի, մարմին մը կը կազմէ, իւրաքանչիւր մաս իր յատուկ գոյնն ու ձեւն ունենալով, և այդ մասերն ամբողջութիւն մը կազմելով: Եւ նիւթին

ու արտայայտութեան այդ համագոյութիւնն ալ
այն պարզ պատճառով չէ՞ որ հեղինակներն ի-
րենք եղած են անոնց յղացողը . գրողը և եղա-
նակ յարմարցնողը , ճիշդ ինչպէս անոնցմէ այն-
չափ յետոյ ըրաւ վակներ , որ իւրաքանչիւր
բառի համապատասխան խազ մը գտնել ուզելով՝
ի՞նք գրեց իր երաժշտութեան խօսքերը : Եւ ի՞նչ
սիսալ է այն դատաստանը որով միօրինակ գտած
են մեր եկեղեցական երաժշտութիւնը Միօրի-
նա՞կ . բայց անձնիւր եղանակ այնպէ՛ս իր անհա-
տականութիւնն ունի . որ անոր գոյնը կը տեսնէ
մարդ ունկնդրած ատեն . ճերմակ ստուերներու
ծածանիլը չէ՞ք զգար Զերզու հոգեւորին խաղաղ
ու լայն գաշնակութեան մէջ . սև թախծութեան
մը թանձրանալը չէ՞ք իմանար «Լացին գիշեր-
ուան» սարսռազգեցիկ ողբերուն մէջ . և կարմիր
ցնծութեան բոց մը՝ Զատկի առտուան մեծագոռ
երգերուն մէջ որոնք կրօնքի յաղթանակը կը
տարփողեն :

Ա Ե Բ Զ Բ Փ Ո Ւ Ն Զ Ի

Ն Ի Ւ Թ Ե Ր Ո Ւ Ց Ո Ն Կ

Ա Ր Զ Ա Կ Ն Ե Ր

1. Արդիական պարտեր	3
3. Արդիական սիրոյ օրինակ	5
5. Դպրոց	7
7. Հայր եւ որդի	10
9. Դպրոցական կեաներ	13
11. Պատուերներ՝ աւակերտին	15
13. Երեք բարեկամներ	18
15. Ընթերցումը՝ դպրոցներու մէջ	20
17. Աղքամար	24
19. Ուսուցիչը	27
21. Աղամանդը	29
23. Մայրե՛ր, սիրեցի՛ք ուսմուներ	33
25. Հայ զիրերը եւ Սահակ Մեսրոպ	36
27. Կրօնի , Խիլն , Աստուած ,	40
29. Արտը	42
31. Աղքամը	45
33. Մօր ազդեցութիւնը	49
35. Դատողութիւն	51
37. Կնոջ սիրտը	54
39. Դեղձերը	56
41. Յիշողութիւն	58
43. Ներկայ եւ Ապագայ	60
45. Մառայի հետ վարմունե	64
47. Ընթանիք	66
49. Մանկական սիրս	70
51. Անբիծ հոգիներ	73

53. Երեք պատօններ	76
55. Տնեսագիտութիւն	78
57. Ամեն բան Ասուծմէ և	81
59. Արեգակ	84
61. Փոքրիկէն մեծ	86
63. Սոխակ	89
65. Առ. արեգակ	92
67. Փոքրիկէն մեծ	94
69. Զմեռ.	97
71. Աղքատ աղջիկ մը	100
73. Խաչելութեան պատկեր մը	102
75. Արդարներուն հայրենիքը	107
77. Գիւղային տեսարան	110
79. Գիւղական հարստութիւն	113
81. Ստեփանիկ	115
83. Խաչոյի տունը	119
85. Նահապետական կեանք	122
87. Նորեկ գարուն	126
89. Զօրա	129
91. Երկու ոյժեր	131
93. Ցուլը	134
95. Գիւղային գործեր	139
97. Կոյր երգչունին	141
99. Ծովու վրայ	144
101. Հրդեն	148
103. Մայրենի սերը	150
105. Մայիս	153
107. Աղքատներուն համար	155
109. Ընտանեկան ողի	158

111. Անհրաժեշտ զիրքը	160
113. Մուրացիկը	163
115. Անձնաւայրը	166
117. Խամակ Կաքողիկոս	169
119. Գեղարուես	174
121. Թշնամին ու Բարեկամը	178
123. Գողգորայի ստորոտնէն	182
125. «Քրիստո Յարեա՛»	186
127. Բնուրեան սերը	190
129. Ողորմութիւն	194
131. Արիոս Հերետիկոս	198
133. Զմեռն ու Գուր	203
135. Զարգացումի պայմանը	206
137. Անհոնա	209
139. Քարոզութիւններ	212
141. Թովմաս Յասուլեանինան	216
143. Ս. Ծնունդի Տօնը	218
145. Սեղուներն ու Ներամները	223
147. Հարաւի հովեր	227
149. Կրօնի եւ բանասեղծութիւն	232



Ո Տ Ա Ն Ա Ւ Ո Ր Ն Ե Ր

2.	Ժամանակը	4
4.	Ազուան ու Զագերը	6
6.	Զմենն ու Գառուն	8
8.	Ազուան ու Աղուէս	11
10.	Աղօրք	14
12.	Տեղեկագիրը	16
14.	Խաղողը	19
16.	Սիրամարգ եւ Սոխակ	23
18.	Փոքրիկ Մարդամին	25
20.	Աղուէս եւ Ազուան	28
22.	Փլորենտիայի Առիւծը	31
24.	Չի' լինիր	34
26.	Փայտահատին երազը	38
28.	Ուրուանկար	42
30.	Արձիւ եւ արեւ	44
32.	Մանկիկն՝ իր Կատուին	46
34.	Դժգոն Փիլիկ	50
36.	Զեփիւռ	53
38.	Մուխն ու Բոզը	55
40.	Աւնան Հովիկ	57
42.	Երկու Ճամբորդներ	59
44.	Աստուած	62
46.	Յետ յիսուն ձմրան	65
48.	Վարդ եւ Դեղագործ	68
50.	Ծառը	71
52.	Զօն	75
54.	Տապանագիր	77
56.	Գոյները	80
58.	Պարիկի մը Ճամբորդութիւնը	82

60.	Ճերմակ	85
62.	Ռւդս	88
64.	Դեղին	90
66.	Հողագործն ու Որդիները	93
68.	Կարմիր	96
70.	Երկու ճամբորդներ	98
72.	Գործ	101
74.	Առիւծն ու կապիկները	105
76.	" "	108
78.	" "	111
80.	Ուսում	114
82.	Տղոց յորդորակ	117
84.	Կապիկ	120
86.	Զմրանկար	123
88.	Աղամին վիշտը	127
90.	Զարթօնք	130
92.	Սպիտակը	133
94.	Հիւանդին մրմունջը	137
96.	Հիւանդանոց	140
98.	Մշակներուն	143
100.	Վարդ	147
102.	Ոսկի	149
104.	Առաւօս	152
106.	Կապիկ եւ Ակնոց	154
108.	Մաղկավաճառ Ալզիկը	156
110.	Մանուկին Աղօրքը	159
112.	Շուլ եւ Երիտասարդ	162
114.	Ազահն ու Հաւը	164
116.	Կարգապահութիւն	168

118. Բաղդ եւ Աղքաս	172
120. Օձ եւ խարսոց	177
122. Սիրոյ Արցունեներ	180
124. Ծաղիկն ու Թիրեռնիկը	185
126. Երկու Տղաք	188
128. Խաչը	192
130. Մուկեր	196
132. Վարժապետին Յոբելեանը	200
134. Տենչ	205
136. Օձ եւ Գառնուկ	207
138. Պիտի բաղձանք	211
140. Առ ոմն Մեծատուն	214
142. Առիւծ ու Գայլ	217
144. Նուազ	221
146. Ամառուան Յուշեր	226
148. Խաղթղիկ օփնուած Բերդ	230



2013

3510

ՀՀ Ազգային գրադարան



NL0052820

ԳԱԿԹԵԱՆ ԳՐՐԾԱԿԱԼՈՒԹԵԱՆ
ՀՐԱՑԱՐԱԿԱՐՔԻ ԽԵՐԱԾ

		Դամեկան
1.	Ա. Պարմալիք. Մանկանց	12րդ Տիկ 4
2.	Բ. " "	Տրդ 5
3.	Գ. " "	Երդ 5
4.	Տալրական ֆիրականութիւն	5րդ 2
5.	Հրացուցիչ Խարզնմայր	3րդ 3
6.	Նոր Փունջ, աշխարհ. Հատածոյ	3
7.	Փնտոկ, պատկերազարդ	6րդ 1.20
8.	Երկրորդ Փունջ	5րդ 6
9.	Գործն. Ըստացը Շառագրութեան	3րդ 3
10.	Բաժակը. Հարցորդութեան	3րդ 2
11.	Ռասելբարդ. Հայ լիգուն	5րդ 2
12.	Ազրաւնը Համայնքու. և Շարտդաստ թ. 2րդ 3	3
13.	Նուվելլ Մէթոդ 1. Տրկին Խաթիօվիդ	5րդ 2
14.	Տարր. Ըստացը Կրօնի, Գ. Քնոյ. Առանեանի 3րդ 2	2
15.	Պատկերազարդ Այբրենարան [Նոր սճով]	8րդ 20
17.	Եազկաբազ Հատածոյ, միշին շրջան	2րդ 4
20.	Համառօտ Կրօնագիտութիւն և Հարէնանի 2րդ 3	3
22.	Յուէլ Հայ մանուկեաւն, Ս. Խառնեանի	3.20
	Հիմարիազրութիւն մամ. Կայրութեան	3
31.	Առաջնորդ Անզդ. լիգուի, Յ. Վարժապետեան	3
32.	Եվանմելին, Լոնֆէլո. Տ. Է.	5
33.	Օմ. Տաղաչափութիւն, Ա. Վարտիկեան	5
34.	Անր Դարն, 10 պրակ. (Վաճառքի ծախրաց)	20
37.	Եանիւրոց Քրիստ. Վարզապատեւն, Ա. Մանուկիան	3
	Հայ ի և ան. Յարդագունութեան	6
40.	Աւազու. Ե. Անդուշան, դասաւուներու համար	5
41.	Իրազիս Արք. Համառօտ (Առամարզակոն ոմով)	3
42.	Նուվելլ Մէթոդ, Ա. Լանր, բար Մու. Սատինիկ	4
44.	Ա. Մարինի. Էկզ. Հաւեան	3
47.	Բ. Մարինի Էկզ.	5
48.	Հայուի Նոր Գնականութեան	10
52.	Նոր Արտոր	3
53.	Հեն Արտոր	3
54.	Իսաւը Ֆրանտ Քի	5
55.	Տ. Մայր Ար Ենցու. Խառնեան	5
56.	Նոր Քերականութիւն *	4